

7182

281 (09)

U - 38

JUL 2008



23.MAR.1937

ԱԶԴԱՅԻՆ ՊԱՑԵՆՈՒԹԵՐԸ



22.

ԳԱԽԱՉԱՄԱԳԻՐՔ

ԱԹՈՂԻԿՈՍԱՅ ԱՂԹԱՄԱՐԱՅ

ՊԵՏՐՈՎԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԾՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

Հ. ՆԵՐՍԵՍ Վ. ԱԿԻՆԵԱՆ

ՍՊԻ-Թ. ՈՒ-182-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՅ  
ՀՀ  
ՀՀ

ՀՀ

232

ՎԻԵՆԱ

ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1920

281 (09)

Ա-38

13042

# ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻԱՐԱՆ

- ԺԱ. Խաչաթեամց Գ. Ի., Հայ Արշակունիք ըստ  
Մովս. Խորենացւոյ, կամ նոր ուսումնասիրու  
թիմներ Մովս. Խորենացւոյ մասին: Թրգմ. Ար  
մէն Ս. Սիմոնեանց: 1906: Էջ Ը+124: Փր. 1.50  
ԺԲ. Պեղսորսան Հ., Հայերէն եւ դրացի լիգուները  
Թրգմ. Հ. Թ. Կէտրիկեան: 1907: Էջ ԺԱ+257
- ԺԳ. Հիւրշմառ Հ., Հին Հայոց տեղույ ամսուները  
Թրգմ. Հ. Թ. Պիտքիկօնան: 1907: Էջ ԺԳ+443
- ԺԴ. Պեղսորսան Հ., Հին հայերէնիցուցական դերանուն-  
ները: Թրգմ. Հ. Թ. Ցաշեան: 1907: Էջ Է+90
- ԺԵ. Գայէմրեարեան Հ. Գ. Վ., Կենսագրութիւն  
Սարգս Արքափակոպսի Սարաֆեան եւ ժամա-  
նակին հայ կաթողիկեայք: 1908: Էջ ԺԵ+433:
- ԺԶ. Աճառեան Հ., Հայերէն նոր բառեր նորագիւտ  
Մուացորդաց զրոց մէջ: 1908: Էջ 38: Փր. —60
- ԺԷ. Կիշկէսէրեան Բ. Ժ. Վ., Եղիշէ, բնական ու-  
սումնասիրութիւն: 1909: Էջ ԷՀ+458: Փր. 7.—
- ԺԸ. Ակիմեան Հ. Ն., Տիմիթէոս Կուզ հայ մա-  
տեսագրութեան մէջ: Էջ 1—60:
- ԺԾ. Աճառեան Հ. Ա., Հայերէն նոր բառեր Տիմիթէոս  
Կուզի Հակամառութեան մէջ: 1909: Էջ 16—106.
- ԺԹ. Ակիմեան Հ. Ն., Զաքարիա Եպ. Գնումեաց  
եւ իր տաղեսը: 1909: Էջ ԺԹ+87: Փր. 1.—
- Կ. Ակիմեան Հ. Ն., Կիւրիոն Կաթողիկոս Վասից.  
1910: Էջ ԷՀ+315: Փր. 5.—
- ԿԱ. Մէակավիշեան Հ. Գ. Ժ. Վ., Հայերէն լիգուի  
ուղղագրութեան խնդիրը: 1910: Էջ 73: Փր. 1.—
- ԿԲ. Գիշտեռքոր Կ., Բիւզանդիոն եւ Պարսկաստան  
եւ անոնց զիւանագիտական եւ ազգային-իրաւու-  
կան յարաբերութիւնները Ցուստինիանու ժամա-  
նակ: Թրգմ. Հ. Հ. Համբարեան: 1911: Էջ Ը+162:  
Փր. 2.50

ԳԱԻԱԶԱՆԱԳԻՐՔ

ԱԱԹՈՂԻԿՈՍԱՅ ԱՂԹԱՄԱՐԱՅ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՎՈՒԹԱՐԱՆ

32-K  
1508

281(09)  
Ա-38

22.

ԳԱԻԱԶԱՆԱԳԻՐ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՑ ԱՂԹԱՄԱՐԱՑ



Կ Ի Ե Ն Ն Ա  
Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1920.

ԳԱԻԱԶԱՆԱԳԻՐ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՑ ԱՂԹԱՄԱՐԱՑ

ՊԵՏՄԱԿԵՆ ՈՒՍՏԻՄՆԱԾՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

Հ. ՆԵՐՍԵՍ Վ. ԱԿԻՆԵԱՆ

ՄԻԼԻ. ՈՒՆՏԵՆ



Կ Ի Ե Ն Ն Ա  
Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1920.

Ո 5 . Հ . 2013

7182

Հ . Հ . 2013

Հ . ԳՐԻԳՈՐԻՍ Ծ . Վ . ԳԱԼԵՄՔԵԱՐԵԱՆԻ

Ա Ն Մ Ա Կ Յ Ե Հ Ա Տ Ա Կ Ի Ւ

(† 20 ՄԱՅԻՍ 1917)

Ի Ն Թ Ա Խ Ա Մ Ե Ժ Ա Բ Ա Ն Ա Ց

Կ Բ Հ Ա Խ Ի Բ Բ Հ

Հ Ե Զ Բ Ե Ա Կ Բ Հ



57051-66

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Աղթամարայ քանաստեղծ կաթողիկոսին կենսագրութեան համար նիւթեր հաւաքած ժամանակ՝ տեսայ ծեռվիս տակ մեծ թուով հում նիւթեր, որոնք կը վերաբերէն Աղթամարայ Կաթողիկոսարանին այնպէս մութ մասցած պատմութեան։ Ըստնք կը խստանային լուսաւորել մանաւանդ կաթողիկոսներու յաջորդութեան լինդին որոց թուականներով։ Ասկէ քաջալերուեցայ ծեռնարկել հինաւորց կաթողիկոսարանին պատմութեան՝ սկզբնաւորութենէն մինչեւ դադարումը։ Հնութիւնս յընթացս ցուցուց թէ աւելի դիւրին և ծցփւ առաջին հինգ դարուց կաթողիկոսական յաջորդութիւնը քան նորագոյն շրջանն՝ սկսեալ ժէ դարէն։ Խշատակարանը աւելի առաջ էին նազոյն շրջանին համար։ Այս պատճառաւ ալ կարելի եղաւ 1113 էն՝ յատկապէս 1270 էն մինչեւ 1600 ծցին յաջորդութիւնըն որոց կամ զոնէ մերձաւոր թուականներով։ Կատարեալ մնուշութեան մէջ գտայ ինք պինք ժէ դարու առաջին տասնեակէն մինչեւ ժմէ դարու առաջին յիմնեալը։ Որչափ ալ ցաւալի է աշխատութեանս այս մասին թերակատարութիւնն, սակայն եւ այնպէս քաւականութիւն կը համարիմ ինձի համար ինտովանութիւնս, թէ մասնչելի առիրինեմբ ըստ կարի ենամիվ նկատի առած եմ մասնագին ընտութեամբ։ Պակասն պիտի լուացնէ ժամանակը, եւ յուսով եմ թէ աշխատութեանս հիմն վրայ կարելի պիտի ըլլայ ասիկա ակազային։ Ծնորհակալութեամբ պիտի ընդունինք ամէն դիտողութիւն, որ կոչուած է լուսաւորել մեր աշխատութեան։ որ եւ իցէ մէկ կէտը։

Նախնաբար մաս առ մաս լոյս տեսաւ հանդէս Ամսօրեաց ուսումնաթերթին մէջ. 1916, էջ 135-148. 1917/18, էջ 33-64. 19 9, էջ 54-78. և 1920, էջ 22-

Եթէ հանգամանքներն սկըռն, բաղծանք է այս  
ողով բննութեան անուու նաեւ Սույ, Էջմիածնի, Գալ-  
ձասարի կաթողիկոսութեանց, Կ. Պողոս Եւ Երո-  
սադիմի պատրիարքութեանց, ինչպէս նաեւ Հայա-  
տաճի եպիսկոպոսարքաններու յաջորդութիւննք կամ  
գառազանագրքերն, որոնց ծզգոտումն մեծ պիտութիւն  
պիտի ընծայէ պատմական Եւ նազքական ուսումնասի-  
րութեանց: Առաջ նիւթ ունիմ՝ պատրաստի ծերորիս տակ:

Թերեւս թնութեանս եղանակը մասնաւորապէս յիշտակաբնաց մի առ մի յառաջբռութիւնները տաղտուկ պատճառն քններցողաց, բայց իմ համգումն է թէ ժամանակագրական ուսումնափրութեանց մէջ միակ եղանակն է թուակամներն համդիչ կերպով անգամ մ'ընդ մեշտ ծզրուելու համար՝ թնութիւնն յնուու քացարձակապէս ժամանակակից վաներու վրա, որ մն յիշտակազիրը: Հայոց պատմութեան վեռջին դարերուն համար շուշինք ծուրի տակ ուրեց լաւագոյն պատմագիրներ կամ աղբիւններ:

Յայսնի է թէ ծրագրած աշխատութիւններուս  
մեծապէս պիտի նպաստեն Զեռագրաց յիշատակարասն-  
սերն եւ այլ վաւերագիրներ։ Եթէ բանասէք բարեկամ-  
սեր, որոնք գիտեն այսպիսի աշխատութիւն մը գնա-  
հատել, ծեռատու ըսան ինձի առ այս՝ ծանօթացնելով  
յիշատակարասներ եւ նիման վաւերագիրներ, կամ առա-  
թելով եպիկուպարամներու յաջորդութեանց ցանկեր,  
մեծ կատարելութիւններ պիտի օժտուին աշխատութիւնը  
միայն ի նպաստ տոհմային բանափրութեան։ Եւ ես  
օգոստուելով տեղէս հրապարակաւ զիմուեմ կը ըսնեմ բա-  
նասէք բարեկամներու հայթայթել ինչ արձանագրու-  
թիւններ, տեղեկություններ եւ յիշատակարամներ  
հայրէն Զեռագիրներէ, որոնք կը գտնովին հաւար-  
մանց մէջ կամ անհատականաց րով։

Ի հեմ այսպիսի ծնոն ի ծնոն աշխատակցութեամբ  
Հարաւոր ոլլար կազմել Բաջորդութիւնը և սիմվոլո-  
ւոց Հայոց ի մկրտան միմէն մար օրնը:

Θητ δωπιαὶ αἴγα σωμαῖσι μὲν δραματικῶς σύνταρ-  
ασίαι αἰχλαντοτετέλειαν ἀπὸ αἰγάλευκον καὶ φωμαῖσι τέ ζ. Το-  
φακτήρειαν, ὥρην τι λατιφροῦται οὐαπτοῦ:

Դիենսա, 2 Յուլիս 1920:

ՀԵՂԻԿԱՆ

Յ Ա Ն Կ

Է

Յառաջաբան . . . . .	Է
Յանկ . . . . .	ԺԱ
Աղթամարայ կաթողիկոսաց գաւազանադիբը	1—6
Սկզբնաւորութիւն Աղթամարայ կաթողիկո-	
սութեան . . . . .	7—32
Յաջորդութիւն կաթողիկոսաց . . . . .	33
1. Դաւիթ Ա. (1113—1165 <sup>o</sup> ) . . . . .	33—37 ✓
2. Ստեփանոս Ա. (1165 <sup>o</sup> —1185/90 <sup>o</sup> ) . . . . .	37—39 ✓
3. [Անանուն 1185—1272] . . . . .	40 ✓
4. Ստեփանոս Բ. (°—1272) . . . . .	40—41 ✓
5. Ստեփանոս Գ. Սեֆերինեան (1272—	
1296 <sup>o</sup> ) . . . . .	41—45
6. Զաքարիա Ա. Սեֆերինեան (1296—1336)	45—58
✓7. Ստեփանոս Գ. (1336 <sup>o</sup> —1346) . . . . .	58—63
8. Դաւիթ Բ. (1346—1368 <sup>o</sup> ) . . . . .	63—67
9. Զաքարիա Բ. Կահանակ (1369—1393)	67—70
10. Դաւիթ Գ. (1393—1433) . . . . .	70—85
11. Զաքարիա Գ. (1434—1464) . . . . .	85
12. Ստեփանոս Դ. (1464—1489) . . . . .	119
13. Զաքարիա Դ. (1489—1496) . . . . .	119—121
14. Ասոմ (1496—1510) . . . . .	121—124
15. Յովհաննէս (1510—1512) . . . . .	124—125
16. Գրիգորիս Ա. (1512—1544 <sup>o</sup> ) . . . . .	125
17. Գրիգորիս Բ. (1544 <sup>o</sup> —1586 <sup>o</sup> ) . . . . .	125
18. Գրիգորիս Գ. (1586 <sup>o</sup> —1612 <sup>o</sup> ) . . . . .	126—131
19. Մարտիրոս Գուրզի (1660—1662) . . . . .	131—136
20. Պետրոս († 1670) . . . . .	136

21. Առեփանոս (1671 <sup>o</sup> ) . . . . .	136
Փիլիպոս (1671 <sup>o</sup> ) . . . . .	137
22. Կարապետ (1677) . . . . .	138
23. Յովհաննէս Թիւթիւնչի (1669) . . . . .	138—142
24. Թովմա Ա. (1681—1698) . . . . .	142—144
Աւետիս (1697) . . . . .	144
25. Սահակ Արծեղի (1698) . . . . .	144 և 145
26. Յովհաննէս Կէժուկ (1699—1704) . . . . .	145
27. Հայրապետ Փայիւնցի (1705—1707) . . . . .	145—146
28. Գրիգոր Գաւաշեցի (1707—1711) . . . . .	146
29. Յովհաննէս Հայոց-Զորեցի (1720) . . . . .	146—147
30. Գրիգոր Հիղանցի (1725) . . . . .	147
31. Բաղդասար (1735 <sup>o</sup> —1736) . . . . .	147—148
32. Նեկողայս (1736—1751) . . . . .	149—151
33. Գրիգոր (1751—1761) . . . . .	151—152
34. Թովմա Բ. (1761—1783) . . . . .	152—158
35. Կարապետ (1783—1787) . . . . .	158—163
36. Մարկոս (1788—1791) . . . . .	163—166
37. Թէոդորոս (1792—1794) . . . . .	166
38. Միքայէլ (1796—1810) . . . . .	167
39. Կարապետ († 1813 <sup>o</sup> ) . . . . .	167
40. Խաչատուր (1803—1814) . . . . .	167
41. Կարապետ († 1816 <sup>o</sup> ) . . . . .	168
42. Յարութիւն († 1823) . . . . .	168
43. Յովհաննէս Շատախեցի (1823—1843) .	168—172
44. Խաչատուր Մոկացի (1844—1851) . . . . .	172—175
45. Գաբրիէլ Շիրոյեան (1851—1857) . . . . .	175—179
46. Ռէտիւրոս Պիւլպիւլ (1858—1864) . . . . .	180—185
47. Խաչատուր Շիրոյեան (1864—1895) . . . . .	185—192
Վերջն խօսք . . . . .	192—195
Յաւելուած	195—199

**ԵՂԹԵՄԵՐԸՑ ԿԵՄՈՂԻԿՈՍՑ ԳԱՐԱ-  
ՉԱՆԱԴԻՔՔԸ**

Այլ եւ այլ անգամներ փորձուած է կազ-  
մել Աղթամարայ կաթողիկոսաց ցանկը. բայց  
ցայսօր չէ ընծայուած գոնէ մերձաւորապէս Ճիշտ  
ցանկ մը: Այս պակասութեան պատճառն են  
անրաւական աղբերք: Սակայն եւ այն խօս-  
տովանելու է որ այս նիւթով զբաղողներն  
ըստ բաւականի փոխ չեն տարած օգտուելու  
ծանօթ՝ մատչելի աղբէւրներէն, որոնցմէ կա-  
թողիկոսաց ցանկին եթէ ոչ ամբողջութիւնը,  
բայց եւ այնպէս մեծադոյն մասը կարելի էր  
ճշգել:

Ըատերը հիմոււած են ԺԼ դարուն վեր-  
ջերը կազմուած եւ ԺԹ դարուն ուրիշէ մը շա-  
րուուակուած Կոնկակի մը կամ Հաւաքա-  
րանի մը վրայ, ուր տրուած է Աղթամարայ  
կաթողիկոսաց յաջորդութիւնը 921է սկսեալ:  
Այս ցանկի հետ կ'արժէ ծանօթանալ հա-  
մաւուածիւ:

Հաւաքարանս խորագիր կը կրէ. “Յա-  
զագս ամենայն թեմից եւ վիճակիս մերոյ աթո-  
ռաց Աղթամարայ սուրբ Խաչիս, որք յառաջա-  
դոյն կարգեցին իշխանք Հայոց, հանդերձ Տէր  
Գէորգ Կաթողիկոսիւն, որ եկին ի նաւակատիս

սուրբ Խաչին՝ ի Թուականին Հայոց Գ.ԱՀ<sup>1</sup>:  
Ասոր կից կայ “Շաք Կաթողիկոսացն Աղթա-  
մարայ<sup>2</sup> սկսեալ Եղիշէ Կաթողիկոսէն (921)  
Թնչեւ Յովհաննէս Շատախեցի († 1843): Գրու-  
թեան սկիզբը իրը յառաջարան դրուած է  
Հետեւեալը.

Ես Ղազարս մինչ ի գործ Նաւավարու-  
թեան՝ պատահեցայ ի կղզին Աղթամարու. բա-  
զում բանիւ աղերսեցի Աղաջան մականուանեալ  
Ըստարար Յովհաննէս Վարդապետ եւ նա երաց  
Պուռն Գլբատանն, եւ իմ Նայելով զամենայն  
Դրեանս, գտի փոքրիկ գիրք մի որ պարունակէր  
զթիւ Կաթողիկոսացն յԱղթամարու... զգալն  
Տէր Գէորգայ Կաթուղիկոսին եւ զհաստատու-  
թիւն Աթոռիս մինչեւ ցծէր Զաքարիա որ Վախ-  
ճանեցաւ յԱստան Քաջարի († 1393): Նոյն-  
պէս գտի տետրակ մի ի Զաքարիայէն մինչեւ  
Յնիկողայս Կաթողիկոս († իրը 1750): Արդ  
առաջին տետրակ պարունակէր... եւ զգործ  
թեմին յԱղթամարու զօր Հնորհեալ էր Տէր  
Գեւորգայ Կաթողիկոսին դատաստանաւ իւրով.  
Եւ այս մագաղաթին վերայ գրեալ էր Նշա-  
նագրով, երկաթագրով եւ գաւազանակերպ  
զրով զօր դժուարաւ որ կարէր ընթեռնուլ,  
եւ այս գիրք գրեալ էր Եթովմայ Քար-  
դուղէ... իսկ վերջին հատոր էր գրեալ ի տի-  
րացու Ներսէսէ, որ էր յոյժ Հաետոր եւ տե-  
ղեակ արտաքին փիլիսոփայական արուեստին...

<sup>1</sup> Հման. Բ.ԶՄ. 1897, էջ 388:

<sup>2</sup> Բ.ԶՄ. էջ 414-416:

Արդ իմ պատահեալ սոյն տետրակաց, յոյժ  
ուրախացայ եւ ընթեցայ: Եւ զայս տեսանելով  
հայրապետին Յովհաննու, հարկեաց ի վերայ իմ  
գրել զայն այժմու ժամանակի գրով, զի դիւրին  
լիցի առ ի ընթեռնուլ. եւ ես յանձն առի ակա-  
մայ, զի ոչ էի բաւական այդմ բանի... Արդ  
ի թուականութեան ՈՄՀԳին (1824) եղեւ  
աւարտ տետրակիս, որ կոչի Հաւաքարան ա-  
նուանաց կաթողիկոսաց մեղամած ձեռամք  
Ղազարիս, ի գաւառէն Փէշանտաշտայ, ի յար-  
գելի գեղին Յասեղու, որդի տէր Գրիգոր Քա-  
հանայի, ի ցեղէն Խալիփիեանց...<sup>1</sup>

Կաւավարութեանէն — պատմագրութեան.  
ահա ըստ ամենայնի ինչ որ կ'ընծայէ Հաւաքարա-  
րանս, մանաւանդ կաթողիկոսաց շարքին մէջ.  
տգիտական շարք մը անուանց — 921—1824  
տարիներուն համար կը թուէ 111 կաթողիկոս,  
— որոնց թուին մէջ իրեւ հանգուցէ հանդոյց  
յերեւան կ'ելեն հազիւ քանի մ'անուն՝ որոնք  
ծանօթ են այլուստ պատմութեան, անուններ  
որոնք անշուշտ հեղինակին ծանօթութեան հա-  
սած են վանքերու արձանագրութիւններէ կամ  
առ ձեռն Յայսմաւուբներէ:

Հեղինակն ըլլալու է նոյն ինքն Խաւավարն  
Ղազար Խալիփիեան, ինչպէս կեղծեալ խօսքերէն  
կ'իմացուի. Թերեւս ունեցած ըլլայ ի ձեռին  
առ աջնորդ մը՝ Ներսէս տիրացուի կազմած ցանկը:  
Հեղինակին եւ ոչ իսկ վերջին 50 տարիներու  
կաթողիկոսաց անունները ծանօթ եղած են:

<sup>1</sup> Բիւզանդիոն 1900, թ. 1191:

Զեռագրէս օրինակ մը հանած է Հ. Կերոսս Սարգիսեան Աղթամար այցելած ժամանակ՝ Վենետիկի Միթք. Մատենադարանին համար. ասկէ ծանօթ եղած է գրութիւնս Հ. Ալիշանի, որ անվտանելի նկատած է զայն<sup>1</sup>, Ապա ընդարձակ յառաջերութիւններով օգտուած է անկէ եկիրիկեան իւր Աղթամար, պատմական ուսումնասիրութեան մէջ<sup>2</sup>, ուր տուած է անկէ Աշոր կաթողիկոսացն Աղթամարայ, դիտութեամբս մէկ որյ մեծագոյն մասը քննութեան եւ ճշդութեան կարօտ կը գտնեմ եւ որոյ վաշերականութեան եւ ստուգութեան չեմ կարող երաշխաւորել, (Էջ 414):

Նյն աղջիւրն ընդհանրապէս հիմ եղած է նաեւ Խ. Գ. Լեռնեանի ուսումնասիրութեան՝ Աղթամարայ կաթողիկոսները սկիզբէն ցվերջ<sup>3</sup>:

Լեռնեանի սյս աշխատասիրութիւնը առաջին ամիսի փ գրութիւնն է Աղթամարայ կաթողիկոսութեան վրայ, ուր բաց ի Հաւաքա-

<sup>1</sup> Ըստրհալի եւ պարագայ իւր. Էջ 54:

<sup>2</sup> Բ. Ձ. 1897, Էջ 388 եւ շաբաթ 414 եւ շաբաթ

Հ. Եփրիկեանի վկայութեամբ Ակնեանի Մատենադարանին մէջ կը գտնուի Հաւաքարանէս երկրորդ օրինակ մըն ալ ընդօրինակուած (Ա. Պոլբա) Հ. Գ. Շելալէ, որ ունի առաջնորդ ու առկա տարրերութիւնն. Բ. Ձ. 1898, Էջ 133 ձև.:

<sup>3</sup> Բ. Ի. Պանդիոն 1900, թ. 1190-1200, 1202-1205:

Հեղինակն նոյն աշխատութիւն աւելի ընդարձակած Աղթամար եւ Խ. Գ. Կաթողիկոսութիւնն Խորագրով (513 Էջ) ներկայացուցած է 1903ին Սահակ Մեսրոպեան մըսանակարալիսութեան, որմէ նաեւ վարձատրուած է, Հոս ալ, ինչպէս քննադատն Հրանտ էֆ. Ասատոր կը վկայէ, հիմ առնուած է գարձեալ Աղթամարայ կեղծ Գաւազարագրիքը կամ Հաւաքարանը (Հմատ. Բ. Պանդիոն 1903, թ. 2059):

րանեն նկատի առած է նաեւ այլ եւ այլ ձեռագրաց յիշատակարաններ եւ արձանագրութիւններ. եւ շատ մանրամասնութիւններ հաղորդած է մանաւանդ Ժ. Ֆ. Ժարուց կաթողիկոսաց մասին: Յս է որ Լեռնեանի այս աշխատասիրութիւնը միայն Բիւզանդիոնէն մատչելի է ինձի, ուր Բիւզանդիոնի խմբագրութիւնը շատ մը կարեւոր յիշատակարաններ, որոնք անշուշտ գործոյն ամէւէն յարգի մասը պիտի կազմէին, ի բաց յապաւած է:

Հիմնած Լեռնեանի ւսումնասիրութեան վրայ շատ կարեւոր ցանկ մը տուած է 1904ի Աղթարձակ Օրացցց Ս. Փրկչեան Հիւանդանոցի Հայոց<sup>1</sup> (Ա. Պոլբա, Էջ 272—275 Աթոռ Աղթամարայ), ուր կազմողն (Դ. Խաչկոնց) ծանօթութեան մէջ կը գրէ. «Միայն սոյց թուականները հաւաքուած են այս ցուցակին մէջ»: Առ այս, ինչպէս Կ'երեւայ, կազմողն աշտց առջեւ ունեցած է կարեւոր աղբիւներ, բայց անոնց մէջ եղած են նաեւ ոչ վատահելիններ ալ: Ցորչափ աղբիւներն յանուանէ չեն նշանակուիր, կարելի չէ գնահատել ըստ արժանաւոյն «կը յիշուի բացատրութիւնն ինչ ինչ թուականներու քով»:

<sup>1</sup> Այս ցանկը առաջին անգամ լրս տեսաւ Աղթարձակ օրացցոյնի 1903 թուին մէջ, Էջ 240-41. յաջորդ տարին աւելի ճշգուած է եւ նշուը հիմ եղած յաջորդ տարիներուն համար (1905, Էջ 214-15, 1906, Էջ 334-35, 1907, Էջ 134-35). զգալի փոփոխ թիւն կրած է 1908ի Օրացցոյն մէջ (Էջ 180-81). նոյնը պահուած է յաջորդ տարին ալ (1909, Էջ 287-88). 1910ի Օրացցոյն մէջ գաւազարագրիքը լւ տրուած:

Թէ Լեւնեանի եւ թէ ընդ. Օրացոյցք տուած այս ցանկերուն անծանօթ մնալով գիւտ աւ. քհ. Աղանեանց՝ Դիւան Հայոց Պատմութեան, Դ (Տփղիս 1908), էջ 771—72 տուած է նոր ցանկ մ'ալ Աղթամարայ կաթողիկոսաց, վր, ինչպէս կ'ըսուի, կազմած է Փիրղալէմեան Դ: Վրդ., եւ Ճոխացուցած ինչ ինչ յաւելուածներով Աղանեանց: Այս ցանկը համեմատութեամբ նախորդներու շատ անբաւական է:

Մեր առաջիկայ Գաւազանագիրքը հիմնուած. է բացարձակապէս ժամանակակից աղբիւներու վրայ, յատկապէս ձեռագրաց յիշտակարաններու եւ արձանագրութեանց վրայ, զորոնք դտած եւ հաւաքած եմ այլ եւ այլ վայրավատին աշխատութեանց մէջէն: Եթէ մենք ալ չենք յաջողած ամէն մասսամբ լրիւ ցանկ մը տալ, բայց եւ այնպէս կը յուսանք թէ մեր աշխատութեան հիման վրայ — ուր մի առ մի կը նշանակուին տեղիք, հնար կ'ըլլայ լրացնել պահաը ապագային. մանաւանդ երբ լոյս տեսնեն Ե. Աղայեանցի յԱղթամար եւ ի շրջակայս կազմած իր 2000 ձեռագրաց ցուցակը եւ Փիր. ղալէմեանի հաւաքած 1500 կտոր Յիշտակաբանները:

## ՍԿՂԲՆԱԽՈՐՈՒԹԻՒՆ ԵՂԹՈՄԵՐԸ ԿԵԹՈՂԻԿՈՈՒԹԵԸ

Կեղծ գրութիւն մը, որ Աղթամարայ կաթողիկոսական դիւանէն ելած կը համարուի, Աղթամարայ աթոռոյն սկզբնաւորութիւնը կ'ուզէ Ժ դարդուն եղած համարիլ. որպէս թէ երբ Աղծրունեաց եւ Վասպուրականի նախարարն խորագէտն եւ փառասէր Գագիկ՝ թագաւոր եղաւ երկրին, ուզած ըլլայ որ, ինչպէս ինքնագլուխ քաղաքական տէր, այսպէս ալ եկեղեցական գլուխ մ'ունենայ իր երկիրը. եւ հաւանութեամբ Բագրատունի թագաւորին Հայոց՝ Գեորգ կաթողիկոս Գագիկայ եղբօր որդին՝ զեղիսէ ձեռնադրած ըլլայ (յամի 921) Եպիսկոպոսապետ բոլոր Վանայ ծովուն շրջակայ սահմանաց, հարաւային կողմէն ալ մինչեւ Ճուլամերկ եւ Մուսուլ ընդարձակելով անոր թեմերը<sup>1</sup>: Եղիսէէն մինչեւ Դաւիթ կաթողիկոս (1113) — երկու դարու միջոց — 20 եպիսկոպոսապետ կը հաշուէ յանուանէ այդ կեղծ գրութիւնը (Հաւաքարան), որոնք սակայն ուրիշ կողմանէ ծանօթ չեն. ոչ թուլմա Աղծրունիէն եւ ոչ ժամանակակից յիշտակաբաններէ:

<sup>1</sup> Հաւաքարան, հմմո. ԲԶՄ. 1897. էջ 388. Բիւղանդիսն 1900. թ. 1191. եւ Ակելան, Ներսէս Շնորհալի եւ պարագայ իր 54-55:

Բայց կարելի է կարծել թէ դագուկ ինչ-  
պէս ինք զինքը թագաւոր կոշեց, նոյն զէս իր  
ցեղէն կարգած ըլլայ վասպուրականի համար  
արքեպիսկոպոս-մետրապոլիտ մը, բայց ընդհա-  
նուր կաթողիկոսին ներքեւ. «այլ թէ ինքնին  
եպիսկոպոս ձեռնադրելու իշխանութիւն ունէր,  
տարակուսելի է, մանաւանդթէ չէ ընդունելի»:

Արծրունեաց թագաւորութիւնը դրեթէ  
դար մը տեւեց. երբ վերջին թագաւորն Սևե-  
քերիմ՝ ընտանեօք եւ ձիաւորօք փոխադրուեցաւ  
ի Սեբաստիա (1021),<sup>1</sup> Հարկաւ նուազեցաւ իր  
թողած երկրին եկեղեցական աթոռն ալ, թէ եւ  
դեռ երբեմն իր արքունի ցեղէն եպիսկոպոսներ  
ալ նստան Աղթամարայ աթոռը, որ ջանաց միշտ  
իր մեծապատուութիւնը պահել, եւ անշուշտ  
ասոր համար էր որ Փիլարետ բռնաւորն այս կող-  
մերէս կաթողիկոս հրաւիրեց՝ փոխանակ Վկայա-  
սիրին, եւ գոնէ քիչ ժամանակ մը բերաւ ու  
նստեցուց իր սահմանները.<sup>2</sup>

Ցայտնապէս այս մեծ հայրապետին՝ Վկայա-  
սիրի ատեն կ'երեւայ Աղթամարայ կամ Վարա-  
գայ եպիսկոպոսին գլուխ շարժելն, որ առանց  
նախլնթաց պատճառի կամ համարեալ իրաւանց  
չէր կրնար ըլլալ:

Ս յսպիսի իրաւանց մէկն ալ կը համարէին՝<sup>3</sup>  
Վահան կաթողիկոսի Անիէն փախելով Ասո-

1 Ամբան, անդ 55:

2 Ծար. Թովմ. 308:

3 Ամբան, անդ:

4 Վարդան, Էջ 116:

պուրական գալն եւ հակառակ Ստեփանոս կաթո-  
ղիկոսին՝ Աղթամար նստիլը. գարձեալ Ս. Լուսա-  
ւորչի շատ մը թանկագին նշխարաց հոն մնացած  
ըլլալը, ինչպէս Աթոռ, քօղ, դաւազան եւ այլն,  
նոյնպէս Հոփիսիմեաց նշխարք, որոնք միշտ կա-  
թողիկոսին քով կը պահուելին<sup>1</sup>:

Բայց ամենէն աւելի զօրեղ պատճառն  
կրնայ Նկատուիլ այն որ Բարսեղ կաթողիկոս  
Վկայասիրին մահուընէն ետքը սի յաղմոյք  
եւ ի խոռովութենէն ժամանակին ստիպուած՝  
թողով Անի, ուր կը կենար ժամանակ մը, «փա-  
խեաւ եւ եկեալ եմուտ յԱղթամար, եւ յետ-  
մոյ տարւոյ ել գնաց յԱթախ, ի Հենի, եւն-  
եւ քիչ ետքը վախճանեցաւ ի Շուղը<sup>2</sup> († 1113):  
Բարսեղ մահուընէն յառաջ իրեն յաջորդ օծեց  
Ապիրատ իշխանի որդին Գրիգորիս՝ Ներսէս Շնոր-

1 «Եւ եդ (Մարիամ կին Արդլմեհի պառակուրա-  
պաղատին) ի պահեստի (յեկեղեցւոյ սուրբ Խաչին Աղ-  
թամարայ) զգանձն աստուածայինս զլիքու մերը սուրբ Լու-  
սուսորչն զՊարթեւին Գրիգորի, եւ զԱւելան սրբարար աս-  
տուածային խորհրդոյն եւ զԴիտոյ սուրբ միջոյն եւ զԳառա-  
չոն ամենազօր աջոյն . . . եւ զՀողովուիս աշխատաւէր սույն-  
սուրբ Կուսին Հոփիսիմեաց եւ զՓալողութ ներկեալ սուրբ  
արեամբն, եւ զԲաղաջ-է սուրբ մարտիրոսին տղային Արդլմեհի  
. . . եւ զայլ եւ նշխարք մարտիրոսացն, եւ զԱւելան տէրու-  
նական Խաչին, յորոյ վերայ էր կաթուած արեան կենա-  
րարին, ընդելուզեալ սուեով եւ մարգարտով. . . » (Ծար-  
թովմ. Արծրունեաց, Էջ 310. Հմմտ. եւ Վարդան, Էջ 116):

«Յետ ամաց զԱշ սուրբ Լուսաւորչին եւ գՔօղն  
գողացան յԱղթամարաց եւ տարան առ կաթողիկոս տէր  
Գրիգորիս ի Տոռվըն Արղոյ, եւ ապա յետայ փոխեցան ի-  
Հոռմլացն (Յայսմաւութ, թ. 7 մեր Մատ. հմմտ. Տա-  
շեան՝ Ցուցակ; Էջ 92):

2 Յայսմաւութ, թ. 7 մեր Մատենադարանի:

Հաւըս եղբայրը (1113—1166), որ առջա  
հասակաւ, էր՝ իր 15 ամեայ<sup>1</sup>:

Մէկ կողմանէ անշուշտ Բարսղի տարեւոր  
քնակութիւնն յԱղթամար, եւ միւս կողմանէ  
Խախնթաց պատճառներու վրայ աւելցնելով  
մանաւանդ<sup>2</sup> նորընծայ Գրիգորիս կաթողիկոսին  
անկատար հասակը՝ Դաւիթ Աղթամարայ սուրբ  
Կաչին եպիսկոպոսը յայտնապէս գլուխ բարձրա-  
ցոց, եւ հիմ առնլով թէ “աթոռ է եւ այս  
թագաւորացն Արծրունեաց, վայել է լինել եւ  
պատրիարքութեան<sup>3</sup>”, եւ քանի մ'ուրիշ եպիս-  
կոպոններ ալ հաւանեցնելով իւր Խորհրդին՝  
արարեալ ժողով եպիսկոպոսաց հնգից<sup>4</sup> ո, ինք  
զինքը օծել տուաւ կաթողիկոս (1113), “ոչ  
թէ միայն իր տեղական աթոռոցն, այլ եւ գուցէ  
եւ բոլոր Հայոց<sup>5</sup> ո. թէպէտ եւ գագկայ իշխա-  
նութեան սահմաններէն անդին չանցաւ իր  
բոնաբարած իրաւունքն, մանաւանդ աւելի ամ-  
փոփ էր եւ եւս աւելի ամփոփուեցաւ յետոյ,  
Վարդան յայտնապէս կը գրէ թէ “բայց ոչ  
եղեւ ընկալեալ, ընդհանուրի կողմանէ,

Իր կաթողիկոսութեան համամիտներէն էին  
գլխաւորաբար արեւելեայք, ինչպէս Յայսմա-  
սուրբի մէջ կըսուի. “Ընկալան եւ չնազանդե-  
ցան նմա իշխանքն եւ արքեպիսկոպոսունք արեւ-

<sup>1</sup> Սամ. Անեցի, էջ 124.

<sup>2</sup> Սամ. Անեցի, էջ 124. “արհամարհէ շողայու-  
թիւն Գրիգորիսին”:

<sup>3</sup> Վարդան, էջ 116.

<sup>4</sup> Անդէ Հմմու, եւ Կիրակոս, էջ 70.

<sup>5</sup> Ալեւան, անդ, էջ 56.

ելից. եւ աթոռակալքն թաղէոսի առաքելոյն եւ  
Տաթեւոյն, բջնոյն եւ Համբատոյն. սոքա միա-  
բանեցան առ Տէր Դաւիթին Աղթամարցի<sup>1</sup> ո:

Բնականաբար այս ապստամբութիւնը մեծ  
շիփոթութիւն պատճառեց ի Կիլիկիա եւ ի Մեծ  
Հայո. եւ հարկ տեսնուեցաւ տարի մը ետքը  
(Յայսմաւուրբ) մեծ ժողովով քննել ինդիրը:

Դժբախտաբար այս ժողովոյն օրոշումները  
չեն հասած մեզի. չկայ նաեւ ժամանակա-  
կից մանրապատում պատմիչ: Այսչափ միայն  
Կ'աւանդուի թէ 2500 անձէ<sup>2</sup> աւելի էին ժո-  
ղովականք, որոնց թուին մէջ կային եպիսկոպոս-  
ներ, իշխաններ, վարդապետներ, վանահայրեր  
եւ արժանաւոր վանականք սուրբ Լեռինն, որոնք  
միաբան հաւանութեամբ ապստամբ եւ անկանոն  
հրատարակեցին զԴաւիթ եւ իր հետեւողները.  
Կամ ինչպէս կը գրէ Ընորհալին՝ “Ուզ նզովեալ  
հերթեցան յեկեղեցւոյ Քրիստոսի, եւ սրով բա-  
նին Աստուծոյ հատեալ եւ ի բաց ընկեցան՝ որ-  
պէս զնեխեալ եւ զիտեալ անդամ յառողջ  
մարմնոյ եկեղեցւոյ, անէծս ցաւագինս հատեալ  
ի գլուխ նոցա<sup>3</sup> ո:

<sup>1</sup> Թ. 7, թ. լ. 530 ա. մը Մատենադարանի: Հմմու. եւ  
Սամ. Անեցի, էջ 124. “Հաւանեցուցեալ ինքեան եւ զաթոռն  
Պիւնեաց եւ զթագեսոի առաքելոյն (Արտազու)՝ տարի մի եւ  
յետոյ գարձան նոքա ի հնազանդութիւն մեծ աթոռ ոյնու:

<sup>2</sup> Համ. Ընորհալոյ, էջ 134. Յայսմաւուրբի մէջ  
300 տնձ կ'ըսուի:

<sup>3</sup> Ընդհանրական բան առ եպիսկոպոսունես, տպ. Ակ-  
նետու, էջ 134. “Նզովքի նկատմամբ հմմու. Զամէ. Գու.  
էջ 395-397:

Ճողովյան գումարման տեղն կը թուի ըլլալ  
Սեաւ լեռը<sup>1</sup>, կամ ըստ Ըլիշանի՝ “Հաւանօրէն  
ի սահմանս Կարմիր վանաց”:

Ասոր վրայ արեւելեան եպիսկոպոսները  
(Սիւնիք եւ Արտաղ) կրկին հպատակեցան  
Հռոմելայի աթոռոյն. բայց Դաւիթ շարունակեց  
մալ իւր ապստամբութեան մէջ. միաբանու-  
թեան համար ձեռնարկուած բոլոր փորձերն ե-  
ղան ապարդիւն<sup>2</sup>, ինչպէս կը գրէ Ներսէս Շնոր-  
հալի իւր Ընդհանրականին մէջ կծու խօսքերով.  
“Որոց ոչ. եկեալ ի միտս... գեռ եւս յամա-  
ռեալ բորբոքին ի նոյն չարութեան, արքեալ եւ  
յիմարեալ փառամոլ ախտիւ իրբեւ զգազանս  
կատաղիս ոչ դադարեն մուծանել զիսոօվութիւն  
յառագաստ խաղաղութեան երկնաւոր հարսնա-  
րանի փեսայցեալ Բանին, զոր արեամբ գնիահալ  
ազատեաց ի չար մշակութեանց բանսարկուին:  
Որոց արիւն ի գլուխ իւրեանց եղեցի եւ զրէժ  
չարութեան գործոց նոցին յանձինս իւրեանց  
լիցի. (Էջ 135):

Սեաւ լեռան ժողովյան մէջ Գրիգորիս Կա-  
թողիկոսի նզովքը Աղթամարայ Կաթողիկոսին եւ

<sup>1</sup> Դիւան Ե. 221 կ'ըսուի թէ ժողովն գումարուեցաւ  
սի Սեաւ լեռան, ըստ ուժանաբեռ-Բուն ժողովյան: Ժնդր-  
վոյս մասին հմտութեան եւ Զամէ. Գ. 36-37:

<sup>2</sup> Հմտութեան վարդապետ էջ 116. “Թէ եւ շատիս եղեւ  
աշխատ ընծացիւք եւ աղաջանօք, մանաւանդ ի յւնոց  
գլխաւորացն. որոց զրէ մէծ նորհակալութիւն օրհնու-  
թեամբ պատրիարքն Գրիգորիս ամենայն վանօրէիւք Սեաւ  
լիցին, եւ Միջակայ եպիսկոպոսացն ձեռագրով”:

անոր. Հնազանդող ժողովրդեան վրայ առանց  
ազդեցութեան չմնաց. Աղթամարայ Կաթողիկո-  
սութիւնն իրը ապստամբութիւն մը պառակ-  
տում ի միութենէն նկատուեցաւ եւ ազգին  
մեծ ամասնութիւնը խորշեցաւ անոր յարաբե-  
րութենէն: Միութեան նոր փորձեր եղան. բայց  
առանց գործնական հետեւութեան:

Նզովքն բառնալու առաջին փորձն եղաւ  
Գրիգոր Անաւարզեցոյ (1293—1307) օրով.  
դժբախտաբար սակայն այս մասին ակնարկու-  
թիւն մը միայն եղած է յետնոցս, առանց ման  
բամասնութեան. Գրիգոր Անաւարզեցի Հեթում  
Թագաւորահօր աչքէն ինկած՝ աքսորի (բանտի<sup>3</sup>)  
մէջ Կ'ուղղէ առ Հեթում խօսքերս. “ԶԱՂԹա-  
մար օրհնել ետուր, նա տուր օրհնել զմեզ  
այլ<sup>4</sup>: Այս շրջանիս Աղթամարայ Կաթողիկ սն  
էր Զաքարիա, իմաստուն եւ ուսումնասէր ան-  
ձնաւորութիւն մը: Թէ Զաքարիայի Կողմանէ  
առաջարկուած է միութեան ինդիրը, թէ Հե-  
թում կանխած է Կիլիկիոյ աթոռոյն հետ բա-  
րեկամ ունենալ արեւելցիներն եւ Աղթամա-  
րեանք՝ յայտնի չէ. Թերեւս Հեթում շարժած  
ըլլայ հոս Ստեփանոս Օրպէլեանի խորհրդով.  
որ Զաքարիայի բարեկամներէն էր եւ անոր հետ  
Աղթակցութեան մէջ<sup>5</sup>: Ինչ մեկնութիւն ալ ու-  
զնը տալ Անաւարզեցւոյ լակոնական խօսքին  
այն ստոյգ է որ միութիւնն տեւական նշանակու-  
թիւն մը չունեցաւ: Միսիթար Կաթողիկոս Սոյ

<sup>1</sup> Թուղթ առ Հեթում, առ Գրանոսի, Ա. էջ 430

<sup>2</sup> Դան. Աղթամարցի ի վերջ թ. Արծր., էջ 319:

1345ի ժողովոյն մէջ պարզ՝ “արքեպիսկոպոսութիւն”, գիտէ Աղթամարայ թեմը<sup>1</sup>. եւ Դանիէլ Գաւրիժեցի<sup>2</sup>՝ “Հակառակաթոռ Կաթողիկոս Կ'անուանէ”.

Տաք վիճմանց առարկայ եղաւ ինդիրո 1409ին։ Գրիգոր Տաթեւացի, որուն հայրն “ի Քաջբերունեաց”, Էր<sup>3</sup> (եւ ինքն ալ “աշխարհաւ Քաջբերունի”, կ'ըսուի Հաւանօրէն ծննդեամբն), իւր Հանած հոչակին անպատուաբեր Համարելով Աղթամարայ նղովեալ Կաթողիկոսական թեմն պատկանիլ, որով յինքն կը ձգէր նաեւ նղովքը, 1408ին աշխան “վասն տեսլեան գիշերոյ. կը շարժի Տաթեւէն եւ կու գայ Մեծոփ. ուր “ի ինդիր ելեալ վասն կապանաց Աղթամարայ, եւ մեծահանդէս ժօղով արարեալ՝ արձակեաց զամենեսեան (ի կապանաց) Տնոց Կաթողիկոսաց մերոց<sup>5</sup>։ Տաթեւացի իւր այս միջամտութիւնն ըստ Հրամանի հոգւոյն՝ այսպէս կը բացատրէ “Առ բնակիչս Արքիչոյ, Բերկոյ եւ Արծկյո Թղթին մէջ<sup>6</sup>. “... տեսեալ զգեղեցիկ Կարդդ ձեր եւ զպայծառ քրիստոնէութիւն յոյժ ուրախացք. բայց վասն անիծից նախնեացն, որ կայ ի վերայ աշխարհացդ, վասն ապստամբութեան առաջնորդաց սուտանուն Կաթողիկոսաց, որ ի

<sup>1</sup> Mansi, Supl. t. III, p. 522.

<sup>2</sup> Hist. des Croisades, Doc. armén. II, p. 628.

<sup>3</sup> Թոմ. Մեծոփ. Պատմ. Լանկ Թամուրի, Էջ 50։

<sup>4</sup> ԱՐՄ. 1913, Էջ 753։

<sup>5</sup> Թոմ. Մեծոփ., Էջ 52։

<sup>6</sup> Բ.Զ.Մ. 1898, Էջ 130։

Եռվն Աղթամարայ, յոյժ տրառում կայի եւ խնդրէի ելս գտանել իրացն զի մի՛ բազմութիւն անմեղ քրիստոնէիցդ ի ներքոյ բանադրանացն մասցեն։ Եւ մինչ էի յայս յաղէտ տարակուսի, հրաման ընկալայ ի տեսլեան, եթէ զոր ինչ խորհեալ ես արա վաղվաղակի, եւ իմ ձեռնարկեալ դրով արձանացուցի, : Աւելի երկար կը տեղեկագրէ այս Նկատմամբ առ Ցակորկաթողիկոս թղթին մէջ այսպէս<sup>1</sup>.

“Ծանուցումն լիցի գերիմաստ գլխոյդ վասն Աղթամարայ Կաթողիկոսութեանն, որ սուս էր՝ Հակառակ մեծի եւ ճշմարիտ Կաթողիկոսիդ մերոյ. զոր անփոյթ են արարեալ ի բազում ժամանակաց նախնիքն մեր եւ առաջնորդք ... Եկաքի կողմանս Վասպուրական ծովուս եւ Հասուն զաք զի կրկին Խայտառակեալ էր սրտիւք սատանայ զանուանեալ Կաթողիկոսն Աղթամարայ ... ուստի եւ ամենայն կարգաւորք եւ աշխարհականք կամակից եղեն անկման Կաթողիկոսին. եւ նոցին կամօքն ընկեցաք եւ լուծաք զնա ի կարգէն եւ յաթոռոյն. եւ գրեցաք երկուս թուղթս՝ առաջին եւ երկրորդ յամենայն քաղաքս նոցա եւ ի գեղս. ոյլ եւ յամենայն աշխարհի չորս կողմունս. ի յարեւելք՝ մինչեւ ի յաթոռն գրիգորիսի Աղուանից Կաթողիկոսի. ի հարաւ՝ մինչեւ ի Պարսկաստան. ի հիւսիս մինչ ի Վրաց տուն. եւ ի յարեւմուտք՝ մինչ ի յաթոռդ սուրբ. եւ

<sup>1</sup> Ի մէջ բերուած Զամեեան Գ. 455-457, ուր մանրամասն կը խօսուի գիպացս մասին. ինչ ինչ կը տեսնենք գարը, երբ կը խօսինք Դաւիթ Կաթողիկոսի վրայ։

զթղթերդ առ ձեզ առաքեցաք: Պիտի յորժամ՝  
հնազանդին սուրբ ամոռոյդ՝ նոցա եպիսկոպոս  
ձեռնադրես, եւ մեռոն շնորհես... եւ բոլոր  
այն երեք երկրին որ ի հնազանդութիւն ձեզ  
քերաք, ամենեցոն առ հասարակ ամէն քաղաքի  
յանուանէ՝ եւ վարդապետացն եւ քահանայիցն՝  
թուղթ օր հնութեան գրեք. այլ եւ ննջեցելոց  
նոցա արձակումն ի կապանաց անիծիցն: Զի յոր-  
ժամ Ոստանայ երկիրն եւ այլք զայն լսեն.  
ամեներեան զղանան եւ ի հնազանդութիւն քեզ  
գան. եւ լինիցին մի հօտ եւ մի հովիւ. եւ վասն  
այսր լիցի մեզ մասն բարեաց...<sup>1</sup>

Թէ ինչ իրաւունքով կրցաւ Տաթեւացին  
բաժնել Քաջքերունքն Աղթամարէն եւ արձա-  
կել նզվքը այն ամենոն համար, որոնք կը  
միաբանէին Սոյ կաթողիկոսին հետ, աւելորդ է  
երկար հարցաքննել. ըստ Զամշեանի Յակոբ կա-  
թողիկոս վաւերացոց Տաթեւացւոյ արձակումը:  
Տաթեւացւ ձեռնարկութիւնը չյաջողեցաւ  
յուսացածին պէս. թէեւ ի սկզբան ունեցաւ  
համամիտներ, ինչպէս ինքը կըսէր, բայց ապա  
“բարիասեացն սատանայ հանեալ յարուցմունս  
ի յընտանեաց մերոց եւ յաշակերտաց, նա եւ ի  
բուն իսկ բոնաւորաց: Եւ իմ յյժ տրտում  
գոլով զի ոչ եղեւ զրաւ մերումն բանի, որ-  
պէս եւ ձեզ է յայտնի, կը գրէ Արձիշեցի-  
ներուն<sup>1</sup>. Որպէս զիսակոյն գործը շարունակուի<sup>2</sup>.

<sup>1</sup> Բ.Ձ.Մ. 1898, էջ 131:

<sup>2</sup> Այս լրանին՝ թերեւս Գրիգորի ձեռքէն (հման,  
Վար. Յուց. թ. 55 նման գրութիւն մը յանուն Գրիգորի)

Տաթեւացի այս ինքնատուր իշխանութիւնն  
1410ին փոխանցեց իւր աշակերտին թուվմա  
Մեծոփեցւոյ. որուն համար այսպէս կը գրէր<sup>1</sup>  
յամի 1410 երեւանէն առ քաղաքացին “Ար-  
ճիշց եւ բերկոյ եւ Արծկոյ, եւ այլ շրջապատ  
գեղերէիցն. “Եւ կարգեալ կացուցի զդա մեզ  
երեսփոխան... եւ ետու դմա հրաման եւ իշ-  
խանութիւն... զթերակատար գործն մեր ի գլուխ  
եւ յաւարտ հասուցանել: Ոչ հնազանդի Աղթա-  
մարայ. եւ ոչ այ թոյլ այլոց ի հնազանդու-  
թիւն նոցին... այլ եւ ետու դմա հրաման. զի  
զբանագրեալն ի մենչ ըստ հրամանի Հոգույն  
զօր եմ գրեալ ի պատճառս բանի եւ գրութագութ Խանութ Խանութ Խանութ  
արձանացուցեալ, որ է իսկ եւ ի ձերումդ միջի, ՀՀՀ ՀՀՀ  
եթէ զղանան եւ գան ի հնազանդութիւն սուրբ  
աթոռոյ եւ աջը Լուսաւորչին...: Սակայն  
թուվմա Մեծոփեցի իւր կողմանէ միջամուխ չեղաւ  
ամենեւին այս ինգրոյն, մինչեւ որ ընտրուեցաւ  
Կիրակոս կաթողիկոս (1441) եւ անոր քով միջ-  
նորդելով արձակել տուաւ Աղթամարայ կա-

ելած կը թուի Անետիկի թ. 1177 Կանոնագրոց (յամէ 1669  
գրուած ի Կ. Պոլիս) մէջ պահուած ճառու՝ “Կանոնք եւ բանք  
գեղեցիկ եւ յցի պիտանի վասն աթոռոյն Աղթամարայ որ  
են ի ներոյ բանագրանաց: “Յորում հեղինակն ՝ ինչ-  
պէս կը գրէ Ափրիկեան ։ ապային եկեղեցւոյ մութեան  
փափառվ վասուած՝ կը ջանայ ապօբինի եւ հակառակա-  
թոռ. եւ նզովից ենթարկուած ցուցընելով Աղթամարայ  
աթոռ եւ նորա հնազանդութեան ներքեւ գտնուող ժո-  
ղովուրդը, ի մութիւն եւ ի հնազանդութիւն յորդորել  
զամենեսին Հայոց ընդհանուր հայրապետի՝ որ ի Սիս Կիլ-  
կիսուն Բ.Ձ.Մ. 1898, էջ 128-129:

<sup>1</sup> Ախական, էջ 239-240 եւ Բ.Ձ.Մ. 1898, էջ 131:  
Աղթամարա Կնք. Դահլի.



թողիկոսութիւնը նղովքէն, ինչպէս Թովլայիր կենագիրն կը գրէ<sup>1</sup>.

Եւ Տէր Կիրակոս կաթողիկոսն զամենայն անէծքս երարձ ի բանադրողաց եւ ի բանադրելոցն Վկայութեամբ սուրբ Էջմիածնին եւ միջնորդութեամբ ժբ վարդապետաց եւ ժբ եւ պիսկոպոսաց եւ բազում կրօնաւորաց: Եւ յայս որ պատճառ եւ միջնորդ եւ օգնական աղատութեան եւ օրհնութեան լուսաւոր հոգին եղեւ, մեծ վարդապետ թովմա:

Կիրակոս Կաթողիկոսի արձակման Կոնդակն ունիմ ձեռքս նոր օրինակութեամբ մը, զոր գոտայ † Հ. Գ. Գալէմքեարեանի ձեռագիր մնացորդաց մէջ. գժբախտաբար հոն ու գրչի անունն նշանակուած էր եւ ոչ ինչ բնագրէ առնուած ըլլալը: բայց կ'երեւայ թէ սկզբնագրէ մը ընդօրինակուած է, որուն թէ ուղղագրութիւնքն եւ թէ համառօտագրութիւնք ճշգիւ պահուած են: Զայս ընտրած եմ առաջիկայ հրատարակութեանս բնագիր, որուն համառօտագրութիւնք միայն պարզած եմ առանց ուրիշ ո եւ է փոփոխութեան: Կոնդակս աւանդած է նաեւ Ղազար Զահկեցի, բայց, ինչպէս ծանօթութեանց մէջ դրուած տարբերութիւնք մատնացոյց կ'ընեն, ըստ Կամի փոփոխած եւ յաւելուածներ ներմուծած, նոյն իսկ հակաժամանակագրական կէտեր<sup>2</sup>:

<sup>1</sup> Արարատ, 1913, էջ 746. Հմմտ. անդ. 1914, էջ 76-77: Տէս եւ Թովմ. Մեծոր. Յիշատակարանն, էջ 84-85: Եւ Զամէ, Գ. 487.

<sup>2</sup> Դրախտ յանկալի, Կ. Պոլիս 1735, էջ 618-

Կոնդակս կը զետեղեմ հոս ամբողջութեամբ իբրեւ կարեւոր վաւերաթուղթ մը Աշմամարայ կաթողիկոսութեան պատմութեան համար:

Անուամբ անեղին Աստուծոյ, Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Ես Կիրակոս ծառայ ծառայիցդ Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի: Ողորմութեամբ եւ շնորհօք նորին կաթողիկոս առաջելական աթոռոյ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ եւ Վաղարշապատու սուրբ Էջմիածնիս:

Գրեմ շնորհօք թագաւորին իմոյ ամենասուրբ Հոգւոյն Աստուծոյ: Աւրհնութիւն, գոհութիւն, երկրպագութիւն եւ փառք: Աւրհնութիւն ամենայն սրբոց բերանոյ. յերկնաւորացն յանմարմին հրեշտակացն, եւ յերկրաւորաց մարմաւոր որդւոց Աստուծոյ: Եւ ասեմ օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ օրհնեաց զմեզ ամենայն հոգեւոր օրհնութեամբ յերկնաւորսի Քրիստոս: Եւ բարձր առնեմ զքեզ Աստուած իմ եւ թագաւոր իմ. եւ աւրհնեմ զանուն Քո յաւիտեան եւ յաւիտեան յաւիտենից: Գրեմ օրհնութիւն եւ պահպանութիւն եւ արձա-

620: Հմմտ. եւ Զամէան Գ. 488 որ ծանօթ է Կոնդակիս՝ անշուլ Զահկեցւոյ սկս գործէն:

2 Կ. կաթողիկոս: — 3 ծառայիցն... եւ Յիսուսի: — 6 իւ յաւելու՝ եւ ամենայն Հայոց: — 9 օրհնելոյն յամենայն: — 10 յերկնաւորաց անմարմին հրեշտակաց: — 12 Աստուծոյ կէնդանոյ: — 12-18 ու+ եւ ասեմ: — յաւիտենից:

- 20 Կումբ յամենայն կապանաց բոլոր ազգաց եւ ամենայն լեզուաց. ամենայն քրիստոնէից ուղղափառաց, կենդանեաց եւ հանգուցելոց: Դարձեալ գրեմ օրհնութիւն եւ պահպանութիւն եւ արձակումն յամենայն կապանաց ընդհանուր ազգիս Հայոց, կենդանեաց եւ հանգուցելոց հոգեւոր որդւոց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ: Դարձեալ գրեմ օրհնութիւն եւ պահպանութիւն շնորհօք եւ զօրութեամբ Հոգեւոյն սրբոյ արձակումն ամենայն կապանաց անիծից եւ բանադրութեանց եւ մեջաց կապանաց որ եղեալ է յամենայն ազգս ընդհանուր քրիստոնէից ուղղափառաց: Աստուածային բարձր եւ յաղթող իշխանութեամբս որ ունիմ ի քրիստոնէ Աստուծոյ իմմէ: Արձակեալ եմ զամենայն կապեալս եւ զբանադրեալս յանիծից բոլոր ազգաց քրիստոնէից ուղղափառաց եւ զբոլոր ազգիս Հայոց հոգեւոր որդւոց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ:
- Աղթամարայ կաթողիկոսն տէր դաւիթ.
- 40 Եւ եպիսկոպոսունքն ամենայն. եւ վարդապետքն ամենայն եւ քահանայքն ամենայն եւ սարկաւագունք ամենայն. եւ աստիճանաւորքն ամենայն. եւ ժողվորդականք արք եւ կանայք ամենքն:

21 Վէտ ամենայն (քրիստոնէից): — 24—26 կապանաց, որք ընդհանուր տեղիս Հայոց ազգիս հոգեւոր...: — 27 Վէտ մերոյ: — 29 յամենայն: — 30 բանադրանաց: — 31 է յազգ ընդհանուր ազգաց քրիստոնէից: — 34 իմոյ. արձակեմ: — 35—38 Վէտ բարոր մերոյ: — 39 Մանաւանդ զԱղթամարայ... զտէր: — 42—44 ժողվորդքն եւ ամենայն աստիճանաւորքն,

- կենդանիք եւ հանգուցեալք ի Քրիստոս: Աւրհնեալք եղիցին եւ արձակեալք եղիցին յամենայն կապանաց անիծից եւ ի բանադրութեանց եւ ի կապանաց մեղաց ամէն: Գրիգորիս կաթողիկոսն եւ իւր միաբանքն ամենայն ժողովեցան եւ զանէծքն գրեցին, զբանադրանքն եւ զկապանքն գրեցին: Աւրհնեալք եղիցին եւ արձակեալք եղիցին ի կապանաց անիծից եւ ի բանադրութեանց եւ ի կապանաց մեղաց եւ ի դառն դատապարտութենէ իւրեանց: Եւ ի դառն դատապարտութենէ իւրեանց. որ անցին զպատուիրանաւն Աստուծոյ որ ասէ. Աւրհնեցէք զանիծիչս ձեր. օրհնեցէք եւ մի անիծանէք: Ի սոսկալի ատենին քրիստոսի ազատեալ լիցին ի դատապարտութենէ լւրեանց. ամէն: Աղթամարայ կաթողիկոսն տէր դաւիթ, որ անց զպատուիրանաւն Աստուծոյ որ ասէ. Հնազանդ լեռուք առաջնորդաց ձերոց: Աւրհնեալք եղիցին եւ արձակեալք եղիցին ի կապանաց անիծից. եւ ի բանադրութեանց եւ ի կապանաց մեղաց: Եւ ի սոսկալի ատենին քրիստոսի ազատեալ լիցին ի դատապարտութենէ. ամէն: Ինքն օրհնեալ ե-

արք եւ կանայք եւ ամենայն կ. եւ հանգուցեալքն: — 45 օրհնեալ եւ արձակեալ: — 46 ի բանադրանաց եւ ի կապից մ. իւրեանց, զոր Գրիգորիս: — 48—63 միաբանեալքն ամենայն որք ժ. եւ զանէծս եւ զբանադրանս գրեցին, եւ արձակեմ զնոսա ի կապանաց ա. եւ ի բանադրանաց եւ ի դառն դ. նոցա, որք անցին զպ. Ա. եւ ապստամբեցան ի սուրբ աթոռոյս Էջմիածնի, որպէս ասաց Տէրն թէ Մի կացջիք հակառակ. եւ Պօղոս գրէ թէ Հնազանդ լեռուք առաջնորդաց ձեռոց, զոր այժմ կաթողիկոսն Աղթամարայ տէր Դաւիթ, իւրովք Հնա-

զեցի յԱստուծոյ բարձրելըյն։ Եւ օրհնեալքն ի  
նմանէ ճշմարիտ օրհնեալք եղիցին։ Եւ ար-  
ձակեալքն ի նմանէ ճշմարիտ արձակեալք եղի-  
ցին։ Եւ ձեռնադրեալքն ի նմանէ՝ ճշմարիտ  
70 ձեռնադրեալք եղիցին։ Եւ մկրտեալքն ի նմանէ  
ճշմարիտ մկրտեալք եղիցին։ Եւ պսակեալքն ի  
նոցանէ՝ ճշմարիտ պսակեալք եղիցին։ Եւ խոս-  
տովանեալքն նոցա ճշմարիտ աղատեալք եղիցին  
ի մեղաց իւրեանց։ Եւ ի սոսկալի ատենին Քրիս-  
75 տոփ աղատեալք եղիցին ի գատապարտութենէ  
իւրեանց։ ամէն։

Աղօւանից կաթողիկոսն տէր Գրիգոր Հո-  
նեցին եւ այլ կաթողիկոսքն ամենայն։ Եւ եպիս-  
կոպոքն ամենայն։ Եւ Վարդապետքն ամենայն։ Եւ  
80 Կրօնաւորքն ամենայն։ Եւ քահանայքն ամենայն։  
Եւ սարկաւագունքն ամենայն։ Եւ աստիճանա-  
ւորքն ամենայն։ Եւ ժողովրդականքն արբ և է  
կանայք ամէնքն։ Կենդանիք եւ հանդուցեալք ի  
Քրիստոս։ Աւրհնեալ եղիցին եւ արձակեալ

զանդեցելովքն ամենայն զջացան եւ հնազանդեցան սրբոյ  
աթոռուու մերոյ։ Նաեւ մեր ընկալաք զնոսա սիրով ըստ  
հրամանի Փրատար հայանցան նոցա եւ աղա-  
տեցաք ի կապանաց անիմից աստ եւ ի հանդերձեալն ի  
դատապարտութենէ։ Եւ . . . — 67, 68, 70, 71, 72 վ+  
եղիցին։ — 73 ի նոցանէ։ — 74—76 վ+ Եւ ի սոս-  
կալի ամէն։ — 78—92 կաթողիկոսք ամենայն։ Եպք  
եւ Վարդապետք, քահանայք եւ ժողովրդականքն ամե-  
նայն արբ եւ կանայք, ծերք եւ աղացք, կենդանիք եւ  
ննջեցեալք ամենքեան օրհնեալք եղիցին յԱստուծոյ եւ  
ի մէնց։ Այլ եւ օրհնեալքն ի նոցանէ օրհնեալքն եւ  
կապեալքն կապեցին ի նոցանէ օրհնեալքն եւ  
արձակեալքն արձակեսցին։ Ձեռնադրեալքն ճշմարիտ ձեռ-  
նադրեալք եւ մկրտեալքն . . .

85 եղիցին յամենայն կապանաց անիծից եւ ի բա-  
նադրութեանց եւ ի կապանաց մեղաց. ամէն։  
Աւրհնեալք եղիցին եւ արձակեալք եղիցին։  
Աւրհնեալքն ի նոցանէ ճշմարիտ օրհնեալք  
եղիցին եւ արձակեալքն ի նոցանէ ճշմարիտ ար-  
ձակեալք եղիցին։ Եւ ձեռնադրեալքն ի նոցանէ  
ճշմարիտ ձեռնադրեալք եղիցին։ Եւ մկրտեալքն  
ի նոցանէ՝ ճշմարիտ մկրտեալք եղիցին։ Եւ պսա-  
կեալքն ի նոցանէ ճշմարիտ պսակեալք եղիցին.  
Եւ խոստովանեալքն նոցա ճշմարիտ աղատեալք  
եղիցին ի մեղաց իւրեանց։ Եւ ի սոսկալի ատենին  
Քրիստոսի աղատեալք եղիցին ի գատապարտու-  
թենէ իւրեանց։ ամէն։

Սոյ կաթողիկոսացն, եպիսկոպոսացն, վար-  
դապետացն, կրօնաւորացն, քահանայիցն անի-  
ծեալքն օրհնեալ եղիցին եւ կապեալքն ար-  
ձակեալ եղիցին ի բանադրութեանց եւ ի կա-  
պանաց մեղաց. ամէն։

Ըսորհօք Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի  
Քրիստոսի։ Աւրհնութիւն եւ գոհութիւն եւ  
100 փառք անհասանելի եւ հրաշագործ անեղին Աս-  
տուծոյ Հօր եւ Որդոյ եւ Հոգուոյն սրբոյ. յա-  
մենայն յաւիտեան. ամէն։

91, 92, 93 վ+ եղիցին։ — 94 արձակեալք։ —  
98—107 Սըսայ կաթողիկոսունքն, եպքն, վարդապետք,  
քահանայք, սարկաւագունք, եւ կրօնաւորք եւ ամենայն  
հաւատացեալք ի Քրիստոս եղիցին օրհնեալք. եւ կա-  
պեալքն արձակեալք, եւ բանադրեալքն աղատեալք ի  
կապանաց մեղաց։ Ըսորհօք . . . Քրիստոսի, որում փառք  
եւ գատիւ ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգուոյն, այժմ եւ  
յաւիտեան յաւիտեանից, ամէն։

Յաջորդ դարերուն սակայն չպահսեցան ինդիբներ Էջմիածնի եւ Աղթամարայ կաթողիկոսաց մէջ, մասնաւորապէս իրաւասութեան սահմանաց մասին:

Աղթամարայ նորակաղմ կաթողիկոսութեան կառավարչական ձեւին վրայ ոչինչ գիտենք. ինչպէս նաեւ կաթողիկոսական ընտրութեան եւ նուիրապետութեան սահմաններուն վրայ: Արդէն յիշեցինք թէ կաթողիկոսութիւնն ի սկզբան ունէր իւր իրաւասութեան ներքեւ բաց ի Վասպուրականէն նաեւ Սիւնիքն եւ Արտազ. վերջին երկու նահանգներն արքի մը վերջը բաժնուեցան. թէեւ դեռ 1216ին կը յիշուի թէ Տաթեւու եպիսկոպոսն Յովհաննէս յԱղթամար ընդունեցաւ իւր ձեռնադրութիւնը (Ստեփ. Օրպէլ. Էջ 251. Հմմտ. եւ Սիսական, Էջ 232), բայց հակառակ իրաւանց եւ սովորութեան: Մասնաւորապէս Աղթամարայ թեմերէն կը յիշուին ԺԴ դարուն՝ Արձէշ, Խաթ, Բերկրի, Խիզան, մէկ խօսքով՝ Քաջերունիք ամբողջ Յաջորդ դարերուն ըստ պարագայից՝ այս սահմանն մերթ ընդարձակուած է եւ մերթ սեղմուած: Վերջէն պիտի տեսնենք որ ԺԵ դարուն երկրորդ կէսին Աղթամարայ կաթողիկոսը մինչեւ անգամ տիրացած է Էջմիածնի, թէեւ սակաւատեւ ժամանակով: Վերջին դարերու մէջ երկար Խնդիբներու դուռ բացած է երկու աթոռներուն՝ Էջմիածնի եւ Աղթամարայ՝ իրաւասութեան սահմաններու վէճը: Մասնաւորապէս ԺԶ—ԺԷ դարերուն կը բաղձային Աղթամարցիք իրենց

Հետ միացնել լւան, Բերկրի, Արձէշ, Խաթ, Բաղէշ, Մուշ, Խոշապ եւ մինչեւ Ամիդ տարածուող երկիրները: Ասոնցմէ մաս մը՝ Բերկրի, Արձէշ եւ Խաթ ստուգիւ Աղթամարայ կը վերաբերէր մինչեւ ԺԵ դար (տես այս Նկատմամբ վարը): Որչափ ալ Հետաքրքրական է կէտիս քննութիւնը, բայց դժուարին Ճիշդ եղացակցութեան մը հասնիլ՝ անբաւական աղբիւրներու պատճառաւ:

1345ին կըսուի թէ Աղթամարայ Կաթողիկոսութիւնն իբր 14 եպիսկոպոսական աթոռ ունէր իւր ներքեւ (Դանիէլ Դաւրիժեցի, Doc. armén. II, p. 628):

Այսօր Աղթամարայ կաթողիկոսութիւնը ունի երկու վիճակ՝ երկուքն ալ լւանայ ծովուշարաւային եղերքը տարածուած:

ա. Աղթամար՝ որ ուղղակի կաթողիկոսին (Հիմայ Տեղապահին) սեպհական թեմն է: Վանայ կուսակալութենէն եօթը գիւղախմբեր այս թեմին շրջանակին մէջ են (Պստան, Գաւաշ, Շատախ, Նօրտուղ եւ Մոկք): Այս եօթը գիւղախմբերուն մէջ ընդ իրաւասութեամբ Աղթամարայ կաթողիկոսին կայ 193 եկեղեցի եւ 41 վանք, որոնց հասոյթներով կը մատակարարուի Աղթամարայ վանքն ու կաթողիկոսարանը:

բ. Խիզան՝ որ իբր անջատ առաջնորդութիւն մը կը ներկայանայ ԺԴ դարէն սկսեալ. եւ մինչեւ Հիմայ կը պահէ Նոյն հանգամանքը: Անոր առաջնորդը կամ առաջնորդական փոխանորդը կ'անուանուի Աղթամարայ կաթողիկոսէն

կամ անոր տեղապահէն։ Խիզանի հոգեւոր շրջանակին մէջ են Ստորին կարկառ, Շինիձորս, Սպարկերտ, Մամրտանկ, Նզար, Խորորս գիւղանմբերը, որոնց մէջ սփռուած է 109 եկեղեցի թեան ենթակայ են<sup>1</sup>։

Կաթողիկոսական աթոռն ի սկզբանէ անտիստափի յաջորդութիւնն ոյն աթոռին վրայ՝ Կանց-նէր միշտ տոհմին անդամներէն միջն, յատկապէս կաթողիկոսին եղբօրորդւոյ մը, եւ եթէ կը պակսէր այս՝ հօրեղբօրորդւոյ եւ կամ ուրիշ մերձաւոր ազգականի մը։ Եւ որպէս զի ուրիշ ներու ոտնձգութեամբ չխափանուէր այս կերպ յաջորդութիւնը՝ կաթողիկոսներն կը կանխէին իրենց կենդանութեան ընտրել եւ ձեռնադրել յաջորդը։ որ սակայն իր իշխանութիւնը միայն կաթողիկոսին մահուրնէ ետքը կրնար գործածել։ Այս է պատճառը որ Աղթամարայ կաթողիկոսք կը պարծէին միշտ իրենց յաջդէ թագաւորաց։ ի տոհմէ թագաւորին Գագկայ։ յաճախ թագաւոր, կամ արքայուն տիտղոսը։

Ընտրութեան այս կերպը առիթ առն հայերը՝ թէ անոնք ի կենդանութեան կաթողիկոսին կը ընտարել յաջորդը 1340ին Ներսէս Պալիկնց կոսին կը ընտրեն յաջորդը (Mansi, Suppl. III, p. 522.)։

<sup>1</sup> Ներկայ հանդամանաց մասին հմտու. Աւազանեան, Ընդ. Օր. 1908, էջ 346։

Կաթողիկոսք իրենց ընտրութենէն եաբը կը ներկայանային նոյն կողմանց այլազգի բունակալին եւ կ'ընդունէին անկէ հաստատութիւն։ կը պատահէր երբեմն որ — հակառակորդաց չանքերու առաջն առնլու համար — նաեւ կաշառք կ'ընձեռէին բունակալաց<sup>1</sup>։

1 Հմտու. Գանիէլ Աղթամարցի, էջ 324։ Հետաքրքրական է այս տեղ լսել Ներսէս Պալիկնցի ամբաստանութիւնն եւ անոր պատասխանը Գանիէլ Գաւրիժեցոյ կողմանէ՝ գրուած 1345ին։

Ներսէս կը գրէ (Mansi, Sanet. Concil. Coll., Suppl. III, p. 522).

Հայք գիշանութիւնն որ անկ է կաթողիկոսին առնուն ի բաց եւ ընկենուն եւ կամ պատժեն։ Վասն զի կաթողիկոսն Աղուանից (Columbarum) եւ կաթողիկոսն Աղթամարց ի կենդանութեան իւրեանց ընտրեն զայլ ոմն յազգէն իւրեանց զոր եւ կամն եւ ազա օնաւեն զնա ի կաթողիկոս։ այլ ու վարի նա այնու իշխանութեամբ միջնչեւ իցէ վարձանեալ կաթողիկոսին այնորիկ որ ընտրեացն զնա։ Բայց իրեւ մեռանիցի կաթողիկոսն առաջն՝ յաջորդ կաթողիկոսն երթայ առ ինքնակտն թաթարաց։ որ հեթանոս է, եւ ի նմանէ հաստատի ի կաթողիկոս։ Եւ զի հաստատիցի ի նմանէ պահանջնի ի նմանէ գրամ որչափ եւ վճարել կարից։ Այս ձեւ ընտրելց եւ հասասակելոյ կաթողիկոս՝ մուծեալ եղեւ յեկեղեցին Մեծ Հայոց ի ձեռն Շապհոյ թագաւորին Պարսից, հեթանոսի, որ պաշտէ զշուր, եւ ուեւ մինչեւ ցայս օր ժամանակի։ Եւ իրեւ հասասափի ի նմին թագաւորէ, առա թագաւորն զթու զթու (հաստատութեան), զի եպիսկոպոսք եւ հպատակք հնազանդիցին նմա, վասն զի հաստատեալ է ի նմանէ, եւ զի գարձեալ տացեն նմա գումար ինչ արծաթոց, եւ ազա ամ ըսու ամէ նոյնակէս։ Եւ ամենայն քահանայք տան նմա ամի ամի առ նուազն զդին միոյ փղորինի. եւ նոյնակէս ի քրիստոնէից եւ ի հպատակաց ունի ամի ամի զդին առ նուազն վեց գրուց արծաթոց. եւ կաթողիկոսն ամի ամի ունի տալ թագաւորին որիշ ինչ գումար արծաթոց, զոր թէ շտայցէ կամ այլ ինչ յանցանացին թագաւորն ընկենու զնա (յիշանութենէն) եւ

Բնականաբար եկեղեցական օրինաք ընտրութիւն չէր կարելի համարիլ այսպիսի ընտրութիւն մը. եւ Ներսէս Շնորհալի իրաւունք ունէր բողըքելու եւ ապօրինի համարելու նոյնը, ըսելով. “Զինչ է ասել եւ զմօրէն այսոցիկ չարեաց՝ զյայտնապէս հակառակացն ձշմարտութեան, եւ սրբոյ աթոռոյ Լուսաւորչին, որք ինքնաշարժ ախտիւք եւ ըոնակալաց աշխարհի հրամանօք, զանձինս իրեանց յայս աշտիճան հոգեւոր բարձրութեան ծզեն, եւ ոչ ընտրութեամբ Աստուծոյ աստուածայնոց արանց համօրէն ազգիս, որպէս օրէնն պահանջէր (Էջ 133):

Ըստ որպիսութեան յանցանացն գործելոց՝ պատժէ դնամահու իւկու:

Առ այս կը պատասխանէ դանիէլ Դաւրիժեցի (Hist. des Croisades, Documents arméniens, t. II, p. 628).

“Երկու հակառակամթոռ կաթողիկոսք են, այս ինքն Աղուանից զոր (Ճարդմանեն Columbarum (Աղաւեաց), եւ որ ունի իր 30 եպիսկոպոսունս ստորակարգեալս, որպէս Ըստայ, եւ մրւան Աղթամարաց, որ ունի իր 14 եպիսկոպոսունս ստորակարգեալս, եւ են սորա ի Մեծ Հայու վասն զի բռնաբար տիրեն եւ ոչ ըստ օրինաց Աւետարանի, նոյնպէս ըստ նմին օրինակի եւ բանալոր յաջորդեն. յորժամ կարեն դասանել զըք յազդականաց՝ ընտրեն յազդականաց անտինիսականիք յաջորդու, այլ եթէ ի մէջ ազդականաց (Տ.) դատավոց կաթողիկոսք իրեւ արժանաւորը առ պաշտօնն ընտրեն յայպատշաճ եւ ի գէպ համարին երթաւ առ ինքնակալն եւ յայտնել զիւրեանց մեծարանս, ըստ օրինակի այլոց ժամանակաւոր (մարմանաւոր) իշխանաց, եւ թագաւորն տայ նոցաշնորհս եւ ընդունի զնոսա իրեւ զտեարս քրիստոնեաց ժողովոց: Այլ թէ թագաւորին պարտին տանել ինչ կամ տալ, չէ ինչ հաւաստեաւ յայտ:”

Յաջորդ՝ յատկապէս վերջին ժէ—ժԹ դարերուն գրիգորիսեանց շառաւղին շիջանելէն ետքը, երբ Աղթամարայ Աթոռին վրայ երեւցան ապիկար անձնաւորութիւններ, որոնք շահու եւ փառքի համար աւելի, քան հօտին բարօրութեան համար կը ձգտէին գահին, բոլորովին նսեմացաւ կաթողիկոսութեան փայլը, կաշոք, կուսակցական կոփիւներ գերիշխող եղան, արեւու ծագման հետ նոր կաթողիկոս յերեւան կ'ելէր Աթոռին վրայ. ամէնն ալ իրարմէ ապիկար եւ աննշանակ: Ցանցառ չեն դէպքեր դժբախտաբար, երբ այս անընդհատ փոփոխութիւնն ոյն խոկ անարդ՝ գաւառձանական պարագաներու մէջ տեղի կ'ունենար, մանաւանդ վերջին շրջանին, որով եւ կորսնցուց Աթոռն իւր կարեւորութեան վերջին նշյլներն ալ. եւ յաչս ամէնուն աւելորդ նկատուեցաւ բոլորովին Աթոռին գյուրթիւնը:

Իրաց այս վիճակին քաջ գիտակ Կջմիածնի կաթողիկոսութիւնը ժամանակ ժամանակ փորձեր ըրած է միջամտելու Աղթամարայ կաթողիկոսաց խնդիրներուն: Այս միջամտութեան առաջին յիշատակութեան կը պատահինք Փիլիպպոս կաթողիկոսի (1633—1655) օրով, որուն մասին կը գրէ Սսոյ Սիմէոն կաթողիկոս իւր առ Փիլիպպոս ընդդիմաբանական թղթին մէջ այսպէս (ԱՐՔ. 1904, Էջ 381).

“Դուք լնդէր զԱղուանից տունն յակիշտակեցէք զոր ի ձեր թուղթն գրեալ էիք, թէ ինքն գլուխ աթոռ է ի սուրբ Լուսաւորչէն կարգեալ:

Նօյնպէս եւ զԱղթամարայն ընդ ձեր իշխանութեամբ նուածեցիք, որ ԵՃԻԶ տարի է, որ ինքնագլուխ կաթուղիկոսք են. Թէպէտ գիրք կու պարսաւեն: Տես Ես եղայ յարող տուն առ տուն՝ թէ դու Ռւտելով զտունս այրեաց, պատճառանք երկարեալ զաղօթս, զի առաւել դաստանն ընդունիցին:

Յաւ է որ Սիմեոնի թղթին մէջ աւելի մանրամասնութիւններ չեն աւանդուած այս կարեւոր ինդրյ վրայ: Բայց շարժումը, որ անդամ մը սկսաւ, շարունակուած կը տեսնենք. Եղիազարի (1682—1691) կաթողիկոսութեան առաջին տարին Էջմիածին կը գտնենք Աղթամարայ Թովմաս կաթողիկոսը, ուր Եղիազարէն կ'օծուի եւ կը բառնայ զըմբոստութիւն ի նախնեաց առաջնոց հայրապետաց, եւ կը դառնայ ԱՂթամար «հանդերձ սրբալյս մեռնաւ», եւ ինչ պէս կ'ըսուի «եղեն յԷջմիածին եւ յԱղթամար մի հօտ եւ մի հօվիւ<sup>1</sup>. (1683): Այս գէպը կը կնուեցաւ ապա Նիկողայոս եւ Թովմաս Բ. (1761—1783) կաթողիկոսաց օրով, որոնք իրենց օծումն եւ վերահաստատութիւնն ընդունեցան առ ոսս Պաղար եւ Սիմեոն կաթողիկոսաց. Թովմաս մինչեւ իսկ առանձին բազմակիր պայմանաւորութեամբ պարտաւորեց իւր յաշրդները, որ այնուհետեւ Աղթամարայ կաթողիկոսները իրենց ընտրութեան հաստատութիւնն եւ օծումը Էջմիածին կաթողիկոսներէն

<sup>1</sup> Բիւզանդիան 1900, թ. 1198:

առնուն եւ մնան անոնց գերիշխանութեան հնագանդ: Թէեւ գործնական երկարատեւ նշանակութիւն մը չունեցաւ այս պայմանաւորութիւնը, բայց Էջմիածնի աթոռոյն գերիշխանութիւնը միշտ ճանշանցան Աղթամարցիք: Էջմիածնի կաթողիկոսաց վերաբերութիւնն դէպի Աղթամարայ թեմն լաւ կարելի է տեսնել Պուկաս կաթողիկոսի 1791 թուին առ Ասիջան աղա ի Վան գրած թղթէն, ուր կաթողիկոսական թիկնածուներւ վրայ խօսելով կ'ըսուի. «...բայց վասն այլոց՝ զրս ի միջյ իւրեանց ընտրել կամիցին, մեղ չէ փոյթ: Զի եթէ մեղ եւ քեզ անսացող լինցին ողօրմելիք այնոքիկ, մեք ունիմք տալ նոցա զեսորհուրդս պատշաճագոյն եւ օգտակար. այլ գիտենիք զի ոչ անսան մեղ. իսկ որովհետեւ յազգէն եւ եկեղեցւոյ մերմէ են, եւ ոչ պարտին մնալ առանց հոգեւոր այցելուի, ...արժան է մեղ խորհել զնցն» (Դիւան, Դ. էջ 552):

Ժթ դարէն սկսեալ ենթարկուեցաւ Աղթամարայ կաթողիկոսութիւնը Կ.Պոլսոյ Ազգ. Պատրիարքարանին: Վերջին ժամանակի կաթողիկոսաց գայթակղական կուիներն ու անհոգ կառավարութիւնը կորսնցուցած Աթոռն բարձուի: Արդեամբ ալ խաչատուր կաթողիկոսի մահուամբ (1895) վերջացաւ նաեւ Աղթամարայ կաթողիկոսութիւնը:

«Հիմայ այս աթոռին մատակարարութիւնը այնքան փայլուն երեւոյթ մը չունի: Անական-

Տեղին խորհուրդ մը եւ նոր կաղմած քաղաքական առժամեայ ժողով մը տեղապահի մը նախագահութեամբ կը վարեն գործերը կ. Պոլսոյ Գատրիարքարանին վերին հսկողութեան ներքեւ<sup>1</sup>։

Անցնինք այժմ Կաթողիկոսաց յաջորդութեան։

### ՅԱԶՈՐԴԻՈՒԹԻՒՆ ԿԵԹՈՂԻԿՈՍՅՑ

#### 1. Դաւիթ Ա. (1113—1165<sup>o</sup>):

Յայսմաւուրի համաձայն Դաւիթ էր թագաւորազն ի թօռանցն Գագկայ. իսկ Վարդան (էջ 116) որոշելով կ'ըսէ. «Դաւիթ ոմն որդի թոռնկայ ի կղզւոջն Աղթամարայ. Բայց Վարդանայ տեղեկութիւնը վստահելի չի թուիր հոս. վասն զի ինչպէս թովմայ Արծրուն-ւոյշարունակողին (էջ 309—11) տուած ցեղա-րանութենէն գիտենք՝ Դաւիթ թոռնկայ ոչ թէ որդին էր, այլ թոռը. Ի մէջ կը բերեմ հոս այս ցեղաբանութիւնը, որ ամէն կողմանէ վստահելի է եւ համաձայն այլուստ ծանօթ տեղեկութեանց։

Երբ Վասպուրականի Խաչիկ-Գուրգէն թա-գաւորին (904—936) թոռը, Աբուսահւ-Համազասպի որդին՝ Յովհաննէս-Անեքերիմ (1003—1026) Սելջուկեանց յարձակմանց առաջն առնուլ չկարենալով թողուց հայրենի աշխարհն Յունաց կայսեր՝ Վասիլ Բ. Ի. (1021), եւ ամիիովուեցաւ Սեբաստիա, Արեւելք՝ Աղթամարայ եւ ըրջակայից տէր մնաց Սենեքերիմայ ազգականներէն, Խեղենիկի արքայուն<sup>1</sup>։

<sup>1</sup> Ընդ. Օր. 1908, էջ 347.

1. «Արայուն» բառ այս տեղ եւ այլուր պարզապես հարբայազուն», «յարբունական սերնդոցն իմաստով է, եւ Եղիշեցւը ԿԵԹ. ԴԵՒԶ. 3

Խողենիկ ունեցաւ չորս որդի՝ տէր Գրիգոր, տէր Ստեփանոս, տէր Դաւիթ եւ Թոռնիկ Ա.: Թոռնիկէն ծնաւ Թաղէոս իշխան. եւ Թաղէոսէն ծնաւ Թոռնիկ Բ.: Եւ այս Թոռնիկէն ծնաւ Աքղլմնեհ Կիւրապաղատ († 1121), որ ամուսնանալով Ծաղկոտան եւ կոդովտի իշխան Գրիգորի գտներ՝ Մարիամի († 1123)՝ Ալուղի Թոռան Հետ՝ ունեցաւ եօթը մանչ եւ Հինգ աղջիկ զաւակ: Արու զաւակներէն կը յիշատակուին՝ երիցագոյն՝ ԴԱՏԻԹ. Կաթողիկոս, եւ կրտսերն՝ Ստեփանոս-Ալուղ, որ Ամինի տէր կը կարգուի (Եջ 315):

Դաւթի կեանքէն քիչ բան ծանօթ է: Թէ Երբ հասաւ եպիսկոպոսութեան, չենք գիտեր: Ինչպէս տեսանք, 1112ին երբ Կաթողիկոս օծուեցաւ 15 ամեայ Գրիգորիս Փաքը Վկայասէր, Դաւիթ “արհամարհեց անոր տղայութիւնը, եւ ապստամբեցաւ՝ ինք զինքը ինքնագլուխ Կաթողիկոս Հոչակելով յԱղթամար: Միութեան փորձերն՝ որոնք եղան Ծովքի Կաթողիկոսարանէն եւ Ընիէն, ի գերեւ անցան. անարդինք մնացին նաեւ Սեաւ լեռան ժողովքը եւ նզովից շանթերը. Դաւիթ մնաց անշարժ աթուոյն վրայ ինքնագլուխ՝ յեցած իւր եղբարց եւ ազգ ականներու ճոխութեան վրայ:

Հունի որ եւ իցէ (կրօնական) աղերս մոնղոլական “արքայուն” (arkaon) անուան Հետո: Հմասն Մարք, Արքայն, монгольское название Христіанъ, въ связи съ вопросомъ объ Ариянахъ - халкедонитахъ. С. Петерб. 1905 (= Византійський Временникъ, XII, 1-2), յատկապէս, Եջ 65:

Իր կաթողիկոսական գործունէութեան մասին մանրամասնութիւն չէ աւանդուան մեզի: Ինձի ծանօթ է երկու յիշատակարան ձեռագրաց, ուր կը յիշուի Դաւիթ իրեւ կաթողիկոս Աղթամարայ:

1118ին Յովհաննէս կրօնաւոր, որդի Մուշի խմբագրելով Խսայեայ Մեկնութիւն մը յ՛Ասկեբերանէ եւ յԵփրեմէ՝ Յիշատակարանին մէջ կը յայտնէ թէ “Գրեցաւ ի ՇԿԻ թուականիս Հայոց ի գեւլը, որ կոչի Մարմետ, ընդհովանեաւ սուրբ գերեզմանի վարդապետին Թագէոսի, ի հայրապետութեանն Տեառն Դաւթի Հայոց կաթաղիկոսի ի Վասպուրական]: յորում կայր եւ այլ կաթաղիկոս ի ներքին երկրին, մերժ ի յԱնտիոք. արդ եթէ ո՞ր ճշմարիտ է, կամ ո՞ր սուտ՝ զայն Աստուած զիտէ<sup>1</sup>:”

Ճատ նկարագրական են Յովհաննէս կրօնաւորի տողերը, ուսկից կ'իմացուի թէ Դաւթի Կաթողիկոսութիւնը դեռ 1118ին ի Մարմետ ինդրական էր, վանականք իսկ միարան չէին թէ “ո՞ր Ճշմարիտ է, կամ ո՞ր սուտ”:

Երկրորդ յիշատակարանն է մագաղաթեայ Հատակուոր մը (այժմ բոլորովին եղծուած եւ ծակոտուած), որ ինկած է գլխագիր-երկաթագիր գրչութեամբ ձեռագրէ մը.

1 Եջմ. Թ. 1239/1214 (Կար. Յուց. 1209). Հրա. Կարապետ եւս. Տէր-Մկրտչեան, ԱՐԲՏ. 1913, Եջ 51: Հմասն կը Վ. Յովհաննէս՝ Քարտէզ հայ գրչութեան. Եջմ. 1913, Եջ 29:

“Յամի վեցհարիւրերորդի եւ տասներորդի  
թուականութեանս Հայոց (1161) ես տէր Վա-  
հան սուրբ Խաչի եպիսկոպոս, ցանգացող եղեալ  
ստացայ զսուրբ Աւետարանս ի տէր Ստեփան-  
նոսէ որդուոյ Աքուլմսեհ<sup>1</sup> կուրապաղատին եւ  
եղեաւր տեառն դաւթի, Հայոց կաթողիկոսի:  
Արդ աղաքնմք ձեզ ով սուրբ քահանայք եւ  
մանկունք սուրբ եկեղեցւոյ...<sup>2</sup> զտէր Ստեփանոս  
յաղաւթս ձեր յիշեսջեր եւ զիս ստացողս<sup>3</sup>:”

Ասկէ կը տեսնուիթէ դաւիթ 1161 թուին  
դեռ կենդանի էր. միւս կողմանէ կը ստուգուի  
թովմայի Շարունակողին աեղեկութիւնը թէ դա-  
ւիթ Արդմսեհ կիւրապաղատին որդին էր եւ  
ունէր Ստեփանոս անոն եղեայր մը: Այս Ստե-  
փանոս(-Ալբող) Ամիւկի տէր կարգուելէն ետքը՝  
ինչպէս յիշատակարանիս “տէր” յարանունն  
կարծել կու տայ՝ եկեղեցական աստիճանի ալ  
հասած է:

1161ին դաւիթ հաւանօրէն շատ ծեր  
ըլլալու էր, գոնէ 80 ամեայ մը. վասն զի 1113ին  
15 ամեայ Գրիգորիսի “տղայութիւնն արհամար-  
հելու”, համար ինքը գոնէ 30 ամեայ մ’ըլլալու  
էր: Այս թուականէն ետքն ալ երկար ապրած  
պիտի չըլլայ. այսպէս մտածել կու տայ նաեւ  
Շնորհալւոյ Ընդհանրականին (գրուած 1166ին)  
այն տեղը<sup>4</sup>, ուր Աղթամարայ աթուոյն վրայ փո-

<sup>1</sup> Ծակոտուած, անընթեռնի. մենք լացուցինք:

<sup>2</sup> Ծակոտուած:

<sup>3</sup> Այժմ ի Զեռագիր հատակոտորս Խ. Վ. Դադեանի,  
Հմիտ. Թոփձեան՝ Ցուցակ ձեռագրաց. Բ., էջ 28:

<sup>4</sup> Տես վերը:

կոխութիւն մը կ’ակնարկուի՝ որ դաւթի մա-  
հուընէն ետքը միայն պատահած կրնայ ըլլալ:  
Յամենայն դէպս 1165ին արդէն վախճանած էր  
դաւիթ:

### Ո՞Վ յաջորդեց իրեն:

Դաւիթ կաթողիկոսէն ետքը գրեթէ դար  
մը լուած են Աղթամարայ կաթողիկոսներու  
անուանք: Ընդ. Օրացոյցի մէջ Դաւթէն ետքը  
առաջին կաթողիկոս կը նշանակուի “Ստեփանոս  
Նկարենայ”, որ 1272ին վախճանած է, որով  
1165—1272 դատարկ ձգուած է: Այս դա-  
տարկը Հաւաքարանը կը լեցնէ բաղմաթիւ անուն-  
ներով, զորոնք հոս եւ ոչ իսկ յիշատակել  
կուզենք:

### 2. Ստեփանոս Ա. (1165°—1185°/90°):

Ինձի կ’երեւայ թէ յետ դաւթի աթոռն  
գրաւած է տէր Ստեփանոս, անոր եղեայրը.  
գժբախտաբար այս մասին թովմայի Շարունա-  
կողը, որ իրը 1130ին կ’օրինակէր Ստեփանոսի  
համար թովմայի Պատմագրութիւնը, տեղեկու-  
թիւն չունի, եւ միայն Ամիւկի տէր գիտէ զՍտե-  
փանոս. սակայն այն հատակոտոր յիշատակարանն  
յամէ 1161 զինքը “տէր Ստեփանոս”, անուա-  
նելով՝ ամէն կասկած կը փարատէ թէ նա Ամիւկի  
մարմնաւոր տէր ըլլալէ զատ եկեղեցական՝ եւ  
այն բարձր աստիճանի հասած է:

Եթէ ուղիղ է մեր ենթադրութիւնը՝ Ստե-  
փանոս ձեռնադրութիւնն ընդունած ըլլալու է

Դաւթի կենդանութեան՝ ուստի 1165էն քիչ  
յառաջ: Ընտրութիւնն տժգոհութիւններ պատ-  
ճառած կ'երեւայ, դատելով Շնորհալոյ վն-  
րոշիշեալ խօսքերէն: Այս թուականին Ստե-  
փանոս ըլլալու էր աւելի քան 60 տարեկան,  
վասն զի հայրն՝ Արդլմսեհ վախճանցաւ 1121ին:  
Ընդունելով թէ նա ապրեցաւ իբր 80 տարի,  
մահն պատահած պիտի ըլլայ իբր 1185/90:

Ստեփանոս-Ալուղ ամուսնացած էր, ըստ  
Հարունակողին (Էջ 318) եւ ունեցած ամուսնու-  
թենէն զաւակ մը միայն՝ Խեղենիկ արքայուն:  
Սա կը յիշատակուի յամի 1245 չոռուսին  
վանաց արձանագրութեան մը մէջ այսպէս<sup>1</sup>.

“Ես Խէտէնեկս, որդի Ալուղի, եւ ամուսին  
իմ Մարջան տուաք ի տուրբ ուխտս զթէզանո  
շամրն, որ գետն ի մէջն կու անցանէ, որ իշխանն  
մեղ էր տուել. տէր բարսեղ եւ այլ եղբարբո  
սահմանեցին զտաւն սուրբ Կարապետին բոլոր  
յեկեղեցիքս պատարագել զբրիստոս, որչափ  
մէք կենդանի եմք, իշխանին եւ Խորիշահի կա-  
տարեն եւ յետ ելից մերոց ի մեր յանուն կա-  
տարեն ի տաւնի հաւասարդի. եթէ որ զմեր  
նուերքս ի սուրբ ուխտէս հանէ եւ կամ զժամն  
խափանէ, դատի յԱստուծոյ, կատարիչք դրիս  
աւրհնին ի Քրիստոսէ, ամէն. ՈՂԴԻ:”

Խեղենիկ մանչ զաւակ չունենալով իւր  
դուստրն՝ Մարիամ կ'ամուսնացնէ Սեփեղին

<sup>1</sup> Մարգսեան Հ. ‘Ն.’ Տեղագրութիւն ի Մեծ եւ ի  
Փոքր Հայս, Էջ 150. Կոստանեանց՝ Վիմական տարբակիր,  
Էջ 88:

ալբայունի հետ, — որ նոյնպէս արծրունի թա-  
գաւորական զարմէ կը սերէր —, տալով իրեւ-  
ոժիտ Աղթամարայ կէսը: Պարոն Սեփեղինի եղ-  
բայրներէն կը յիշուին Պր. կուռճիբէդ եւ Պր.  
Նուրադին: Խեղենիկ յընթացս ժամանակի  
իյնալով դրամական Կարօտութեան մէջ՝ Սե-  
փեղինի կը ծախէ նաեւ կղզւոյն մնացած մասը.  
Եւ այսպէս ամբողջ կղզին կ'ըլլայ Սեփեղինի  
սեպհականութիւն, ընդ նմին նաեւ կաթողիկո-  
սական աթոռը: Այս տեղեկութիւնները ունինք  
դասիէլ Աղթամարցիէն (Թուլմ. Արծրունի,  
Էջ 321):

Թէ այս որի թուականին կը պատահի՝ Դա-  
նիէլ չի նշանակեր: Վերադոյն տեսանք որ Խե-  
ղենիկ 1245ին դեռ կենդանի է. թերեւս Սե-  
փեղին ըլլայ 1211ին հետեւեալ արձանագրու-  
թեան մէջ յիշուածը՝ Մանազկերտի Նօրատի  
գիւղի Խաչքարի վրայ<sup>1</sup>.

“Ոկ. Թվիս. եւ յիշխանութեան Սէվլնին<sup>2</sup>  
ես Մարտիրոս որդի Վարդանայ կանգնեցի վէմ  
եւ արձան պատուական ընտրեալ նշան յաղ-  
թութեան նկարեալ արեամբն Յիսուսի Քրիս-  
տոսին եւն:

Ցամենայն դէպս Աղթամարայ Սեփե-  
ղինեանց անցնիլը ԺԿ. դարու առաջին քառոր-  
դին դնելու է:

<sup>1</sup> Թորոս Ազքար. Բ., Էջ 279:

<sup>2</sup> Կրնայ նաեւ Սէյիֆ եղ-դին Պարթամուր Շահ-  
Արմէնն աւ ըլլալ. Խաթի իշխող (1195–1193), եթէ ար-  
ձանագրութեան թուականն “Ուռ կամ “ՈՒռ կարգացուի

## 3. [Անանուն. 1185—1272]:

Կաթողիկոսական աթոռը Սեֆեդինեան  
տան շանցած հարկ է ենթադրել Ստեփանոս-  
Ալուզի յաջորդ մը նոյն աթոռին վրայ։ Եթէ  
Ստեփանոս առ անագան 1185 վախճանած է,  
ասկէ մինչեւ 1272՝ երբ կը յիշատակուի ուրիշ  
Ստեփանոս կաթողիկոսի մը մահը՝ կը մնայ իրը  
80 տարուան դատարկ մը. որուն մէկ մասն Ստե-  
փանոսի տալով՝ մնացած ժամանակը ուրիշ ա-  
նանուն մը կառավարած ըլլալու է աթոռը։ Առ  
այժմ հարկ է սպասել այս անուան յայտնու-  
թեան։

## 4. Ստեփանոս Բ. (—1272):

Անանունի կը յաջորդէ Ստեփանոս օմն, զոր  
Ընդ. Օր. Ստեփանոս Նկարենայ, կը կոչէ։  
Սա վախճանած է ըստ տապանագրին 1272ին.  
տապանաքարը կը գտնուի Աղթամարայ ծովուն  
մօտ անտառուտ լեռան մը կողքին շինուած  
Դիւաբոյնի Ա. Յարութիւն վանքի գերեզմանոցը,  
“գեղակերտ” քանդակուածով եւ հետեւեալ  
արձանագրութեամբ<sup>1</sup>.

Դ թուին ԶԻԱ հայրապետին տեառն Ստե-  
փանոս կաթողիկոսի տապան։

Ինձի ծանօթ է 1223էն Ստեփանոս Աղ-  
թամարցի մը, աշակերտ Յովհ. Վանական վար-  
դապետի. բայց թէ կարելի է զինքը ապա կա-  
թողիկոսական աթոռին վրայ բարձրացած տես-

նել եւ նոյնացնել այս Ստեփանոսի հետ, զայն-  
չգիտեմ։

Ցիշատակարանս է (Էջմ. Կար. Յուց.,  
թ. 2050).)

“Գրեցաւ իմաստացոյց բանքս առաջնոց  
գտաւղաց լնութեան իրաց, որ ըստ գովի եւ  
պարսաւի. ի ՈՀԲ (1223) թուաբերութեանս  
մերախն աղանց ի վանքս Խորանաշատ կոչե-  
ցեալ ի նահանգիս Աղուանից ընդ հովանեաւ  
մաւրս լուսոյ Աստուածածնիս ձեռամբ Ստե-  
փանոսի Աղթամարցոյ կրթեալ առ ոսս Վա-  
նական վարդապետիս։ Արդ աղաչեմ զհան-  
դիպեալստ յիշել միով Տէր ողորմէիւ զվար-  
դապետն իմ եւ զտէր Սարգիս հաւրեղայր եւ  
զծնաւղն իմ զՅոհանէս եւ զիմսն ամենայն։  
Եւ հասարակաց ողորմեսցի Աստուած յիշողացտ-  
եւ յիշելցու. եւ ինքն եղիցի աւրհնեալ յաւի-  
տեանս ամէն<sup>1</sup>։

Այս թուականէն (1272) եաբը յաջորդա-  
բար ընդառաջ կ'ելլեն մեզի յիշատակարանաց-  
մէջ Աղթամարայ աթոռոյն վրայ բաղմաթիւ-  
անուններ, որոնց ցանկը կարելի է կազմել  
գրեթէ առանց մեծ ընդհատութեան։

Կծիկին թելը կու տայ մեր ձեռքը Դանիէլ  
Աղթամարցի՝ թովմայ Արծրունւոյ պատմագրու-  
թեան ընդորինակողը, իւր ընդարձակ յիշատա-  
կարանին մէջ (էջ 321 եւ շար.)։

<sup>1</sup> Марръ, Тексты и Разыскания по армяно-грузинской  
филологии. VI. С. Петерб. 1904, էջ XVIII.

5. Ստեփանոս Գ. Սեփեղինեան.  
(1272—1296<sup>o</sup>):

Սեփեղին արքայուն բազմաթիւ զաւակաց հայր կը ըսպայ ի Մարեմայ դստերէն խեղենիկ արքայունի. ասոնց անուններն են. ուստերք՝ Ստեփանոս, Ամիր կամ Պարոն Կուռճիրեդ, Ամիր կամ Պարոն Գուրգէն (Գորգի) եւ Զաքարիա. դստերք՝ Թագուհի, Մարթա:

Այս անուններն աւանդած է մեղի Գանիէլ Աղթամարցի անթուական յիշատակարանի մը մէջ ալ (զօր ի մէջ բերած է Խ. Լեւոնեան՝ Բիւզանդիոն, թ. 1193), ուր յիշելով զկաթողիկոսն Զաքարիա կը գրէ. «...ի յիշատակ ծնող Պարոն Սէփեղինի եւ աստուածանէր տիկնոջն Մարիամու եւ գեղեցիկ, բարեմիտ շառափղին եղբօրն Պարոն Գօրգոյ եւ դարձեալ երկուց եղբացն Տ. Ստեփանոսի կաթողիկոսի եւ Պարոն Կուռճիպէկի եւ քեռն Թագուհոյ եւ Մարթայի հանգուցելոցն ի Քրիստոսու...»:

Սեփեղինի երէց որդին Ստեփանոս կ'ընդունի կաթողիկոսական ձեռնադրութիւն «ի մանկութեան հասակին, հաւանօրէն առ կենդանութեամբ Ստեփանոսի Նկարենայ († 1272) եւ կը գրաւէ աթոռը անոր մահուրնէ ետքը: Դանիէլ իրեն 40 տարուան կաթողիկոսութիւն կու տայ. («զօր իբրեւ կացեալ ամս Խ, վերափոխի յաշխարհէս տարաժամ կենօք եւ սակաւ աւուրբք. եւ թողեալ զսուգ անմիջիթար հօր իւրոյ պարոն Սեփեղինին. որոշ չէ բացա-

տրութիւնը. 40 տարի ապրեցաւ թէ վարեց կաթողիկոսութիւնը). եթէ այս 40 տարիները 1272էն հաշուենք՝ Ստեփանոս կը վախճանի 1312ին: Բայց այս գժուարին է վասն զի 1300էն սկսեալ կը կառավարէր աթոռը Զաքարիա՝ անոր եղբայրը: Ընդ. Օր. համեմատ «Ստեփանոս տղայ Սէփէտինեան», կը յիշուի 1275—1276 թուականներուն. իսկ ըստ Լեւոնեանի (Բիւզանդիոն. թ. 1193) 1288—1292: Ինձի ծանօթ են հետեւեալ յիշատակարանները 1276, 1291, 1293 եւ 1296 տարիներէն.

1. Իրոմանոս վարդապետ 1276էն ընդօրինակելով Աւետարան մը՝ կը գրէ.

“Այլ աւարտեալ սա ի թուիս Հայոց 21է (1276) յամսեանն Մեհեկի Ը. ի տիեզերակալութեանն Ծուպիլա ղանին եւ յոստանիութեան Ապաղա ղանին որդոյ եղբօրն նորին: Եւ ի թագաւորութեանն Հայոց Լեւոնի՝ որդի Զապէլ թագուհոյ, դստեր Լեւոն թագաւորի: Եւ ի կաթողիկոսութեան տեառն Ստեփանոսի: Եւ մեր ընդ հովանեաւ լեալ՝ Ընծայեաց Աստուածածնիս՝ ի գաւառիս Վասպուրականիս: ... յիշեցէք ... զգեազսն զՊովոս Մելիքն եւ զստնու որդի նորա զթագվորն. նաեւ զերկու եղբայրն նորա զՑեհանա եւ զԵլիա<sup>1</sup>:”

<sup>1</sup> Ապա կը յեւէ Արձէլ շարժը. Հրո. Սարգիսեան Հ. Բ.՝ Յուցակ, էջ 426-427. նոյնն կը յիշատակէն նաեւ Զամէ. Գ. 280 եւ Մատենադարան, 164-165. հոս կը գրուի թագաւորութեան տեառն Ստեփանոսի. ապագրու-

2. Մեծոփայ մօտերը՝ Յարութիւն գիւղին  
եկեղեցւոյ մէջ տեսած է Հ. Ն. Սարգսեան<sup>1</sup> ար-  
ձանագրութիւնս յամէ 1291.

“Ի ժամանակս տէրութեան Ուլառուն զա-  
նին ես ծառայ ծառայիցն Աստուծոյ տէր Աբրա-  
համ տեսուչ գաւառիս Քաջքերունոյ. տվաւ ինչ  
տեղիս այս տեսառն է սորին Սահմադին կոչե-  
ցել. եւ շննեցի զեկեղեցիքս նախ զսուրբ Աս-  
տուածածինս. իսկ ի Թագաւորութեանս Արդուն  
զանին, ի Հայրապետութեանն տեսառն Ստեփա-  
նոսի զսուրբ Յարութիւնս ի Կորդոյ շննեցի:  
... Շինեցաւ սուրբ Յարութիւնս ի թւիս Զիւ  
ի փառս Քրիստոսի:”

3. Աղթամարայ Ս. Ստեփանոս եկեղեցւոյ  
Դրան Ճակատը կը կարդացուի արձանագրու-  
թիւնս<sup>2</sup> յամէ 1293.

“Տիր: Ի Հայրապետութեան տեսառն Ստե-  
փանոսի շննեցաւ եկեղեցիս ծախիւք սրբաննեալ  
կրամաւորացն Սարգսի եւ Ստեփանոսի որդեացն  
Հոռոմշահի յալրդար վաստակոց իւրեանց. կա-  
տարեցաւ յիշատակ հոգւոց իւրեանց եւ ծնո-  
շացն եւ ազգականացն. որք հանդիպիք յիշեցէք  
ի Քրիստոսւ:”

4. Աւետարան<sup>3</sup> գրուած ի վանս Վարա-

<sup>1</sup> Թեան վրիպակ, թէ ձեռագիրն այնպէս կ'ընթեռնու. իբր  
Հոմանիւ արքայունն անուան:

<sup>2</sup> Տեղագրութիւն ի Փոքր եւ ի Մեծ Հայո, էջ 263:

<sup>3</sup> Եղագիր. Հանդէս ի (1910), էջ 209:

կեղեցւոյ. հմմո. ե. Շահագիզ՝ Պատմական պատկերներ,  
էջ 100, ձն.:

դայ Ա. Նշան, ի թուին Հայոց Զիւն (1293)  
ի կաթողիկոսութեան Ստեփանոսի:

5. Կարինեան Ցուցակ, թ. 999 (էջ 140)  
կը նշանակուի.

“Մաշտոց՝ գրեալ ի թղթի ի գիւղն Բա-  
ջանջ ի գաւառին Ածնդայ (sic) ի Հայրապետու-  
թեան տեսառն Ստեփանոսի, եւ ի թագաւորու-  
թեան Հայոց Հեթմայ Բ. ի Անանեայ սար-  
կաւագէ ի թուին Հայոց Զիւն (տպ. ջնե) =  
1296:”

#### 6. Զաքարիա Ա. Սեփեղինեան.

(1296—1336):

Ստեփանոսի կը յաջորդէ անոր կրսեր եղ-  
րայրն Զաքարիա: Դանիւլ Աղթամարցւոյ Հե-  
տեւելով հարկ է Ստեփանոսի մահուընէն մինչեւ  
Զաքարիայի ընտրութիւնը քանի մը տարուան  
դատարկ ենթադրել. վասն զի “յորժամ եհաս  
ժամ պարոն Սեփեղնին... փոխիւլ յաշնարհէն՝  
սա ոչ ժամանեաց իւրօվք ձեռօք հաստատել  
դեկր Զաքարիայն յաթոռ եղբօր իւրոյ տեսառն  
Ստեփանոսին: Ապա տուեալ լինի յուսումն աս-  
տուածեղէն սուրբ գրոցն եւ հասու լեալ հին  
եւ նոր կտակարանացն: Եւ ոչ զոք ունէր զօ-  
րաւիգ եւ օգնական իւր՝ բայց միայն զՀարա-  
զատն իւր զԱմիր Գուրգէն, զՀայր եւ զՀայրա-  
գլուխ եւ զպարօն Կուռճրէկն եւ զպարօն Նու-  
րագինն զՀօրեղբարքն իւր: Սոքա կամօքն Աս-  
տուածոյ ժողովեալք ի միասին, կոչումն արարեալ

սուրբ եպիսկոպոսաց, վարդապետաց եւ բաղըւմ կրօնաւորաց, եւ աղօթս արարեալ ի միասին՝ օրհնեցին եւ ձեռնադրեցին զտէր Զաքարիայն յաթոռ Հայրապետութեան հօրեղբօր իւրոյ տեառն Ստեփանոսի<sup>1</sup> (էջ 322): Ըստ այսմ Զաքարիայի ձեռնադրութիւնը կրնանք դնել իր 1296ի:

Թէ ո՞լ վարեց տեղապահութիւնը, չէ աւանդուած:

Ընդ. Օր. Զաքարիայի ընտրութիւնը կը նշանակէ 1296ին եւ պաշտօնավարութիւնը յերկարած կը դնէ մինչեւ 1343. չգիտեմ ինչ հիմամբ այսպէս. ստոյդ է որ 1298ին կը յիշուի արդէն Զաքարիա, ուստի եւ կրնար 1296ին ընտրուած ըլլալ: Լեռնեանի համաձայն Զաքարիա ձեռադրաց մէջ կը յիշուի 1301—1334 եւ ըստ Փիրզալէմեանի 1335ին: Ինձի ծանօթ են յիշատակարաններ 1298—1336 թուականներու մէջ գրուած, որոնք զԶաքարիա կենդանի գիտեն: Բայց զարմանալի է որ ժամանակակիցն Դանիէլ, որ 1303ին զինքը ի մերձուստ կը ճանշնայ իրբեւ “աստուածապատիւ եւ երջանիկ երից երանեալ ամենիմաստ հայրապետ Հայոց” եւ “յօյդ բարի եւ առատամիտ եւ աղքածեալ”, մահը պատահած կը դնէ 24Ե, այս է 1326 թուին. կարդալ արդեօք 22Ե, այս ինքն 1336:

<sup>1</sup> Թուլմ. Արձր., էջ 319.

Զաքարիա Սիւնեաց մետրապոլիտին՝ Ստեփանոս Օրպէլեանի նշանաւոր բարեկամն էր եւ թղթակիցը, որ խնդրելով իրմէ թուվմա Արծրունու պատմութիւնը՝ 1303ին դրել կու տար Դանիէլ Աղթամարցւոյ: Իր կաթողիկոսական գործունէութեան մասին հետեւեալ դէպքը կը պատմէ Շարունակողն Սամուէլի<sup>1</sup>.

“ՈՅՑԶ: Ի 22Գ<sup>2</sup> (= 1334) ամին մեռաւ բուսայիտ Ղանն (իմա՝ Աբու Սէյիդ 1316—† 1335) եւ նստաւ Արփա Ղանն զ ամիս (1335—1336). եւ եկեալ քեռի բուսայիտին Ալի փաշայ Նուրին ի Բաղդատայ՝ զԱրփա Ղանն եսպան, վասն զի քրիստոնեայ էր՝ յառաջին Ղանորաց զարմէն, եւ ինքն իւրովի այլ նոր Ղանեդի ի թախթն՝ Մուսի անուն (1336), որ ոչ ելաւ եւ ոչ զօրացաւ. եւ ինքն Ալի փաշայն վարէր զՀուքմն Օրդուին՝ տարի եւ կէս. եւ արար հրաման քակել զեկեղեցիս, եւ քակեցին ի բազում տեղիս ի Մօսլայ մինչ ի Խլաթ եւ ի Սալամաստ. մինչ որ զնաց առ նա տէր Զաքարիա Աղթամարայ կաթողիկոսն պայտատն եւ արքայազարմն եւ ապա եբարձ զշար հուրմն:

Նոյն կը կրկնէ ուրիշ յիշատակագիր մը յամէ 1336, ըսելով “որ զշաւատս Հայոց նոր գնեաց ի յանօրէն առաջնորդաց եւ զեկեղեցիքս աղատեաց Աստուծոյ տեսչութեամբն եւ ձեռք

<sup>1</sup> Սամ. Անեցի, էջ 159. Հմմտ. եւ Զամէ. Գ. 338<sup>2</sup>

<sup>2</sup> Տար. 2ԵԳ.

իւրովք<sup>1</sup>։ Կը յիշէ նաեւ դանիէլ Աղթամարցի (Էջ 323)։ “Սա կացեալ ընդդէմ չարեաց մրգին Ալի փաշյին եւ այլոց նմանեացն նորա, որ խրոխտային ի վերայ սրբոց եկեղեցեաց եւ հաւատոց քրիստոնէից. սա բաղում հարկս եւ հարածս խափանէր ի վանորաց եւ ի կրօնաւորաց։” —

Բաց ասկից արդիւնաւոր եղաւ Զաքարիա նաեւ շինարարական գործունէութեամբ. դանիէլ կու տայ այս մասին մանրամասն տեղեկութիւններ (Էջ 322—324). Վիմ կղզւոյն վըայ կը կառուցանէ յանուն Ա. Գէորգ զօրավարի գմբեթաձեւ տաճար մը եւ առընթեր մենաստան մը. յԱղթամար “ի թիկունս Ա. Խաչին, ձմեռնային ժամանակի համար մեծ ժամատուն մը. և կողմն արեւելից, ամառնային ժամանակի համար ժամատուն մը, “մեծանիստ կամարակապ ձեւոք կրակապ եւ սրբագործ, բերեալ զքարինս նորա յաշխարհէն Խաթայ, եւ այլ։”

“Հաւաքարան, ի համաձայն Զաքարիա Աղթամարայ թեմի համար սահմանած է նաեւ վանական “կողոպուտ, կոչուած օրէնքը։”

“Առաջին տէր Զաքարիա զայս օրէնս սահմանեաց ամենայն թեմիցն յԱղթամարու. այս ինքն եթէ եպիսկոպոս, վարդապետ եւ քահանայ մեռանիցի, նախ զդրեանս իւր, նաեւ զիիլն եւ զհանդերձս կողոպուտ առնելոց են իրբեւ հոգւոյ բաժին։ Նոյնպէս եթէ Մելիք կամ թէ

<sup>1</sup> Թոր. Աղբ. Բ., Էջ 253. աւու վարը։

Ուես (գիւղապետ) մեռանիցի՝ զնոյն արասցեն եւ ամենեքին աթոռոյս լիցին։ Աչա զայս բան Զաքարիա կանոնեաց որ կայ մինչեւ ցայսօր օր հնութեամբ եւ անիծիւք<sup>1</sup>։”

Զինքը պէտք չէ շփոթել ժամանակակից եւ համանուն Զաքարիա Ծործորեցւոյ հետ, որ Արտազու Ա. Թաղէոսով վանքի արքեպիսկոպոսն էր։

Զաքարիայի մասին ինձի ծանօթ յիշաւակարաններն են։

1. Աւետարան Կարսի Ա. Աստուածածին եկեղեցւոյ մէջ. գրուած “Յովկեան քահանայի ձեռքով Տուրուբերան գաւառի Բէրդուկ գիւղում, Թաթարաց Ղազան Խան եւ Զաքարիա Հայրապետի օրով, 2Խէ թուին<sup>2</sup>։”

2. “Կատարեցի զուրբ Աւետարանս զայս յաստուածախնամ կղզիս Աղթամար . . . ի հայրապետութեան տեառն Զաքարիայի եւ ի թուաբերութեան հայկակեանս տումարի ԶիօԶ (1297) ի դառն եւ ի նեղ ժամանակիս<sup>3</sup>։”

3. Դանիէլ Աղթամարցի թովմ. Արծրունոյ Պատմութեան վերջը (Էջ 319) կը գրէ 1303ին։

<sup>1</sup> Բիւզանդիոն 1900, թ. 1193։

<sup>2</sup> Լումաց 1903, թ. 5, Էջ 59։

<sup>3</sup> Աւետարան Կղացկի գեղջ Արցախայ. Բարիսուղարեանց՝ Արցախ, Էջ 112։ Թուականն տրուած է Հռա ԶիօԶ (1477). որովհետեւ Աղթամարայ աթոռին վրայ ու պատ եւ ու ԶիօԶ (1497) կամ ԶիօԶ (1277) թուին համառուն կաթողիկոս կարելի է ենթադրել, կ'առաջարկենք սիալագրութիւն համարելվ՝ կարդալ ԶիօԶ։

Աղթամարց Կաթողիկոս Գևորգ.

“...սուրբ Եկեղեցւոյս Ս. Խաչիս Աղթամարայ, ընդ որոյ հովանեաւ շարագրեցաւ Պատմութիւնս այս ի Թուականութեանս Հայոց ի ԶԾԲ, եւ յաշխարհակալ թագաւորութեանն Ղաղանի, հրամանաւ եւ ծախիւք աստուածապատիւ եւ երջանիկ երիցս երանեալ ամենիմաստ Հայրապետիս Հայոց տեառն Զաքարիայի, որ է յոյժ բարի եւ առատամիտ եւ աղքատասէր եւ աստուածային ձրիւքն բարգաւաճեալ, եւ ի խնդրոյ... տեառն Ստեփաննոսի (Օրպէլեան) ... եւ նա վասն սիրոյն աստուածային խնդրեաց զՊատմութիւնս ի մերոյ աստուածընկալ եւ սրբասէր եւ աթուակալ սուրբ Լուսաւորչին ի տեառն Զաքարիայէ. իսկ սա մեծաւ ջանիւ ետ գծագրել զսա յաղագս խնդրոյ նորա: Եւս առաւել կամեցող եղեալ այսմ գործոյ... հարազատ եղբայր տեառն Զաքարիայի Ամիր Գուրդին...”<sup>1</sup>

4. “Դիտապետք Հայոց՝ Տէր Գրիգոր [Սոյ], տէր Զաքարէ [Աղթ.] եւ տէր Ստեփաննոս Աղուանից եւ վարժապետ Խսայեայ... գրեցաւ... ձեռամբ Թաղէսոսի... ի Թուին Հայոց ԶԾԲ ի գաւառիս Այրարատեան ի վանքն որ կոչի Նոնաւոնից<sup>1</sup>:”

5. Գրութիւնք Եպիփանու Կիպրացւոյ<sup>2</sup>. “Գրեցաւ ի հայրապետութեան տեառն Զաքարէի Աղթամարայ եւ յառաջնորդութեան

<sup>1</sup> Մեկն. ԺԲ. մարդարէից՝ Թօփճեան Յուցակ Գաղտեան ձեռագրաց. Բ., էջ 45:

<sup>2</sup> Մատենադարան, էջ 413:

գերահոչակ եւ սուրբ ուխտիս Վարագայ Յոհաննարդապետի յոյժ իմաստասիրի, հեղի եւ խոնարհի... ի... թուաբերութեան Հայոց մեծաց ԶԾԳ... ձեռամբ... Յոհաննէս քահանայի ի գաւառիս Վանայ ի գեւաղ որ կոչի Աւանս...”

6. Աւետարան ընդօրինակութեած “ի ԶԾԲ (1309) թուին ի հայրապետութեան տեառն Զաքարիայի ի կղզին որ կոչի Լիմ<sup>1</sup>:”

7. Գիրք մանկութեան. “Գրեալ յիշատակ Գէորգ կրօնաւոր քահանայի. ի Թուա. Հայոց ԶԾԹ. (= 1310) ձեռամբ Յովհ. գծագրող քահանայի. ի հայրապետութեան Զաքարէի Հայոց կաթողիկոսի, եւ յառաջնորդութեան գերահոչակ սուրբ ուխտիս Վարագայ՝ համաշռնչ եղբարց Տէր Սարգսի եւ Տէր Պետրոսի, որք հեղութեամբ եւ հանդարտութեամբ հովուեն զբանաւոր հաւասու... գրեցաւ ի գաւառիս Վանայ ի գեւաղն Աւանց ընդ հովանեաւ Սրբոյն Յովհաննու կարապետին եւ Ս. Գրիգորի Հայոց Լուսաւորչին...”<sup>2</sup>

8. Աւետարան գրութեած 1314ին ի խնդրոյ տանուտէր Թօրոսի.

“Ոլզրմութեամբ Տեառն սկսայ եւ կարողութեամբ նորին կատարեցի զաստուածալցոյս սուրբ Աւետարանս ի գաւառիս Արձիշոյ, ընդ հովանեաւ սուրբ Ստեփաննոսիս, յառաջնորդու-

<sup>1</sup> Թօփճեան, էջ 53. Հման. յիշատակարան մալհաւանորէն այս տարիէն՝ Հոյրէնի Թէրթ, 1887, թ. 2257:

<sup>2</sup> Թօր. Աղթ. Բ., էջ 411. ուրիշ մը այս թուէն՝ ԲԶՄ. 1898, էջ 514:

թեամբ նոհանկիս տեառն Զաքարիայի, որոյ  
Տէր Յիսուս պահեսցէ: Այլ ես Յովսէփ գրիչ  
մեղուցեալ ծառայս Աստուծոյ աղազեմ զամե-  
նայն մանկունստ յիշեսլիք դՅովսէփ գրիչս եւ  
զծողսն իմ։ Ի թվ. 249.<sup>1</sup>,

9. «Գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ  
նուսաստ քահանայի Սարդսի, մեղապարտ գրչի.  
աւերտեցի... ընդ հովանեաւ Ա. Աստուծածած-  
նիս եւ Կախավկայիս ի թվ. մեծաց Հայոց 24թ  
(1320) ի հայրապետութեան Զաքարիայի, ի  
թագաւորութեան բուսայտն (1316—1335).  
յիշեցէք զեղկելի գրիչս եւ զծողսն եմ զՅու-  
քիսա եւ զՄէլէքնազ...<sup>2</sup>:

10. Լեւոնեան (անդ) կը գրէ «1312ին  
գրուած Մաշտոցի մը վերջին յիշատակարանին  
մէջ այս Զաքարիայի հետ ի միասին կը յիշա-  
տակուի նաև Կերսէս կաթողիկոս մը իբրեւ  
աթոռակից»:

11. Կար. 8ուց. թ. 182 Աստուծածաշունչը  
կը գրուի, «Ի հայրապետութեան տեառն Զա-  
քարիայի ի Լիմ կղզւոջ յԱրրահամ կրօնաւորէ,  
ի թուին Հայոց 24թ (= 1315):»

12. Թուղթք Պաւլոսի եւ Մարգարէու-  
թիւնք Եսայեայ գրուած 1318ին, այժմ Ադու-  
լսի Ա. Թօվմայի վանքը.

«Արդ յամս վերարիխութեան երջա-  
նիկ հոգեւոր տեառն Զաքարիայի Հայոց

<sup>1</sup> Սարգիսեան՝ Ցուցակ, էջ 660:

<sup>2</sup> Թօվման՝ Ցուցակ Բ., էջ 30:

դիտապետի եւ յառաջնորդութեան սուրբ ուխ-  
տիս հոգեկիր վեհմաստ հովուապետի տեառն  
Պետրոսի եւ Նորին Յովասափի գրեցաւ տառս  
աստուծային ընդ հովանեաւ սրբոյ նշանիս Վա-  
րագայ յոյժ տառապանակը եւ նեղութեամբ.  
ձեռամբ մեղապարտ եւ անարժան կր[օնաւոր]ի  
Յակոբի ի թուիս հայկազնեան տումարիս եւ թն  
հարիւրորդի վաթաներորդի եւ թներորդի (24ի  
= 1318). յայսմ ամի, որում ծփի ամենայն  
երամ քրիստոսափառաց ի շնչմանէ նետողական  
ազգին զարպանդաղուլն զանի. փչելով ի նա  
սատանայ Հարկ հրամայեաց առնուլ յամենայն  
քրիստոնէից վասն հաւատոցն որ ի Քրիստոս. եւ  
նշան կապոյտ հրամայեաց կարել ի վերայ թի-  
կանց հաւատացելոցս. եւս աւելի կրաւնաւորացս  
հարկ առնուին առանց զանի հրամանին: Յետոյ  
երիցոյ երանեալ երջանիկ հայրապետն Զա-  
քարիայ հետ զանին զնացեալ մինչեւ ի  
Բարելոն ամ՝ մի ողջոյն եւ առլեիս առեալ  
ի նմանէ զկրաւնաւորքս եւ զքահանայն  
ազատեաց ի հարկապահանջութենէ. այլ  
յաշխարհականացն եւ ի տղայոցն առնուին. որոց  
զարդիս Խաղաղական կենակը շնորհեսցէ նմա-  
սէր եւ իւրոցն ամենայն եւ զելիցն<sup>1</sup> յիշատակ  
աւր հնութեամբ ի Քրիստոս:

Եւ յայսմ ամի գարունն առին զհարկն եւ  
աշունն զանն մեռաւ. եւ այլ եկին ոմն անուն  
Աղլաղու, Սինթամուր եւ Հասան Թամուր Ռ. Գ. Ճ

<sup>1</sup> Տպ. գեղցն:

մարդով եւ կրկին հարկ առին յոյժ անչափ եւ ոչ ընդդիմացաւ նոցա. եւ վանօրայքս որ աղատ էին զօր ըմբռնեցին անհնարին տանջանօք շարչարեցին եւ անչափ տկ. առին. մանաւանդ սուրբ. ուխտս մատնեաւ ի ձեռս նոցա յանկարծակի գաղտաբար եկին յերեկուն եւ ամենեքեան փախեաք եւ զօրս ըմբռնեցին անհնարին տանջեցին որ ոչ կարեմք պատմել. եւ քաղաքի տաճկին բազում ինչք տուին եւ հազիւթափեցին ի ձեռաց նոցա. եւ այլքս որ փախեաք այլ չիշնեցաք դառնալ ի վանքս, զի հանապազդ զոխիւ եւ զգիշեր ի խնդիր եւ լանեն մեզ. եւ մեր ահաբեկեալք ի նոցանէ ահիւ եւ դողութեամբ կեաք. զցայդ եւ զցերեկ ի սուրբ լերինդ ի խորշ եւ ի ծերպս վիմաց. եւ նոքա ամեն օր գային եւ զեկեղեցեաց դռներն եւ զցերոյն զամեն բացին եւ յաւարի տարան զինչ օր գտան. բայց սուրբ Յովհաննիսա դուռն միայն մնաց վասն զի ճգնազգեաց փակակալս մեր զազար կր. զահ եւ զերկիւլ ի բաց եդեալ եւ յեկեղեցին կացեալ բազում աւուրս եւ սուրբ նշանն պահեաց զնոսա. եւ ափշեցոյց զսիրտս այլազգեացն օր ոչ մաքառեցան ընդ դուռս երկաթի. եւ այլ բազում վիշտս եւ նեղութիւն եւ տառապանք կրեցաք յամենայն դիմաց յամարանի եւ ի ձեռանի փախստեայ լինելով եւ բացօթեայ կելով ի սուրբ լերինդ եւ այլ դժնդակ նեղութիւն օր ոչ կարեմք պատմել. եւ մեք ամեն կրօնաւորքս կամ աւելի երիցս երանեալ առաջնորդաւս մերով տէր ՊԵ. որ ոչ եթող վարատել մի ոք ի մենջ.

որոց զարդիս խաղաղական կենօք շնորհեացէ սոցա Տէր միարան ուխտիս եւ զելիցն յիշատակաւ օրհնութեամբ ի Քրիստոս. Եւ մեք բազում ժամանակս զայս նեղութիւնս կրելով եւ առաւելքան զսոյնս եւ առ սէր սուրբ նշանիս եւ ի սա ապաւինելով ի սուրբ ուխտէս ոչ հեռացաք. քաղաքն եւ երկիրս ամեն այսր անդր փախեան լուր մարդատատան մնաց եւ մեք ի տեղս հաստատուն կացաք վասն սուրբ նշանի սիրոյս<sup>1</sup>:

13. Աւետարան գրուած՝ “յերկրիս արքունական որ Մոկս կոչէ, յաստուածապահ գեղս յԱռինչ... գրեցաւ Սուրբ Աւետարանս ի հայրապետութեան տեառն ներսէսի եւ յառաջնորդութեան տեառն Զաքարիայի. ի թուականիս 2ՀԳ<sup>η</sup> (տպ. ԶՀԳ)<sup>2</sup> = 1324: Հ. Ալիշան ի ծան. կ'ըսէ ներսիսի համար՝ “Աղթամարայ կաթողիկոս”, բայց որովհետեւ ոչ 1524ին (ԶՀԳ) եւ ոչ 1324ին Աղթամարայ աթոռոյն վրայ տեղ կայ ներսէսի, հարկ է ենթագրել թէ հոսներսէս կամ Մոկաց եպիսկոպոսն է կամ Զաքարիայի աթոռակից մը, բայց այս դէպքին զարմանալի է միոյն “հայրապետ” եւ միւսին՝ առաջնորդ, յորը ջորջորջումը:

14. Գրեցաւ (Աւետարանս) յամի 2ՀԳ (1327) թուականութեանս Հայոց. ի հայրա-

<sup>1</sup> Լալայեանց՝ Աղբագր. Հանդ. Ժ.Բ. (1905), էջ 163-164:

<sup>2</sup> “Ամենանեան” Արտօսր Հայաստանի, Կ. Պոլիս 1879, էջ 147-150, ասկէ Հայապատում Գ., էջ 269:

պետութեանն տեառն Զաքարիայի, ձեռամբ . .  
Աստուածատուր իրիցու<sup>1</sup>:

15. Կարինեան թ. 949 Մայր Մաշտոց՝  
կը գրուի ի քաղաքն Արձէշ ի դուռն Ս. Գէոր-  
գայ ի հայրապետութեան տեառն Զաքարիայի  
ի Յովհաննիսէ ի թուխն Հայոց ԶՀԹ. (1530.  
Կարդալ 2ՀԹ. = 1330, վասն զի այդ թուին  
Զաքարիա անուն կաթ. չի յիշուիր ոչ յիշ-  
միածին եւ ոչ յԱղթամար):

16. Գիրք ձեռնադրութեան յամէ 1331.  
“Փառք . . . Յամի հայկակեան տօմարի աբեղա-  
կան տոհմի 22 երրդի, ի թագաւորութեան  
Արուսայիտ սուլտանի ազգի Նետողաց. եւ մե-  
րում թագաւորի Հայոց ազգի Լեւոնի թագաւորի  
եւ Բուրժելի իշխանաց իշխանի, ի հայրապե-  
տութեան տեառն Զաքարիայի, յեպիսկո-  
պութեան ստացողի գրոց տէր Վարդանայ,  
ի մենաստանին որ կոչել Արգելան, ընդ հովանեաւ  
Աստուածածնիս եւ սուրբ Նշանիս եւ Յուսկայ  
որդյու սուրբ գերեզմանիս, ևս Յոհաննէս մեղա-  
պարտ եւ անպիտան ի պիտանիս, Հարկեալ յեղ-  
բարց գծագրեցի զնորհալից տառս սրբարար  
եւ աստուածահրաշ, լստ ինդրոյ եւ փափա-  
գանաց նորակնքեալ եպիսկոպոսի տէր Վարդա-  
նայ ի ժամ հասեալ ձերութեանս. քանզի պա-  
տուհանք լուսարանաց պակասեալ եւ ձեռքս խո-  
պանացեալ գողգոշէր . . .<sup>2</sup>: Գրուած է 22 թուին

<sup>1</sup> ԱԲԻՏ 1911, Էջ 460:

<sup>2</sup> Ms. Brit. Mus. Or. 2682. հման. Conybeare, Cata-

Մեհեկի եւ Արեգ ամիսներուն, այս է Յուլիս-  
Օգոստոս 1331:

17. Խաչատուր եպիսկոպոս կը գրէ Աւե-  
տարան մը ի ինդրոյ Ահարոն միայնակեցի.

“Յանդ հանեալ կատարեցի շնորհագ եւ  
ողորմութեամբն Աստուծոյ յամի 22Բ երրդի  
թագաւորութիւնս Հայոց, ի հայրապետու-  
թեան տեառն Զաքարիայի. գրեցաւ ձե-  
ռամբ մեղապարտ գրչի ի Լիմս ի հոչակաւոր եւ  
ի մեծ անապատի. ընդ հովանեաւ սուրբ Աս-  
տուածածնի եւ Գէորգայ զաւրավարիս: Արդ  
աղաչեմ զամենեսեան սիրովն Աստուծոյ յիշել  
ի Քրիստոս զԱհարոն ստացող սուրբ Աւետա-  
րանիս . . . ընդ սոցին եւ ես մեղապարտս ի  
գրչաց Խաչատուր եպիսկոպոս յերեսս անկեալ  
աղաչեմ . . .<sup>1</sup>:

18. Աբրահամ գրիչ 1336ին վասն Խա-  
չատուր քահանայի կը գրէ Աւետարան “ի կղզիս  
լիմմ, ընդ հովանեաւ Ս. Աստուածածնին եւ  
Ս. Կարապետին եւ Ս. Գէորգեայ զօրավարին.  
յիշեցէք զ[Հայրապ]ետն Զաքարիա որ զհա-  
ւասու Հայոց նոր գնեաց ի յանօրէն առաջնոր-  
դաց եւ զեկեղեցիքս աղատեաց Աստուծոյ տես-  
չութեամբն եւ ձեռաւը իւրովլք: Ընդ նմին եւ  
զառաջնորդս տեղւոյս յիշ. Տէր Յօհաննէս, ի

logue of the Armenian Manuscripts in the British Mu-  
seum, London 1913, p. 59.

<sup>1</sup> Հ. Յ. Քառեան՝ Ցուցակ հայերէն ձեռագրաց Ար-  
ձնեան վարժարանին ի Կարին, թ. 28 (անտիպ):

թուիս 22Ե<sup>1</sup> ...ի դառն եւ ի վշտաբեր ժամանակիս, յորում ամի եւ ըստ մեղաց մերօց այս ամենայն հարկապահանջութիւնս եկն ի վերայ մեր<sup>2</sup>։

19. Մկրտիչ Մեծոփեցի ի կենսագրութեան Ալիքիթար կերմանցւոյ՝ անոր գործունէութեան ժամանակը կը դնէ<sup>3</sup>.

“Ի թագաւորութեան ազգին նետողաց Խարպանդին եւ որդւոյ իւրոյ Բուսայիտի (1316—1335) ամբարշտաց եւ հալածչաց, եւ ի թագաւորութեանն Հայոց յաշխարհին Վիլիկեցւոց Օշնի եւ որդւոյ նորին Լեռնի եւ ի կաթողիկոսութեանն Տէր Յակոբու Անաւարզեցւոց (1327—1341). իսկ յառաջնորդութեան առողյու Ախթամարայ Տեառն Զաքարիայ։”

#### 7. Ստեփանոս Գ. (1336<sup>4</sup>—1346):

Ընդ. Օր. Զաքարիայի յաջորդ կը նշանակէ “Ստեփանոս Աէֆէտինեան, քեռորդի Զաքարիա կաթողիկոսի. գրաւեց 1343, վախճանցաւ 1346”։ Դանիէլ գրիչ յականե չի շատակեր Զաքարիայի քեռորդւոյն կաթողիկոսանլը, թէեւ անոր անունը ծանօթ է իրեն, երբ

<sup>1</sup> Արուանձտեանց ունի ԶԾԵ — 1506. բայց որովհետեւ այս թուին Զաքարիա հայրապետ չկայ յԱղթամար կամ այլուր, հարկ է կարդալ ԶԾԵ, լաւ եւս 22Ե որ կը համապատասխանէ Սամուէլ Մարտիրոսի տուած թուաւկանին. հմտն. նաեւ վերը Յիշատ. Թ. 12։

<sup>2</sup> Թորոս Աղբար. Բ., Էջ 253։

<sup>3</sup> ԱՐԻՏ 1899, Էջ 166։

կը պատմէ (Էջ 323—24) թէ Զաքարիայի կենացնութեան ժամանակ “քեռորդին իւր Տէր Ստեփանոս զազդական իւր զդուստրն քեռ իւրոյ տարեալ ետ այլազդեացն . . . եւ եղեւ յետ սակաւ ժամանակի եհաս կատարումն եւ մահ սոցաւ Ստեփանոսին եւ Շամշայ Խաթունին։ Հոս յանձնին Ստեփանոսի աչքի կը զարնէ աթոռակեցէ աւելի իրը հակառակաթռու մը (Հմմտ. եւ Լեռնեան՝ “կ'երեւի թէ . . . դաւթէս աթոռը յափշտակած է բոնութեամբ, ձեռնտուութեամբ այլադաւան պարօնի մը, որուն ի փոխարէն կնութեան կու տայ իր քրոջ աղջիկը՝ Շամշայ Խաթուն<sup>1</sup>)։ Շամշայ Խաթունի արարուածը պատահած է սակայն Զաքարիայի օրով. ուստի եւ Լեռնեանի հետեւութիւնը ճիշդ չի կրնար նկատուիլ։ Յամենայն դէպս այն ստոյդ է թէ Զաքարիայի մահուընէն ետքը՝ ընդդէմ դաւթի՝ Աղթամարայ աթոռին տիրացած էր կաթողիկոս մը Ստեփանոս անուն՝ Արծրունի տնէն, որ ըստ Լեռնեանի “կը յիշուի ի ձեռագիրս 1336ին,, ինձի ծանօթ է ինքը միակ յիշատակարանի մը մէջ՝ 1340էն։ Սա ըլլալու է ներսէս Պալիէնցի յիշած “Զաքարիա կաթողիկոսի եղբօր Խորթ որդին,, որ յաջորդած է Զաքարիայի. Պալիէնց Հայոց գէմ գրած ամրաստանգրոյն մէջ ի մէջ այլոց կ'ամրաստանէ Հայերը<sup>2</sup>.

<sup>1</sup> Բի. զանդին 1900, Թ. 1193։

<sup>2</sup> Հմմտ. Documents armén. II, 640. Քառակուսի փակագծի մէջ առնուած տողերը Ուայնալդէն են։

“Խորթք եւս առ նոսա այնպէս յաջորդեն ի ժառանգութեան որպէս թէ օրինաւոր (ծնունդք) էին, եւ յառաջ մատուցանին՝ առանց իրիք տնօրինման՝ յաստիճանս եւ յեպիսկոպոսութիւն, եւ մինչեւ ի կարգ իսկ կաթողիկոսութեան [որպէս արդեամբք իսկ դիպեցաւ եղբօրորդւոյ Զաքարիայի, որ էր որդի հարձին եղբօր յիշեալ Զաքարիայի, որ յառաջ մատուցաւ յեպիսկոպոսութիւն յետ հօրն իւրց]”:

Առ այս կը պատասխանէ Դանիէլ Դաւրիժեցի ջատագովելով Հայերը<sup>1</sup>. “Եւ նա, զօրմէ ասացն ի կատարածին հատուածին՝ եթէ իցէ խորթ, սուտ է. քանզի նա կոչի Ստեփանոս եւ զմայրն նորա տեսի զձմեռն մի ողղոյն՝ կալով յաշնարհին ուր նոքա էին. եւ հայր նորա էր եղբայր կաթողիկոսին”:

Իսկ Միհթար կաթողիկոս 1345ի Սոյ ժողովոյն մէջ կը յիշէ խնդիրս. “Իսկ վեղբօրորդւոյ յիշեալ տեառն Զաքարիայի ասի եթէ հարձորդի է եղբօր տեառն Զաքարիայի. զայսմանէ ոչ էր լուեալ մեր. եւ իրրեւ լուաք եւ քննեցաք, ասացաւ մեջ եթէ ըստ հրամանի տեառն Յովհաննու լեալ իցէ<sup>2</sup>”:

Միհթարայ յիշատակած Տ. Յովհաննէսը ինձի անծանօթ է. Կիլիկիոյ աթոռոյն վրայ կը յիշուի ԺԴ—ԺԴ գարերուն մէկ Յովհաննէս միայն, եւ այն է Յովհ. Մեծաքարոյ 1203—1221, որ Ստեփանոսի հետ ինդիր չէր կրնար

<sup>1</sup> Documents armén. II, p. 640—641.

<sup>2</sup> Ի մէջ բերուած անդ, էջ 641:

ունենալ. արդեօք Յակոբ Կաթ. կ'ակնարկուի, որ ժողովոյն հանդիսականներէն էր. գժուար է կարծել թէ Աղթամարցիք այսպիսի խնդրոյ մը համար Սիս դիմած ըլլան: Թերեւս Նկատի առնուի հոս Յովհ. արքեպիսկոպոս Օրպէլեան, որ այսժամանակները բաժնուած էր Սոէն եւ թերեւս յարած Աղթամարայ կաթողիկոսին եւ օրինաւոր հոչակած Ստեփանոսի յաջորդութիւնը: Այս խնդրոյ վրայ ուրիշ կողմանէ տեղեկութիւն կը պակսի: Ստեփանոս վախճանած է 1346 (կամ 1348) թուին. եւ որուն տապանաքարն մինչեւ ցայսօր ցայց կը տրուի յԱղթամար. “Կղզուափին ինկած, այսպիսի արձանագրութեամբ.

“Ի թվին 27և վախճանեցաւ աղքատասէր հայրապետն մեր տէր Ստեփանոս կաթողիկոս ամենայն Հայոց, ազգաւ Արծրունի. Աստուծոյ ողորմութիւն աթոռակից արացէ զնա սրբոց հայրապետացն. ամէն<sup>1</sup>:

Այս գովութիւնը կ'ըլլայ իրեն նաեւ հետեւեալ յիշատակարանին մէջ (Ճաշոց գիլք Ագուլիսի Ս. Թովմայի վանաց), որ գրուած է Սարգիս կրօնաւորի ձեռքով 22թ = 1340 թուին “ի վանս Աղաւնից, ի հայրապետութեան Ստեփանոսի, որ եւ աղատեաց զազգս քահանայից ի հարկէ հալածչաց եւ նցն ինքն տեսանէ զազատութիւն իւր ի թագաւորու-

<sup>1</sup> Հրատարակուած Ազգագր. Հանդես. Ի (1910), էջ 210, ուր տպագրուած է 27և, բայց լաւագոյն կը թուի. Լեւոնեանի ընթերցուածը՝ 27և, որ առաջին անգամ ծառաթացուց. Բէ—Պանդէս 1900, թ. 1194:

թեան, զոր ոչ գոյ. այլ բարձեալ է թա-  
գաւորութիւն. քանզի իշխանք են խոռվարաբ  
եւ տատանեալք ի վերայ միմեանց աղմկեալք.  
զոր ոչ կարէ բերան պատմել զոր յայսմ ամի  
տեսին աչք մեր զաղէտ տարակուսանց ի հե-  
ծելեաց, զօրս երեսուն հազար մարդադէմ գա-  
զանց ի վերայ երկրիս մերում յարձակեալք,  
վնեսս սրեալ եւ զաղեղն լարեալ եւ զթուրս  
իւրեանց թափեալ յարեան ի վերայ երկրիս մե-  
րում. եւ ով կարէ պատմել զանօրէնութիւնս  
նոցա զօր արարին եւ գործեցին. քանզի բազում  
գաւառս գերեցին եւ աւերելով կործանեցին  
եւ զինչս արդիւնաց զամենայնն յափշտակեցին  
եւ զամենեսեան զքրիստոնեայք կողոպուտ արա-  
րին. մերկ եւ բոկ եւ ոչ թողին եւ ոչ մի ինչ  
ի վերայ անձանց քրիստոնէից. այլ զանասունս  
տաւարաց ջոկս ջոկս առեալ տարան զոչխարաց  
եւ զեղանց, եւ զկովուց եւ զցլուց, զիշուց եւ  
զերիվարաց եւ զհանդերձս ի յանձնէ մերկա-  
ցուցին եւ մերկս արարին ի տեսիլս խայտառա-  
կաց. քանզի որ աչք բաւէ տեսանել զաղեղորմ  
տարակուսանաց. եւ կամ որ անձն բաւէր տե-  
սանել եւ տանել այնմ չարչարանաց որ յերէկ  
տան տանուտէր եւ ամենայն իրօք լի, այսօր  
բեկեալ սրտիւ եւ տրտմեալ եւ մերկ ի վերայ  
մոխրոյ նստեալ. քանզի այնպէս լի էր երկիրս  
ամենայն բարութեամբ եւ յանկարծակի այնպէս  
արարին որ շունք ի սովոյ սատակէին. քանզի  
զնորս ամբարաց հացից հանէին եւ այնպէս բար-  
կութեամբ եւ սրտմութեամբ ի վերայ բոլոր

երկրիս արձակեցան, որ եւ հարիւր անձն սրով  
խողխողեալ նահատակեցան, որ եւ ծաղկողի  
սորա մայրն նետով խողխողեալ փոխեցաւ ի  
Քրիստոս<sup>1</sup>: ո

### 8. Դաւիթ Բ. Կաթ. (1346—1368<sup>c</sup>):

Զաքարիա Կաթողիկոսի եղբայրն Ամիր  
Գուրգէն՝ կունենայ իւր ամուսնութենէն 4 մանչ  
զաւակ՝ Ամիր Սահմանդին, Ամիր Կուրճիրէկ,  
Ամիր Սէֆէդին եւ դաւիթ. եւ մէկ գուստը՝ ա-  
նունն անձանօթ: Դաւիթ Զաքարիայի ինսամոց  
տակ կը սնանի. որուն եւ յաջորդն պիտի ըլլար:  
Ինչպէս դանիէլ Աղթամարցի (Էջ 324) կը  
պատմէ արդեամք ալ Զաքարիա կը կանիւէ ձեռ-  
նադրել զինքը Կաթողիկոս իւր կենդանութեանը,  
երբ վախճանած էին անոր հայրն (կը յիշուի կեն-  
դանի 1303ին) եւ երիցագոյն եղբայրը (անդ):

Ամոռին տիրանալը սակայն բաւական  
դժուարութիւններու կապուած էր: Երկրին այ-  
լազգի բոնատէրերը որոշած էին մեծաքանակ  
տուրք՝ “Զի բազում ինչս գանձուց ոսկեոյ եւ  
արծաթոյ եղին ի վերայ թէ ով որ յառաջ մա-  
տիցէ յաթոռ յայն հայրապետութեան՝ տացէ

<sup>1</sup> Ազգագր. Հանդէս Ժ.Բ. (1905), Էջ 165: — Կը հարցնեմ. Ի՞նչ տարբերութիւն կայ այս կողմանը այն ժա-  
մանակի եւ այժմեան ժողովորոց բարուց մէջ: Նոյն “մար-  
դագէմ գաղաններն” կը վշին գեռ այսօր հոն. ժամանակը  
փոխանակ զգոնացնելու — աւելի գաղանացուցած է մանա-  
ւանդ: 1915—16ի հայկական տառապանաց կենդանի նկարա-  
գրութիւնը կրնան նկատուիլ յիշառակազրին խօսքերը, բա-  
զում մասամբ աւելի տկար ներկայացուած քան իսկատ:

զբաղում ինչն զայն. ապա թէ ոչ այլազգիքն տիրեսցեն ուխտից... (Դանիել, էջ 324):

Դաւիթ կորսցուցած ըլլալով իւր հայրն եւ երիցագոյն եղբայրը, չունէր ամուր թիկունք դիմադրելու ընչափաղ բռնակալներու ուժին: Իրեն օգնութեան հասան ի վերջը Ամիր կուրծիքէկ եւ Ամիր Աէֆէդին հարազատները. որոնք ամէն ջանք ի գործ դրին՝ հաստատելու զԴաւիթ հայրապետական աթոռին վրայ եւ յաջողեցան (1346) — հաւանօրէն յետ մահուան Ստեփանոսի ընդդէմ Ներսէս Բոլատի:

Դաւիթ կամողիկոսի օրով յԱղթամար գրուած յիշատակարան ծանօթ չէ ինձի: Փիրշալէմեան զԴաւիթ 1336ին կը դնէ (Դիւ. 771):

Լեւնեան Դաւթի մահը պատահած կը համարի ըստ ձեռագիր յիշատակարանի մը՝ 1368ին (Բիւլ. Թ. 1194): Իրմէ առած նոյնակս ունի նաեւ Ընդ. Օր.: Այն ստոյգ է որ 1369 թուին կը յիշատակուի Զաքարիա (տես վարը). ուստի կամ Զաքարիա առ կենդանութեան Դաւթի օծուած էր եւ այնպէս ինք զինքը կաթ. կը կոչէր. եւ կամ Դաւիթ այս թուականէս յառաջ վախճանած էր:

### [Ներսէս Բոլատ:]

Ընդ. Օր. իրեն ծանօթ յիշատակարան-ներու հետեւելով՝ Զաքարիայի աթոռակից կուտայ Ներսէս ոմն Բոլատ<sup>1</sup>, որ կը յիշուի 1307—

<sup>1</sup> Բոլատ կամ Փոլատ յորչորջումը աշաւաքարանի, համաձայն է (Բիւլանդին, Թ. 1194):

1315. իսկ ըստ Փիրղալէմեանի<sup>1</sup> “Ներսէս կը յիշուի 1313, ին: Լեռնեանի (Թ. 1193) նայելով” 1312ին գրուած Մաշտոցի մը վերջին յիշատակարանին մէջ այս Զաքարիայի (Ա.) հետմիասին կը յիշատակուի նաեւ Ներսէս կաթողիկոս մը իրեւ Աթոռակից: Սա նոյն Ընդ. Օր. համաձայն ապա Դաւիթ կաթաղիկոսի օրով Դաւիթի մոցակից կը հանդիսանայ եւ կը փորձէ 1363ին յինքն կորզել աթոռը, բայց չի յաջողեր այն անգամ: Սակայն յետ մահուան Դաւիթի կը գրաւէ գաւաղանը՝ հակառակ Զաքարիայի եւ իրը կաթողիկոս “կը յիշուի 1369—1377: Մինչդեռ Փիրղալէմեան (անդ) Ներսիսի մահը 1369ին կը դնէ: Սակայն Դանիել Աղթամարցի, որ հանդիսատես եղած ըլլալու էր այս խնդիրներու, զարմանալի կերպով ակնարկութիւն չունի ասոր վրայ. եւ ոչ իսկ ծանօթ ցուցնելով ինք զինքը Ներսիսի: Բան մը, որ կասկածական կ'ընծայէ ամբողջ պատմութիւնը: Ես ինձի մատչելի աղբիրներու մէջ չեմ հանդիպած Աղթամարայ Ներսէս կաթողիկոսի, յայտնի վկայութեամբ. ուստի չեմ համարձակիր զՆերսէս դասել կաթողիկոսաց շարքին մէջ, ոչ իրը աթոռակից եւ ոչ ալ իրը հակառակաթոռ: Պատահած եմ սակայն “Ներսէս հայրապետին մը հետեւեալ տեղեր.

1. Կար. Ցուց. Թ. 749 Կիւրզի Կոչումն ընծայութեան՝ գրուած “յԱղթամար կղզւովն ի հայրապետութեան տեառն Ներսէսի ի Դանիել

<sup>1</sup> Դիւլան, Դ., էջ 771:

Եպիսկոպոսէ ի թուլին Հայոց ԶԿԵ<sup>1</sup>, (տպ. 244) այն է 1316<sup>1</sup>:

2. Վերսիշեալ յիշատակարանն Աւետարանին “Գրեցաւ... յերկրիս արքունական որ Մոկս կոչէ, յաստուածապահ գեղս յԱռինչ... ի Հայրապետութեան տեառն Ներսէսի եւ յառաջնորդութեան տեառն Զաքարիայի ի թոււականիս ԶՀԳ<sup>2</sup>, (կարդա 2ՀԳ = 1324):

3. Յիշատակարան Ճաշոցի մը<sup>3</sup> գրուած “ի թոււականութեանս Հայոց ՊԻ<sup>4</sup>, ուր կ'ըսուի. “... յիշեա, Քրիստոս Աստուած, ողորմութեամբ քով զսրբասնունդ եւ զընտրեալ կրօնաւորքս որ կան այժմ ի դուռն Ս. Խաչին Աղթամարայ... եւ են թուով իբրեւ 15, որոց անուանքն են այսոքիկ. Տէր Ներսէս Կաթողիկոս Հեղահոգի, եւ աննենդ որդին եւ աղքական նորին Տէր Զաքարիա սրբահոգի եւ առաքինի, եւ ալեօք ծաղկեալ Հարքս մեր Կարապետ կրօնաւոր...”:

Այս երեք յիշատակարաններէն առաջինը կարեւոր է ամբողջութեամբ ունենալ՝ գնահատելու Համար ըստ արժանւոյն: Ըստ երեւութին Հետաքրքրական է այն, վասն զի գրիչն ինքնին Դանիէլ Աղթամարցին կ'երեւայ: Երրորդը երկիմաստ է. Ըստ կիտադրութեան “Կաթողիկոս յորջորջումն կրնայ թէ Ներսիսի եւ թէ Զաքա-

<sup>1</sup> Թերեւս այս ձեռագիրն ըլլաս “Հաւաքարանի մէջ Աղթամարայ օրինակը (Բիւզանդիոն, Թ. 1193):

<sup>2</sup> 8Էս վերը էջ 55:

<sup>3</sup> Ի մէջ բերուած Խ. Լեւոնեանէ, Բիւզանդիոն 1900, Թ. 1194:

րիայի տրուիլ: Ամէն գէպքի մէջ պէտք է սպասել լաւագոյն աղբիւրներու:

9. Զաքարիա Բ. Նահատակ (1369—1393):

Զաքարիա, զօր Ընդ. Օր. “ազգական մը Ներսէս Բոլատի, կը կոչէ, անշուշտ վերագոյն յիշուած 1371ի յիշատակարանէն առեալ, կը յաջորդէ ինչպէս յիշատակագիր մը կը վկայէ (տան վարը), 1369ին դաւթի (կամ ըստ Լեւոնեանի եւ Փիրզալէմեանի՝ Ներսիսի 1378ին, Փիրզալէմեան՝ ՊԺԸ 1369 կը նշանակէ<sup>1</sup>). Եւ կը նահատակուի յիստան Ռշունեաց 1393 Յունիս 25ին<sup>2</sup>: Զաքարիա ըլլալու էր դաւիթ Կաթողիկոսի եղբօրորդին. Հաւանօրէն “Գուռճիբէկ եւ զկողակիցն Մէլիք Խաթուն յիշեցէք ի Քրիստոս թվ. ՊԻ<sup>3</sup> (1376) սկիզբէն թերի տապանագիրն յԱղթամար<sup>3</sup>, անոր ծնողները կը յարաբերէ:

Նահատակութիւնն այսպէս կը պատմուի. Ոստան քաղաքէն մօլլա մը (“դատաւոր”) կուգայ Կաթողիկոսին յԱղթամար, եւ նենդաւոր մտօք կ'ուղէ իւր մախաղը աւանդ թողուլ անոր քով. Կաթողիկոսը գուշակելով անոր չար խորհուրդը՝ կը մերժէ ինդիբը. “Տուն իմ չէ պատշաճաւոր տեղի պահեստի, մօլնայ, այլ տեղ

<sup>1</sup> Կօտարք, էջ 3, ծ. 3:

<sup>2</sup> Մանրամասն վկայաբանութիւնը տես Հայոց Կորպկաները, էջ 170—176, եւ Գանձ մը՝ 177—181: Վկայաբանութեան եւ Գանձին յօրինողն է Գրիգոր Խւաթեցի, որ ունի նաեւ ողբ մը ի Զաքարիա, հրտ. Լալվեանց՝ Զաւակը, էջ 306—308:

<sup>3</sup> Ազգագր. Հանդ. Ի, էջ 211:

տեսցես յանկաւոր պահեստից քոց՝ Զայրացած ասկէ մօլան՝ ձեռք կը վերցնէ կաթողիկոսին վրայ եւ կը հարուածէ։ Աղմուկիս վրայ միաբանք յօգնութիւն կը դիմեն կաթողիկոսին։ զոր տեսնելով այլազգին կը փետէ անձամբ իւր մօրուքը, կը վերաւորէ երեսը, եւ այնպէս սպառնալեաք կ'երթայ Ոստանի ամիրային՝ չարախօսելու կաթողիկոսի եւ Աղմամարցիներու վրայ։ կաթողիկոսը առանց դիտալու մօլային երթն Ամիրային՝ ինքն ալ կ'երթայ Ամիրային, որ նոյն ժամուն բաղանիք կը գտնուէր, կաթողիկոսն բռնաքարշ կը տարուի բաղանիք։ Ամիրան կը ստիպէ զկաթողիկոսն յուրացութիւն։ եւ երբ սա յանձն չ'առնուր, այլազգիք կը յարձակին վրան, սաստիկ կը ծեծեն եւ գետնաքարշ կը ձգձգեն քաղաքին փողոցներէն, երբ կ'աւանդէ կաթողիկոսն հոգին։ Նշնարներն կը հաւաքեն քրիստոնեայք եւ պատուով կը թաղեն Աղմամար։ «Այս եղեւ ի թուականիս Հայոց Պիտի ամին՝ Յունիս ամսոյ ի ԻԵ, յաւուր չորեքշաբաթի եւ ի Մեհեկի ԺԵ հանդիպեցաւ<sup>1</sup>։»

Սոյն Զաքարիան կ'ակնարկեն նաեւ հետեւեալ յիշատակարանները՝ 1369Է, 1386Է, 1389Է եւ 1393Է.

1. «Ես... քահանայ կարապետ... կատարեցի զսուրբ գիլքս զայս (Ճաշոց) ... ի քա-

<sup>1</sup> Հայոց Կոր Վահաներ, էջ 176. անդ էջ 182-183 կը քննուի նահատակութեան տարին. սխալ է Զամէ. Գ. էջ 433-434 արուած Թուականը՝ 1296։ Ճշդիւ 1393 Յունիս 25՝ չորեքշաբաթի կ'իշապ,

շաքն Ռստանն... ի թուականութեանս Հայոց ՊԺԸ (1369) ի հայրապետութեան տէր Զաքարիայի՝ որ յայսմ ամի նստաւ յաթոռ հայրապետութեան<sup>1</sup>։

2. «Ի հայկաղեան թուականիս ՊԼ (1386) կատարեցաւ... (Աւետարանս) ի հայրապետութեան Հայոց տեառն Զաքարիայ եւ ի թագաւորութեանն որ ոչ երեւի բարեպաշտ<sup>2</sup> եւ այլն։

3. «Բաղըւմ եւ մեծ աշխատանաւք հասուցի զսա (Ճառընակիր) յաւարտումն յաստուածաբնակ կղզւովս Աղմամարայ ընդ հովանեաւ ամենայալթ սուրբ Խաչիս. եւ սուրբ Նշանիս. ի թուականութեանս ... ՊԼ. ի հայրապետութեան... տեառն Զաքարիայի<sup>3</sup>։

4. Զաքարիա կրօնաւոր ի խնդրոյ թագէսս կրօնաւորի կ'ընդորինակէ Աւետարան մը «ի կղզիս Աղմամար. ընդ հովանեաւ սուրբ Խաչի եւ սուրբ Նշանի ի հայրապետութեան տէր Զաքարիայի եւ ի թուին Հայոց Պիտի» (1393):

<sup>1</sup> Կօտարք, էջ 119։ Փիրղալէմեան գրչութեան թուականը կու տայ ՊՃԸ, որ յայտնապէս վըիպական է, վասն վի 1439ին Զաքարիայի հինգերորդ տարին էր։ Տես վարը Զաքարիա Գ. Հակոբակէն Զաքարիա Գ. ին կը վերաբերի Սարդիսեան՝ Տեղագրութիւն ի Փոքր եւ ի Մեծ Հայս, էջ 278 եւ Լալսյեանց՝ Ազգագր. Հանդ. Ի, էջ 209 արուած արձանագրութիւնն Պէտք (Կարդա՛ ՊՃԸ) թուէն. մեռ դարձեալ վարը։

<sup>2</sup> Հանիկեան՝ Ճնութիւնք Ակնայ, Տփղիս 1895, էջ 78։

<sup>3</sup> ԱՐԲԸ 1911, էջ 764։

<sup>4</sup> Փիրղալէմեան՝ Կօտարք, էջ 1-2։

5. Թուման քահանայ կ'ընդօրինակէ Մաշտոց մը “ի գառնացեալ եւ ի վշտաբեր ժամանակին, յորում էր թուին Հայոց Պիտի. ի քաղաքիս որ կոչի Վան... ի հայրապետութեան տեառն Զաքարիայի. եւ տէր Սահակայ<sup>1</sup>”:

10. Դաւիթ Դ. (1393—1433):

Զաքարիայի Նահատակութենէն (1393) ետքը բարձրացաւ Աղթամարայ աթոռը անոր “Հարազատ”, Եղայրը՝ Դաւիթ, ինչպէս կը գրէ Գրիգոր Խլաթեցի 1393ին իւր՝ ի Նահատակութիւն Զաքարիայի ողբին մէջ.

“Վասն մեր բարեխօսեա առ Քրիստոս Տէր ամենայնի.  
Ըսորհել մեղ հովիւ բարի զՀարազատն քո  
սիրելի,  
ԶՏէր Դաւիթ հոգւովն արի, լի շնորհաւք յա-  
ջորդ աթոռի.  
Պահել անսասան յերկրի յամեր ամս ժամա-  
նակի<sup>2</sup>”;

<sup>1</sup> Կոտարք, էջ 3։ Սոյն տէր Սահակ թուի և պիտիու Արագայ, ինչպէս կը համարի նաեւ Փիրզակէմեան, անդ ծան. 4. ասոր օրով կ'օրինակուի ճաշոց մը “ի գառնացեալ եւ ի վշտացելոյ ժամանակի, ընդ հովանեաւ սուրբ Գէորգայ զօրավարիս, որ հանդէպ Վարագայ. եւ է հայրապետութեան ուր Սոհանայ եւ եղաօր նորին Պօղոսի. եւ ի թուին Հայոց Պիտի, Կոտարք, էջ 2. հմտ. եւ էջ 10։ Սահակայ “Հայրապետութենէն պէտք չէ չփոթիւ”

<sup>2</sup> Խլաթեանց, Զաւալիք, էջ 308։

Ժամանակիցներէն դրուատեօք կը յիշատակուի Դաւիթ իրբեւ “սուրբ եւ անբիծ քաւշապետ”, (յամի 1410), “Հեղահոգի եւ հացատու ամենայնի եւ բարի ընդդէմ չար հատուցանողաց”, (1416): 40 ամեայ երկար հովուապետութեան շրջանս թէպէտ “չար եւ դառն ժամանակ”, կը կոչուի, բայց կենդանի եւ ուսումնասէր շրջան մը կը ներկայանայ, բրբ ի Վասպուրական հակառակ անընդհատ հալածանաց կը ծաղկի գրչութիւնը, մասնաւորապէս յԱղթամար եւ ի Հիղան: Բազմաթիւ գրչագիրներ հասած են մեղի այս շրջանէն, գրուած Գրիգոր Խլաթեցի, Թովմա, Ստեփանոս եւն գրիշներէն:

Իր կաթողիկոսութեան եօթներորդ տարին պատահեցաւ Գրիգոր Տաթեւացւոյ յարձակողականը Աղթամարայ վրայ, զոր յիշատակեցինք վերը. այս ինքն Քաջբերունեաց նահանգը Աղթամարայ կաթողիկոսի իրաւասութենէն կը հանուի եւ Սոյ կաթողիկոսութեան կ'ենթարկուի: Զամշեանի համաձայն այս կը պատահի նախննթաց գժտութեան մը հետեւութեամբ, որ տեղի ունեցած է Դաւիթ կաթողիկոսի եւ ժողովրդեան մէջ: Կարեւոր կը համարիմ յառաջ բերել հոս Զամշեանի տողերը<sup>1</sup>, որուն մասին ուրիշ վկայ կը պակի ինձի.

“Յառաջնում ամի կաթողիկոսութեան սորա (Յակոբայ Սոեցւոյ 1409) ծագեցաւ երկ-

<sup>1</sup> Յամի. Գ, էջ 455-456։

պառակութիւն մեծ յաթոռն Աղթամարայ. զի առաջնորդք եւ իշխանք կողմանց վասպուրականի թշնամացեալ ընդ կաթողիկոսին իւրեանց (իմա՝ Դաւթի)՝ Խորհէին ընկենուլ զնա յաթոռոյ. եւ բազումք ի նոցանէ պնդէին թէ ոչ եւս կամիսք մեք զառանձին առաջնորդութիւն այսր աթոռոյ. որոյ վասն իսկ գրեցին թուղթ յայլ եւ այլ կողմանս եւ ծանուցին զիտս իւրեանց: Դէպ եղեւ ի նմին ժամանակի գալ Գրիգորի վարժապետին Ստաթեւու հանդերձ աշակերտօք իւրովք յերկիրն Արձից ի վանս Մեծորայ, եւ բնակիլ անդ զամ մի ողջոյն. առ որ մատուցեալ ոմանց ի բնակչացն Աղթամարայ եւ ի մերձակայ տեղեաց՝ եղին առաջի նորածանը ծանր ծանր ամբաստանութիւնս վասն կաթողիկոսին իւրեանց. եւ նա ժողովեալ առ ինքն զքանի մի վարդապետս խնամատարութեամբ Յովհաննու վարդապետի առաջնորդին Մեծորայ, Խորհուրդ արար ընդ նոսա լուծանել զկաթողիկոսն Աղթամարայ յիշխանութենէն իւրմէ եւ արկանել զբովանդակ վիճակ թեմի նորա ընդ ձեռամբ հարազատ կաթողիկոսին Հայոց Յակոբայ, որ նստէր ի Սիս, եւ բառնալ զնզովս ապստամբութեանն Աղթամարայ: Ըստ այսմ Խորհուրդոյ ընկեցին զկաթողիկոս տեղւոյն յաթոռոյ նորա. եւ գրեցին վասն այսր յամենայն կողմանս Հայոց. յղեցին եւ առ տէր Յակոբ կաթողիկոս Սսոյ թուղթ ընդարձակ յայտ առնելով նմա զամենայն անցս Աղթամարայ: Այս թուղթ գտանի ի կարդապետ:

Ճակաց, զորս հաւաքեալ է Թովմաս վարդապետ Մեծորեցի. եւ սկիզբն թղթոյն է այսպիսի<sup>1</sup>. “Ի յանեղական էէն է գերակատար . . .”

Զսոյն գրեաց Յակոբ կաթողիկոս եւ յայլ տեղիս. եւ փութայր անյապալ ի գլուխ տանել զելս իրաց. բայց ոչ յաջողեցաւ. զի յետ սակաւ աւուրց ոմանք յեկեղեցականաց եւ յաշխարհականաց եւս եւ ոմանք ի միաբանից Ստաթեւու. եւ Մեծորայ պաշտպան լեալ ի կողմն Աղթամարայ՝ Նստուցին անդրէն զկաթողիկոս տեղոյն յայն աթոռ ի ձեռն իշխանութեան այլազգեաց. եւ վարեցին ի սահմանաց անտի զայնոսիկ՝ որք գումարեալ էին ընդդէմ Աղթամարայ:

Չեմ կարծեր սակայն, թէ իրականութեան համապատասխան ըլլան այս տողերը. Չամչեան իւրովի հետեւցուցած է ժամանակակցաց մութ ակնարկութիւններէն: Այլազգ հարկ էր նշանակութիւն Դաւթի յաջորդին անունը. մինչդեռ ունինք յիշատակարաններ 1410էն, որոնք Աղթամարայ աթոռոյն վրայ զդաւիթ գիտեն: Քայց թէ արդեամբք Գրիգոր Տաթեւացւոյ յարուցած ինդրոց Դաւթի գէմ նաեւ յԱղթամար կուսակցութիւն մը կազմակերպուեցաւ, այն կարելի է ենթադրել. եւ նոյնը կ'ակնարկեն անշուշտ 1416ի յիշատակագրին Խօսքերը՝ “բարի ընդդէմ չար հատուցանողաց”:

<sup>1</sup> Ապահովապէս այս թուղթն է Կար. 8ուց. թ. 55. “Թուղթ վասն եպիսկոպոսացն Աղթամարայ ի Գրիգոր Վարդապետ”, :

Դաւիթ երկարակեաց եղաւ. կենաց վերջին օրերը շատ տառապալլց էին. քուրդերը՝ Փիրի բէկի առաջնորդութեամբ գրաւեցին Աղթամարը (1431). վանականք, անոնց հետ անշուշտ նաեւ ծերունի կաթուղիկոսը, կը փախչին կղղիէն «մերկ եւ թափուր ի հայրենի ընչեցն», եւ երկու տարի «տարաշխարհիկ» կը միան Մոկաց կեցան գաւառի Ուրանց գիւղը, մինչեւ որ Դաւիթ կերպով մը հաշտութիւն կնքելով Փիրի բէկին հետ՝ կը ժողովէ կրկին զանոնք եւ կը բերէ Աղթամար (1433): Բայց այլ եւս հաշուած էին անոր օրերը. մասսամբ հասուն տարիքը եւ մասսամբ այս տառապանքները կ'ընկճեն զինքը եւ կը փախանի իրեններէն շըշապատուած յԱղթամար:

Այս տեղեկութիւնները ունինք Դանիէլ քահանայի յիշատակարանէն, որ կը գրէ 1436/ն յԱղթամար այսպէս.

«Արդ գրեցաւ սուրբ Աւետարանս ի կղղիս Աղթամար՝ Ընդ հովանեաւ սուրբ Խաչիս եւ սուրբ Նշանի. ի հայրապետութեան տէր Զաքարիայի. եւ ի թուին Հայոց ՊԶԵ, ձեռամբ Դանիէլ քահանայի. կենք տառապանօք եւ բազում պանդսութեամբ ի դառն եւ ի վշտարեր ժամանակիս՝ յորում եկեալ... Փիրի բէկի, եւ առեալ զկղղիս Աղթամար... եւ մեր փախտական եղեալ եւ մերկ եւ թափուր ի հայրենի ընչեցն՝ եւ տարաշխարհիկ եղեալ կայաք երկու տարի ի յաստուածապահ գիւղն Ուրանց (ի կեցան գաւառի Մոկաց) մինչեւ մեծ տէրն (Դաւիթ կաթ.) ինդիր արարեալ եւ երեր զմել (յԱղ-

թամար) եւ ինքն Աստուած փոխեցաւ. եւ կամք երկմիտ եւ ի վայր մնացած<sup>1</sup>:

Աղթամարայ առումն տեղի ունեցաւ 1431ին, ինչպէս կը գրէ ժամանակակիցն Թոււմա Մինասենց. «Ի ՊԶ թուականին էառ Փիրի բէկն զԱղթամար կղղին. եւ անպատմելի տրտմութիւն եհաս աշխարհիս եւ ազգիս Հայոց. եւ երկիրս աւերակ մնաց երկու տարի<sup>2</sup>»:

Կոյնը կը հաստատէ Թովմա գրիչ (Մինասենց) 1433 թուին ի փախտական գրած Աւետարանի մը յիշատակարանին մէջ. «Փիրի պէկ պաշտեաց եւ էառ զկղղին Աղթամար, եւ մեր եղեալ փախտական ի տեղւոջէ՝ մերկ եւ թափուր ի հայրենի ընչեցն լինելով, եւ եկեալ բնակեցաք ի քրիստոսապահ գիւղս Ուրանց<sup>3</sup>»:

Ուստի փախտականաց «երկու տարի վերջը» յԱղթամար դարձն միջնորդութեամբ «մեծ տեառն»՝ Դաւիթի եղած ըլլալու և ՊԶԲ (1433) թուին եւ Դաւթի մահն պատահած նոյն ՊԶԲ տարւոյն վերջերը կամ յաջորդին սկիզբը: Յամենայն գէպս ՊԶԲ թուին ընտրուած էր արդէն Զաքարիա իրերւ պայազատ աթոռին, ինչպէս կը վկայէ Խաչքարի մը արձանադիրը:

Այս հիմամբ հակաժամանակագրական է Կիրակոս կաթողիկոսի կոնդակին այն տեղին, ուր յամի 1441/2 Աղթամարայ ժամանակակից կաթողիկոսն երկիցս «Դաւիթ» կ'անուանուի<sup>4</sup>:

<sup>1</sup> Կոտարը Էջ 107: — 2 Կոտարը, Էջ 95: — 3 Կոտարը, Էջ 102: — 4 Բայ Օրինակին, զըր Ղազար Զահկեցի յառաջ կը բերէր (տես վերը Էջ 21, ձան.):

ուսկից ազդուած է նաեւ Չամչեան եւ նոյն սխալի մէջ ինկած : Նոյն շրջանին Կ'իշխէր Աղթամար Զաքարիա, ինչպէս գիտէ զայս նաեւ Թողվար Մեծոփեցի: Կոնդակին Խօսքերը Դաւիթ Ա. Կաթողիկոսի վրայ են, ինչպէս մեր տուած բնագուէն յայտնի է:

Յաջորդիւս Կ'ամփոփեմ այն յիշատակարանները, որոնք Դաւիթի Կաթողիկոսութեան օրով գրուած են եւ զինքը կը յիշեն.

1. “Գրեցաւ ի թուականիս Հայոց Պիտի ի յերկիրս Ռշտունեաց ի գեաւզս որ կոչե Տշող . . . ի հայրապետութեան տեառն Դաւիթի<sup>1</sup>:” Տօնամակ մը կը գրուի Պիտ (1397) թուին “ի վանքս Գամաղիէլ կոչեցեալ. ի հայրապետութեան Կիլիկեցւոց տէր Կարապետին եւ ի մեր Հայրապետութեանն Ախթամարայ Տէր Դաւիթ<sup>2</sup>” :

2. “Աստուածաշունչ . . . գրեալ ի թղթոյն Պօղոսի որ առ Հռովմայեցիս ցՀանգիստ Յովհաննու ի գաւառին եւ քաղաքին Հիղան կոչեցեալ . . . ի հայրապետութեան Կիլիկեցւոց Տէր Կարապետի եւ ի Հայրապետութեան Որշտունեաց որ յԱղթամար Կղզի Դաւիթի եղբօրն Տեառն Զաքարիայի . . . ի թուին Հայոց Պիտ (1400)<sup>3</sup>” :

3. Ծերուն քահանայ Կ'օրինակէ Ճառընտիր մը “ի քաղաքիս Ռստան. ընդ Հովանեաւ սուրբ Աստուածածնին . . . ի թուականութեանս

<sup>1</sup> Ինձիձեան՝ Ստորագր. հին Հայաստ., Էջ 171:

<sup>2</sup> Բ. Զ. 1898, Էջ 30, ձն.:

<sup>3</sup> Կար. 8ուց. Թ. 155:

Հայոց Պ. ի հայրապետութեան տէր Դաւիթի Աղթամարայ. եւ ի Կիլիկեցւոց տէր Կարապետի<sup>4</sup>:

4. Գրիգոր Խլաթեցի ի Խնդրոյ Կարապետքահանայի Կ'օրինակէ Աւետարան մը. “. . . ձեռնարկեալ գրեցի զսուրբ Աւետարանս ընդ Հովանեաւ ամենամաքուր սուրբ Աստուածածնի ի վանս Մատնեվանի մերձ Խլաթայ մայրաքաղաք Բղունեաց գաւառի, ի հայրապետութեան տեառն Կարապետի ընդհանուր Կաթողիկոսի եւ մերոյս նահանդի տէր Դաւիթի Աղթամարայ Կաթողիկոսի. իսկ յաշնարհակալութեան նետողաց ազգին Միր Թամուրին եւ զարմից եւ զաւակաց Նորին: Եւ գրեցաւ սա ի թուականութեանս Հայոց ի Պ. ամին<sup>2</sup>” :

5. Աւետարան գրուած ի Հիղան “ի մեծի թուականիս Հայոց Պ. եւ ի Կաթողիկոսութեան Հայկաղեան սեռի տեառն Դաւիթի Աղթամարցւոյ, որ եւ եղբայր տեառն Զաքարիայի վկայեցելոյն ի Տեառնէ մարտիրոսականարեամբ . . . ”<sup>3</sup>:

6. “Գրեցաւ սուրբ Աւետարանս յաստուածաբնակ Կղզիս Աղթամար, ընդ Հովանեաւ սուրբ Խաչիս, ի հայրապետութեան տէր Դաւիթի, ի թուականիս Հայոց Պ. ձեռամբ Դանիէլի<sup>4</sup>” :

<sup>1</sup> Կ. օտարը, Էջ 13-14: Ուրիշ մալ անդ Էջ 14:

<sup>2</sup> Աւետարան յԱլալիբատ. Հմբա. Բանասէր 1905. Էջ 100:

<sup>3</sup> Կ. օտարը, Էջ 18:

<sup>4</sup> Կ. օտարը, Էջ 20:

7. Դանիէլ սարկաւագ կ'օրինակէ Մաշտոց մը. “ի կղզիս Աղթամար, ի հայրապետութեան տեառն դաւթի, եւ թուականիս Հայոց ՊԾԳ. ի դառն ժամանակիս<sup>1</sup>”:

8. Ստեփանոս գրիչ կ'օրինակէ Տօնական մը “ի գեաւզս որ Տշող կոչի... ի թուականիս Հայոց ՊԾԳ. ի հայրապետութեան տէր դաւթի եւ ի բռնակալութեան աշխարհիս Թամուր Ղանի...<sup>2</sup>”:

9. Ստեփանոս քահանայ կ'օրինակէ ի Հիզան Աւետարան մը ՊԾԳ (1404) թուին “ի կաթուղիկոսութեան Հայկազանց սեռի տեառն Կարապետի Կիլիկեցւոյ. եւ ի մերոյ հայրապետութեանս տեառն դաւթի Աղթամարայ. զոր Տէր Աստուած պահեսցէ անսասանելի զաթու Հայրապետական<sup>3</sup>”:

10. Յայսմաւուրք՝ Նկարէն, մեծադիր. “Գրեալ ի թվին Հայոց ՊԾԳ (1405) յանապատիս յԱնձնապատ. ի հայրապետութեան Տեառն դաւթայ, եւ ի թագաւորութեանն աղդին Մարաց Եղտինչէրի: Յայսմ ամի մեռաւ Թամուր Ղան. որ ի մի ամ իբրեւ զբաժակ բարկութեան առեալ էր ղնա Աստուած ի ձեռն. եւ ում կամէր արբուցանէր. զի յարեւելից մինչեւ ի մուտս արեւու զամենեսին հասարակ գերեաց, զհաւատացեալն եւ զանհաւատսն զամենեսեան սրախողիսոլ արար. եւ զԴրմիշ՝ այնպէս արար

<sup>1</sup> Թորոս Աղբար, Բ, Էջ 276:

<sup>2</sup> Կոտարք, Էջ 22:

<sup>3</sup> Կոտարք, Էջ 23:

որպէս Կերսէս Հայրապետն էր ասացեալ ի յողըն Ուռհայոյ: Յայսմ ամի շարժն Փ. գիւղ ի Հէշատայ երկիր յիրար Խառնեաց: Յայսմ ամի ջուրքն յէնց պակասեցան որ բազում գետաղաց ջաղացք Խափանեցան<sup>1</sup>:

11. “Արդ գրեցաւ տառս այս (Յայսմաւուրք) ձեռամբ յոգնամեղ եւ անարհեստ գրչի Յովհաննէս քահանայի ի Հիզան քաղաքի... ի թուականիս Հայոց ՊԾԳ. ի հայրապետութեան տեառն դաւթի Աղթամարցւոյ, եւ ի Խանութեան Ղարայ Յուսուփի: Թուրքի. ի Խնդրոյ Պողոս կրօնաւորի պատուական աբեղայի<sup>2</sup>:

12. “Ճաշոց... գրեցի ի տեղիս որ կոչի Խորայձորու Ա. Աստուածածին որ է Տիսում Ասորոց. ի թվ. Հայոց ՊԾԳ. ի հայրապետութեան տէր դաւթի... (յիշեցէք) զԱտոմ քահանայն...<sup>3</sup>:

13. “Գրեցաւ սուրբ տառս (Յայսմաւուրք) ի թուականիս Հայոց ՊԾԳ. ի հայրապետութեան տեառն տէր Դաւիթ սուրբ եւ անքիծ բաւչապետի. ի Խնդրոյ աստուածաէր ըիծ բաւչապետի. ի Խնդրոյ աստուածաէր Յովհաննէս քահանայի... գրեցաւ սուրբ տառս ի դառն եւ ի վշտաբեր ժամանակիս... [ի բռնակալութեան] աշխարհիս Ղարայ Յուսուփին, եւ ի հոչակաւոր գեաւզ՝ որ Տշող կոչի... յիշեցէք... զՍտեփանոս գծողս...<sup>4</sup>:

<sup>1</sup> Թոր. Աղբ. Բ, Էջ 391:

<sup>2</sup> Կոտարք, Էջ 26:

<sup>3</sup> Յուց. Դադ. Բ, 51:

<sup>4</sup> Կոտարք, Էջ 38:

14. Ի Թուին ՊԿԱ (1412) “Ի Կաթողիկոսութեան մերց վիճակիս տեառն դաւթին Ստեփանոս Փիր Վարդապետ կը նորոգէ ի Ռշտունիս Ա. Յակոբայ վանքը<sup>1:</sup>

15. Կարապետ գրիչ ՊԿԲ (1413) թուին  
կ'աւարտէ Ճաշցի մը ընդօրինակութիւնը “յեր-  
կիրս Մոհաց, ի վանքն Ծպատ”, “ի Հայրապե-  
պութեան տեառն Դաւթի, <sup>2:</sup>

16. Սաեփանոս գրիչ Կ'օրինակէ Աւետարան մը ՊԿԴ (1415) Թուին ի Նարեկայ վանս և ի Հայրապետութեան տեառն Գաւթի<sup>3</sup> եւ Հիշխանութեան գաւառիս մերը Բէլէբէ-բէկին:

17. “Գրեցաւ (Յայսմաւուրք) . . . ի գեղս  
որ կոչե Խլոյ վանք . . . ձեռամբ Ղազար գրչի . . .  
ի հայրապետութեան տէր Դաւթի . . . ի թուա-  
կանիս Հայոց Պետ. ի ժամանակիս ղանութեան  
Ղարայ Ուսութիս, ի յամիրութեան Եղդինշէրին  
եւ որդւոյ իւր ՄԵԼՔԻՆ<sup>4</sup>:

18. Ստեփանոս քահանայ կ'օրինակէ Մաշտոց "ի հայրապետութեան տէր Դաւթի. լոր էր թիւս Պկջ<sup>5</sup>:

19. «Կատարեցաւ սուրբ Աւետարան»  
(ի ձեռն Յովհաննէս գրչի) ի յերկիրս Զերմա-  
ձորոյ, ի վանքս Ակոռոյ... ի թուարերութեանս...

1 'Յօստարք, էջ 137'

2 Կօտարք 72, ուր դասած է 1423 տարւոյն մէջ.  
Ձեռնեւս կարդալ ՊէԲ:

Յ Բարիսուղարեանց՝ Աղուանից Երկիր և՛ դր յեզ  
Թիֆլիս, 1893, էջ 247:

אַמְוּלָה, ٤٩ ٤٥:

5. Կառարգ, էջ 51.

Պաջ. ի հայրապետութեան Հայոց տէր  
Դաւթի<sup>1:</sup>»

20. “Գրեցաւ սա (Աւետարանս) ձեռամբ...  
գրչի Յովհաննիսի, ի քաղաքս Հիղան կոչե-  
ցեալ... ի թուականիս Հայոց ՊԿԶ. եւ ի մերոյ  
հայրապետութեան տեսան Դաւթի Աղթա-  
մարցւոյ, - (որ է) հեզանոզի եւ հացատու  
ամենայնի եւ բարի ընդդէմ չար հատու-  
ցանողաց...<sup>2</sup>,<sub>n</sub>

21. Քարոզիք Տաթեւացւյ ընդօրինակուած ձեռամբ գրչի Աստուածատուր կրօնաւորի  
“ի թուականութեանս... ՊԿՁ. ի հայրապետութեան տեառն Դաւթի. եւ թագաւորութեան... Ղարայ Յուսուֆի... իսկ յիշխանութեան գաւառիս Մելիք Մահմատի... Գրեցաւ ի վանս Նարեկայ... եւ աւարտեցաւ ի մեծ եւ Հոշակաւոր սուրբ ուխտո՞ւ Ս. Յակոբ<sup>3</sup>:

22. “Աւարտեցաւ Ճառս որ Կոչի Ոսկե-  
փորիկ ի վանքս Ցիպնայ . . . ի Թուականութեան  
Հայոց Պաջ. ի ղանութեան ՈւսուՓին, եւ ի կա-  
թուղիկոսութեան Սսոյ Գրիգորի, եւ յԱղթա-  
մարայ կաթուղիկոսութեան տէր Գաւթի, ի չար  
եւ ի դառն ժամանակի . . .”<sup>4</sup>

23. Աւետարան ընդօրինակութիւն “Թու-  
մայ մեղուցեալ գըսէի մեղսամած մատամբ ի

1. Бошварп, № 51.

• **‘*Yōtawarō*,** 19 51.

3 **Чомпър**, № 52.

4 *Geograph.* 53.

յաստուածաբնակ եւ յանառիկ կղզիս Աղթա-  
մար, ընդ հովանեաւ սուրբ Խաչիս եւ սուրբ  
Նշանիս եւ աստուածամուկս սուրբ Գեղարդեան  
ի հայրապետութեան Տեառն Դաւթի Հայոց  
ի ՊԿ (1418)<sup>1</sup> :

24. Թովմա Կրօնաւոր Կօրինակէ Ճաշոց  
մը “ի յաստուածաբնակ կղզիս Աղթամար, ընդ  
հովանեաւ սուրբ Խաչիս, եւ այլ սրբութեանց,  
որ աստ կան, ի հայրապետութեան տեառն  
Դաւթի, ի թուականութեան Հայոց ՊԿ<sup>2</sup> :

25. Ստեփանոս Քահանայ Կօրինակէ  
Ճառընտիր մը, որուն Յիշատակարանին մէջ կը  
գրէ. “Եւ յայսմ ամի եկն մարախ բազում ի  
յաշխարհս մեր. եւ եկեր դամենայն բոյս դա-  
լարի, եւ եղեւ նեղութիւն մեծ. յորում էր  
թիւս Հայոց ՊԿ ի Կաւասարդի ամսոյ Ի  
(= 30 Գեկտ. 1419), ի հայրապետութեան  
տէր Դաւթի եւ փոքր Զաքարիայի. եւ ի  
բռնակալութեան աշխարհիս Լարայ Յուսուփի  
եւ Ամիր Էջդընի: Արդ գրեցաւ յերկիրս Խշտու-  
նեաց՝ յանուանի եւ հոչակաւոր գեաւղս, որ  
կոչի Տայշող<sup>3</sup> :

26. Խլիտ (Պսակ) Կրօնաւոր Կօրինակէ  
Աւետարան մը ի վանս Նարեկայ “ի թուակա-  
նութեանս Հայոց ՊԿ, ի հայրապետութեան  
տեառն Դաւթի. եւ [ի բռնակալութեան] նա-

<sup>1</sup> Լալայեանց՝ Զաւախը, Էջ 310:

<sup>2</sup> Կօտարք, Էջ 58:

<sup>3</sup> Կօտարք, Էջ 59:

Հանգիս մերոյ (Ռշտունեաց) բարձր անուն Մէ-  
լէքի...<sup>1</sup>:

27. Ստեփանոս Քահանայ Կօրինակէ Աւե-  
տարան (ի Հիղան) “ի մեծ թուիս Հայոց ՊԿ.  
ի կաթուղիկոսութեան Հայկազեան սեռի տեառն  
Գրիգորի. եւ ի մերոյ կաթուղիկոսութեան Աղ-  
թամարայ տեառն Դաւթի. եւ ի թագաւորու-  
թեան այլասերից Լարայ Յուսուփի...<sup>2</sup> :

28. “Գրեցաւ սուրբ Աւետարանս ի թուա-  
կանութեանս Հայոց տումարի ՊՀ (1421) ի  
հայրապետութեան Հայոց կաթուղիկոսի տէր  
Պօղոսի Սոյոյ. եւ Աղթամարայ տէր Դաւթի.  
ի յաշխարհակալութեան Սքանտար Ղանին, ի  
յերկիրս Վասպուրականի, ի գեաւղս որ կոչի  
Մարմետ...<sup>3</sup> :

29. Յամի ՊՀ (1421) Թումա Կրօնաւոր  
Կընդօրինակէ Ճաշոց մը. “բազում եւ մեծ աշ-  
խատանօք հասուցի զսա յաւարտումն յաս-  
տուածաբնակ եւ անառիկ կղզիս Աղթամար, ընդ  
հովանեաւ սուրբ Խաչիս եւ սուրբ Գեղարդեանս.  
ի հայրապետութեան տեառն Դաւթի կաթուղի-  
կոսի, զոր Տէր Աստուած պահեսցէ զոեղիս զայս  
Խաղաղութեամբ աթոռակալաւն իւրով ամէն<sup>4</sup> :

30. “Աստուածաշունչ... գրեալ ի Տոսպ  
գաւառի ի մենաստանին Վարագայ ի կաթողի-  
կոսութեան Աղթամարայ տէր Դաւթի ի

<sup>1</sup> Կօտարք, Էջ 62:

<sup>2</sup> Կօտարք, Էջ 62:

<sup>3</sup> Կօտարք, Էջ 66:

<sup>4</sup> Կօտարք, Էջ 67:

Սաղաթիէլ արեղայէ. ի թուին Հայոց Պէ<sup>1</sup>  
(1421)<sup>1</sup>:

31. Թումա գրիչ կ'աւարտէ Պէ (1428) թուին Աւետարանի մը ընդօրինակութիւնը “Եւստուածով նախանամեալ կղզիս Աղթամար, ընդ հովանեաւ գմբէթայարդ եւ երկնանման սուրբ Խաչին եւ սուրբ Աստուածածնիս. եւ այլ բազմահաւաք սրբոց Նշխարացո, որ աստ կան հաւաքեալ, ի հայրապետութեան տեառն դաւթի. եւ ի շանութեան ազգին Նետողաց ամիրզա Սքանտարին թուրք ազգաւ, որ եւ տիրեաց աշխարհիս մերում. եւ էառ բռնութեամբ զանառիկ ամրոցք աշխարհիս մերոյ, այս է զանմատչելիս եւ զանկոխ ոտից թշնամեաց՝ եւ զտեղիս ապաստանի բոլոր աշխարհաց զկղզիս Աղթամարայ, եւ զանառիկ ամրոցս եւ զմալրաքալքս երկրիս (Ուշտունեաց) զԱստան. զպարանոցատանջն զԱմուկ եւ մինչ հ Հէշատ եւ ի Նըւան, զբոլոր աշխարհս բռնակալեաց ընդ ձեռամբ իւրով եւ ընդ իշխանութեամբ...<sup>2</sup>.

32. Վարդան գրիչ կ'օրինակէ Յայսմանուրք մը. “Եւ է ի մեծ թուականիս Հայոց Պէթ (1430) ի կաթուղիկոսութեան Հայոց Աղթամարեցւոյ տեառն դաւթի. եղբօր տեառն Զաքարիայի, որ վկայական արեամբ կատարեցաւ, եւ պսակեցաւ ի Քրիստոսէ ընդ ամենայն աւուրս. ի սուրբ ուխտս որ կոչի Հոսրովայ վանք<sup>3</sup>:

<sup>1</sup> Կար. Յուց., թ. 178:

<sup>2</sup> Նօտարք, էջ 88:

<sup>3</sup> Նօտարք, էջ 94:

33. Մահտասի Ներսէս կը նորոգէ Աւետարան մը Պէ թուին “ի կաթուղիկոսութեան Հայկազեանս սեռի տեառն Կոստանդեայ, եւ ի մերոյ կաթողիկոսութեան Աղթամարայ տեառն Դաւթի եւ ի թագաւորութեանս մերոյ ամիր Դայուտի, եւ ի զանութեան աշխարհիս Սքանտարի. զոր Տէր Աստուածն Խորայէլի պահացէ անսասան զաթոռ հայրապետական եւ զթագաւորական մերոյ ազգին<sup>1</sup>:

34. “Արդ գրեցաւ սա (Աւետարան<sup>2</sup>) ի թիվ Պէ ի հայրապետութեան Տ. Դաւթի յերկիրս Ռշտունեաց ի գիւղ Շատուան, ընդ հովանեաւ Ա. Աստուածածնի .. ի գառն ժամանակիս զոր չեմ կարող ընդ գրով արկանել”:

11. Զաքարիա Գ. (1434—1464):

Դաւթիթ կաթողիկոս իւր կենդանութեանը ձեռնադրած էր իրեն աթոռակից եւ յաջորդ “ի թագաւորական զարմէ զՏէր Զաքարիա, որ էր ի յազգէն Գագկայ թագաւորին<sup>3</sup>: Թէ ինչ արենակացական կապ ունէր Զաքարիա Դաւթի Հետ՝ յայտնի չէ. իր ծնողաց եւ հարազատաց մասին կ'երեւայ թէ մանրամասնութիւններ կ'աւանդէ մեղի Զաքարիա Խաչքարի մը հետեւեալ արձանագրութեան<sup>4</sup> մէջ (յամէ 1444).

<sup>1</sup> Կառարք, էջ 97:

<sup>2</sup> Պ. Պ. Կահապետական աեսած է ի Ըստուան.

Հայրենիք 1887, թ. 2256:

<sup>3</sup> Կառարք, էջ 208:

<sup>4</sup> Հրա. Լալայեանց Ազգագր. Հանդ. Ի, էջ 211:

“ԹՎ. ՊՂԴ. Ես Տէր Զաքարիա կաթողիկոս կանգնեցի Խաչս բարեխաւս առ Ա(ստուա)ծ սակս փրկութեան Մելիք Ստեփանոսի եւ Խաթուն Մէլէքին ծընաւդացն<sup>1</sup>, Տուղջան բէկի, Տովլաթ շային, Ասլան բէկին որ երկիր պատանէք յիշեցէք ի Ք(րիստո)ս: Ի

Զաքարիա արդէն 1419ին կը յիշուի իբր աթոռակից Դաւթի. այսպէս Ստեփանոս գրիչ ի Տղող Ռշտունեաց Ճառընտիր մը կ'օրինակէ՝ “ի Հայրապետութեան տէր Դաւթի եւ փոքր Զաքարիայի<sup>2</sup>: Բայց պաշտօնապէս նստաւ կաթողիկոսական աթոռին վրայ յետ մահուան Դաւթի 1434ին սկիզբները<sup>3</sup>. այս թուին կը

<sup>1</sup> “Հաւաքարանի մէջ (Բիւզանդիոն, Թ. 1195) Կըսուի “Տէր Աստուած լուսաւորէ զուեր Զաքարիայի հոգին եւ զի՞ր ծնողացն զԱմիրայ Գուրճիպէկին եւ եղբօր նորին Ամիրայ Ստեփանոսին եւ Խաթուն Մէլէքինուն Ուսկից սակայն յայտնի չէ թէ ի՞նչ էր յատկապէս հօր անունը. ըստ արձանագրին ըլլալու էր Հայրն Ստեփանոս եւ մայրն՝ Մէլք Խաթուն. իսկ հօրեղբարքն՝ Տուղջահէկ, Ասլանէկ եւ հօրաբարն՝ Տովլաթահ: Այն ստոյդ է որ Զաքարիա ունէր Կուրճիպէկ անուն եղբայր մը, ուստի ընդլացնելու համար Հաւաքարանին տողերու նշանակութիւնն՝ ենթադրելու է ետեւառաջնութիւն:

<sup>2</sup> Տե՛մ վերը, Էջ 82:

<sup>3</sup> Ենիմանալի են կարապետ Գրշի Խոսքերն, որ ՊՂԸ թուին կ'աւարտէ Ջնասան Ճալց Գրի մը ընդօրինակութիւնն սի Հայրապետութեան տէր Զաքարիայի որ յայս տէ նադաս յունու հայրապետութիւնն (Խօստոք, Էջ 119). վասն զի բաց ի ՊՂԸ թուի արձանագրութենէն կը յիշուի Զաքարիա արդէն ՊՂԸ եւ ՊՂԸ թուին (Խօստոք, Էջ 107 եւ 113): Հաւանօրէն հոս ընթերցման սխալ մը կայ. եւ կարդալու է փոխանակ ՊՂԸ Պղի, որ կը յարմարի Զա-

պատահինք իրեն Խաչքարի մը արձանագրութեան մէջ յԱղթամար.

“ԹՎ. ՊՂԸ. (Ես) Հայոց կաթողիկոս տէր Զաքարիայ կարողութեամբն Աստուծոյ կանգնեցի զիսաւս բարեխաւս առ Աստուած Հոգւոյս իմյ. որք երկիր պագանէք յիշեսցիք ի Քրիստոս Յիսուս: ԶԳրիգոր կաղմող յիշեցէք ի Քրիստոս<sup>1</sup>:

Աղթամարայ մեծագործ եւ անուանի կաթողիկոսներէն մին եղած է Զաքարիա. Ժամանակի մարդը, որուն մասին սքանչանօք կը խօսին միաբերան ժամանակահցք, իբրեւ “պատուական Հայրապետ, ուղղափառ, անբիծ ախոյեան, քաջ եւ յաղթող, սրբասէր աղքատասէր եւ ողըրմած” (1437): Բոլոր հոգւով իւր հօտին նուիրուած անձնաւորութիւն մը, որ նաեւ յաչս այլազգեաց մեծարդի էր եւ ազգեցիկ: 1459ին երբ Ղլիճ Ասլան կ'ասպատակէր Վասպուրականն եւ կը սպառնար նաեւ Աղթամարայ, Զա-

քարիա նահատակ կաթողիկոսի. որուն գահակալութիւնն Փիրլաւեման կը դնէ Գֆիլ թուին (Խօստոք, Էջ 3, Ճն. 3), եթէ չու զնէր ըսել թէ կարապետ Զաքարիայի կաթողիկութեան առաջին տարին՝ այս է ՊՂԸ սկսած է ձաւցին օրինակութիւնն եւ ՊՂԸ թուին աւարտած:

<sup>1</sup> Խօստոք, Էջ 103: Այսպէս կարգացած է Փիրլաւեման 1866ին եւ 1887ին: Կարծեմ նոյն արձանագրութիւնն է զոր ի մէջ կը բերեն Հ. Ն. Սարգսեան՝ Տեղադրութիւն ի Փաք եւ ի Մեծ Հայու Անենետիկ 1864, Էջ 278 եւ Լալայեանց Ռզզագր. Հանրէս ի, Էջ 209 Հետեւեալ ձեւով. Կթվ. Գֆիլ. Հայոց կաթողիկոս տէր Զաքարիա կարողութեամբն Խօստուծոյ եւ աջողութեամբ նորին կանգնեցի զիսաւս բարեխաւս առ Աստուած Հոգւոյս իմյ. Տարեթիւն Պղին Զաքարիա անուն կար:

քարիա կը դիմէ անձամբ ԶՀանշահին ի խոյ եւ  
օգնութեան կը կոչէ քրիստոնեայ ժողովրդեան.  
որ արդեամբ ալ “բազում” զօրօք. կու դայ  
“վրէծ ինդիր վասն աւերման աշխարհիս եւ վասն  
տառապեալ ազգիս քրիստոնէից<sup>1</sup>. “եւ մնաց ի  
խաղաղութեան Աղթամար . . . այ իութեամբ տէր  
Զաքարիա կամո զիկոսին<sup>2</sup>: Կշանաւոր եղաւ իր  
գերը մանաւանդ 1461/ն, երբ իւր միջամտու-  
թեամբ հաշտեցուց Բաղէշի ամիրան ԶՀանշահի  
հետ<sup>3</sup>:

1460/ն, երբ ԶՀանշահ Խրազ, Հրէ եւ  
Խորասան նոււածեց եւ յաղթական մուտքն պիտի  
կատարէր Դաւիէժ, բազմա հնարին Զաքարիա  
“բազում” լնծայիք եւ պատարագօք. լնդ-  
առաջ ելաւ յաղթողին շնորհաւորութեան.  
“զոր յոյժ սիրով լնկալաւ արքան արքայից  
ԶՀանշահ փաթշահին եւ դշխոյն բէկում Խա-  
թոն եւ պատուեալ մեծարեցն զնա<sup>4</sup>:

Զաքարիա մեծ ծրագիրներով եկած էր:  
Էջմիանի այն ինչ նորոգուած Աթոռին խեթիւ  
կը նայէին Աղթամարեանք: Մանաւանդ փա-  
ռամոլն Զաքարիա ինք զինքը շատ վիրաւորուած  
զգացած էր, որ Աթոռին նորոգութեան ժամա-  
նակ փոխանակ զինքն հրաւիրելու նստիլ նորա-  
հաստատ աթոռին վրայ<sup>5</sup>, որով պիտի միանար  
Մեծ Հայաստան մէկ հովուի ձեռաց մէջ, էջ-

<sup>1</sup> Կոտարք, էջ 194. տես վարը:

<sup>2</sup> Կոտարք, էջ 201. տես վարը:

<sup>3</sup> Տես վարը թ. 12:

<sup>4</sup> Թովմա Մեծովեցի՝ Յիշտակարան, էջ 66:

միածնի ժողովն լնտրեց զԱմիրակոս Վիրապեցին,  
եւ երբ ասկէ տժգոհ մնաց՝ Գրիգոր Մակուեցին  
Հանեց գահը: Անշուշտ այս վէրքն աւելի զայ-  
րացուցին այն ինդիրք, որ յլնմացս ժամանակի  
ծագեցան երկու աթոռներու իրաւասութեան  
սահմանին շուրջը: Զաքարիա խորհեցաւ իւր  
փառասիրութիւնն բռնութեամբ յագեցնել՝  
յինքն կորզելով Աթոռը: Այս խիզախ քայլն  
իւր քաջալերիչն ունէր Գրիգոր Մակուեցւոյ  
օրինակին մէջ, որ կաշառքով յափշտակած էր  
Վիրապեցւոյ ձեռքէն իշխանութիւնը: Դժուարին  
չէր բազմա հնար Զաքարիայի հաճել ԶՀանշահն,  
որուն համար անտարբեր բան էր ինդիրը.  
տեսակէտով մը՝ մինչեւ անգամ բազձալի: Եր-  
կուց սթոռոց միութիւնն քրիստոնեայ ժողո-  
վուրդն սերտագոյնս կը կապէր իւր գահին հետ:  
Զաքարիայի առատաձեռն պարգեւները կը  
նպաստեն շնոււած ծրագրին յաջող իրագործ-  
ման: ԶՀանշահ կը հաւանի Զաքարիայի առա-  
ջարկութեան. “եւ ետուն նմա խիլայ եւ պար-  
գեւ զԱջն Լուսաւորչին մերոյ Ս. Գրիգորի եւ  
զպատիւ պատրիարքութեան, ամենայն Հայոց<sup>1</sup>:

Յիշտակագրիս տողերուս համաձայն Լու-  
սաւորչի Աջն արդէն Դաւիէժ կը գտնուէր, երբ  
եկաւ հօն Զաքարիա: Այսպէս կիմանայ Առա-  
քել Դաւիրիժեցի, էջ 436 եւ կը հաստատէ  
Զամչեան (Գ. 503) ուրիշ աղբիւրէ մը քաղե-  
լով տողերս. Էջմիածին Արիստակէս վարդապետ-

<sup>1</sup> Յիշտակարան թ. 12:

Կաթողիկոսական իշխանութիւնն կը յափշտակէ Մակուեցւոյ ձեռքէն. «Եւ յայսմ շփոթութեան մի ոմն ի վարդապետաց կաթողիկոսարանին Սարգիս անուն գողացեալ յէջմիածնայ զԱջ Լուսաւորչին՝ տարաւ ի Դավթէծ. Եւ սպասէր անդ գալստեան Զահանշահայ, զի առցէ ի նմանէ Հրաման իշխանութեան՝ լինելոյ կաթողիկոս։ Չամշեան այս գէպքին հետ կը կապէ Զաքարիայի Դաւթէծ գալը («Տեղեկացեալ այսմ ամենայնի կաթողիկոսն Աղթամարայ, որ կոչւր Զաքարիան եւն»)։ Բայց ինձի շատ հաւանական չի թուիր այս միջադէպը. որովհետեւ ուղիղ չէ թէ Արիստակէս 1465էն յառաջ գրաւած է Մակուեցւոյ աթոռը, որ մինչեւ 1461 ինձ ծանօթ բազմաթիւ յիշատակարաններու մէջ առանձին կը յիշատակուի միշտ։

Ինձի բոլորովին ճիշդ չի թուիր նաեւ 1462 թուի յիշատակագրին խօսքերն (տե՛ս թ. 13), որ կը գրէ. «Որ տիրեաց երկու աթոռոցն՝ ոչ զարալով, այլ բաշխելով եւ շնորհելով Զհանշահ զանին»։ «Նաեւ Զաքարիա գործեց այն վաս միջոցն, կաշառքն, որ ժամանակակիցներու գլխաւոր զէնքն էր։

Զաքարիա աճապարեց անմիջապէս Էջմիածին. Հալածեց անկէ զԳրիգոր Մակուեցի եւ տիրացաւ Աթոռոյն։ Այս կը պատահի յընթացս Զթ (1460 նոյ. 1 — 1461 նոյ.) թուականին։ Այս թուին Ստեփանոս ոմն կը յիշատակագրէ նոյն տարին գրուած Աւետարանի մը մէջ. «Եւ ես Ստեփանոս ետու զԱ. Աւետարանս

Հաւատաւորի վանաց դրան Ա. Գէորգայ զօրավարին՝ ի հայրապետութեան տէր Զաքարիայի որ յայսմ ամի տիրեաց Էջմիածնին եւ Լուսաւորչի սուրբ Աջոյն<sup>1</sup>. Այս իմաստով կ'ըսուի նաեւ Զթ թուին (1461 նոյ. — 1462 նոյ.) թէ «յայսմ ամի եղեւ պատրիարք<sup>2</sup>», երկու յիշատակագրիներուս վկայութիւնն աւելի կը հաստատէ ուրիշ յիշատակագրիր մը, որ Զթ թուին յիշելով զԶաքարիա կը գրէ. «Որ մին ամ է որ նստաւ յաթոռ սուրբ Լուսաւորչին ի յէջմիածնին<sup>3</sup>», այս ինքն սկսեալ 1460ի կէսերէն։ Արդեամբք ալ Զհանշահ ԶԶ — ԶԸ թուականներուն գեռ Հրէ եւ Խորասան պատերազմներ կը մղէր<sup>4</sup>.

Ստոյդ չ'երեւար Չամշեանի (գ. 504) տողերն թէ Զաքարիա «յետ սակաւ աւուրց կարգեաց զԱպարդիս վարդապետ ի փոխանորդութիւն՝ ձեռնադրեալ զնա եպիսկոպոս Էջմիածնին։ Գոնէ իր անուան ամենեւին չեմ պատահած այս ըրջանին։

1461ին ծագեցաւ Զհանշահի եւ Խլաթայ սուլթանին՝ Զհանզիրի մէջ նոր անհամաձայնութիւն. Զհանշահ ստիպուեցաւ մեծ բանակ մը խաւրել Խլաթայ վրայ զոր գրաւեց, քանդեց եւ բնակչութիւնն գերի վարեց։ Նոյն

<sup>1</sup> Կոտարք, էջ 196.

<sup>2</sup> Անդ, էջ 199.

<sup>3</sup> Բարիսուդարեանց՝ Արցախ, էջ 139.

<sup>4</sup> Աճառեան՝ Ցուցակ հայերէն Չեռագրաց Թաւրիզի.

էջ 104.

պատուհասի պիտի ենթարկուէին նաեւ բաղեշը Սասուն եւ Տարօն։ Բնականաբար այս առթիւ մեծապէս պիտի կրէին այս կողմերուս քրիստոնեայ բնակչութիւնք։ Զաքարիա ուզեց հաշտարար մտնել երկու բռնապեաներու մէջ եւ այսպէս պաշտպանել իւր ժողովուրդն նոր ասպատակութեանց առջեւ։ Երեք չորս ամիս զբաղցուց այս գործը զինքը բայց իւր միջնորդութիւնն պատկուեցաւ յաջողութեամբ։ եւ այսուանունն հոչակուեցաւ թէ քրիստոնեայ եւ թէ մահմետական ժողովուրդներու մէջ<sup>1</sup>։

Փառօք եւ անուամբ դարձաւ Էջմիածին։ Սակայն Երկար չկրցաւ վայելել իւր դրից մէջ։ Թէ ի՞նչ գործունեութիւն ցուցուց ինքը Էջմիածին, չէ աւանդուած։ Յամենայն գէպս շատ ապահով չէր զգար ինք զինքը աթոռին վրայ։ Եւր հակառակորդներն չէին սնջեր։ որոնք ամէն հնարագիտութեամբ կը ճգնէին հալածել զինքը Էջմիածնէն։ Առանց տարակուսի ասոնց գործն էր Հասան ալիի թշնամանալն Զաքարիայի հետ։

Սա Զհանշահի որդին էր, որ “շրջէր թափառական զվերին կողմամբ գաւառին Արարատեան”։ Երբ Զհանշահ, Զաքարիայի պաշտպանն, Իրազ, Շիրազ եւ Կրման ծագած նոր ապստամբական շարժումներն ցածցնելու համար՝ այս կողմերն գացած էր, Հասան ալի “շարախօսութեամբ ոմանց” կը խորհի նենդու-

թեամբ “ըմբռնել զմեծ պատրիարքն զտէր Զաքարիայն եւ պահանջել ի նմանէ գանձս եւ ինչս” (1461 Դեկտ.)։ Աչալուրջն Զաքարիավերահասու կ'ըլլայ ժամանակին իրեն դէմ ծրագրուած դաւին եւ կը կանիս հնարագիտութեամբ խոյս տալ, այնպէս մը որ նաեւ իւր հակառակորդաց ծրագիրն ի դերեւ ելլէ։ Էջմիածնի ամենանուիրական գանձերն՝ “զԱՋ Ս. Լուսաւորչին հանդերձ այլ սպասիւք” առած “յաւուրս ձմեռայնոյն իրեններուն հետ գալտագողի կը մեկնի Էջմիածնէն։ Բագուան-Պայազիտ ճամբով կը հասնի “ի սուրբ ուխտն Արգելան։ Հեռացած Երարատեան սահմաններէն այլ եւս ապահով զգալով՝ հոն կը յայտնէ ինք զինքը եւ հետն բերած գանձերը։ Համբաւը կայծակի արագութեամբ կը տարածուի քրիստոնեայ բնակչութեան մէջ։ որոնք խուռնընթաց կը դիմաւորեն կաթողիկոսը եւ թափորաբար կը մեկնի Արգելեանի վանքէն դէպի Վան։ Հոն կը մեծարէ զինքը տեղոյն կուսակալն Մահմատ բէկ՝ Զհանշահի կաթոնեղբայրն, որ անշուշտ յառաջակոյն արդէն ծանօթ էր կաթողիկոսին։ Չուն Վանէն կը մեկնի Ռոտան, ուսւկից նաւով պիտի անցնէր Աղթամար։ Հայոց անշափի ոգեւորութիւնն կը գրգոէ մահմեդական ժողովրդեան նախանձը, որոնք կորուստ կը նիւթեն կաթողիկոսին դէմ։ Սակայն Զաքարիա անվնաս կը զերծանի այս անդամ ալ։ Հրաժարելով Ռոտան քանի մ'օր մնալու խորհրդէն՝ փութանակի կ'աշապարէ Աղթամար։ ուր մեծ շքով մուտ կը

<sup>1</sup> Այս մասին ամս վարը թ. 12 յելատակարանը։

գործէ Գեկտեմբեր 11ին (Հայոց ԶժԱ տարւոյն Նաւասարդ 16ին, Ուրբաթ օր մը<sup>1</sup>):

Յիշատակադրի մը համաձայն (ԶժԱ թուէն):  
Զաքարիա հետը բերած սուրբ իրերը Աղթամար ձգելով՝ կրկին Էջմիածին վերադրածաւ.  
“Եւ ինքն դարձեալ գնաց ի յամոռն իւր յէջմիածին եւ կացեալ յոլով ժամանակս եւ տիրէր երկու ամոռոցն ի թուականիս Հայոց Զժ<sup>2</sup>”:  
Իրեն ընկերացած էր հօրեղորորդին Ստեփանոս,  
զոր Էջմիածին արքեպիսկոպոս ձեռնադրեց:

Բայց դարձեալ չչնորհուեցաւ իրեն հանգիստ աթոռին վրայ: Էջմիածին շատ հակառակորդներ ունէր Զաքարիա. որոնք ամէն հնարիք իրեն կորուստը կ'ուղէին: Երկու Աթոռներուն հաղիւ երկու տարի տիրացած՝ դեղակուր կ'ըլլայ յէջմիածին իւր հակառակորդներէն, յընթացս 1464 տարւոյն: Այս դէպէն այսպէս կը յիշատակադրէ ժամանակակից մը՝ Յովհաննէս ԶժԳ թուէն՝ 1441ին դրուած Աւետարանի մը լուսանցքին վրայ. “Տէր Զաքարիա կաթողիկոսն էառ զէջմիածինն եւ երկու տարի ի տեղն նստաւ. եւ դեղակուր եղեւ ի նոցանէ<sup>3</sup>”:

Հաւաքարանն (Բիւղանդիոն թ. 1195) մահն Էջմիածին գառնալէն ամիս մը եաբը կը դնէ: Ուրիշ Յիշատակադրի մը ԶժԲ թուին՝ Զաքարիայի ամենայն Հայոց կաթողիկոսութեան

<sup>1</sup> Ուղիղ է ըստ տոմարագիտական հաշուին. ԶժԱ, Նաւասարդ 1 կը համապատասխանէ փրկարկան 1461 Կոյ. 26ին, ուստի Նաւասարդ 16 — Գեկտ. 11 Ուրբաթ:

<sup>2</sup> Նօտարք, 208: Իւմա՞ սկսեալ Զժ. թուէն:

<sup>3</sup> Նօտարք, էջ 220:

Բ տարին հաւասար կը դնէ ԶՀանշահի ԻԴ տարւոյն<sup>1</sup>: Ճշդիւ ալ՝ ԶՀանշահ գահ բարձրացաւ 1437ին, որով անոր 24րդ տարին կ'իյնայ 1462ին, Փիրղալէմեան մահուան տարին կը նշանակէ 1466ին (Դիւան, Դ, էջ 771). բայց ինձի կ'երեւայ թէ Ճշդադյն կ'ըլլայ եթէ մնանք 1464 թուին վրայ. վասն զի բոլոր յիշատակադրիք կը յիշեն զինքը մինչեւ ԶժԳ՝ այն է 1463 Կոյ. — 1464 Կոյ. թուականն եւ այնուհետեւ կը լրեն. Յովհաննէս գրիշն մինչեւ անգամ յայտնապէս այս տարին կը նշանակէր մահուան թուականը:

Այս հաշորով Զաքարիայի ընդհանուր Հայոց կաթողիկոսութիւնն տեւած էր 1460 Յուլիս — 1463/4, Յ տարի մօտաւորապէս: Ճշդիւ գժուարին է որոշել, քանի որ ամսաթուերն անծանվթ են:

Էջմիածին Աթոռն կը գրաւէ Արիստակէս որ առաջին անգամ 1465 կը յիշուի<sup>2</sup>. Իսկ յԱղթամար կը յաջորդէ Ստեփանոս:

Զաքարիայի կաթողիկոսութեան 30 ամեայ շրջանին բազմաթիւ յիշատակարաններ գրուած են, որոնց մէջ կը յիշուի յաճախ իր անունը: Այս տեղ ի մէջ կը բերեմ կարեւորներն միայն, որոնք Զաքարիայի կենսագրութեան համար մանրամասնութիւններ կը բովանդակեն:

1. Գրեցաւ սուրբ Աւետարանս ի կղզիս Աղթամար... ի հայրապետութեան տէր Զա-

<sup>1</sup> Նօտարք, էջ 217:

<sup>2</sup> Նօտարք, էջ 221:

քարիայի եւ ի թուին Հայոց Պ26 (1436) ձեռամբ դանիէլ քահանայի<sup>1</sup>:

2. Կարապետ գրիչ յամի Պ2Զ (1447) կ'օրինակէ Աւետարան մը ի վան «ի հայրապետութեան տեառն կոստանդեայ, եւ ի թագաւորութեան ջհանշայ ամիրզին... ի դառն եւ վշտաշատ ժամանակիս. որ վասն ծովացեալ մեղաց մերոց մահ տարածեցաւ յաշխարհի յԱսորոց մինչեւ ի Հայք եւ անողըրմ կոտորեցան անթիւ տղայք եւ մանկունք, եւ ոչ գիտեմք զինչ լինելոց եմք։ Այլ եւ յիշեսջիք առաջի Քրիստոսի զապտուական հայրապետն զուղլափառ անթիծ ախոյեան քաջ եւ յաղթող զարբասէր զաղբատասէր եւ ողորմածն զուր Զաքարիա կաթուղիկոս, զոր Տէր Աստուած պահեսցէ զնա ջահ անշիշանելի ի սուրբ Եկեղեցի. եւ աջն անելին եւ բազուկն հզօրին պահապան եւ հովանի լիցի նմա ամէն<sup>2</sup>:

3. Թովմա Մեծոփեցի<sup>3</sup> թուելով Էջմածնի Աթոռոյն նորոգութեան պատճառներ՝ կը յիշէ երազ մը այսպէս. Ի սոյն աւուրցս որ կայր մեզ առաջի (այն է՝ 1441, ընարութենէն յառաջ), Ստեփանոս ոմն ճշնաւոր եւ միայնակեաց, ի կողմանէն Աղթամարայ տրանցիլով գայր առ իս, թէ վասն էր ոչ զան յԱղթամար ի հնազանդութիւն նոցա առաջնորդ

<sup>1</sup> Կոստարք, Էջ 107.

<sup>2</sup> Անդ 113. ուրիշ յիշատակարաններ յամէ Պ2Թ, Էջ 121. ՊՂ.՝ Էջ 127.

<sup>3</sup> Յիշատակարան, հրտ. Կոստանեանց, Էջ 66:

դին տէր Զաքարիա կաթուղիկոսին. եւ երթեալ ննջէ ի գուռն սուրբ Եկեղեցւոյն Ստեփանոսի Նախավկային ի գեղն Աղի...:

4. «ՊՂ.՝<sup>1</sup> թվին (1447) ի հայրապետութեան Զաքարիայ՝ սուրբ Յարութիւնս նորոգեցաւ<sup>2</sup>:

5. Եւ արդ ես... Ներսէս անուամբ եւեթաբեղայ՝ եղկելի ոգիս ծրագրող սորա (Աւետարանի)... գրեցի զսա ընդ հովանեաւ գերապայծառ եւ երկնանման սուրբ Խաչիս գմբէթայարկ տաճարիս. եւ սուրբ Փրկչին՝ ընդ հովանեաւ սուրբ Սարգսիս. եւ ի հայրապետութեան տեառն Զաքարիայի. եւ ի թուականութեան հայկազեան տումարիս ՊՂ.՝ ամին. Ներսէս սոսկ անուն աբեղայիս որ զսուրբ Աւետարանս գծագրեցի եւ ծնողացն իմնց Կուոճի բէկին, եւ Էմսայ Խաթունին. եւ հարազատ եղբօրն իւրօյ Ստեփաննոս սրբասէր կրօնաւորի. Ըստուած ողորմի ասացէք հոգեւոր Հօրն իմոյ անյալթ փիլիսոփային՝ Մինասենց Թումային ամէն<sup>3</sup>:

6. Խորայէլ քահանայ կ'օրինակէ Աւետարան մը «ի գիւղս ֆասավանք Պոկաց, «ի թուիս Հայոց ՊՂ.՝ ի կաթուղիկոսութեան հայ-

<sup>1</sup> Այլ եւ այլ յիշատակարաններ՝ յամէ ՊՂ.՝ (Սղթամար), Կոտորք, Էջ 133, 134. ՊՂ.՝ (Աղթամար), Էջ 146. ՊՂ.՝ (Բաղէլ), Էջ 152 (Աղթամար), Էջ 153 (Ա.ան), Էջ 154:

<sup>2</sup> Խ. Լեռնեան՝ Բիւզանդիոն 1903, Թ. 1905. Գիւղոյնի Ս. Յարութիւն գմնի աւերակներուն վրայ:

<sup>3</sup> Կոստարք, Էջ 159: Ներսէս ունի՝ ուրիշ Յիշատակարաններ ալ. տես իր մասին մարք:

կազեան սեոի տեառն Զաքարիայի Աղթամարցւոց. զոր Տէր Աստուած պահեսցէ անսատանելի զաթոռ հայրապետական եւ զթագաւորական. զի յիշելով զանուանս նոցա սասանեալ սաքրին եւ ոչ եւս երեւին թշնամիք ճշմարտութեան<sup>1:</sup>

7. Աւետարան գրուած “ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնի եւ նորաշէն Ս. Էջմիածնին որ անուամբ Բաղենից վանք յորջորջի (ի գնունիս). ի հայրապետութեան տեառն Գրիգորի ընդհանուր Հայոց Կաթուղիկոսի, եւ յաթոռակալութեան մերոյս վիճակին՝ պարծանաց կաթուղիկէ եկեղեցւոյ սուրբ Խաչին Աղթամարայ տէր Զաքարիայի Հայոց կաթուղիկոսի. ի Թագաւորութեան ԶՀանշահի որդւոյ Ղարայ Ուսուփի, ի թուականիս մերում ԶԴ (1455) յորում ժամանակի յոյժ Ճշդիւ հարկապահանջութեամբ տառապի ազգս Հայոց<sup>2:</sup>

8. Յամի 1459 Ոստան գրուած Ճաշոցի մը յիշատակարանին մ.ջ. Կ'լսուի<sup>3:</sup>. “Եւ դարձեալ ծանուցանեմք ձեզ՝ զաւեր աշխարհիս մե-

<sup>1</sup> Կոտարք, էջ 156. ու իւ յիշատակարաններ՝ յամէ պղը (Աղթամար), էջ 162. Զ. (ի վանս Փոքր Ակոսոյ Զերմանորոյ), էջ 168. ԶԱ (ի վանս Ս. Գ. Էորդայ), էջ 169. (Աղթամար), էջ 170. ԶԳ (Բաղել), էջ 174. (ի վանս Սուխարայ), էջ 174. ԶԴ (Փասայվանք), էջ 178. ԶԵ (Հեղան), էջ 184. ԶԶ (Աւան), էջ 189. ԶԷ (Աղթամար), Կար. Յուցակ, թ. 945. ԶԸ (Աղթամար), Էջմիածնի թ. 1368. Հմմտ. Արարատ 1910, էջ 625.

<sup>2</sup> Թորոս Աղբար, թ. էջ 387-388. Կոտարք, էջ 179. Յ. Կոտարք էջ 194.

ՐՍ, որ վասն մեր մեղաց հաս... [երեք տող անընթեռնլի] Մակու, եւ յազդմանէ չարին եւ վասն ծովացեալ մեղաց մերօց արձակեցաւ ի յերկաթոյն եւ բազում աւեր արար քաղաքաց եւ զինչ բռնած կայր հօրն ազատեաց՝ զԼիճ Ասլանն եւ զորդին իւր զԱրապշէն եւ զորդին նորա. եւ ժողովեաց առ ինքն եւ արար իւր բազում հեծելս. եւ յետոյ առաքեաց զԼիճ Ասլանն ի վերայ Վանայ բերդին զի առցէ զնա եւ ոչ կարաց. եւ ապա Խորհուրդ չար արար վասն երկրին մերոյ եւ արար շատ աւեր եւ թա(լան). եւ գնաց ամօթով ի յետս եւ մնաց երկիրս աւերեալ. բայց մնաց փոքր ի շատէ երկիրն Գաւաշից (Ռշտունեաց) ի դատարանք. ... եւ մնաց ի խաղաղութեան Աղթամար, զօրութեամբ սուրբ Խաչին եւ արիութեամբ տէր Զաքարիա կաթուղիկոսին: Ի սմին աւուրս գնաց (Զաքարիա կաթուղիկոս) մնչիք մօտ մրզայ ԶՀանշէն զաւերումն աշխարհիս. եւ ելեալ (ԶՀանշահն) ի քաղաքէն Խոյու բազում զօրօք, եւ եկեալ վրէժինդիր վասն աւերման աշխարհիս եւ վասն տառապեալ ազգիս քրիստոնէից՝ զոր յուսամք որ զմրզայ ԶՀանշէն ընդ երկայն աւուրս արասցէ. զի թէ չէր եկեալ ազգս քրիստոնէից կորուսեալ էր... եւ այս եղեւ ի թուականիս Հայոց ԶԸ:

9. Գրեցաւ սա (Աւետարանս) ի քաղաքս Արծէկէ... ձեռամբ... Միկայէլ սուտանուն քահանայի ի թուականութեանս Հայոց ԶԹ (1460) ի հայրապետութեան տեառն Գրիգորի . . .

(ի ևնդրոյ Ստեփանոս միայնակեցի) ... Եւ ես  
Ստեփանոս ետու զսուրբ Աւետարանս Հաւա-  
տառորի վանաց դրան Ս. Գէորգայ զօրավարին՝  
ի հայրապետութեան տէր Զաքարիայի որ  
յայսմ ամի տիրեաց Էջմիածնին եւ Լու-  
սառորչի սուրբ Աջոյն<sup>1</sup>:

10. Գրիգոր քահանայ Զ. Թուին Կ'օրի-  
նակէ Ճառընտիր մը “յաստուածաբնակ կղղիս  
Աղթամար... ի հայրապետութեան տեառն  
Զաքարիայի, որ յայսմ ամի եղեւ պատրիարք<sup>2</sup>”:

11. Կարապետ քահանայ Կ'օրինակէ Աւե-  
տարան մը յԱստան Զ. (1461) Թուին “ի հայ-  
րապետութեան տեառն Զաքարիայի. որ եւ  
յայսմ ամի քերաւ Աշ սուրբ Լուսաւորչին ի  
յԱղթամար ի դուռն սուրբ Խաչին. ի գառն  
եւ ի վշտալից ժամանակին՝ յորում ի խիստ  
նեղութեան եւ ի չար ծառայութեան կամք<sup>3</sup>”:

12. Զաքարիայի կենսագրութեան համար  
շատ կարեւոր յիշատակարան մը պահպանած է  
Առաքել Դաւթիմեցի, էջ 420—426 (ասկէ՝  
Նոտարք, էջ 200—205), ուր նկարագրալից  
ոճով պատմուած է այս թուականին Զաքարիայի  
Ս. Աջով Էջմիածնէն փախչին եւ մեծահանդէս  
Աղթամար մանելը: Որչափ ալ բաղձալի էր մեզ  
այս նկարագրութիւնն այս տեղ յառաջ բերել  
ամբողջութեամի, բայց զանց կ'ընենք երկա-

<sup>1</sup> Կոտարք, էջ 196: Անդ ուրիշ յիշատակարան մ'ալ  
գրուած նոյն թուին յԱղթամար:

<sup>2</sup> Անդ, էջ 199:

<sup>3</sup> Անդ, էջ 205:

րութեան համար, բաւականանալով քաղուա-  
ծովս:

“Երդ գրեցաւ սուրբ գիրքս (Յայսմաւուրբ)  
յամի թուականութեանս Հայոց Զ. ամին, յեր-  
կիրս Քաջերունւոյ ի քաղաքս Արճէշ... ի հայ-  
րապետութեան տեառն Զաքարիայ կաթուղի-  
կոսի ամենայն Հայոց եւ ի բոնակալութեան ազ-  
գին Կետողաց Զ. հանշահ կատշահին, որ ել բա-  
զում... զօրք եւ գնացեալ եմուտ ի տունն  
Խրազայ... էաու զքաղաքն (Ասպահան) ... եւ  
անտի գնացեալ եմուտ ի Հրէ եւ ի Խորասան...  
եւ զարձեալ եկն ի թախտն իւր, ... ի Թարվէզն  
Որոյ ընդ առաջ գնացեալ մեծ հայրապետ-  
տէր Զաքարիայն աթուակալ Ս. Խաչին Աղթա-  
մարայ, որ էր թագաւորազն ի թոռանց եւ  
շառաւիղէ արքային Գագկայ, բազում ընծայիւք  
եւ պատարագք. Վոր յայժ սիրով ընկալաւ  
զնա արքայն արքայից Զ. հանշահ փատշահն եւ  
դշխոյն Բէկում Խաթունն, եւ պատուեալ մե-  
ծարեցին զնա. եւ ետուն նմա Խլայ եւ պարգեւ-  
ղնջ Լուսաւորչին մերոյ Ս. Գրիգորի. եւ զպա-  
տիւ պատրիարքութեան: Որոյ... եկեալ... ի  
սուրբ Էջմիածնին... նստաւ ինքնակալ պատ-  
րիարք ընդհանուր ամենայն քրիստոնէական  
ազգի, որք են ընդ ամենայն ողորտս տիեզերաց...  
Ընդ այնմ ժամանակին եղեւ ցասնուլ փատշա-  
հին ի վերայ ամիրային Բաղիշու. եւ բարկու-  
թեամբ առաքեաց չորս զօրագլուխս երկոտասան  
հաղար հեծելազորք ի վերայ քաղաքին Խլա-  
թայ. եւ գնացեալ աւարեալ քանդեցին զնա...”

Եւ զնոյն հանդերձեալ էին առնել ի բաղէշ եւ  
ի Մուշ եւ ի Խութ եւ ի Սասունք եւ յամենայն  
գաւառուն նոցա: Զոր տեսեալ նորընծայ պատ-  
րիարքն տէր Զաքարիայ զտարակուսանս աշ-  
խարհին այնորիկ... մտեալ առաջի թագաւորին՝  
ետ զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց.  
տուեալ ձեռագիր եւ մտեալ դաման առնուլ  
հարկս յամիրայէն բաղիշու եւ տալ կայսերն  
առ ի մնալ երկրին ի խաղաղութեան... Որոյ  
հաւանեալ արքայն եւ դշնոյն ետուն նմա նշա-  
նագիր եւ հրաման առնել զինչ եւ կամեսցի.  
եւ նորա ելեալ յերեսաց նոցա վաղվաղակի  
ձիլնթաց արշաւմամբ գնացեալ եհաս ի քա-  
ղաքն բաղէշ: Որոյ ընդ առաջ ելեալ ամիրայն  
հանդերձ ամենայն մեծամեծօքն իւրովք, եւ մե-  
ծարեալ փառօք տարաւ զնա ի գլուխ բերդին.  
եւ խոստացան առնել զկամս նորա եւ տալ զինչ  
եւ ինդերեսցէ. բայց միայն զի յետս դարձուսցէ  
զամենայն հեծելազօրսն ի բերդէն Խլաթայ: Եւ  
նա առեալ զվկայութիւն ի բերանոց նոցա գնաց  
ի Խլաթ. եւ ետ զօրագլխոցն կրկին ձեռագիր.  
եւ ցուցեալ նոցա զնշանագիր փատշահին եւ  
համոզեաց զնոսա, որք խաղաղութեամբ գնացին  
ի տեղիս իւրեանց. եւ ինքն դարձաւ ի բաղէշ  
եւ նստաւ ամիսս երիս եւ առեալ զխոստացեալ  
հարկն կայսերական, եւ տարեալ մատոյց ա-  
ռաջի փատշահին. եւ արար խաղաղութիւն ի  
մէջ նոցա. եւ աղատեաց զամենայն խառնիճա-  
ղանձ ժողովուրդն զհայ եւ զտաճիկ ի ձեռաց  
անօրինաց.... Եւ նորա դարձեալ ի փատշահէն

նստաւ յաթոռն իւր ի Ա. Էջմիածինն. եւ մե-  
ծարանօք խիլայեալ եղեւ յերկուց գոռողաց  
յայլասեռից, ի թուրբման փատշահէն եւ ի  
Քուրդ ամիրայէն....:

Եւ եղեւ կրկին անգամ գնալ ջհանշահ  
փատշահին ի տունն Խրաղայ, ի Շիրազ եւ ի  
Քրման. եւ էր նորա որդի մի Հասանալի անուն,  
որ ըրջէր Թափառական զվերին կողմամբ գաւա-  
ռին Արարատեան. եւ նա նենգութեամբ չարա-  
խօսաց ոմանց կամեցաւ ըմբռնել զմեծ պատ-  
րիարքն զտէր Զաքարիայն եւ պահանջել ի  
նմանէ գանձ եւ ինչս. զոր իմացեալ մեծ հայ-  
րապետն զնենգութիւն նորա, եւ առեալ զնջն  
սուրբ Լուսաւորչին հանդերձ այլ սպասիք յա-  
ւուրս ձմերայնոյ եւ գնացեալ մինչ ի բագուան.  
եւ անտի եկեալ ի բերդն Բայազիլահ. եւ անտի  
իջեալ ի սուրբ ուխտն Արդիլան... Եւ անդ  
հասեալ յայունեաց զգանձն աստուածային՝ զնջն  
Ա. Լուսաւորչին մերոյ զսրբոյն Գրիգորի. հան-  
գերձ Խաչալամովն, ... Եւ գէմ եղեալ գալ ի  
հայրենի աթոռն իւր ի... սուրբ Խաչն Աղթա-  
մարայ: Եւ ել համբաւ գալոյ նորա հանդերձ  
Ա. Աջովն եւ Խաչալամովն, որ բարձրացեալ կայր  
ի ծայրս ձողոյ, եւ Խաչ ոսկի կառուցեալ ի  
գլուխ նորա. ընդ որ գրոհ տուեալ ամենայն  
բնակչաց գաւառացն. ընդ որ գայր հայրապետն  
եւ ամենեքեան ընդ առաջ ընթանային խնկօք  
եւ մոմեղինօք եւ զենմամբ խոյոց եւ զուարակաց  
... մինչեւ եկեալ եհաս ի գաւառն Տոսբոյ եւ  
մտեալ ի քաղաքն Վան՝ բազում եպիսկոպոսօք

եւ վարդապետօք, քահանայիւք ևւ բազմամբուժ  
ժողվորաք՝ ձիօք եւ ձիաւարօք, եւ իսաշալամին  
առաջի. եւ քահանայըն յառաջ եւ յետոյ եր-  
գէին քաղցր եղանակօք. եւ այնպէս պերճ եւ  
փառաւոր եմուտ ի քաղցրն վան:

Իսկ պարոնն այն, որ նստէր յամուրն Շա-  
միրամայ՝ ի բերդն Վանայ Մահմուտ բէկ կոչե-  
ցեալ, որ էր կաթնեղայր Զհանշահ վատշա-  
հին, ... ցանկացաւ տեսութեան Ս. Աջոյն եւ  
յղեալ տարաւ ի գլուխ բերդին... եւ մեծա-  
րեալ Խիլյայեաց զհայրապետն եւ դարձայց  
յօթեւանս իւր... Եւ յետ աւուրց ինչ առեալ  
հրաման ի պարոնէն գնալ ի հայրենի աթոռն իւր  
ի յԱղթամար. իբրեւ ել ի քաղցրէն՝ ելին ընդ-  
նա բազմութիւնք եպիսկոպոսաց, վարդապետաց  
եւ քահանայից եւ ամենայն աղատագունդ խո-  
ջայքն Վանայ, ձիօք եւ ձիաւարօք սպառաղե-  
նեալք. եւ եկեալ հասին մերճ ծովահայեաց  
քաղցրին Ոստանայ, որում ընդ առաջ ելին ա-  
մենայն բնակիչք քաղցրին... մինչ գրեթէ քան  
զհազար մարդ աւելի կայր յառաջ եւ յետոյ  
մեծ հայրապետին... եւ այնպէս շքեղ փառօք  
եմուտ ի քաղցրն յՈստան: Իբրեւ տեսին այլա-  
սեն բնակիչքն... խորհեցան... զի գաղտագողի  
նենքեացեն հովուապետին. զոր իմացեալ... ընդ  
լուսանալ առաւատուն առեալ զԱ. Էջն՝ գնալ ի  
յեղը ծովուն ուր նաւահանգիստն լինէր... Եւ  
անդ զտեղի առեալ օրհնեաց զամենեսեան... եւ  
ինքն... եմուտ ի նաւն եւ գնաց յաստուածա-  
բնակ կղզին յԱղթամար ի հայրենի ժառանգու-

թիւն իւր... եմուտ ի յամուր կղզին Աղթամար  
եւ հանգեաւ ի գմբեթայարկ Ս. Խաչն<sup>1</sup> ի բուն  
տեղիսն իւր. ի թուականութեանս մերում  
ԶժԱ ամին. ի սկիզբն տարւոյն, որ էր Կաւա-  
սարդի ամսոյ ՃԶ յաւուր Ուրբաթի սուրբ  
Յակոբայ պահոցն եմուտ սուրբ Աջն<sup>2</sup> յԱղթա-  
մար... եւ զայս լուեալ ամենայն բնակչ գա-  
ւառացն օր ըստ օրէ գային յերկրպագութիւն  
Ս. Աջն եւ յողայն մեծ հայրապետին բազում  
ընծայիւք եւ պատարագ օք. եւ օրհնութեամբ,  
մեծաւ ուրախութեամբ դառնային ի յարկո  
իւրեանց...:

13. Յայսմաւուրք մը կը գրուի ի Կտուց  
յամի ԶժԱ (1462) “ի կաթուղիկոսութեան  
Հայոց տեառն Զաքարիայի. որ տիրեաց երկու  
աթոռոյն, ոչ զբարլով այլ բաշխելով եւ շնոր-  
հելով Զհանշահ ղանին. որ գնաց տէր Զաքա-  
րիա կաթուղիկոսն եւ նստաւ ի յէջմիածինն, եւ  
երեր իւր կամաւ զսուրբ Աջն Լուսաւորչին ի  
յերկիրս Վասպուրական. ի գեօլն եւ ի քա-  
ղաք շուրջ ածելով ի տեսութիւն որդիկացեալ  
քրիստոնէիցս. քանզի ուրախացեալ բերկրեցան  
յաստուածատուր պարգեւացն եւ շնորհացն՝ որ  
տուաւ ի սուրբ Աջն Լուսաւորչին. եւ ամենայն  
ոք օրհնէր զաքարիչն Աստուած եւ զտէր Զա-  
քարիա կաթուղիկոսն որ արժանացոյց տեսլեան  
սուրբ Աջն Լուսաւորչին: Եւ ապա տարեալ ի  
յաստուածապահ կղզին Աղթամար. եւ դղոգեալ

<sup>1</sup> Տպ. Աջն:

<sup>2</sup> Տպ. Խաչն:

Աղթամար՝ ելին ընդ առաջ սուրբ Աջին եւ թագաւորական զարմին տէր Զաքարիայ կաթողեկոսին, որ էր ի յազգէն գագիկ թագաւորին. եւ բերեալ պաշտելով եւ ուրախութեամբ ի յերկնանման եւ ի լուսեղէն գմբեթայարկ եւ կամարաձեւ սուրբ Խաչն, անդ էր տեսանել զուրախութիւն եւ զցնծութիւն վարդապետաց եւ եպիսկոպոսաց, քահանայից եւ կրօնաւորաց: Քանզի գրոհ առւեալ էր յամենայն տեղաց. եւ եկեալ էին տեսանել զսուրբ Աջ Լուսաւորչին. եւ եղեալ ի սուրբ եկեղեցին՝ ընդ այլ սուրբ Աջերյն որ անդ կային. եւ ինքն դարձեալ գնաց ի յամոռն իւր Եկեղեցինն եւ կացեալ յոլով ժամանակս եւ տիրէր երկու աթոռոյն ի թուականիս Հայոց Զժ ի թագաւորութեան ԶՀանշայ ղանին<sup>1</sup>:

14. Աւետարան<sup>2</sup> գրուած ի Վան “ի թուականութեանս Հայոց Զժ ի Հայրապետութեան տեառն Զաքարիայի որ մին ամ է որ նստաւ յաթոռ սուրբ Լուսաւորչին ի Եկեղեցինի”:

15. Յովհաննէս գրիչ Կօրինակէ Աւետարան մը ԶժԱ թուին ՅԱրճէշ՝ “ի կաթողիկոսութեան մեծ իմաստապիրին քաջ եւ արի Հայրապետին տեառն Զաքարիայի. որ եւ նա աստուածատուր զօրութեամբն տիրեաց երկու աթոռոյն Էջմիածնի եւ Աղթամարայ. զոր տէր Աստուած Հաստատուն պահեսցէ զա ամէն<sup>3</sup>”:

<sup>1</sup> Կոստադ, Էջ 207, 208:

<sup>2</sup> Բարիուղարեանց՝ Արցախ, Էջ 139:

<sup>3</sup> Կոստադ, Էջ 209:

16. Մայր Մաշտոց<sup>1</sup> գրուած յԱղթամար ԶժԲ թուին՝ “ի Հայրապետութեան Տեառն Զաքարիայի որ եղեւ պատրիարք ընդհանրական ամենայն Հայկազեան տոհմիս”:

17. Աւետարան գրուած ի Վանս Ցաւղեաց քար ԶժԲ թուին “ի կաթողիկոսութեան տէր Զաքարիայի” Բ ամ, ի զանութեան ԶՀանշահին՝ ԻԴ ամ<sup>2</sup>”:

18. Յիշատակագրութիւն 1441 թուին գրուած Աւետարանի մը մէջ<sup>3</sup>. “ի թուականիս Հայոց ԶԺԳ (1464) տէր Զաքարիա կաթողիկոսն էտ զէջմիածնն. եւ երկու տարի ի տեղն նստաւ. եւ դեղակուր եղեւ ի նոցանէ, եւ սրբութիւն սուրբ Խաչիս եւ Աւետարանիրս եւ զբեանքս ի ծեռն այլոց մատնեցաւ: Եւ ես Յովհաննէս մաղթասի թափեցի զսուրբ Աւետարանս Յիշատակ ինձ եւ ծնողաց իմց Դաւթին”:

<sup>1</sup> Էջմիածնի Գեորգեան Ցուցակ. Թ. 498:

<sup>2</sup> Կոստադ, Էջ 217 Ուրիշ մը ԶժԲ թուէն (ՅԱրճէշ) Սարգիսեան՝ Ցուցակ, Էջ 620: Դարձեալ 2 համ ԶժԳ թուականնէն (ՅԱրճէշ) Կոստադ, Էջ 219. առև եւ Այբուրու, Էջ 198, Մաշտոց գրուած նոյն թուին Եղիկորդ գէ կոնդէ բառութեան ուր Զժ+բիս է յ-բուր սուրբ Էջմիածնի Աղթամար Թագավորական Ցուցակ ԶժԱ թուին Մաշտոց մը Կօրինակէ յԱղթամար Անդ Հովհաննեաւ ամենայղոթ Ա. Խաչի եւ Շորհեմուէ Ա. Լուսուսուրէ Ալին, ի պատրիարքութեան տեառն Զաքարիայի Հայոց վերադիտողի, Կոստադ, Էջ 216: Նոյն թուէն գրուած ի Բաղէշ՝ անդ, Էջ 214, գրուած յԵղեգոս Տարոնց՝ անդ, Էջ 215 — Բիւզանդիոն 1908, Թ. 3500 եւ ի Վան, Բարիուղարեանց՝ Արցախ, Էջ 267:

<sup>3</sup> Կոստադ, Էջ 220:

$\frac{1}{\text{Աղթամարաց}} + \frac{1}{\text{Խաղթուն}} + \frac{1}{\text{Մելիք}}$	$\frac{1}{\text{Տաշտահ}} + \frac{1}{\text{Դաշտահ}}$	$\frac{1}{\text{Տաշտահ}} + \frac{1}{\text{Խաղթուն}}$	$\frac{1}{\text{Աղթամարաց}} + \frac{1}{\text{Խաղթուն}}$
$\frac{1}{\text{Զաքարիա Կաթ.}}^3 + \frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Դաշտահ}}$	$\frac{1}{\text{Խաղթուն}} + \frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Դաշտահ}}$	$\frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Դաշտահ}}$	$\frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Դաշտահ}}$
$\frac{1}{\text{Արտասար}} + \frac{1}{\text{Բէկր}} + \frac{1}{\text{Խաղթուն}}$	$\frac{1}{\text{Խաղթուն}} + \frac{1}{\text{Արտասար}}$	$\frac{1}{\text{Արտասար}} + \frac{1}{\text{Բէկր}}$	$\frac{1}{\text{Արտասար}} + \frac{1}{\text{Բէկր}}$
$\frac{1}{\text{Աղթամարաց}} + \frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Արտասար}}$	$\frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Արտասար}}$	$\frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Արտասար}}$	$\frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Արտասար}}$
$\frac{1}{\text{Աղթամարաց}} + \frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Արտասար}}$	$\frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Արտասար}}$	$\frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Արտասար}}$	$\frac{1}{\text{Վուշիրէկ}} + \frac{1}{\text{Արտասար}}$

Աղթամարաց այս շըչացի իրադրուկուց ցեզարանթիւնը.

## 12. Ստեփանոս Դ. (1465—1489):

Ընդ· Օր. զինքը՝ “Զաքարիա Աղթամարց-  
ւոյն հօրեղբօրորդին եւ դաւիթ Աղթամարցւոյն  
քրոջ թոռը կը համարի: Մեզի ծանօթ են իր  
ծնողք՝ գուռչըբէկ եւ իմաս խաթուն. վերջինս  
էր քոյր թովմա Մինասենց քաջագիր վարդա-  
պետի<sup>1</sup>: Ստեփանոսի հարազատ եղբայրներէն կը  
յիշուի Ներսէս աբեղայ, ապա արքեպիսկոպոս,  
որ իւր եղբօր հետ ուսած է առ ոտս մօրեղբօր՝  
թովմա Մինասենցի: Ունիսք Ներսէսէն երեք  
ևւետարան, գրուած յԱղթամար 1448<sup>2</sup>,  
1457<sup>3</sup> եւ 1458<sup>4</sup> տարիներուն:

1448ին կը յիշուի Ստեփանոս իրը “սրբա-  
ւեր կրօնաւոր”<sup>5</sup>: 1461ին ընկերացած է Զա-  
քարիայի դէպ ի Էջմիածին, ուր եւ ընդունեցաւ  
արքեպիսկոպոսական ձեռնադրութիւն: Զաքա-  
րիայի եղբայրական մահուընէն ետքը վերադար-  
ձաւ Աղթամար, ուր ընտրուեցաւ եւ օծուեցաւ  
կաթողիկոս Աղթամարայ (1465): Յիշատակա-  
գիրք թէեւ ԶժԴ թուին (1 Նաւասարդ =  
25 Նոյ. 1465) զինքը արդէն կաթողիկոս գի-  
տեն, բայց ուրիշ մը (տես վարը) ԶժԾ թուին  
“Նորընծայ կաթողիկոս կ'անուանէ, ուստի հա-  
ւանօրէն ԶժԴ տարւոյն մէջնը պատահած ըլ-  
լալու է օծութիւնը: Հետպարբրական է այս

<sup>1</sup> Աօտարք, անդ:

<sup>2</sup> Աօտարք, էջ 159:

<sup>3</sup> Անդ, էջ 185:

<sup>4</sup> ԱՐԲ 1910, էջ 625:

<sup>5</sup> Աօտարք, էջ 159:

<b>Զաքարիա</b>	<b>Կաթ.</b>	<b>Վահանակի</b> <sup>1</sup>	<b>Դաւիթ</b> <sup>2</sup>	<b>Պատմա</b>	<b>Ավագակեաց</b> <sup>3</sup>	<b>Արդուն</b> <sup>4</sup>	<b>(+ Սիմեոն)</b>
<b>Թուլմա</b>	<b>Մինասենց</b> <sup>5</sup>	<b>Լիմա</b>	<b>Խաթուն</b> <sup>6</sup>	<b>(+ Գուռաջիւէլ)</b>	<b>Անդրաստ</b> <sup>8</sup>	<b>Ռոկեակիլին</b> <sup>9</sup>	
							<b>Հայրապետ գլխէ</b> <sup>10</sup>
		<b>Սահմա</b>	<b>Կաթ.</b>				

Մականոնի սպազմին ուժուական ի՞նդիւննեւ.

Նկատմամբ անթուական յիշատակարանի մը հաղորդած մանրամասնութիւնը<sup>1</sup>.

“Եւ ապա եկն (յէջմիածնէ) յԱղթամարտէր Ստեփաննոս արհիեպիսկոպոսն եւ ամենեքին ժողովերեայքն ժողովեցան եւ ձեռնադրեցին զտէր Ստեփաննոս կաթողիկոս ամենայն Հայոց, բազում եպիսկոպոսք, վարդապետօք, կրօնաւորօք, քահանայիւք եւ ժողովրդեամբք. եւ կը յաւելու “Եւ յայնժամ օծեցին զպարոն Սմբատ թագաւոր ըստ նախնեաց իւրոց Գագակայ, զի ի վաղուց անտի ազգս Հայոց չէր տեսնեալ թագաւոր: Փրկիչն մեր Քրիստոս զօրացուցէ զնա եւ բարձրացուցէ զաթոռ իշխանութեան մերոյ եւ զաթոռ յԱղթամարու եւ զուրբ Աջն Լուսաւորչայ եւ զաթոռակալն մեր զտեսուչ բանաւոր հօտիս զամենագով զտէր Ստեփաննոս կաթողիկոս ամենայն Հայոց եւ զնախնիս իւր ամէն”:

Այս Սմբատ ըստ Թուլմա Մինասենցի անթուական յիշատակարանի մը<sup>2</sup> էր որդի Ամիրգուռջիբէկի եւ դունիա Խաթունի, եղբօրդի Զաքարիա կաթողիկոսի: Ամուսնացած էր Բէկի Խաթունի հետ, ուսկից ունեցած զիսկենդէր, գրիգորի Աղթամարցւոյ Հայրը: Ըստ այսմ Ստեփաննոսի հայրն պարոն գուռջիբէկ Կ'ինայ Սմբատի պապին եղայրը: Սմբատ կը սերէր հետեւաբար հօր կողմանէ Սէֆէտինեան տնէն եւ

<sup>1</sup> Բիւզանդիոն 1900, թ. 1196: Իրաւունք (Առանա), 1911, թ. 5:

<sup>2</sup> Հանդ. Այս. 1915, էջ 19:

մօր կողմանէ Արծրունեաց Գագիկ թագաւորի գծէն, ինչպէս վերը բացատրեցինք։ Այս ծագմամբ կը պարծէին միշտ Աէֆէտինեանք թէ յառաջ եւ թէ ետքը. եւ իրենց “աբբայուն” տիտղոսն կը համապատասխանէր լիովին աբբայական ծագման։ Մանաւանդ այս ըրջանին երբ Զաքարիա երկուց աթոռոց իշխեց, Ա. Գրիգորի Ան Աղթամար փոխադրուեցաւ եւ Զհանշահի բարերարութիւնն կը վայելէին, յիշեցին անոնք իրենց այս պանծալի աբբայածնութիւնը<sup>1</sup>։ Թերեւս բացի փառասիրիկ ձգտումէ՝ նաեւ ծածուկ խորհուրդ մը կար, Աղթամարայ աթոռին նշանակութիւնն թէ եկեղեցական եւ թէ քաղաքական տեսակէտներով բարձր ընծայելով՝ ազգին համակրութիւնն եւ հաւանութիւնն յանկուցանել։ Յիշտակագիրք առաջին անգամ այս ըրջանին ի վեր կը հանեն Աղթամարայ կաթողիկոսաց յազգէն եւ ի ցեղէն Գագկայ, սերիլ։ Թէ բաղմահնարին Զաքարիա իւր այս աբբայածին ծագումն նաեւ Զհանշահի առջեւ ի վեր հանածէ եւ դիւանագիտական բանակցութեան մէջ մտած՝ իւր աթոռն յաչս ազգին ընդունելի երեւցնելու նպատակաւ Աղթամարայ հին թագաւորական գաւաղանն ծաղկեցնելու մասին, գոնէ առ երեւոյթս իւր ազգականներէն մին թագաւորական թագով ճոխացնելով, յայտնի չէ։ Զհանշահի ցոյց առուած մտերմութիւնն եւ սէրն

<sup>1</sup> Հմնա. մեր յօդուանն՝ Ազատութեան շարժումը ժեղարակած գե-ժաք դարուն Հայոց մէջ, Հանդ. Ամ. 1917/18, էջ 141-154. յասկապէս էջ 143։

կրնայ զայս հաւանական ընծայել։ Թէեւ Զաքարիա անակնկալ մահուամբ իւր այս ծրագիրն չկրցաւ իրագործել, բայց հաւանօրէն Ստեփանոս, որ անոր խորհրդակիցն էր եւ աջակիցն, կաթողիկոսական գահին հետ անոր ծրագիրներն ալ ժառանգեց։ Եւ ահա իշխանական աթոռն բարձրանալուն պէս փութաց ի գլուխ հանել զայն ինչպէս յիշատակագիրն կ'ըսէ “Եւ յայնժամ օծեցին զպարոն Ամբատ թագաւոր ըստ նախնեաց իւրոց Գագկայ։ Սակայն Ամբատ յիշականին “խաղոյ թագաւոր, եղաւ աւելի, քան որ եւ իցէ քաղաքական նշանակութիւն ստացաւ։ ամփոփ ըրջանակի մէջ միայն յիշեցուց Վասպուրականի հին փառքն եւ ընտանեկան պարծանք նկատուեցաւ<sup>1</sup>։ Ներսէս արքեպիսկոպոս՝ եղբայրն Ստեփանոսի՝ թագաւորոք հնէք Ամշտաց մը կ'օրինակէ յԱղթամար “ի հայրապետութեան տեսան տէր Ստեփանոսի եւ ի նոր թագաւորիս մերոյ պարոն Ամբատին, (տես վարը)։ Յամի 1466 (Զժէ) կը յիշէ զինքը Խորայէլ գրիչ, որ ի Փասայ վանս Մոկաց կ'օրինակէ Աւետարան մը “ի հայրապետութեան նորընծայ կաթողիկոսի տէր Ստեփանոսի եւ թագաւորին Ամբատայ (տես վարը)։ Եւ նոյն միջոցին Թովմա Մինասենց Աստուծոյ ողօրմութիւնն կը ինդրէ “եւս առաւել ստացողի սուրբ գրոցս (Ճառըն-

<sup>1</sup> Հմնա. առ այս Տոսրունւոյ խորհրդածութիւնը ի թերթին Կիրաւոնք (Վառնա) 1911, թ. 5, “Հայ թագաւոր մը Ժեղարու մէջ (արտատպուած “Կոշնակնէն, ինչպէս կ'ըսուի)։

տիր, թ. 41 Ա. Ղազարու) Սմբատ թագաւորին եւ ծնաւղաց նորին Պարոն Գուռջերէկին եւ Դունիա Խաթունին<sup>1</sup>՝:

Հասան Ստեփանոս այսու իւր Նպատակին թագաւորի օծութեան վրայ աճապարեց սուռդիւ երթալ Էջմիածին, ինչպէս յիշատակադիր մը կը գրէ Զժ. Զժ. (1467) թուին՝ “որ յայսմ ամի գնաց յէջմիածին եւ տիրեաց յամենայն հայկազեան ազգին, բայց ոչ յուսացուած փառք եւ ոչ երկար ժամանակով։ Կոյն տարին կը մեռնի ԶՀանշահ (1444—1467), Զաքարիայի եւ Ստեփանոսի մեծ պաշտպանն, եւ Հասանբէկ (1467—1478) կը հետեւի ուրիշ քաղաքականութեան։ Այս թուականէս վերջը յիշատակադիրը զինքը Աղթամարայ անձուկ շրջանակին կաթողիկոս գիտեն եւ Էջմիածնի աթոռին վրայ ուրոյն կաթողիկոս կը ճանչնան։”

Մահն կ'երեւայ թէ պատահած է 1488էն վերջ, վասն զի 1489 Աղթամարայ աթոռին վրայ կ'անուանուի “Նորընծայ”, Զաքարիա։ Լեռնեան (Բիւղանդիոն, թ. 1196) ձեռագրաց մէջ հանդիպած է Ստեփանոսի 1466—1487 տարիներուն. Փիրզակմեան մահն կը դնէ 1490ին (Դիւան, Դ, էջ 771). Ընդ. Օր. որ նախ 1489ին կը նշանակէր, 1908ին սրբագրած է 1487։

Ինձի ծանօթ են հետեւեալ յիշատակարանը.

<sup>1</sup> Հայոց Ամս. 1915, էջ 19:

1. “Յիշեցէք ի Քրիստոս... զգծող (Աւետարանիս) կրօնաւոր Թոռմայ... եւ զերախտաւոր վարդապետն իմ եւ զհոգեւոր Հայրն զտէր Ներսէս արհիեպիսկոպոսն. եւ զհարազատ եղբայրն իւր զՏէր Ստեփանոս կաթողիկոսն, որ բազում աշխատանաւք ուսուցին ինձ զարուեստ գրչութեանս. եւ բազում երախտիք ունին ի վերայ իմ... Արդ գրեցաւ սուրբ Աւետարանս ի Թոււա. Հայոց Զժ. Դ (1465) ի սուրբ եւ աստուածաբնակ եւ աստուածապահ աթոռս Աղթամար կոչեցեալ, ընդ հովանեաւ Ա. Փրկչի տաճարիս եւ Ա. Գէորգ զաւրավարին։ Այլ եւ յանցեալ ամին փոխեցաւ ի Քրիստոս կաթողիկոսն մեր Տէր Զաքարիայն, որ էր յարմատոյ եւ ի ցեղէն մեծ թագաւորին Գաղկայ եւ եթող մեղ եւ ամենայն քրիստոնէից սուրբ անմիսիթար, եւն<sup>2</sup>:

2. Հայրապետ գրիչ Աւետարան մը կ'աւարտէ Զժ. Դ (1465) թուին յԱղթամար “ի հայրապետութեան տիեսոն Ստեփանոսի կաթողիկոսի, ի գառն եւ ի վշտալից ժամանակիս, յորում ի խիստ եւ ի նեղութեան եւ ի շար ծառայութեան կամք ազգին Նետողաց. զի յոյժ կիզեն եւ կեղերեն զազգս քրիստոնէից<sup>3</sup>”։

<sup>1</sup> Սրուանձտեանց ունի Զխ. Դ, զըր ես տպագրական գրիպակ կը համարիմ եւ կ'ուզդեմ այսպէս. վասն զի պարագայք սյու թուականը կը պահանջեն. Ներսէս այս Ստեփանոսի եղբայրն է. եւ Զժ. Դ թուին ճշդիւ վախճանած է Զաքարիա։

<sup>2</sup> Թուրոս Աղթար, Բ, էջ 446—447։  
<sup>3</sup> Հ. Յ. Քառեան՝ Ցուցակ հայերէն ձեռագրաց Արձնեան Վարժարանի ի կարին, թ. 55 (= 863): 8\*

3. Յայսմաւուրք կ'աւարտի Զ.Դ.Դ. Թուխն  
ի ձեռն Վարդան երիցու ի Վան “ի կաթողի-  
կոսութեան տեառն Ստեփանոսի<sup>1</sup>”:

4. Մկրտիչ գրիչ Զ.Դ. Թուխն յԱղթա-  
մար Գ.անձարան մը Կ'ընդօրինակէ “ի հայրա-  
պետութեան Ստեփանոսի<sup>2</sup>”:

5. Խորայէլ գրիչ Յայսմաւուրք Կ'օրինակէ  
ի Փասայ վանս Մոկաց “ի հայրապետութեան  
նորընծայ տէր Ստեփանոսին Աղթամա-  
րայ յամի Զ.Դ. (1465/6)<sup>3</sup>”:

6. Նշյ Խորայէլ գրիչ ի վանս Փասայ  
Մոկաց Կ'օրինակէ Աւետարան մը 1466ին  
“ի հայրապետութեան նորընծայ կաթուղի-  
կոսի տէր Ստեփանոսի եւ Թագաւորին  
Սմբատայ<sup>4</sup>”:

7. Զ.Դ. Թուխն Աւետարան մը կը գրուի  
յԱրծէկէ “ի կաթուղիկոսութեան տեառն  
Հորստակէսի ընդհանուր Հայոց, Աղթա-  
մարայ տեառն տէր Ստեփանոսի<sup>5</sup>”:

8. Կիրակոս գրիչ կ'աւարտէ Ճառընտրի  
մը ընդօրինակութիւնը “ի կղզւոջն յԱղթամար.  
ընդ Հովանեաւ սուրբ Խաչին եւ սուրբ Գէորգայ  
զօրափարին. ի Թուականիս Հայոց Զ.Դ. ի հայ-  
րապետութեան տեառն Ստեփանոսի, որ  
յայսմ ամի զնաց յԵղմիածին եւ տիրեաց

<sup>1</sup> Կ'օտարք, Էջ 222:

<sup>2</sup> Կ'օտարք, Էջ 224:

<sup>3</sup> Կ'օտարք, Էջ 225:

<sup>4</sup> Կ'օտարք, Էջ 226:

<sup>5</sup> Կ'օտարք, Էջ 229:

յամենայն հայկազեան ազգի, եւ ի լանու-  
թեան ջհանշահի<sup>1</sup>”:

9. Կարապետ Քահանայ Կ'օրինակէ Աւե-  
տարան մը յՈստան Զ.Դ. (1467) Թուխն  
“ի հայրապետութեան տեառն Ստեփան-  
ոսի<sup>2</sup>”:

10. Յամի Զ.Դ. Հայրապետ արեղայ<sup>3</sup> Ճա-  
ռընտրի մը սկսի օրինակէ ԱԷջմիածին եւ  
կ'աւարտէ յԱղթամար “ի հայրապետութեան  
տեառն Ստեփանոսի Հայոց կաթուղիկոսի  
Աղթամարայ շնորհալից աթոռոյս”:

11. “Ի Զ.Դ. Թվին ի հայրապետութեան  
տեառն Ստեփանոսին շննեցաւ տաճարս սուրբ  
Աստուածածին ձեռամբ Ստեփանոսին որ մա-  
կանուն Հա . . . (Եղծուած)<sup>4</sup>”:

12. Աւետարան, գրիչ Թումայ ՔՀ. ի  
կղզւոջ Աղթամարայ, ի հայրապետութեան Տ.  
Ստեփանոսի ի Թուականութեանն Թ.Ճ. (1471).  
Ստացող բառեցի (?) Մարտիրոս: Էջմ. Գէորգ.  
ցուց. 375. Հմմտ. Վարը Էջ 137:

13. “Գրեալ ի Վան Քաղաք, ի Թվին  
Զ.Դ. (1475) ի կաթողիկոսութեան Էջմիածնի

<sup>1</sup> Կ'օտարք, Էջ 229:

<sup>2</sup> Կ'օտարք, Էջ 231:

<sup>3</sup> Կ'օտարք, Էջ 231. Փիրղալէմեան կ'ենթադրէ թէ  
գացած ըլլայ Ստեփանոս կաթողիկոսի Հետ Էջմիածին եւ  
ապա Վերադարձանոր Հետ Աղթամար: Հայրապետ արե-  
ղայ քեռորդին էր Մինասենց Թովմայ Վարդապետին, ուստի  
եւ ազգական մը Ստեփանոսի մօր կողմանէ: Այլ՝ Էջ 231/2:

<sup>4</sup> Արձանագրութիւն յԱռաջեր. Բիւզանդիոն, 1901,  
թ. 1571:

<sup>5</sup> Սրբուանձտեանց ունի Զ.Դ. զօր ուղղեցի այսպէս.

Սարգսի, եւ Աղթամարայ՝ Ստեփաննոսի, ի Թա...  
Հասան բակին... յիշեցէք Զաքարիա գծող...  
եւ զուսուցիչն իմ զկարապետ քահանայն, որ  
նահատակեցաւ ի յԱրձէշ քաղաքիս<sup>1</sup> ...:

14. Ասոր է նաեւ հետեւեալ արձանա-  
գրութիւնը “անտաշ քարի մը վրայ, որ կը  
գտնուի Աղթամարայ ծովուն մօտ անտառուտ  
լերան մը կողքին՝ Դիւաբոյնի Ս. Յարութիւն  
վանքին մէջ<sup>2</sup>. “Տէր Ստեփանոս Հայոց կաթու-  
ղիկոս, Արծրունի, պահեսցէ զնա Տէր Աստուած  
անդրդուելի մինչեւ ի խոր ծերութիւն որ շնոր-  
հեաց զսուրբ ուխտս մնուցողի եւ ուսուցողի  
իւրոյ թումայի<sup>3</sup> յիշեցէք ի Տէր:”

15. Զամշեան Գ. 509, խօսելով Եղիշէ<sup>4</sup>  
կաթողիկոսի վրայ յիշմիածին կը դրէ. “Յորոյ  
աւուրս որպէս տեսանի ի յիշատակարանս  
գրեալ յայնմ ժամանակի՝ նստէր յԱղթամար  
կաթողիկոս Ստեփանոս անոն. եւ գործակից  
նորա եղբայր նորին Ներսէս Եպիսկոպոս. եւ զայս  
Ներսէս դասէ Առաքել պատմիչ ի Կարգս Կա-  
թողիկոսաց Եղմիածնի իրը աթուակից Եղիշէի<sup>5</sup>:

16. Աղթամարի թագաւոր օծելու Մաշ-  
տոցին վերջը. “Եւ արդ ես... սուտ անուն Ներ-  
սէս Եպիսկոպոս տկար մարմնովս յանձն առի

1495ին աեղ չկայ Ստեփանոս կաթողիկոսի եւ Հասան բէկ՝  
Զհանշահի Եղբայրն թագաւորեց 1467—1478:

<sup>1</sup> Թորոս Աղբար, Բ. 276:

<sup>2</sup> Բն. զանդիսն 1903, Թ. 1905 (Խ. Լեւոնեան).

<sup>3</sup> Թուղմա Ա. Մինասեանց, մօրեղբայրն Ստեփանոսի  
եւ ուսուցիչը:

<sup>4</sup> Գաւրիժ, Էջ 437:

գրել զայս եւ կարողութեամբն Աստուծոյ ի  
յաւարա ելայ ընդ հովանեաւ տուրբ Խաչիս եւ  
սուրբ աթոռոյս Աղթամարայ... ի Հայրապե-  
տութեան տեառն տէր Ստեփանոսի եւ ի նոր  
թագաւորիս մերոյ պարոն Սմբատին եւ համշե-  
րակ եղբարց մեր...<sup>1</sup>:

Ուշադրութեան արժանի է որ Ստեփանոսի  
յիշատակութիւնն ձեռագրաց մէջ 1465—  
1476 արեաց մէջ միայն կը պատահինք, իսկ  
1476—1488 առ հասարակ կը լուսի: Այս  
շրջանէն ունիմ աչացս առջեւ յիշատակարան մը  
ուր օֆօ (1477) թուին կը յիշատակուի Աղ-  
թամարայ աթոռին վրայ Զաքարիա: Որովհետեւ  
ուրիշ երկրորդ վկայ մը չունիմ այս շրջանիս  
Զաքարիա անուն կաթողիկոսի գոյութեան մա-  
սին եւ 1489ին նոյն աթոռին վրայ “Նորընծայ,  
Զաքարիա կը տեսնուի, այս պատճառաւ կաս-  
կածական համարելով անոր թուականը, կ'ա-  
ռաջարիկմ կարդալ Զիջ<sup>2</sup>:

### 13. Զաքարիա Դ. (1489—1496):

Զաքարիա կ'երեւայ թէ Սմբատ թագա-  
ւորի որդին էր, Հօրեղբայրն Գրիգորիս Աղթա-  
մարցւոյ, Եղբօրորդին Ստեփանոս կաթողիկոսի,  
Նկատելով որ “Զաքարեանք գրիգորիս Աղ-

<sup>1</sup> Իրաւունք (Առանա) 1911, Թ. 5:

<sup>2</sup> ՏԵՌ վերը Էջ 49:

թամարցւոյ “Հօրեղբարք”, կ’ինսան եւ գրի-  
դորիսի հայրը կը կոչուէր Խսկէնդէր եւ հաւն ու  
մամբ՝ Սմբատ թագաւոր եւ Խանոյ-բէկ-խաթուն:

Ստեփանոս կաթողիկոսի մահուլնէն ետքը  
(1489) կը յաջորդէ անոր աթոռոյն վրայ Զա-  
քարիա: Ինձի ծանօթ է իր օրով գրուած եր-  
կու յիշատակարան 1489էն եւ 1490էն. Ընդ.  
Օր. գիտէ երրորդ մ’ալ յամէ 1491, որոնց մէջ  
կը յիշուի Զաքարիա: Որովհետեւ 1496ին Աղ-  
թամարայ աթոռին վրայ Ատոմ կը նշանակուի,  
պէտք է ենթադրել թէ Զաքարիա վախճանած  
է 1495ի վերջերն կամ յաջորդին սկիզբը:

Ընդ. Օր. Ստեփանոս կաթողիկոսին յա-  
ջորդ կը դնէ յամի 1489 “Ներսէս Կուռճի-  
բէկեան, Զաքարիա Աղթամարցւոյն Հօրեղբար-  
որդին եւ Գաւիթ Աղթամարցւոյն քրոջ թոռը,  
եղբայր Ստեփանոս Կուռճիբէկեանի. ընտրուե-  
ցաւ 1489. Վախճանեցաւ 1491<sup>ո</sup>. իսկ 1908ին  
կը նշանակէ “1487—1489”: Ես չգիտեմ  
ի՞նչ հիմամբ այսպէս. Ներսէս ծանօթ է ինձի  
նախորդ կաթողիկոսաց օրով իբրեւ արեղայ եւ  
արքեպիսկոպոս. բայց ոչ կաթողիկոս. այն ստոյդ  
է որ ձեռագիրք 1489—1490 միայն Զաքա-  
րիա կը ճանչնան. ասոնք են.

1. “Գրեցաւ սա (Աւետարան՝ ի ձեռն  
Առաքել Քահանայի) յերկիրս Ռշտումնեաց ի  
գիշու որ կոչի Շատուան, ընդ հովանեաւ սուրբ  
Աստուածածնին... յամի Տետոն ԶԼ (1489)  
յառաջնորդութեան տեսառն Զաքարիայի նորլու-  
ծոյ կաթուղիկոսի: Այլ եւ յաշխարհակալու-

թեան Աղուբ ղանին (1479—1490)<sup>1</sup> ի դառն  
եւ վշտաբեր ժամանակի, յորում միահամուռ  
ամենեքեան ընթացան զհետ ոչինչին եւ գտանեն  
զոշինչ եւ դարձան ի մոլար օրէնս Մահմէդի,  
... եւ քոնադատեն զամենեսեան՝ զմանկունս ե-  
կեղեցւոյ դառնալ ի սնոտի եւ ի պատիր յոյսն  
իւրեանց. հալածեն, նեղեն եւ տառապեցուցա-  
նեն. զոմանց ինչմն յափշտակելով, զօմն տան-  
չելով, զոմն հայհոյելով, եւ ոչ այսու վերջա-  
ցան՝ այլ եւ զբազում եկեղեցիս տապալեցին եւ  
զնաչ եւ զաւետարան նախատեցին...<sup>2</sup>:

2. Հայրապետ արեղայ կը գրէ Աւետա-  
րան մը “յաստուածապահ” կղզիս Աղթամար  
ընդ հովանեաւ սուրբ Խաչիս եւ սուրբ Սարգիս  
զաւրավարիս, ի հայրապետութեան տեառն Զա-  
քարիայի. եւ ի թուականիս մերում ի ԶԼ (1490)... Կենաւը տառապանօք. ի դառն եւ ի  
վշտաբեր ժամանակիս, յորում կամք ընդ հարկի  
անօրինաց<sup>3</sup>»:

#### 14. Ատոմ՝ Կաթողիկոս (1496—1510):

Զաքարիայէն ետքը<sup>3</sup> Աղթամարայ աթոռն  
բազմած կ’երեւայ Ատոմ (1496<sup>ո</sup>): Ատոյդ չէ

<sup>1</sup> Ազգագր. Հանդ., ԺԲ, Էջ 157, նոյնը բառ առ բառ  
նաեւ Սարգիս-գրիգ կցուած Ատոմ Քահանայէն. Հրտ. անդ.,  
Էջ 168:

<sup>2</sup> Անառեան՝ Ցուցակ Կոր-Բայազիտի, Հանդ. Ա. Տ.,  
1910, Էջ 53. հմտ. եւ Սմբատեանց, Գեղարքունիք, Էջ 55:

<sup>3</sup> Աերագոյն տեսանք թէ վրիպական եին Թորոս  
Աղբար. Բ, Էջ 446, արուած կրկին թուականները՝ ԶԽԴ:

Նաեւ Ատոմի մահուան թուականը. ինձի ծանօթ  
յիշատակարանք կենդանի գիտեն զինքը 1496—  
1507. Լեռնեան (Բիւզանդիոն, թ. 1197) ձե-  
ռազրաց մէջ կը յիշուի կ'ըսէ 1496—1509.  
Ազդ. Օր. Համաձայն 1496—1510: Յամենայն  
դէպս 1510ին մօտերը վախճանած ըլլալու է,  
վասն զի գիշ յետոյ (1512) կաթողիկոս կը  
յիշատակուի Յովհաննէս<sup>1</sup>:

Ծանօթ յիշատակագրութիւնք են.

1. Աւետարան՝ “Գրեալ յԱւելիու վանք  
մերձ ի Բաղէց, յառաջնորդութեան Յակոբ Եպ. ի  
եւ Վարդան Հէրպետի, ձեռամբ Զաքարիա սար-  
կաւագի, ի Հայրապետութեան տեառն Սարգսի  
ընդհանուր Հայոց կաթողիկոսի Վաշլարշապաշ-  
տու Էջմիածնի, եւ Աղթամարայ տեառն Ատովմի.  
ի թվ. Հայոց օ.խ ( = 1496). ի զանութեան  
ազգին Նետողաց Ըոստում բէկին (1492—  
1496), ի դառն եւ ի չար ժամանակիս, որ  
բռնացեր են ի գերայ չառը առու 2

2. Աւետարան... գրեալ յԱղթամար  
կղզողի հայրապետութեան տեառն Ասոմի<sup>3</sup>,

(1495). զորոնք պէտք է կարգալ ԶՓԴԻ և ԶԵՒ Բայ այսմ  
տեղի ըլք 1495 թւուին Զաբարիային Սաեւանս անուն  
յաջորդ կարգել.

<sup>1</sup> Ազգ. Օր. կը գրէ. “Սաեփանոս կը միշուի իրը յա-  
ջորդ Ասոս կաթողիկոսին, սոյնպէս Փիրզակէմեան (Գիբանն,  
Դ. 771) խկ Ցովհանոս անձանօթ կը մնայ: Խնձի չէ հան-  
դիպած՝ Յիշատակարանաց մէջ այս ժամանակներու Առէ-

<sup>3</sup> *Suł. Uzyskał, 1881 r. № 426.*

կ Ամառթէոս աբեղայէ ի թռին չայց զիւզ  
 $(= 1497)^1$ :

Յ. Աւետարան գրուած ի գեղջն Որմոկ Հիշանայ. «Ետուր զսա գրել (Խուդադար) յիշաւակ հոգւոյ իւրոյ եւ ծնողաց իւրոց Դաւթին եւ Զուհարին. արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի մեծ թվականին Հայոց ԶԻՉ (=1497) ի կաթողիկոսութեան հայկազեան սեռի տեառն Սարգսի, եւ ի մերոյ կաթողիկոսութեան Ախթամարայ Տէր Ատոմի, զոր Տէր Աստուածն Խորայեղի պահպանեսցէ անսասան զաթոռ հայրապետական եւ զթագաւորական մերոյ ազին<sup>3</sup>...».

4. «Գրեցաւ Աւետարանս ի քաղաքիս որ  
կոչե Հիղան, ի մեծ թուականիս Հայոց Զիվը  
(= 1499), ի Կաթողիկոսութեան Հայկաղեան  
սեռի տէր Սարգսի եւ ի մերոյ Կաթողիկոսու-  
թեան Աղթամարայ տէր Ատոմին . . . ի դաւն եւ  
ի նեղ ժամանակիս՝ զի աշխարհս ամենայն ի  
յերերմանի կան, զի ոչ թագաւոր կայ եւ ոչ  
իշխան, զի որդին Եղդընշըին Զէհիդ բէկն եմուտ  
ի յԱղթամար<sup>3:</sup>, »

5. “Արդ յանդ ելեալ աւարտեցաւ լուսազարդ եւ վարդափթիթ մարգարտաշար եւ

gique dans la Géorgie et dans l'Arménie, Livraison I.  
St. Pétersbourg 1849, p. 39.

<sup>1</sup> Կարինեանց՝ 8ուցակ Զեռագրաց Եղիածնի.

<sup>2</sup> Տաշեան՝ Ցուցակ, էջ 284:

<sup>3</sup> Սարդիսեան՝ Ցուցակ, էջ 577. Հմայտ. Տ. ԶՈՒՐ, 1905.

493

ոսկեակազմ՝ Շարակնոց ի մայրաքաղաքս Վան։ ձեռամբ Զաքարիա սուտանուն իրիցու։ ընդ հովանեաւ սրբազն առաքելոց Պետրոսի եւ Պօղոսի ԶԾԶ. թվին. ի հայրապետութեան Տեառն Ատոմի. եւ մերոյ առաջնորդի սուրբ ուխտիս Վարագայ Ատոմ հեղահոգի վարդապետի. եւ թագաւորութեան շահ Խամայելի Կարմիր գտակի եւ մեր տեղակալ պարոնիս միր ԶԵՀԻՂԻ<sup>1:</sup>։

### 15. Յովհաննէս (1510—1512):

Ատոմէն ետքը Աղթամարայ գահին վրայ կը յիշատակուի Յովհաննէս։ Իր գահակալութեան ծշգրիտ տարին չգիտենք, յամենայն դէպս 1507էն վերջը, թերեւս 1510ին հարկ է դնել։ Ժամանակակից յիշատակադիրներու քով անգամ մը միայն կը պատահիմ իր անուան, եւ այն 1512ին, որ եւ միաժամանակ իր կաթողիկոսութեան վերջին տարին է։ Վասն զի մի եւ նոյն տարիին Աղթամարայ աթոռին վրայ կը յիշատակուի Գրիգորիս։

Յիշատակարանն է.

1. “Գրեցաւ եղանակաւոր տառս ի թուին Հայոց ԶԿԱ (= 1512), յաշխարհակալ թագաւորութեան Տաճկաց կարմրագտակ Շահ Խամայելին, եւ ի հայրապետութեան տեառն Յովանիսի, յաստուածախնամ կղղիս Աղթամար, ձեռամբ անիմաստ գրչի Յովհութին իւլիսի 1502—1523)։

տուական եւ սրբամէր կրօնաւորին Մկրտչի, ի վայելում անձին իւրոյ<sup>1:</sup>

2. Ինքն է հաւանօրէն նաեւ Խարբերդի Սորորու վանքի “պարսպի”, գրսի մեծ գրան Ճակատին գրուած քարի մը վրայ կարդացուած արձանագրութեանս մէջ. “...ամին անեղին Աստուծոյ եւ անմահին շինեցաւ գուռս ի թվին ԶԿԱ (= 1512) ի փատիշահութեան Շահ Աբասին<sup>2</sup>, ի հայրապետութեան տէր Յվս. ով կարդաք, Աստուծուած ողորմի ասացէք աշխատողաց<sup>3</sup>”։

### 16. Գրիգորիս Ա. (1512—1544):

### 17. Գրիգորիս Բ. (1544—1586):

1512ին Յովհաննու կը յաջորդէ Գրիգորիս Ա. որդի Խոկէնդէրի եւ Շահում Խաթունի, որ է ինքն բանաստեղծն Աղթամարայ։ Գրիգորիս հաւանօրէն նստաւ աթոռին վրայ 30 տարի մը, մինչեւ 1544։

Իրեն յաջորդեց Գրիգորիս Բ. որդի Խոկէնդէրի եւ գուլան փաշի, որ կը յիշատակուի ծնողաց անուամբ առաջին անգամ 1559ին։ Սա եւս կառավարած կ'երեւայ աթոռն իբր 40 ամեայ ժամանակ մը, մինչեւ իբր 1586։ Դարուն վերցնը մեր առջեւ կ'ելէ Գրիգորիս Գ. որդի Սէֆէտինի եւ Ղօհմ Խաթունի։

<sup>1</sup> Շարակնոց Ե. Ա. Վազարու Մատ. հրո. ԲԶՄ 1905, Էջ 492։

<sup>2</sup> Խմա Շահ Խամայելի (1502—1523)։

<sup>3</sup> Թորոս Աղբար., Էջ 89։

Գրիգորիս Ա. եւ Բ.ի վրայ երկար գրած  
եմ յառաջ բերելով ժամանակակցաց վկայու-  
թիւնները, առթիւ քննութեան Գրիգորիս Աղ-  
թամարցւոյ կենսագրութեան<sup>1</sup>. ուստի եւ աւե-  
լորդ կը համարիմ կրկնութեանց մէջ մտնել հոս  
միւսանգամ:

### 18. Գրիգորիս Գ. (1586<sup>o</sup>—1612<sup>o</sup>):

Գրիգորիս Գ., որ Յովսէփի գրչէն “Փաքր  
Գրիգորիս”, կը կոչուի, էր որդի “պարոն Սեւդե-  
նին եւ մօրն Վզիմ Խաթունին”: Եղբայներէն կը  
յիշուին “պարոն Խէտէն(իկ), Ամբատ, Զաքա-  
րիա եպիսկոպոս, պարոն Խաթանտար”, եւ քյո-  
րերէն “Մարգարիտ Խաթուն”: Երկար ժամա-  
նակ նոյնացուեցաւ սա Աղթամարայ համանուն  
բանաստեղծ կաթողիկոսին հետ: Թէ կաթողի-  
կոսութեան բարձրանալու եւ թէ մահուան  
թուականները անստոյդ են: Հաւանօրէն 1586ին,  
եթէ հարկ ըլլայ ենթադրել չորրորդ Գրի-  
գորիս մ'ալ, նստաւ կաթողիկոսական աթոռին  
վրայ: Ինձի ծանօթ են յիշատակարաններ 1595,  
1602, 1604 եւ 1605 տարիներէն, որոնք կը  
յիշատակեն զինքը: Մահին կեւոնեան 1610ին  
կը նշանակէ. իսկ Ընդ Օրացոյց 1612ին, ա-  
թոռակից տալով իրեն 1600ին Ստեփանոս մը  
եւ 1609ին Մարտիրոս մը: Ես աթոռակիցներ  
չեմ ճանչնար. բայց կը մնամ առ այժմ 1612

<sup>1</sup> Հանդ. Ամ. 1915, էջ 31-36:

թուականին վրայ՝ Ընդունելով զայն մերձաւորա-  
գոյն ժամանակ մը<sup>1</sup>:

Գրիգորիս արդիւնաւոր եղած է Աղթա-  
մարայ աթոռին վրայ. այցելած է 1602էն յա-  
ռաջ երուսաղէմ, ինչպէս Յովսէփի գրիչ կը  
պատմէ (տե՛ս վարը):

Ի մէջ կը բերեմ հոս ինձի ծանօթ յիշա-  
տակարանները.

1. “Գրեցաւ եղանակաւոր տառս ի թուա-  
կանիս Հայոց Ռիւր (1595) ի պարոնութեան  
Մոկաց Անտալ բեկին եւ ի Հայրապետութեան  
տեառն Գրիգորի կաթողիկոսին, ի գիւղն որ  
կոչի Սուրս, Ընդ հովանեաւ Ս. Յովհաննիսիս եւ  
Ս. Գէորգայ զօրավարիս<sup>2</sup>:”

2. “Աստուած ողորմի ասացէք Փաքր Գրի-  
գորիս կաթողիկոսին, որ զարդարեաց Աւետա-  
րանս Հրաշալի ոսկով եւ արծաթով. եւ ետ ի  
դուռն Խաչին Աղթամարայ, յիշատակ իւր եւ

<sup>1</sup> ԱՀանդ. Ամ. 1915, էջ 30 գրած եմ. “սա կը յի-  
շուի գեւ 1626ին. եւ այս հիմն վրայ Գրիգորիս Ավետա-  
րացի եւ էր բանկը, էջ Լի մահուան թուականն նշա-  
ռակած եմ 1630: Առ. այս աշաց առնեւ. ունեի Մաշտոցի մը  
յիշատակարանս, գրուած “ի մէծ թուականի Հայոց ի Ռէն  
(1626) ամի, ի քաղաքս որ կոչի Խիզան . . . ի կաթողիկոսու-  
թեան տէր Գրիգորիսի, ի թագաւորութեան աշխարհակալ  
աշխարհին սուլթան Սուլման Խոնդքարին եւ մերց քուրդ  
պարոնին Սօլթան Ահմաս բէկի . . . (Թորոս Ռզբար, Բ.  
էջ 254): Բայց այժմ կը նկատեմ որ թուականը չի համա-  
պատասխաներ ժամանակագրութեան. Սուլթան Սուլէյման  
իշխած է 1522—1566, ուստի եւ հարկ է Ռէն իրեւ տպա-  
դրական սխալ ուղղել Ռժիշ (1566):”

<sup>2</sup> Էջմ. Գէորգ. Յովս., Թ. 598:

ծնողաց իւրոց հօրն պարոն Սեւտենին եւ մօրն Ղըիմ Խաթունին... (եւ այլն) բազում յիշատակ արար սա ի գուռն խաչին եւ ետ չորս արծաթէ սկիչս, մեծ վառի խաչ մի եւ նորոգ եաց զձը-մրան ժամատուն եւ զամառան, եւ զսուրբ Ստե-փաննոսի գլուխ սալեց, եւ ձիթաղաց մի կորտէ շինեաց յարեւելից կուսէ հանդէպ կարմիր ե-կեղեցւոյն, զի փոքր ժամանակ բանաւ՝ վասն այնորիկ զի ձըմայ էր տեղն: Եւ յետոյ դարձոյց ի յարեւմտեան կողմն մերձ առ սուրբ Յարու-թիւն, եւ շինեաց ի հիմանց բազում աշխատա-նօք եւ ազգի ազգի վշտոք, եւ այլ բազում առաս-տաղ նորոգ եաց մեծ եւ փոքր զամեն: Եւ յետոյ գնաց յերուսաղէմ երկոտասան արամքը վար-դապետօք եւ կրօնաւորօք. զի միայն եղբայրն էր ի հետն, ազգական պարոն Խէդէն, եւ այլ բա-զում աղքատ կու կերակրէր ի ճանապարհին. եւ բազմաց օգնական լինէր ի յողորմութիւն տալն. զի ողորմած բնութիւն ունէր եւ էր աղ-քատասէր յոյժ... Եւ յետոյ դարձաւ յերու-սաղէմայ եւ բերեալ ընծայ սուրբ Խաչին զար-բաֆ շուռոջառ մի հանդերձիւ, քիմսայ վարա-գուր մի սուրբ Ստեփաննոսի, վեց ժամու գդակ պատկերով արծաթի առաքելցն, երեք ժամու շապիկ ֆուանգի, թագ մի թագաւորական, չորս արծաթէ ոսկի սկիչ, երկու ցնծղայ... Եւ այլ բազում յիշատակ արար սա ի ծածուկ եւ յերեւելի, յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց, հօրն պարոն Սէփէտնին, եւ մօրն Ղըիմ Խաթունին եւ եղբարց պարոն Խէտէնին, Սմբատին, Զաքարիայ

Եպիսկոպոսին, եւ պարոն Խսքանտարին, եւ քուեր Մարգարիտ Խաթունին, որ արծաթէ սկիչ, մի ետ ի գուռն սուրբ Խաչին... Աստուած ողորմի ասացէք տէր Բարսեղ լուսարարին, որ բազում կու աշխատէ ի հետ սուրբ Խաչին. Եւ խնամակալ սպասաւորին... Աստուած ողորմի ասացէք անար-ժան Յովսէփիս եւ իմ ծնողացն, որ զսակաւ յի-շատակարանս գրեցի... թուին ՈՒԾԱ (1602)<sup>1</sup>:

3. Սարգիս Հիղանցի Կ'օրինակէ Աւետա-րան մը “ի մեծ թուականին Հայոց ի ՈՒ Եւ ԾԳ ամին, ի քաղաքիս որ կոչի Հիղան... ի հայրապետութեան Հայկաղեան սեռի Էջմիածնին տէր Մելքիսեդի եւ մերոյս կաթողիկոսութեան Աղթամարայ տէր Գրիգորիսի: Ի թագաւորու-թեան սուլթան Մահմուտ Խոնդքարին, որ ի յայսմ ամի մեռաւ. եւ արեւելեան թագաւորին Էդիլ փաթշահ Շահաբասին...<sup>2</sup>”:

4. Միիմթար Գրիշ Կ'աւարտէ Աւետարանի մընդօրինակութիւնը “ի յերկիրն Մայեկայ ի գեօնն որ կոչի Սեպ, եւ ծաղկեցաւ ի մայրաքա-ղաքս Խիղան ընդ հովանեաւ սուրբ եօթն Խորա-նացս... ի թւականիս Հայոց ի ՈՒԾԳ (1605), ի հայրապետութեան տեառն տէր Մելքիսէթ կա-թուղիկոսի Էջմիածնայ, եւ մերոյս Ախթամարայ տէր Գրիգորիս կաթուղիկոսի ամենայն Հայոց<sup>3</sup>”:

<sup>1</sup> Փերղալէմեանի Յիշատակարաններէն հանուած Հրատարակուած՝ “Հայերգո”, էջ ԺԲ-ՃԳ:

<sup>2</sup> Թորոս Աղբար, Բ, էջ 266: “Տաճարոց շաբաթա-թերթ, 1912, էջ 413:

<sup>3</sup> ԱՐԲԸ 1911, էջ 316: “Նոյնը Սմբատեանց՝ Երնջակ, էջ 309:

5. “Գրեցաւ Սուրբ Աւետարանս ի գառառս Մոկաց ձեռամբ Յովհաննէս քահանային եւ ծաղկեցաւ ի քաղաքս Խիզան ձեռամբ Խաչատուր տգետ քահանայիս . . . ի մեծ թուականիս Հայոց ՌԾԴ (1605) ի հայրապետութեան Եղմածնայ տեառն տէր Գրիգորիսի Ուրֆայեցայ եւ մերօյս Աղթամարայ տեառն տէր Գրիգորիսի, Թագաւորութեան այլազգեաց սուլթան Մահմուտ Խոնդքարին . . .<sup>1</sup>:

Գրիգորիս Գ. ի յաջորդը մեզի անյայտ է. ձեռագրաց մէջ կամ այլուր 1606—1660 55 ամեայ շըանին Աղթամարայ կաթողիկոս չէ յիշուած: Սիմեոն Սոյ կաթողիկոսի թղթէն կը տեսնուի սակայն թէ այս շըանը նշանակալից եղած է Աղթամարայ եւ Եղմածնի կաթողիկոսաց յարաբերութեանց համար (Հմտ. այս մասին վերը էջ 29): Այնպէս կ'երեւայ թէ Փիլիպոս կաթողիկոս (1632—1655) կերպով մը հնազանդեցուցած իսկ է իրեն Աղթամարայ կաթողիկոսը, որուն անունը չէ յիշատակուած:

“Հաւաքարանը՝ այլ եւ այլ անուններ կը թուէ, զորոնք յառաջ կը բերէ նաեւ Լեւոնեան, որոնք սակայն պատմական չեն երեւար: Լեւոնեան 1614—1648 շըանի համար (Բիւզանդիոն, Թ. 1197, ասկէ Ընդ. Օր. ունի 1612—1648) եւ Փիլիպական (Փիւան, Գ, էջ 771) իրեւ ժամանակակից Մովսէս կաթողիկոսին Եղ-

<sup>1</sup> Սմբատեանց՝ Կարաբագիր Շամախույ թեմին, Տփղիս 1897, էջ 239—240: Աղթագր. Հանդէս, ԺԲ, էջ 159: Բար-խուարեանց՝ Աղուանից Երկիր, էջ 167—168:

միածնին (1629—1633) կը նշանակեն Ստեփանոս կաթողիկոս մը, որուն ըստ Ընդ. Օր. “իբր հակաթոռ կամ աթոռակից կը յիշուի Մարտիրոս Գուռաջի 1645էն 1648։ ասոնք ուրիշ կողմանէ անծանօթ են ինձի:

### 19. Մարտիրոս Գուռաջի:

Մարտիրոս, ըստ “Հաւաքարանին”, “մականուանեալ Գուռաջի, յերկրէն Մոկաց, ի գեղջէն Նանէնից”, Դաւիթ Բաղիշեցիէն կը կոչուի “Փշուուկ”, (Դիւան, Ժ, էջ 54—55): Ազգ. Օր. զինքը 1645—1648 “աթոռակից”, կը նշանակէ Ստեփանոս կաթողիկոսի. եւ 1652—1663 ինքնիշխան կաթողիկոս յաջորդած կարապետ Քոնած կամ Քոջած (Ծաղկասպի, Ծաղկաւէր) կաթողիկոսին (ըստ 1908ի Օրացցցի՝ 1661ին): Պատմութեան մէջ յերեւան կ'ելլէ ինքը 1660ին: Սիմեոն Երեւանցի իւր Զամբորին մէջ (էջ 93—95) կը պատմէ թէ ինչպէս Յակոբ կաթողիկոսի (1655—1680) օրով “Մարտիրոս կաթողիկոսն Աղթամարուն, կը փորձէ Եղմածնի թեմէն հանել և լան, Բերկրի, Արձէշ, Խլաթ, Բաղէշ, Մուշ, Հօշապ եւ մինչեւ ի Համբէն, եւ առ այս մինչեւ իսկ հրաման կը բերէ Բարձրագոյն դռնէն. բայց Յակոբ կաթողիկոս արթուն գտնուելով՝ ի գերեւու կը հանէ Մարտիրոսի ջանքերը, Որովհետեւ Աղթամարայ կաթողիկոսաց պատմութեան համար կարեւոր էջ մը կու տայ Երեւանցի, ամբողջութեամբ Կ'արտագրեմ Հոս այս մասը.

“Ի ՈՒՃՐԻ ԹՇՈՒՉՆ մերում մինչ մեռանի Փիլիպպոս կաթողիկոսն մեր եւ նստի Յակոբ կաթուղիկոսն Զուղայեցի, յայսմ միջոցի մինչ սաստիկ պատերազմն եւս գոյր ի մէջ Պարսից եւ Օսմանցւոց թագաւորացն, Մարտիրոս կաթուղիկոսն Ախթամարու ժամանակ գտեալ ի ձեռն իւրոց ծածուկ արզայ հասուցանէ առ Օսմանցւոց սուլթան Մահմուտ թագաւորն թէ Վան, Քերկիր, Արճէշ, Խլաթ, Բաղէշ, Մուշ, Հօշապ եւ մինչեւ ի Համբթ ընդ տէրութեամբ քով են, սակայն ի յերկիրն Պարսից նստող Խալիֆայն (Կաթողիկոսն) զայսոսիկ զաւթեալ է, եւ զարդիւնս սոցա ժողովեալ տանի յերկիրն Պարսից. Հրամայեսցես՝ զի մեղլիցին վիճակք. որովհետեւ ի յիշեանութիւնս քո նստիմք մեք: Զօր ի լսելն Սուլթան Մահմուտին՝ տայ նմա զֆարման, զի նա տիրեսցէ այնց վիճակացն: Զայս իրբեւ լսէ Յակոբ կաթուղիկոսն՝ եւ սա գրէ արզայ առ նոյն սուլթան Մահմուտն հաւաստելով ի բնէ անտի Էջմիածնի գոլ վիճակք վերսիշեալ նահանջքն. եւ սուլթան Մահմուտն եւս ի վերահասու լինելն ճշմարտութեանն՝ վերստին հաստատուն Փէրման գրէ թէ այն վիճակքն որովհետեւ ի բնէ Էջմիածնի են լեալք՝ մեք եւս Էջմիածնի շնորհեցաք, եւ մի եւս ձեռնամիսեցին Ախթամարու կաթուղիկոսն եւ կամ այլք. (Եւ նոյն Գարմանն եւս աշա ի սուլրբ Աթոռու գոյ.) որ գրի ի Տաճկաց թիւն ի ՈՒՃՐ (1661/2). զորս գտցես ի յերեսն գրեցեալ ցուցակաւն եւ ՄԼԱ Համար նշանաւ:

Իրբեւ այս այսպէս լինի, ապա Մարտիրոս կաթուղիկոսն Ախթամարու անկանի ի Վանայ մովզեան եւ ի մեծամեծսն կաշառելով, ասէ թէ ես զայսքան գրամ եմ խարճեալ, Գարման եմ հանեալ, այժմ ի վիճակացս եւս զրկիմ. եւ շատ զրոյց առարկի ի մէջ այլազգեաց եւ մերայնոցն ի գատարանի նոցին. վերջապէս Յակոբ եաթուղիկոսի գիտութեամբն եւ խորհրդակցութեամբն տեղոյ իշխանացն՝ տեղոյ առաջնորդ Պօղոս վարդապետն Վէքիլ լինի Էջմիածնի Կողմանէ ՈՒՊԽԸ զուռուշ տայ Մարտիրոս կաթուղիկոսին եւ ի բերանոյն զգիր առնու թէ Ես Մարտիրոս կաթուղիկոս Ախթամարու յառաջ քան զայս վասն Վանայ, Բաղէշու, Մշու, եւ այլոց շրջակայից յաղագաւ, որոց զնուիրակութիւնն էջմիածնի առնոյր, Գարման հանի յարբայէն թէ՝ Էջմիածնի ի յիշխանութիւնս Պարսից է, եւ այս երկրաց վարդիւնսն ժողովեալ տանի յերկիրն Պարսից, Հրաման լիցի զի Ախթամար կերիցէ, որովհետեւ ի յիշխանութիւնս Օսմանցւոց է: Ապա յետոյ Վանայ առաջնորդ Պօղոս վարդապետն ընդ յիս գաւ յարոյց եւ վկայս երեր ի գատարանի թէ այդ վիճակքդ Ետտի քիլիսային են եւ ոչ Ախթամարու: Եւ յետ խօսակցութեանց, ապա ի Պօղոս վարդապետէն ես Մարտիրոս կաթուղիկոս առի 1848 զուռուշ եւ զայս գիրս ետու: Որ այսուհետեւ եթէ ես ձեռնամիսիլ կամիցիմ այսց վիճակացս՝ թալպիս (խարբերայ) լինիմ եւ յանցաւոր: Եւ զայս գիրս գիտ ի յերեսն գրեցեալ ցուցակաւն եւ ՄԼԲ Համար.

Նշանաւն: Որ գրի ի թիւն Տաճկաց ի ՌՀԲ  
(1661/2):

Իբրեւ այս այսպէս լինի, ապա ի միւս  
ամին, Մուստաֆայ փաշայի որդի Ապտուլայ-  
չէլէպի ոմն կոչեցեալ՝ որ լինի իշխող Ախմա-  
մարու կղջին, դաւ յարուցեալ ընդ Պօղոս վար-  
դապետին եւ ընդ իշխանսն Վանայ, ասէ թէ  
Աղթամարու կաթողիկոսին յաղագաւ ես զայս-  
քան դրամ Խարճեցի եւ ֆարման բերել ետու,  
զի նա տիրեսցէ այսց վիճակացս. եւ ի տար-  
ոջն տայցէ Վանայ բերթին 3000 ստակ, եւ  
10.000 ստակ եւս ինձ տայցէ ի տարւոցն: Այժմ  
որովհետեւ դուք ի ձեր կողմն արկեալ դուք  
տիրեցիք. ուրեմն Ետուի քիլիսէի առաջնորդ  
Պօղոս վարդապետն տայցէ զնոյն 3000 ստակն  
Վանայ բերթին, 10.000 ստակ ինձ ամ յամէ  
եւ 100 զուռուշ եւս զոր Խարճեցի վասն ֆար-  
մանի Մարտիրոս կաթուղիկոսին. ապա թէ ձեզ  
լիցին այդ վիճակքդ: Եւ Պօղոս վարդապետն եւ  
իշխանքն եւս յանձն առեալ զայս ասացեալ  
յրամքս ի տալ, եւ ի նոյն Ապտուլայէն եւս զդիր  
մի առնուն թէ այսուհետեւ թէ ես, եւ թէ Ախ-  
մարու կաթուղիկոսն դաւի արասցուք, եւ  
կամ ձեռնամիսիլ կամիցիմք յայս վիճակս, թալ-  
պիս եւ Խարերայ եղեցուք: Որ է գրեցեալ ի  
ՌՀԳ. (1662/3) թուին Տաճկաց. զոր գոցես  
յերեսն գրեցեալ ցուցակաւն եւ ՄԼԳ. Համա-  
րաւն<sup>1:</sup>

<sup>1</sup> Զամբու, էջ 93-94.

Այս վէճը կը յիշատակէ նաեւ Դաւիթ  
Քաղիշեցի իւր ժամանակադրութեան մէջ  
այսպէս.

“Թուին ՌՀԳ. (1662) գրգռեաց չարն  
սատանայ Աղթամարցիք . . . կաշառս ետուն Վա-  
նայ փաշային ուր Հարիւր կարմիր ոսկի. ձեռամբ  
Աղթամարայ աղին, որ զուլ է. եւ արդ առին ի  
փաշայէն գնացին ամր Հանին ի Ստամբոլայ, թէ  
Վանայ քաղաք եւ Բաղէշ Աղթամարայ լինի.  
Եւ գրոհ տուեալ արբանեակք չարին մարդիկ  
եւ տանուտէր Ոստանայ, եւ միաբանութեամբ  
չայուշով եկին ի Բաղէշ քաղաք. իրը այսու-  
հետեւ մի ոք իշխանցէ զանուն Էջմիածնայ տալ՝  
այլ Աղթամարայ: Եւ զայն տեսեալ մեծ վար-  
դապետին Մեսրոբայ՝ Հանդերձ մեօք զմահ  
յանձն առեալ. եւ մի տեսանել զարհամարհանս  
մօրն լուսոյ. եւ ոչ մողաք յեկեղեցի. եւ գնա-  
ցեալ իշեւանեցան ի Խանութսն եւ ի Խաներն.  
Եւ էջ հոգեւոր Հայրն մեր ի քաղաքն եւ խրա-  
տեաց զժողովուրդն եւ ծանօց զառաջին կա-  
պանս նոցա. եւ թէ ոք նոցա Հնազանդին ուրա-  
ցողք կոչին. զի ուրանան զաթոռն սրբոյն Գրի-  
գորի Լուսաւորչին մերոյ. եւ Հաւանեալ ամե-  
նայն ժողովուրեանն բռնութեամբ Աւտալ Խանին  
արտաքսեցին զնոսա ի քաղաքէն. զի՞նչ երկարե-  
ցից. այս երկու ամ եօթն անգամ եկին. Մար-  
տիրոս Փշուկ անուանեալ կաթողիկոսն Աղթա-  
մարայ, եւ չՍահակ վարդապետ. եւ Մովսէս  
գող չեպիսկոպոս, եւ շէկ անիծեալ աշխարհական  
մի. եւ գաւաշու պեղծ մելիք աւելի քան զքսան

այր. եւ զի՞նչ ասացից Քրիստոսի շնորհն յաղթեաց նոցա. եւ ոչ կարացին մուծանել զաշանդն իւրեանց յաշխարհն մեր: Այլ թափեցաք յընչեց եւ աղքատացաք. զի գնաց աւելի քան զերկու հազար զուրուշ սաղ դրամ փաշին, խանին, չավուշին, հազար զուրուշ կարգացողին, հազար զուրուշ քաղաքն, յետոյ եկն ամր ի կոստանդնուպօլսէ, եւ կրկին հաստատեալ ի վերայ սուրբ Էջմիածնի. օրհնեալ է Աստուած<sup>1:</sup>:

#### 20. Պետրոս:

Մարտիրոսի կաթողիկոսութիւնը երկար տեւած պիտի ըըլլայ. վասն զի 1670ին կը յիշուի վախճանած գետրոս անուն կաթողիկոս մը, որուն տապանն կը գտնուի յԱղթամար այսպիսի տապանագրով.

“Սրբազն յակուցեալ (sic) Պետրոս կաթողիկոս. թվ. ՌՃ. ՌՃՃ. (1670)<sup>2:</sup>,

#### 21. Ստեփանոս:

Պետրոսի յաջորդած է Ստեփանոս, որուն պատահած եմ միակ յիշատակարանի մէջ, որ է հետեւեալը<sup>3:</sup>.

“Աւետարան Թումայ քահանայի ի կղզւոջ Աղթամարայ, ի հայրապետութեան տեառն

<sup>1</sup> Գրակիթ բաղչեցի, ժամանակագրութիւն. Դիւան Հայոց Պատմութեան, Ժ. Եջ 54-55:

<sup>2</sup> Ազգագր. Հանդ., Ի, Եջ 211:

<sup>3</sup> Եջմ. Գեղորգ. Ցուց., Թ. 375. Հմմա. Վերը Եջ 117:

Ստեփանոսի ի թուականին ՌՃ (1671, ԹՃ? = 1471) ստացող Բառեցի Մարտիրոս:

#### [Փիլիպպոս:]

Ե. Լալայեանց յառաջ կը բերէ վասպուրականի Ա. Թումաս վանքի պարսպի արձանագրութիւնը այսպիսի ընթերցուածով.

“Ես Թումա վարդապետ ծառայ Փիլիպոս կաթողիկոսի արդեամբ գաւազանաւ իմով նորոգեցի զպարհսպս թվ. ՌՃ (1671)<sup>1:</sup>,

Եւ կը յաւելու Լալայեանց թէ “վերոյիշեալ Թումա վարդապետը եւ Աղթամարցի Փիլիպպոս կաթողիկոսը այստեղ են թաղուած. որոնց տապանագրից զուրկ գերեզմանները այժմ էլ ցոյց են տրում:”

Ես կը կասկածիմ Աղթամարայ աթոռին վրայ Փիլիպպոս անուն կաթողիկոսի մը գոյութեան վրայ: Թովմաս վարդապետ կընար նաեւ Էջմիածնի Փիլիպպոս կաթողիկոսին “ծառանը ըլլալ: Դժուարաւ այս Փիլիպպոսի պիտի վերաբերի անթուական տապանագիրս, որ կը գտնուի յԱղթամար.

“Ես տէր Փիլիպպոս կանգնեցի խաչ բարեխաւս առ Աստուած կենակցին իմոյ գինէի եւ որոց իմոց Խաչատրուն եւ Միքայէլին, որ յայսմ աւուր փոխեցաւ առ Աստուած եւ եթող ինձ սուբ անմիտմար. որք երկրպագանէք յիշեցէք ի Քրիստոս<sup>2:</sup>,”

<sup>1</sup> Ազգագր. Հանդ., Ի, Եջ 209:

<sup>2</sup> Ազգագր. Հանդ., Ի, Եջ 212:

## 22. Կարապետ:

Ստեփանոսի կամ Փիլիպոսի յաջորդած կ'երեւայ կարապետ, որ կը յիշուի անգամ մը 1677ին հետեւեալ յիշատակարանի մէջ<sup>1</sup>.

Միիթար քահանայ յերկրին Մոկաց ի գիւղն Դաշտ կ'օրինակէ Աւետարան մը “ի թուրին Հայոց Ռազիօ (1677) ի Հայրապետութեան Աղթամարայ տէր կարապետի:”

Թերեւս սա ըլլայ Լեռնեանի “Քոնած” կամ Ազգ. Օր. “Քրջած” կարապետ կաթողիկոսը, զոր կը յիշէ նաեւ “Հաւաքարանը”:

## 23. Յովհաննէս Թիւթիւնջի:

Կարապետ կաթողիկոսէն յառաջ կամ ետքը երեւած կը թուի Յովհաննէս Թիւթիւնջի, եւ այն կարճ ժամանակով մը միայն, վասն զի այլազդ տեղ չկայ իրեն կաթողիկոսաց շարքին մէջ: Լեռնեան 1669—1689ի մէջերը կը համարի զինքը, իսկ Փիրզալէմեան չի յիշեր: Ըստ. Օր. 1904ին կը նշանակը 1679—1681, իսկ 1908ին՝ 1669—1683: Ժամանակադիր մը այսպէս կը գրէ անոր մասին<sup>2</sup>.

1669ին “Ի թվին ՈւշՃը եղեւ շարժ ի քաղաքն Վան եւ վնաս ինչ ոչ եղեւ, բայց ի

<sup>1</sup> Ա. Վ. Ամատունի՝ Ցուց. ձեռագրաց Սեւանայ, թ. 31. Հմտն. Սմբատեանց Գեղարքունիք, էջ 399: Կ. Մառիւր Ցուցակին մէջ, թ. 24, էջ 13 յառաջ չէ բերած յիշատակարանը:

<sup>2</sup> Դիւտան, ժ. էջ 105:

յոտն Վարագայ՝ լեառն մի ոստեալ ի տեղւողէն եւ թռուցեալ անկաւ ի յոտն, եւ արգիլեաց զգետն... (Վարագայ ջրաղացն կը խանգարի...) վասն որոյ Հանձարեղ Խորհրդականն այն Յովհաննէս վարապետութեան մէջ էր Առաջնորդ անուանի վանուցն Վարագայ, որոյ մականունն “Թիւթիւնջի” ասէին, — սա լեալ էր պատրիարք ի մեծ քաղաքն Բիւզանդիս եւ եկեալ աստ եղեւ առաջնորդ, եւ ի միասին տիրէր Սալապատոյ վանիցն եւս, այլ եւ տիրեաց չողւոց վանիցն եւս, եւ եղեւ Կաթողիկոս Աղթամարայ — սա Հնարեաց այլ իմն կերպիւ բերել զջուրն ջրաղացին ի վանքն... բայց զանտանելի նեղութիւն եւ զանբաւելի ծախսն, որ ի վերայ եղեւ ոչ գոյ թիւ եւ ոչ համար. եւ յետոյ այս վարդապետն եղեւ գլուխ ազգին Ֆուանկաց եւ եկն ի վերայ թուրքին. յորոյ աւուրսն էր Վաքիլ Վարագայ Խօճայ Փիրումն. եւ աւագ երէց տէր Մինասն. եւ վերակացու գործոյն Զմէկայ տէր Աւետիսն. որ եղեւ յետոյ արհի եպիսկոպոս եւ գործակալ սուրբ Էջմիածնայ. այլ ղխարձն Աղթունենց Խօճայ Մարիսան հոգաց:

Արդեամբք ալ երկիցս կը պատահինք ի Կ. Պոլիս պատրիարքական աթոռի վրայ Յովհաննէս Թիւթիւնջի, 1663—1664 եւ 1665—1667: Յովհաննէս իբրեւ պատրիարք Ա. Պոլսոյ յիշատակուած է Վենետիկի Միիթարաց թ. 76 Սաղմոսարանի մէջ, որ գրուած է “ի մայրաքաղաքն Տրապիզոն... ի Հայրապետու-

թեանն Հայոց տէր Յակոբ կաթողիկոսին, և  
ի յառաջնորդութեանն սուրբ Երուսաղէմայ  
Եղիազար վարդապետի, եւ ի պատրիարքու-  
թեանն տէր Յովհաննէս արհիեպիսկոպո-  
սին... ի թուականիս Հայոց ՌաձՔ ամի յուլիս  
ամայ ժա<sup>1</sup>: Ուստի հաւանօրէն 1668էն սկսեալ  
ժամանակ մը Վարագայ առաջնորդութիւնը վա-  
րեց եւ ապա անցաւ Աղթամար, թերեւս տա-  
պալելով Կարապետը կամ անոր իբր Հակա-  
ռակաթոռ մը. լինքն ըլլայ թերեւս Վասպուրա-  
կանի Սոկոս գիւղաքաղաքի Ս. Աստուածածին Ե-  
կեղեցւոյն արձանագրութեան մէջ 1677ին յի-  
շուած Յովհաննէսը: Արձանագրութիւնն է<sup>2</sup>.

“Ի Ա. յորէլինին ը քառեակ հերեւլ ի նմին  
Նորդեցաւ տաճարս կուսին ձեռամը մէղք  
մեռեալ ս... թին ի ժամանակին Տ. Յովհաննէսին  
ՌաձՔ:<sup>3</sup>

Յամենայն դէպս 1683էն յառաջ հեռա-  
ցած էր նա Աղթամարէն վասն զի այս թուին կը  
դանուէր Եւրոպա. Խ. Լեռնեան<sup>3</sup> մագաղա-  
թեայ գրուածքի մը մէջ կարդացած է հե-  
տեւեալ տողերը.

“Ի թվին ՌաձՔ (1683) Փետրվարի ամ-  
սոյ Բ. Ես Բաղիցեցի մշտեսի Մարուգս գնացի  
ի թագաւորանիստ քաղաքն Վերսալեայ եւ անդ

<sup>1</sup> Սարգիսեան՝ Յուցակ, էջ 340:

<sup>2</sup> Բիւզանդիան 1903, թ. 2196 (Խ. Լեռնեան):

<sup>3</sup> Բիւզանդիան 1903, թ. 1931. այս տեղ՝ “Վանեցի  
բարձրաստիճան Եկեղեցականներ ի հնումն փորագրոյ տակ  
ընդարձակ գրած է Լեռնեան Յովհաննէսի վրայ:

գտի զԹութունջի Յովհաննէս վարդապետն  
եւ ՂՄիսեանցի Զաքարիայ վարդապետն եւ Հա-  
լապցի Ղազարի որդի Զուգէպն եւ Արհումցի  
Յովհաննէսի որդին Գրիգորն եւ Խազանկէլէրցի  
Մուրատն եւ Ռոկան վրդի քեռորդին Սողոմոն  
եւ գնացեալ ի միասին տեսաք զֆռանսէզի թա-  
գաւորն եւ զմագուհին եւն:

Թէ ինչ կ'իմանայ տարեգիլն “եւ անդ  
եղեւ գլուխ ազգին Գուանկաց եւ եկն ի վերայ  
թուրքին, ինձի առ այժմ անիմանալի է:

Ուրիշ յիշատակարանէ մը կ'իմացուի թէ  
Յովհ. անցած է Եւրոպա իրեւ Էջմիածնի նու-  
իրակ, ուր պատահած է Խլովի (Լեմբերգի) եւ  
Կամենիցի Հայոց ալ, եւ Կամենիցէն առած հետը  
հին պատկեր մը Ս. Աստուածածնի, որ կ'ըսուի  
թէ 1354ին Անիէն բերուած է — եկած է  
Տրապիզոն: Հոն 1698ին ականատես կ'ըլլայ  
Կարապետ պատանւոյն նահատակութեան, որուն  
Նշանը նոյն թուին տեղւոյն Ամենափրկիչ վանքի  
Յակոբ առաջնորդին հետ ի միասին կ'ամփոփէ:  
Այս նկատմամբ Տրապիզոնի Զարխափան Եկե-  
ղեցւոյն Յայսմաւուրքին մէջ (Յունուար ԻԶ)  
Վկայաբանութեան ծայրը կը կ'ըսուի. “Ես Յով-  
հաննէս վարդապետ որոյ մականուն Թութունջի  
կոչի, եւ առաջնորդ սուրբ Ամենափրկչին Յակոբ  
վարդապետ՝ Եղեալ ականատես այս սուրբ նա-  
հատակիս, եւ ես Յովհաննէս արքեպիսկոպոս  
սոփիք իմովք ընթացայ եւ գրկախառն Համբու-  
րեցի, եւ փափագ ծնօղացն բազում Խրատիք  
միկթարեցի: Եւ յերրորդ աւուրն յետ թալ-

մանն ես Յովհաննէս վարդապետս տեսի լոյս ի վերայ գերեզմանին... թվին ՌՃԱՆԻ (1698)<sup>1</sup>:

Յովհաննէս այնուհետեւ թուի թէ Տրապիզոն մնացած եւ վախճանած է, ուր Չարխափան եկեղեցւոյն գերեզմանոցին մէջ կը ցուցուի տապանը՝ հետեւեալ կիսեղծ արձանագրութեամբս<sup>2</sup>.

“Այս է տպան Սուրբ Եջմիածնայ նուիրակ Յօհաննէս եպիսկոպոսին, որոյ ձեռամբն եկեալ Ամենափրկչի վանից սուրբ Աստուածածնի պատկերն... խաչկալն եւ Մարիամու սուրբ Աստուածածնայ խաչկալն, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի. թուին ՌՃԱՆԻ”:

#### 24. Թովմա Ա. (1681—1698):

Թովմա, որ ըստ “Հաւաքարանի”, Յերձ գիւղէն էր, եւ ըստ Ընդ. Օր. տոհմով՝ Տօղան բէցեան, կը յիշուի արդէն ՌՃԱՆԻ թուին իբր կաթողիկոս Աղթամարայ. այսպէս թումայ գրիչ կօրինակէ Աւետարան մը “յերկիրն Մոկաց ի գիւղն որ Դաշտ կոչի, ի գուռն սուրբ Յակոբին եւ Կեցնայ սուրբ Աւետարանին... ի թուականութեանս Հայոց ՌՃԱՆ եւ Լ. ի հայրապետութեան տեառն թուանի թուամիյ<sup>3</sup>:

Թէեւ ուրիշ յիշատակագիր մը անոր ձեռանագրութիւնը կը համարի կատարուած Եղիազար

<sup>1</sup> Ըրեւ Միեթարեանց՝ Աէպ գաղթականութեան Հայոց ի Տրապիզոն, Կ. Պոլս 1857, էջ 41-43.

<sup>2</sup> Ընդ. էջ 132:

<sup>3</sup> Արդիսեան՝ Յուց., էջ 788:

կաթողիկոսի ձեռօք յԵջմիածնն: Վանայ Տոսր գաւառի Խժեղկ գիւղի ձեռագիր Մաշտոցի մը մէջէն լու Լեւոնեան յառաջ կը բերէ հետեւեալ թիշտակարանը.

“Ի հայրապետութեան Լուսաւորչական տոհմին տեառն Եղիազարի սրբազն կաթուղիկոսի եւ մերոյս Աղթամարայ տեառն թումայ կաթուղիկոսին որ ել յԱղթամարայ բազում ընծայիւք, եպիսկոպոսօք, քահանայիւք եւ տանուտերօք եւ գնաց յԵջմիածնն յաթոռն սուրբ Լուսաւորչին եւ ձեռնադրեցաւ ի տեառն Եղիազարէ կաթուղիկոս Աղթամարայ եւ դարձաւ մեծաւ պատուով ի մեծամեծ պարգեւօք հանդերձ սրբալոյս մեռնաւ եւ ընդհանրական օրհնութեամբ յաթոռն իւր յԱղթամար եւ երարձ զըմբոստութիւն ի նախնեաց առաջնոց հայրապետաց, եւ պապանձեցոց զբերան երկարնակացն, եւ եղեն յԵջմիածնն եւ յԱղթամար միհօտ եւ մի հովիւ ի փառս անուան մարդասիրին Աստուծոյ որ ի ՌՃԱՆ (1683) ամին<sup>1</sup>:

Որովհետեւ Եղիազար հասաւ յԵջմիածնն ՌՃԱՆ (1682) թուին Օգոստոս 30ին<sup>2</sup>, հարկ է ըսել թէ Թովմայի ձեռնադրութիւնը կատարուած ըլլալու է յընթացս 1683ի, իսկ անկէ յառաջ կը գտնուէր աթոռին վրայ առանց ձեռնադրութեան: Ընդ. Օր. 1904ին կաթողիկոսութեան սկիզբը կը նշանակէր 1681, իսկ 1908ին՝ 1683:

<sup>1</sup> Բիւզանդիան, թ. 1193:

<sup>2</sup> Ամբատեանց՝ Երնջակ, էջ 209:

Զինքը 1683ին կաթողիկոս գիտէ նաեւ  
Միթար երէց<sup>1</sup>, որ ՌՃԼԲ թուին Սաղմոսարան  
մը կ'օրինակէ ։ յերկիրս Մոկաց ի գիւղս որ կոչի  
Նանենց ընդ հովանեաւ Ա. Սարդոի զօրավարին՝  
ի կաթողիկոսութեան Աղթամարայ տեառն Թու-  
մային. Տէր Աստուած Յիսուս Քրիստոս զինքն  
անշարժ պահեսցէ ի վերայ իւր աթոռին. ամէն՝ :

Թովմայի այս զիջումը առաջին դէպքն է  
Աղթամարայ կաթողիկոսաց պատմութեան մէջ։  
Այսպիսի խոնարհեցուցում մը յանձն առաւ նա  
անշուշտ Եղիաղարի կաթողիկոսութեամբ յա-  
ռաջ եկած ոգեւորութեան հետեւութեամբ։  
Քայց, ինչպէս կը գրէ Լեռնեան՝ օգտուելով  
ձեռագիր աղքեւդներէ եւ որուն կը հետեւինք  
հոս մենք ալ, այս համերաշխութիւնը շատ  
չափեց. որովհետեւ 1691ին Եղիաղար վախ-  
ճանելով՝ անոր յաջորդն Կահապետ կաթողի-  
կոս ։ նոյն տարին, (Լեռնեան) կամ 1696ին  
(Դիւան, Դ, 771) եւ կամ ։ 1697 Յունվ.՝  
(Ազգ. Օր.) իր ձեռքով Աւետիս եպիսկոպոսն  
ընդդէմ Թումայի կաթողիկոս ձեռնադրելով՝  
Աղթամար ղզկեց։ Թումա կաթողիկոսն ալ տես-  
նելով թէ այս կերպով իր զիջողութիւնը չա-  
րաշար գործածուեցաւ, անմիջապէս Արծկեցի  
Սահակ Պարոն Տէր կաթողիկոս օրհնեց (1697  
Մայ. 24 ըստ Ազգ. Օր.), որպէս զի իր մահէն  
ետքը յաջորդէ իրեն, մանաւանդ որ ինքն ալ  
ծերացած ըլլալով՝ օգնականի պէտք ունէր։  
(Փիրղալէմեան, Դիւան, Դ, 771, այս դէպքը կը

<sup>1</sup> Աճառեան՝ Յուն. Թաւրիզի, էջ 98։

Նշանակէ ։ Գրիգոր Ա. ձեռնադրուած Թով-  
մայ Ա. ից իրեւ իրան յաջորդու)։ Յետոյ 1697ին  
Վան երթալով, տեղայն Տուրսուն փաշայի միջո-  
ցաւ Վանայ թեմն ալ նորէն հանեց Էլմիածնէն  
ի հեծուկս Կահապետ կաթողիկոսի։

Թովմա կը վախճանի 1698 Ապր. 1 (Ըստ  
Ազգ. Օր.)։

### 25. Սահակ Արծկեցի։

Թովմայի կը յաջորդէ Սահակ Արծկեցի  
(1698 Ապր.), երբ Աւետիս կը շարունակէր  
աթոռն ձեռք բերելու համար իւր Ճիգերը։ Բայց  
կարծատեւ կ'ըլլայ Սահակայ պաշտօնավարու-  
թիւնը, ըստ ընդ. Օր. 4 ամիս, եւ կը վախճանի։  
Փիրղալէմեան կը նշանակէ զինքը իրեւ յաջորդ  
Գրիգորի։

### 26. Յովհաննէս Կէծուկ։

Սահակայ կը փոխանակէ Յովհաննէս Կէ-  
ծուկ կամ Կէծուկեանց (Դիւան, Դ, 771), ։ որ  
միայն մէկ երկու տեղ կայ յիշատակուած  
1699էն մինչեւ 1704, եւ ըստ Փիրղալէմեանի՝  
։ Ժամանակակից Աղքասանդր կաթողիկոսի Զո-  
յայեցւոյ, (Դիւան, Դ, 771)։

### 27. Հայրապետ Ա.։

Հայրապետ Նարեկի մօտ Փայխ գիւղէն  
էր, Թովմա կաթողիկոսին քեռորդին։ Իրեւ  
շուշտակ վարդապետ 1705ին կը յաջորդէ Յով-

ՀԱՅՐԱՊԵՏ ԿԵՐՈՎ ԴԵՒՆԵՐ.

Հաննէսին՝ ըստ Լեռնեանի։ Ընդ. Օր. 1908ին  
պաշտօնավարութիւնը կը գնէ 1705—1707։  
Ինքնագիր յիշատակարանի մը մէջ կը գրէ.

“Ես Հայրապետ կաթողիկոս Աստուծոյ  
առաջնորդութեամբ նստայ ի յաթոռն Աղթա-  
մարայ... եւ Աստուծոյ կարողութեամբն առի-  
բազում անօթս... Անդրէաս առաքելոյ սուրբ  
Աջն եւ զայս սուրբ Աւետարանս եւ եդի ի գուռն  
սուրբ Խաչին ի Վայելումն տեսողաց եւ յիշա-  
տակ հոգւոյ իմոյ. նաեւ ծնողաց իմօց հօրն Վար-  
դանէսին եւ մօրն Խանաղին եւ որդւոց իմոց  
Թումին եւ Ասլանին եւ Կողակցոյն իմոյ Նուպարին  
եւ Հարսներաց իմօց Նազիիանին, Մարեմին եւ  
Գստերաց Նոյին... եւ փեսային իմոյ պարոն  
Վարդին... եւ քեռոյն իմոյ Թումայ կաթողի-  
կոսին, ի թվականիս ՌՃՇԵ<sup>1</sup>,”

#### 28. Գրիգոր Գաւաշեցի (1707—1711):

Հայրապետի կը յաջորդէ Գրիգոր, որ  
կը յիշատակուի 1707 (Բիւղանդիոն 1903,  
թ. 2031), 1711 (անդ, թ. 1198) թուերուն։  
Ընդ. Օր., որ 1707—1711 գիտէր պաշտօնա-  
վարութիւնը, 1908ին՝ սկիզբը 1711ին կը գնէ,  
առանց նշանակելու կատարածը։

#### 29. Յովհաննէս Հայոց-Ջորեցի (1720):

Յովհաննէս կը յիշուի 1720ին. Մոկաբ-  
ողիմ գիւղի եկեղեցին կը շնուի “ի թուին

<sup>1</sup> Լեռնեան՝ Բիւղանդիոն, թ. 1198:

ՌՃԿԹ. ձեռամբ մերոյ Հայրապետին Յովհաննէս  
կաթողիկոսին (Բիւղանդիոն 1904, թ. 2252):

#### 30. Գրիգոր Հիգանցի (1725):

Կը յիշուի “Հաւաքարանի մէջ իբրեւ  
երկրորդ յաջորդ Գրիգոր Գաւաշեցւոյ՝ յետ  
Վաղար Մոկացւոյ. եւ կ'ըսուի թէ “աղնուա-  
զարմ” է։ Ինքը կը յիշատակուի 1725 թուին  
հետեւեալ ճաշոցի Յիշատակարանի մէջ։ “Ես  
Տէր Յովհաննէս քահանայ որ եմ որդի Տէր  
Վարդան ՔՀ. ին, որ էր վանից Հայր Առբերդոյ  
վանից Ս. Աստուածածնի եւ Ս. Յովհաննէսին,  
եւ յետ մեռանելոյ հօր իմոյ ժառանգեցի զՀայ-  
րենի աթոռն իմ զամն երեսուն. ի ՌՃԾՐ (1703)  
թվին. Նոր նորոգեցի զվանքս սրբատաշ քառամբ  
եւ զայս ճաշու գիրք եւ բուն Մաշտոց մի առեալ  
եդի ի գուռն մեր Հայրենի վանից Առբերդոյ։  
Եղեւ այս ի թվին ՌՃՀ (1725) ի Հայ-  
րապետութեան տեառն Գրիգորի կաթողիկոսի<sup>1</sup>:

#### 31. Բաղդասար (1735<sup>6</sup>—1736 [1743]):

Հաւաքարանը յետ Գր. Հիգանցւոյ կը գնէ  
Տ. Պաղտասար Բաղդշեցի, որ վախճանած է  
ըստ Լեռնեանի կտուց անապատի մէջ, 1730ին։  
Ընդ. Օր. Համաձայն “կը յիշուի 1735ին, եւ  
վախճանած է 1736ին”։ Փիրզակէմեան մահը կը  
գնէ 1743ին (Դիւան, Դ, 771):

<sup>1</sup> Բիւղանդիոն 1903, թ. 2148:

Ասոր յաջորդած է ըստ “Հաւաքարանի”  
Սահմակ Յաղբակեցի, եւ ասոր Յակոբ Յամեցի:  
Փիրզալէման Բաղդասարի յաջորդ կը նշա-  
նակէ միայն զՅակոբ, որ վախճանած է 1758ին  
յաջորդ թողով զԳրիգոր, որ 1763ին կը  
յիշուի:

Բայց ուղիղ չէ այս ժամանակադրու-  
թիւնը:

Սիմէռն կաթողիկոս “Զամբոհի” մէջ կու-  
տայ մեզի հիմնուած վաւերագիրներու վրայ Աղ-  
թամարայ Երեք կաթողիկոսաց՝ Նիկողայոսի,  
Գրիգորի եւ Թովմայի յաջորդութիւնը, այնպէս  
որ այլ եւս խնդրական չի կրնար համարուիլ  
այս կէտը: Դժբախտաբար Սիմէռնի անծանօթ  
մնացած է Նիկողայոսի նախորդին անունը, որ  
ըլլալու է հաւանօրէն Բաղդասար: Սիմէռն ասոր  
մասին կը գրէ.

“Ի ՈՒՃՂՔ թուոջն մերում ի ժամա-  
նակս Ղաղարու կաթողիկոսին մերոյ Ճահկեցւոյ  
(1737—1751). Ախթամարու բոլոր վիճակն  
զզուեցեալ ի . . . (դատարկ) կաթուղիկոսէն  
իւրեանց վասն անյարմար կացութեանն, եւ մա-  
նաւանդ զի զաթոռն իւրեանց ի սպառ անշքա-  
ցոյց եւ ի ներքոյ յոլովից պարտուց էարկ, եւ զե-  
կեղեցական միաբանսն ցրուեաց եւ զինաւոր աշ-  
ևարհական բնակեցոյց ի վանքն. վասն որոյ ընկե-  
ցին զնա յաթոռոյն եւ զնիկողայոս վարդապետ  
ոմն ընտրեալ արարին իւրեանց կաթուղիկոս<sup>1</sup>:”

<sup>1</sup> Զամբոհ, Եղ 95:

32. Նիկողայոս (1736 [1743]—1751):

“Հաւաքարանը կը կոչէ զինքը “Նիկո-  
ղայոս Սպարակերտցի, ի գեղջէն Լուառայ, ի  
տանէն Մեծի Սեւոնց Գրիգորի, այր իմաստուն  
եւ հոետոր՝ հին եւ նոր կտակարանաց եւ ար-  
տաքնոց, որ բազում աշխատան կրեաց յԱթո-  
ռին յԱղթամարու, եւ ետ Յայսմաւուրք գիրք  
մի եւ Ասկեան Աստուածաշունչ մի եւ Հարց-  
մանց գիրք մի. եւ ձաշոց մի ի Սուրբ յԱթոռն  
ի յիշատակ, ի թվին ՌՃԶԹ<sup>1</sup>:

Այս տողերը գրուած ժամանակակից Կեր-  
սէս տիրացուէն՝ վատահելի կարելի է համարիլ.  
եւ Նիկողայոսի ընտրութիւնն կրնանք դնել իբր  
1736ին (Ընդ. Օր. 1738ին կը դնէ), երբ վախ-  
ճանած կ'ըսուի Բաղդասար, եւ կամ այս թուա-  
կանէն քիչ վերջը, յամենայն դէպս 1740էն  
յառաջ, թէեւ Սիմէռն կաթողիկոսի խօսքերուն  
համաձայն ընտրութիւնը պատահած է ՈՒՃՂՔ  
թուին (1743). բայց այս թուականը կրնայ  
նաեւ հետեւեալ դէպքին տարին ըլլալ:

Սիմէռն կաթողիկոսի համաձայն (Բաղդա-  
սարի) անկմանէն ետքը կ'ընտրուի Նիկողայոս:  
Յետ ժամանակի, կ'ըսէ Սիմէռն, Նիկողայոս կը  
խորհի ընդարձակել Աղթամարայ թեմը. եւ  
համամիտներու հետ խորհուրդ կ'ընէ եւ Աղե-  
քսանդր արեղայի ձեռօք ի Կ. Պոլիս հրաման կը  
հանէ սուլթանէն թէ Վան, Բաղէշ, Մուշ եւ  
ըրջակայք սոցին Աղթամարու են վիճակը:

<sup>1</sup> Բի զանդիսն, թ. 1199:

Աղեքսանդր զայս հրաման առեալ գայ ի վան.  
գայ եւ նիկողայոսն ի վան եւ ցուցանէ զշրա-  
մանադիրն զայն տեղոյ մովակետին, յորմէ եւ  
զգենու զիսիայ։ Հոն զնղեքսանդր նուիրակ կը  
կարգէ եւ զՅովչաննէս վարդապետն, որ նոյն  
ժամանակները էջմիածնէն նուիրակութեամբ կը  
գտնուէր այն կողմերը, կը բռնէ եւ ժողված  
արդիւնքը կողոպտելով՝ կը վռնուէ։ Զայս լսելով  
Ղազար կաթողիկոս կը բողքէ Կ. Պոլիսի ի ձեռն  
Յակոբ պատրիարքի եւ զնորոգ Ֆէրման բե-  
րել տայ ի նոյն թագաւորէն սաստիկ եւ հաս-  
տատուն վճռով թէ վիճակը այդպիկ էջ-  
միածնի են եւ ոչ ունի իշխանութիւն ձեռ-  
նամիսիլ ի դոսա։ . . . Եւ այսու զվերօյիշեալ վի-  
ճակն Ղազար կաթուղիկոսն վերստին յինքն  
վերադարձուցանէ. եւ զարդիւնս նուիրակին  
մերոյ՝ զոր առեալ էր նիկողայոսն, Տշդիւ յետս  
առնու. եւ զնիկողայոսն եւս բանադրէ։ Այս  
կը պատահի ԹՇՃՂ (1746) թուին։

Աղթամարցիք տեսնելով իրենք զիրենք  
յուսախաբ, մանաւանդ նուածեցեալ իսկի բազ-  
մակոյտ պարտուց եւ յաղքատութեանց, “բո-  
լոր վիճակօք՝ վանականք եւ աշխարհականք”  
կը գրեն “զբազմակնիք թուղթս հնազանդու-  
թեան եւ աղերսանաց, առ Ղազար կաթողիկոս,  
ընդ թղթոյն կը խաւրեն նաեւ զնիկողայոս յէջ-  
միածնին՝ խնդրելով կաթողիկոսէն, որ զինքը  
“արձակեսցէ ի կապից եւ կաթուղիկոս հաստա-  
տեսցէ ինքեանց եւ աղքատութեանց եւ պար-  
տուց աթոռոյն իւրեանց եւս օգնութիւն արասցէ,

խոստանալով եւս այնուհետեւ կաթուղիկոսք  
եւ վիճակօք՝ ի հնազանդութեան սրբոյ էջ-  
միածնին եւ սորին կաթուղիկոսացն մնայցին։

Ղազար կաթողիկոս սիրով կ'արձակէ զնի-  
կողայոս եւ ըստ խնդրանաց Աղթամարցւոց “ի  
ներկայութեան բազմաց եպիսկոպոսաց զկանոնա-  
կան կոնդակ իմ գրէ քաննեօք գլխօք, այս ինքն  
զնիկողայոսն ընկալցին իւրեանց կաթուղիկոս  
այսուհետեւ եւ մինչեւ ի մահն զայլ ոք մի դնի-  
ցեն՝ որպէս առնէին յառաջ։ Եւ յետ մահու  
նորին զայլ ոք ինքնագլուխ մի նստուցեն, այլ  
զարժանաւորն բազմակնիք թղթով բոլոր վի-  
ճակնին ի սուրբ Աթոռոս առաքեսցեն. զի աստ  
օծցի։ Եւ զայլս այսպիսիս գրէ, եւ կնքէ ինքն  
Ղազար կաթուղիկոսն, կնքէ եւ ինքն նիկողայոս  
կաթուղիկոսն եւ այլը եպիսկոպոսք որք գտանին։

Նիկողայոս թուղթս առած “մեծաւ փա-  
ռաւորութեամբ եւ խիլայիւք, կը դառնայ  
յԱղթամար, ուր “յետ ամաց ինչ”, կը վախ-  
ճանի (Զամբռ, էջ 96), հաւանօրէն 1751ին,  
ինչպէս կը նշանակէ Ընդ Օր. ալ:

### 33. Գրիգոր (1751—1761):

Սիմեոն Խրեւանցի (Զամբռ, էջ 96) նի-  
կողայոսի յաջորդ կը յիշէ “Գրիգոր վարդապետ  
ոմն”, որ հակառակ Ղազար կաթուղիկոսի հետ  
եղած միաբանութեան՝ “նոյնպէս ինքնագլուխ  
եւ թարց հրամանի սրբոյ աթոռոյս (Էջմիածնի)  
կաթուղիկոսացն Մինասայ (1751—1753) եւ

Աղեքսանդրի<sup>1</sup> (1753—1755) կը հոչակէ ինք  
զինք կաթողիկոս:

Ըստ Ընդ. Օր. 1751—1763 կը յիշուի,  
իսկ ըստ Լեռնեանի մինչեւ 1758. մահուան  
թուականն անծանօթ մնացած է անոնց. բայց  
Սիմեոն Երեւանցի բացայայտ նշանակած է. այն  
է “ՌՄԾ (1761) թուոջն մերում մեռանի եւ  
Գրիգոր կաթողիկոսն Աղթամարու” (Ձամբու,  
էջ 97):

Գրիգորի գահակալութիւնն հաշուելու է  
Հաւանօրէն 1751էն. 1756ին կը յիշուի ինքը  
Ս. Խաչ եկեղեցւոյ խաչկալի վրայ եղած ար-  
ձանագրութեանս մէջ.

“Ի հայրապետութեան սրբոյ աթոռոյս-  
տեառն Գրիգորի կաթողիկոսի շնորհաք Տեառն  
մերոյ Յիսուսի կառուցի Խաչկալս արդեամբք  
Աղթամարայ մեծի եւ փօքու եւ բադականից  
սկերչոնց եւ աշխատութեամբ եւ միասնակցու-  
թեամբ տեառն Սահակայ վարդապետի Խար-  
բերդցւոյ. որք պատահէք լի բերանով Աստուած  
ողորմի ասացէք նոցա. ի թվոջ Հայոց ՌՄԾ  
(1756). ամէն<sup>1</sup>:

#### 34. Թոփմա Բ. (1761—1783):

Թոփմա Աղթամարցի, զոր Հաւաքարանն-  
“ի ցեղէն Գագիկ թագաւորի, կը համարի, յա-  
զորդած է Գրիգորի 1761ին (Ընդ. Օր. 1762ին

<sup>1</sup> Ագդագր. Հանդ. Ի., էջ 209:

կը դնէ). “Նոյնպէս, ինքնագլուխ եւ առանց  
հրամանի Էջմիածնի կաթողիկոսաց: Սակայն յետ  
ժամանակի “թէ ի խղճէ հարեցեալ, եթէ ի  
բազմակոյտ պարտուց եւ ի պակասութեանցն  
բունադատեցեալ, ելեալ գայ ի սուրբ Աթոռու  
ի յոտս Յակոբ կաթուղիկոսին մերոյ ի հնազան-  
դութիւն եւ ի վերանորոգումն առաջնոց հայ-  
րապետացն կանոնաց, եւ յայտնապէս յանձն  
առնու եւ խոստովանի զգովն իւրեանց ընդ նզո-  
վիւք զազարու կաթուղիկոսին: Եւ յաւառը  
Կիւրակէի, ի ներկայութեան բողոք միաբանից  
սրբոյ Աթոռոյս եւ բազմախումբ ժողովրդեան-  
ի ժամ սրբոյ պատարագին, ի մէջ սրբոյ Եկե-  
ղեցւոյն անկեալ ի ծունկս բացաւ գլխով եւ  
Ըստ անառակին որդույ զոշեմ՝ ասելով  
ինդրէ զարձակումն: Զոր եւ ընդունի սիրով  
Յակոբ կաթուղիկոսն մեր, եւ ընթեռնու զաւե-  
տարանն Անառակին, եւ տայ զարձակումն ի մէջ  
հանդիսին, եւ որպէս թէ վերստին հաստատէ  
զնա կաթուղիկոս Ախթամարու վիճակին: Ապա  
կը գրէ Յակոբ կաթուղիկոս կնդակ մը, որով  
կը հաստատէ թովմայի ընտրութիւնը, զազար  
կաթուղիկոսի եւ Նիկողայոս կաթուղիկոսի մէջ  
եղած ուխտադրութիւնը եւ կանոնները. “Եւ  
հարկադրէ եւս, զի ի նոյն կանոնի եւ յուխտի  
մնալ այնուհետեւ, վերահաստատելով զնոյն  
ուխտան հանդերձ նզովիւք, մի՛ եւս դիցեն ինք-  
նագլուխ զկաթուղիկոս ինքեանց եւ զեղեալն  
առանց հրամանի կաթուղիկոսացն Էջմիածնի մի՛  
ընդունիցին: Կոնդակս առած կը մէկնի թովմա

“պատուով եւ խիլայիւքոյ յԱղթամար, “ի վեցիշեալ թուոջն, այն է 1761:

Թովվմա հաւատարիմ կը մնայ իւր երդան, եւ Սիմեոն Երեւանցի կը վկայէ թէ “Այս թօմաս կաթուղիկոս որբան նստեալ է յաթոռն իւր թէ ի յաւուրս Յակոբայ կաթուղիկոսին եւ թէ ի մեր ժամանակո, զսուրբ Մեռոնն ի սրբոյ Աթոռոյս եւ ի մենջ առեալ բաշխէ վիճակին իւրոյ: Թէպէտ ինքն զնիւթն իննդրէր՝ զի ինքն օրհնիցէ, սակայն մեք զօրհնեալ սուրբ մեռոնն տայաքք. որ եւ է այսպէս մինչեւ ցայսօր, (Զամբռ, էջ 97):

Արդեամբը ալ Սիմեոն կաթողիկոս թովվմայի որ ինդրած էր իրմէ Միւռոնի նիւթ, խաւրած է պարզապէս միւռոն, այլ՝ “նիւթ ոչ, ՌՃՃԲ (1763) թուին Հոկտեմբերին (Դիւան, Բ, էջ 23), Յաջորդ տարին ալ Մայիսին գրած է “սէր շատ, եւ պատուէր զի մի վարկապարազի զշեստեալսն ի սրբոյ Աթոռոյս ձեռնադրեացէ եպիսկոպոս, (Դիւան, Բ, էջ 106): “ոյն տարշոյն վերջերը գրած է Թովվմաս գանդատանաց թուղթ մը առ Սիմեոն Երեւանցի, որ Դեկտեմբերի սկիզբը հասած է Էջմիածին. որով կը յայտնէ կաթողիկոսին թէ Աբրահամ ոմն սեւագլուխ “բռնացեալ ի կողմանս Մոկաց գտառին, զթիկունս յայլազդիս տալով՝ ոչ հնացանդէր նմա, եւ բռնացեամբ եւ ուժով Քրտաց Պարսին, ժողովէր զտեղւոյն զառաջնորդական եւ զնուիրակական հասս եւ զիրաւունս եւ տայր բեկին, եւ ինքն եւս մսիէր . . . , գարձեալ “հաստատեալ էր ընդ Հագարու քրտաց

խանին զխորհուրդ, զի լինիցի ինքն (Աբրահամ) այնմ կողմանն (Մոկաց) ինքնագլուխ կաթողիկոս, եւ ծառայեացէ նմա զամենայն աւուրս կենաց իւրոց: Նման ապստամբական խորհուրդ կը խորհին Աղթամարի թեմէն նաեւ Մատնավանքի առաջնորդ Սուքիաս Վարդապետ եւ Ա. Թովվմայի վանքի միաբան Բարսեղ Վարդապետ, որոնք պատճառաբանելով թէ Աղթամարի կաթողիկոսն ամէն տեղ չընդունուիր, կը դիմեն անձամբ գանձասար Աղուանից Յովհաննէս կաթողիկոսին եւ 1767 (ՈՒՄՃ.Զ) Սեպտ. 30 թուակիր թղթով մը կը ինդրեն եպիսկոպոսական ձեռնադրութիւն խոստանալով որ “եթէ մեք Հայոց կաթուղիկոսի թեմի եւ վիճակի մարդ լինիմք ետ եւ յառաջ մէկ խօսկ եւ բան լինի մեք անընթունակ լինիմք Հայոց Աղուանից եւ յԱղթամարու<sup>1</sup>: Թէ ինչ արդիւնք ունեցաւ իրենց դիմումը, յայտնի չէ: Թովվմաս կաթողիկոս թէեւ բանադրած էր զԱբրահամ, բայց նա առ ոչինչ համարած էր բանադրանքը:

Սիմեոն կաթողիկոս ըստ պահանջման հանգամանաց կը փութայ պատասխանել կաթողիկոսին՝ յայտնելով իւր բռնած ընթացքը Աբրահամու եւ անոր համամիտներու հանդէպ (Դիւան, Բ, էջ 116—119):

1764էն յառաջ կամ ետքը Թովվմա բանակցած է կրկին Էջմիածնի աթոռոյն հետ կաթողիկոսական յաջորդութեան եւ Էջմիածնի եւ

<sup>1</sup> Յ. Թօվճեան՝ Ցուցակ Զեռագրաց Դադեան Խաչեական կազմի վարդապետի. Աղարշապատ 1898, Բ, էջ 21, Թ. 25:

Աղթամարայ կաթողիկոսաց յարաբերութեան  
մասին, եւ յօրինուած նոր “պայմանագրութիւն”  
մը ըստ մտաց նախորդ “Պայմանագրութեան”:  
Ղուկաս կաթողիկոս իւր առ վանեցիս 1783  
Ապրիլին գրած թղթին մէջ կը յիշէ այս պայ-  
մանագրութիւնը այսպէս.

Դուք ամենեքեան լաւագէս գիտէք, որ  
լուսահոգի Թումայ կաթուղիկոսն ինքնակամ յօ-  
ժարութեամբ եւ Հաստատուն եւ յաւիտենական  
ուխտիւ եւ պայմանաւ ձեռագիր է տուեալ հո-  
գելցոյ հայրապետին մերոյ տեառն Սիմեոնի  
սրբազան կաթուղիկոսին եւ նզովիւք փակեալ  
որպէս զի թէ ինքն կենդանութեան իւրում եւ  
թէ զինի մահուանն յաջորդողն ի տեղի իւր,  
մնացեն ի ներքոյ հրամանի եւ իշխանութեան  
սրբոյ Մայր Աթոռոյս Էջմիածնի եւ ի սմանստող  
Հայրապետացն. եւ զերիս գլխաւորագոյն պայ-  
մանս է յանձն առեալ զրոս ոչ երկարեմք աստ,  
որովհետեւ ամենեքեանդ տեղեակ եւ գիտակ  
իսկ էք. եւ բազումքդ ի ձենց զնոյն լայնատա-  
րած եւ բազմակնիք ձեռագիրն կնքեալ եւ ձե-  
ռագրեալ էք զոր ունիմք աշա. եւ մանաւանդ  
լուսահոգի Սիմեոն սրբազան կաթուղիկոսն եւս  
ըստ մտաց ձեռագրին եւ պայմանին առ բոլոր  
թեմնացին սրբոյ Աթոռոյն Եխմամարայ զհաս-  
տատուն եւ զվճռափակ օրհնութեան կնդակ է  
գրեալ եւ ծանուցեալ, որ առ ինքեանս է. եւ  
անտի եւս իմանալոց էք վերստին, որոյ զօրինակն  
ի պատրաստի առ մեզ ունիմք...<sup>1</sup>

<sup>1</sup> Դիւան, Դ, էջ 496:

Թովմա վախճանած է ՈՒՄԼԲ (1783)  
թուին սկիզբները, ինչպէս կը տեսնուի Վա-  
նեցոց առ Ղուկաս կաթողիկոս թղթին պա-  
տասխանէն, գրուած ՈՒՄԼԲ Ապրիլին, ուր  
“Նորոգու վախճանած կ'ըսուի: Ղուկաս կաթողի-  
կոս կը գրէ. “Զոր ինչ գրեալ էիք... իմացաք.  
Նախապէս զայս ի Քրիստոս փոխիլն սիրելոյ եղ-  
բօր մերոյ հոգելցոյ եւ խղճալի Թօմայ կաթուղի-  
կոսին գրեալ եւ ծանուցեալ էիք. զոր լուեալ  
կարի տրտմեցաք յիրաւի...” (Դիւան, Դ,  
էջ 495. հմտ. եւ 509): Տապանագիրն յԱՂ-  
թամար այսպիսի ընթերցուած ունի.

“ՈՂ սուրբ Նշան տէրունական սեղան գա-  
ռին զենման, բարեխաւսեա ի մեծ ատեան, վասն  
Թումայ կաթողիկոսին եւ ծնողաց... թվ. ՈՒՄԼ  
(1781)<sup>1</sup>:

Ընդ. Օրացոյց, որ կաթողիկոսութիւնն  
1762—1781 կը նշանակէր, 1908ին մահը  
նշանակած է 1783ին:

Ինքը շնած է Աղթամարի գարպասը,  
որուն հարաւային դրան Ճակատը կայ արձանա-  
գրութիւնս<sup>2</sup>.

“Ի ՈՒՄԼԲ թվին Հայոց (1763) եւ շնոր-  
հաքն Քրիստոսի շնեցաւ գարպասս ձեռամբ  
Թումայի կաթողիկոսի Աղթամարայ. որը ա-  
ղթէք տուք զզորմիս: Նոյն թուին կը շնէ  
նաեւ եկեղեցեոյն գաւիթը, որուն արեւմտեան  
դրան Ճակատին արձանագրութիւնն է.

<sup>1</sup> Ազգ. Հանդ. Դ, էջ 211: Միաւորը մոռցուած:

<sup>2</sup> Ազգագր. Հանդ., Դ, էջ 209:

“Ընորհօքն Քրիստոսի շինեցաւ դաւիթաւ թվին ՌՄՖԲ (1763) արդեամբ թումա կաթողիկոսին ու ձեռամբ ոստնեցի ուստա Նախապետին ու ուս թաթոսին, որք կարդայք տուք զողորմին<sup>1:</sup>”

Այս Թումայի կ'ենթագրեմ թէ է չետեւեալ արձանագրութիւնն ալ.

“Ես Թումայ կաթողիկոս Հայոց կանգնեցի ղխաչ բարեխաւս առ Աստուած եղբաւրն իմոյ պարոն Աշոտին եւ որք երկիր պագանէք յիշեցէք ի Քրիստոս զմեղապարտ Վարդանս զկազմող սորա յիշեցէք ի Քրիստոս<sup>2:</sup>”

Անոր կաթողիկոսութեան առաջին տարին շինուած է Վասպուրականի Ս. Վարդան եկեղեցին, որուն արեւմտեան դրան վրայ կայ արձանագրութիւնս.

“Ծինեցաւ տաճարս այս յաջողութեամբ Աստուծոյ Հայրապետութեան Աղթամարայ Թումայ կաթուղիկոսին Զուլամերկու պարոն Արդախան բէկ Ոստանայ պարոն Բայրամ բէկ. առաջնորդ անարժան Տէր Վարդան թվ. ՌՄՖ<sup>3:</sup>” (1761):

### 35. Կարապետ (1783—1787):

Յետ մահուան Թովմայ Բ. կաթողիկոսի Աղթամարցիք յաջորդ կ'ընտրեն Վանի թեմէն Կարապետ վարդապետը, զոր “Հաւաքարանը”

<sup>1</sup> Անդ. Թուականն ի տպագրին է “ՌՄՖԲ”:

<sup>2</sup> Ազգ. Հանդ., Ի, էջ 212:

<sup>3</sup> Ազգագր. Հանդ., Ի, էջ 222,

Աղրիմքէսըմենց կ'անուանէ. Եւ որովհետեւ ընտրութեան հաստատութիւնն եւ օծումը պիտի կատարուէր Էջմիածնի կաթողիկոսէն, ըստ կանոնադրութեան եւ միաբանութեան, որ եղած էր ընդ մէջ Թովմայ կաթ.ի Աղթամարայ եւ Սիմեոն կաթ.ի Էջմիածնի, Աղթամարցիք եւ Վանեցիք բաղմակնիք ստորագրութեամբ կը դիմեն Պուկաս կաթողիկոսի՝ Խնդրելով որ աննպաստ հանգամանքներու պատճառաւ՝ թոյլ տայ օծումն յԱղթամար կատարել, պայմանաւ որ վերջէն նորընտիրն Էջմիածնին գայ եւ վերահաստատութիւնն առնու կաթողիկոսէն: Պուկաս հաւանութիւնը կը շնորհէ ՌՄՖ Ապրիլ ի (1783) թուակիր թղթերով առ Վանեցիս եւ առ Յակոբ նուիրակ Վանայ (Դիւան, Դ, էջ 494—497 եւ 509): Ի մէջ կը բերեմ հոս Պուկաս կաթողիկոսի առ Վանեցիս կոնդակին կարեւոր խօսքերը.

Զեր թղթին մէջ կը յայտնէիք, կ'ըսէ Պուկաս կաթողիկոս՝ “Երկրորդ՝ զսրբոյ Աթոռոյն Ախթամարայ եւ միաբանից նորին եւ բոլոր թեմնացի իշխանաց եւ ժողովրդոց անտէրունց<sup>1</sup> եւ անայցելու մնալն եւ ի բոլոր թեմն իւրեանց զպատշաճաւոր կաթուղիկոսացու չգտանելն, եւ յայդը Կարապետ վարդապետի ուրումն հաւանին, եւ բաղմակնիք եւ աղաչական մահսար գրելն նոցա առ ձեզ. եւ ձեր եւս համակամիլն եւ զնյուն Կարապետ վարդապետն յորդորելն առ ի յանձն առնուլ. եւ ի յակամայ կամս յօժա-

<sup>1</sup> Տպուած “անարտունշ”:

բեցուցանելն զնա, ծանուցեալ էիք. եւ մանաւանդ ըստ պահանջման ճշմարտութեան վկայեալ եւ գրեալ եւս էիք թէ Ա'յս է աղաչանք քսոց ծառայիցս, զի սոյն կարապետ վարդապետի օծանելն անհնար է թարց համբուրման գարշապարացդ, եւ առանց ի սուրբ Աթոռոդ գալոյ լինիլ, եւ ստանալ զաստիճան քահանայապետութեան, եւ այլն. եւ եթէ սորա յանձն չառման մեծ պատճառն այս էր՝ որ տանջիւր ի միտս, թէ թարց տեսութեան սրբազն վեհին, եւ յորմէ օծումն ընկալմանն՝ անմարթ է նստիլ անդ եւ վարիլ. եւ այս ճշմարիտ այսպէս է: Եւ պաղատիմք առ տէրութիւնդ, զի այժմ գթացեալ հրաման շնորհեցես աստանօր ի սուրբ Աթոռոջն իւրում օծանել զնա. եւ ապա զկնի պատշաճագիւտ ժամանակի աներկրպայապէս ըստ ծիսին գալ ի համբոյր Աջոյդ եւ տէրամբդ օժանդակեալ ընկալնուլ զհամարձակութիւն, եւ վարել զկաթուղիկոսութիւն իւր. եւ զայլ այսպիսիս մեծաւ աղաչանօք գրեալ եւ խնդրեալ էիք առ ի հրաման տալ օծանել յԱթոռոջն իւրեանց: Արդ ամենայն գրեցելոցն ձերոցն հասու եղեալ զինդիրս ձեր ծանեաք: ... (յետ յիշեցնելու ընդ մէջ թովմա եւ Աիմէն կաթողիկոսաց եղած պայմանագրութիւնը, կը շարունակէ.) Արդ մէք եւս ահա զգուշացեալ ի յանլուծանելի պայմանագրութեանցն Տեառն Սիմէնի սրբազն կաթուղիկոսին եւնորոգ վախճանեալ թովմայ կաթուղիկոսին եւ հայրական սիրով գթացեալ ի յաղաչանս սիրելեացդ,

ի յանշ քութիւն եւ յանայցելութիւն սրբոց Աթոռոյն այնմիկ, եւ ի յանտերունջ մալն միաբանից եւ վիճակաբնակ օրհնեալ իշխանաց եւ ժողովրդոցն անդր եղելոց, զինդիրս ձեր կատարելով ըստ գրեցելոյդ եւ ըստ աղաչանաց ձերոց վհրաման ետուք, բարձու իշխանութեամբն սրբոյ Աթոռոյս, օծանել զընարեալն նոցին եւ ձեր, եւ զանձանօթ սիրելին մեր զկարապետ շինարար եւ բարեջան վարդապետն կաթուղիկոս ի յԱթոռոյն իւրեանց առ ի հովուել զվիճակսն նորին եւ զկնի օծմանն ըստ գրեցելոյ պայմանին ձերոյ ի պատշաճաւոր ժամանակի ուղեւորել զնա ի սուրբ Աթոռոս եւ առ մեզ առ ի վերահաստատել զկաթուղիկոսական իշխանութիւնն եւ զհոգեւոր եւ զօրինաւոր փեսայութիւն նորին, եւ հաստատուն կոնդակաւ եւ խիլայիւ ուղեւորիլ ի տեղին իւր: Բայց այսու պայմանաւ եւ վճռաւ որ զգուշացի առ ի կալ հաստատուն ի ներքոյ իշխանութեան եւ հնազանդութեան սրբոյ Աթոռոյս եւ Հայրապետացն սորին մինչեւ ի սպառիլ շնչոյն: Եւ ի վերայ ձեռագրեալ երից պայմանացն լուսահոգի թօմայ կաթուղիկոսին անշեղ եւ անլուծանելի մնալ. որով զօրհնութիւնս եւ զկրկին շնորհս ժառանգեսցէ եւ ոչ զներհակն<sup>1</sup>:

Ըստ այսօմ Կարապետի ընտրութիւնն եւ օծումն կատարուած է ՌԻՄԼԲ թուին. Նցն թուականն կը կրէ նաև կարապետի կնիքը (Դիւան, ե, էջ 234): Կ'երեւայ թէ կամ կա-

րապետ իւր խոստման հաւատարիմ չգտնուելով  
եւ էջմիածին չերթալով՝ վերահաստատութիւն  
չ դտած եւ այսպէս հակառակութեանց բաղ-  
խած է եւ կամ լաւ եւս Աղթամարցիք չհաւ-  
նելով զենքը՝ մերժած են, ինչպէս դաւիթ կա-  
թողիկոսի տողերէն ալ յայտնի է: Ինչպէս ալ  
եղած ըլլայ պատճառը, կը տեսնենք որ նա  
1788ին իր դէմ ունեցած է Մարկոս հակառա-  
կաթոռ մը, որուն ձեռք տուած է նաեւ զուկաս  
կաթողիկոս. եւ այսպէս կարապետ մերժուած  
աթոռէն:

Կարապետ 1802 Մայիս 27ին ներկայ էր  
Խւչքիլիսէի ժողովին, ուր օծեց նաեւ զդանիէլ  
կաթողիկոս: Ժողովը արձանագրին կը ստորա-  
գրէ “Կարապետ կաթողիկոս Աղթամարայ,  
վերատեսուչ Վասպուրականի<sup>1</sup>”:

Կարապետ, ինչպէս կը տեսնուի դաւիթ  
կաթողիկոսի ակնարկութենէն յամի 1802 Յու-  
նիս, այս ժամանակ “մերժեալ եւ արտաքս ըն-  
կեցեալ”, էր Աթոռէն. Դաւիթ՝ դանիէլ կա-  
թողիկոսի օծումն ակնարկելով կը գրէ. “Այսո-  
քիւկ չարութեամիք ոչ շատացեալ՝ յԽւչքիլիսէ  
աննշան ընկալաւ զօծումն ի դատապարտութիւն  
անձին իւրօյ ի մերժեալ եւ յարտաքս ընկեցեալ  
իրը չկաթուղիկոսէն Անթամարայ. որով եւ  
կամի զայս քրիստոսահիմն եւ զլուսաւորչաշէն  
սուրբ Աթոռս մեծ քակտել, եւ զիւր հայրենա-

<sup>1</sup> Գիւան, Ե, էջ 234. Հմմու. Եւ Գիւան, Ա-  
էջ 149—150.

կան վանքն Քիւրտիստանու կեղծեալ պատճա-  
ռաւ նորոգել եւ զարդարել<sup>1</sup>,

Լեւոնեան կը պատմէ թէ “Կարապետ կա-  
թողիկոս 1804ին ճամբորդութեան մը ատեն  
յանկարծամահ կը վախճանի Բաղէնց էջմիածին  
վանքի (մերձ ի Լիմ) մօտերն եւ Աղթամար տա-  
րուելով կը թաղուի հոն իր ձեռքով պատ-  
րաստել տուած դամբարանին մէջ, որ կայ մինչեւ  
այսօր”, (Բիւզանդիոն, թ. 1200):

Տապանագիրն<sup>2</sup> է 1799 թուականէն՝

“Կարապետ կաթողիկոս. Ո.ՄԽԱԼ:<sup>3</sup>

### 36. Մարկոս (1788—1791):

Կարապետէն տժգոչ մնացած կը թուին  
Աղթամարցիք, այնպէս որ 1788ին անոր հակա-  
ռակաթոռ. մը կ'ըլլէ, Մարկոս “Շատախեցին  
ըստ Ընդ. Օր., Եւ “ինք զենք կաթողիկոս կը  
հուշակէ 1788ին<sup>3</sup>: Պուկաս կաթողիկոսի հա-  
մաձայն “Նա մեր օրհնածին (Սիմէռնի) որդի էր եւ  
ի սուրբ Աթոռոջն ընկալեալ զձեռնադրութիւն  
եպիսկոպոսութեան”, (Գիւան, Դ., էջ 552—  
553). այս պատճառաւ ալ Պուկաս անոր իւր  
հաւանութիւնն կու տայ, եւ կը պաշտպանէ  
ընդդէմ կարապետի. “այնքան փոյթ յանձին  
կալաք” (անդ):

<sup>1</sup> Գիւան, Զ, էջ 483. Հմմու. Եւ 493 և 527:

<sup>2</sup> Սարգիսեան՝ Տեղագիր, էջ 278: Ազգագր. Հանդ., Ի, էջ 211:

<sup>3</sup> “Հաւաբարանին անձանօթ է Մարկոս:

Մարկոսի կաթողիկոսութիւնը կարճատեւ կը լլայ, եւ կը վախճանի ՌՄԽ (1791) թուին, ինչպէս կ'իմանանք այս թուին “ի նոյնմբերի մուտն” գրուած զուկաս կաթողիկոսի առ Ախիջան աղա ի Վան թղթէն, ուր կ'ըսուի. “իսկ փուսուլայիւն զեկոցեալ էիր զվախճանմանէ հոգեւոր որդւոյն մերոյ խղճալի Մարկոս կաթուղիկոսին, որ մեղ տրումութիւն եղեւ” (Դիւան, դ., էջ 552): Ընդ օր. ալ մահն 1791ին կը նշանակէ, թէեւ տապանաբարն յԱղթամար 1788 ունի, այսպիսի արձանագրութեամբ.

“Ի յսոյ գուրս անձուկ անփոփի մարմին անուն անանփոփի Մարկոսի վեհին, սիրելի ազգին ի սէր հայ ազգին եղեալ անձնուէր սիրով մտադիր. 1788<sup>1:</sup>”

Մարկոսի յաջորդութեան համար երկար խնդիր եղած է. Աղթամարցիք գիմած են կրկին վանայ աղաներուն, յանուանէ Ախիջան աղային խորհուրդ տալու իրենց թէկնածուի մասին. բայց Ախիջան հրաժարած է. այս մասին տեղեկութիւն ունինք զուկաս կաթողիկոսի մէկ թղթէն առ Ախիջան աղա ի Վան. զոր ի մէջ կը բերինք հոս (Դիւան, դ., էջ 552—553):

“Ծանուցեալ էիր ապա յԱղթամարութեամականաց առ քեզ գիմելն առ ի խորհրդակցութիւն ընտրութեան կաթողիկոսի, եւ զքո հրաժարին, իրը վասն ոչ գոլց արժանաւորի, եւ ի գերեւո ելանելցն առաջնոյ աշխատակրութեանցդ, եւ եւս վասն նոցին ամեհաբար ընդ

<sup>1:</sup> Աղթագր. Հանդ. դ., էջ 211:

ախորժակս իւրեանց գնալցն: Եւ իբրու թռղեալ էիր ի կամս մեր ապաստան: Արդ սիրելին իմ, մեղ հարկ է ոչ խոյս տալ ի հոգացողութենէ եւ յաշխատասիրութենէ առ ազգ մեր, սակայն այն թեմացիքն որպէս թէ զնկեանս որոշեալ համարին ի մէնջ: Եւ առ այդ բան՝ որպէս եւ խոհական սիրելիդ լաւ գիտես, մեղ ոչ վայել է հարկադիր լինիլ նոցա թէ պարտիք առնել, ընդդէմ նախնեացն մերոց. եւ ոչ բնաւմատամբ ցուցանել զոր աստի կամ յայլուստ թէ՝ զսա կամ զնա արարէք: Այլ յետ ընտրելցն իւրեանց զմի ոմն եւ խնդրելոյն ի մէնջ հրաման, ըստ ժամանակիս որպիսութեան, ներել հազիւ պատկանի մեղ: Սակս Մարկոս կաթողիկոսին եւս որ այնքան փոյթ յանձին կալաբ, պատճառն այն էր, որ նա մեր օրհնածին որդի էր եւ ի սուրբ Աթոռոց ընկալեալ զձեռնադրութիւն եպիսկոպոսութեան. բայց վասն այլոց՝ զորս ի միջց իւրեանց ընտրիլ կամիցին, մեղ չէ փոյթ: Զի եթէ մեղ եւ քեզ անսացող լինիցին ողորմելիք այնորիկ, մեք ունիմք տալ նոցա զնորհութեամբ պատշաճագոյն եւ օգտակար. այլ գիտեմք զի ոչ անսան մեղ, իսկ որովհետեւ յազգէ եւ եկեղեցւոյ մերմէ են, եւ ոչ պարտին մնալ առանց հոգեւոր այցելուի, եւ այն հոչակաւոր սուրբ վանքն եւս ոչ է մնալոց թարց հոգաբարձուի, արժան է եւ մեղ խորհիլ զնոյն: Ապա մինչ գան առ սիրելիդ վասն խորհրդակցութեան, ընդէ՞ր խոյս տաս, զի ահա յայսմ ժամանակի գու օրհնեալդ ես յայդր երեւելի իշ-

## 38. Միքայէլ:

Փիրղալէմեան (Դիւան, անդ) Թէոդորոսի յաջորդ կը կարգէ Միքայէլ, որ ըլլալու է Հաւաքարանի “Մ. Վանեցի, յոյժ երաժիշտը” Ընդ. Օր. համաձայն սա կը յիշուի 1796ին. իսկ ըստ Փիրղալէմեանի վախճանած է 1810ին:

## 39. Կարապետ:

Կարապետ, ըստ Հաւաքարանի՝ Շատախեցի յաջորմածն, եւ ըստ Փիրղալէմեանի՝ Մոկացի, ընտրութեան տարին չի գիտեր. բայց կը յաջորդ Միքայէլի լնդ. Օր. ընտրութեան տարին չի գիտեր. բայց կը մէկ յետ ժամանակի քաշուած է 1803ին. կրկին ստանձնած 1814ին. եւ վախճանած 1816ին. Փիրղալէմեան գիտէ միայն որ վախճանած է 1813 (Դիւան, Դ., Էջ 772):

## 40. Խաչատուր:

Հաւաքարանը կարապետ կաթողիկոսին յաջորդները՝ առանց յիշելու Մարկոսը՝ կը թուէ՝ “Յովհաննէս Սպարկերտցի, Միքայէլ Վանեցի, յոյժ երաժիշտ. կարապետ Շատախեցի, յոյժ ողբանածն, եւ այլն: Թէ ովկէ Յովհաննէս Սպարկերտցի եւ երբ եւ որո՞ն յաջորդած է, ինձի անձանօթ է: Փիրղալէմեանի (Դիւան, Դ., Էջ 772) համաձայն Մարկոսի յաջորդած է Թէոդորոս, որ կը յիշուի 1794ին. իսկ ըստ Լեռնեանի կը յիշուի 1792ին. Ընդ. Օր. ալ կը նշանակէ թէ կը յիշուի այս թուերուն (1792—1794): Արիստ. Տեւկանցի (Հայերգ, Էջ ԺԱ) համաձայն և Թէոդորոս կաթ. Աղթամարցի, ունի նաեւ բանաստեղծական արտադրութիւններ. որոնք ինձի անձանօթ են:

Հաւաքարանը կարապետի յաջորդ գիտէ յաջորմածն Վանեցի, առաքինի եւ սուրբն: Ընդ.

Օր. կանուանէ “Խ. հրաշագործն եւ ընտրութիւնն 1803 եւ մահը 1814 կը դնէ:

Մահուան թուականը ճիշդ կը թուի, վասն զի Տապանագիրն կու տայ ընթերցուածս.

“Խաչս բարեխաւս առ Աստուած վասն փրկութեան հոգւոյն խաչատուր կաթողիկոսին. թէվ. ՈՒՄԿԳին<sup>1</sup>:”

<sup>1</sup> Ասրդիսեան՝ Տեղագր., Էջ 278. Ազգ. Հանդ., Ի. Էջ 211:

41. Կարապետ:

Փիրղալէմեան՝ Խաչատրոյ յաջորդ կը կարգէ սկարապետ գ. որ վախճանած է 1823ին։ Ընդ օր. զինքը կը նոյնացնէ կարապետ Շատաւինցւոյ հետ։ Հաւաքարանն չի յիշեր զինքը։

42. Յարութիւն Արտօնեցի:

“Հաւաքարանը”, Խաչատրոյ յաջորդ կը դնէ Յարութիւն Արտօնեցին, զոր Ընդ օր. Տարօնեցի կը կոչէ եւ Փիրղալէմեան Մշեցի։ Մականուամբ յորջորջուած է “Կաքաւ” (Լեռնեան եւ Ընդ օր.) կամ “Կաքաւու ձագ” (Բ.Զ.Պ., 1898, էջ 324)։ Ընդ օր. ընտրութիւնը կը համարի 1816ին։ “Հաւաքարանին համաձայն սա նահատակեցաւ ի Խիջնա սուրբ Խաչն թուին Ռ.Մ.Հ. յաւուր աւագ Ուրբաթուն, այն է 20 Ապրիլ 1823։

43. Յովիաննէս Շատախեցի:

Յովիաննէս, որ Շատախու Ծուղ անուն դիւզն էր (“ի գեղջէն Ծղայն, Հաւաքարան”), յաջորդեց Յարութիւնի՝ ըստ Փիրղալէմեանի 1822ին։ Լեռնեան Յարութիւնի մահուընէն ետքը մինչեւ Յովիաննու ընտրութիւնը երկու տարուան (1823—1825) դատարկ կը դնէ

<sup>1</sup> “Զի Ապարանից վանից վանահայրն երկու կին առեալ էր. եւ հայրապետն անգոսնեաց զնա եւ նորա մատնեալ զնա անօրինաց՝ ետ սպանանել. յետ կատարման ճառագայթեցաւ լոյսն ի վերայ մարմեոյ նորինն (անդ)։

Եւ օծումն կը նշանակէ 1825ին։ Ճշդագոյն կը լայ եթէ ընտրութեան տարին համարինք 1823, Ապրիլ 20էն ետքը, վասն զի ստոյդ է թէ 1824ին աթոռին վրայ կը գտնուէր Յովիաննէս մը, որուն հրամանաւ օրինակած է Ղաղար իւր “Հաւաքարանը” (տես վերը, էջ 3)։ Կայ նաեւ Աղթամարայ գերեցմանոցը տապանաքար մը, որ ըլլալու է Յովիաննէս Շատախեցւոյ, անոր կենդանութեանը պատրաստուած (Հմման վարը, էջ 185), բայց չգործածուած։ Արձանագրութիւնն է.

Խաչս բարեխօս է առ Աստուած վասն փրկութեան Յովիաննէս կաթողիկոսին. թվ. Ռ.Մ.Հ.Պ. (1825)<sup>1</sup>:

Յովիաննու ձեռնադրիչն եղած է Արքահամար եպիսկոպոս մը, ինչպէս Նարեկավանից եկեղեցւոյն գրեթի հարաւակողմը գտնուած արձանագրութիւնը կ'ըսէ. “Ես տէր Արքահամար, որ ձեռնադրեցի Յովիաննէս կաթողիկոս, թվ. Ռ.Մ.Հ.Պ. (1841). (Բիւզանդիոն 1903, թ. 2031):

1832ին ի ներկայութեան բազմաթիւ ուխտաւորներու միւռոն կ'եփէ, ըստ Լեռնեանի:

Աղթամարայ կաթողիկոսութիւնը այլ եւս կը գտնուէր Ա. Պոլսոյ Պատրիարքարանի հսկողութեան տակ։ Բարձրագոյն Դրան հետ ամէն

<sup>1</sup> Աղդագր. Հանդ., Ի, էջ 211. Հիմ շանիմ ենթադրելու թէ այս միջոցին նստած ըլլայ աթոռին վրայ կարձ ժամանակով ուրիշ համանուն կաթողիկոս մը (այսպէս իմանալու է Հանդ. Ամ., 1920, էջ 120—121). Յովիանն Սպարկերացի առ այժմ տեղ չունի։

յարաբերութիւնք կը կատարուէին դատրիարքի ձեռօք. որ ի կարեւոր դէպս կու տար նաեւ բարեկարգական հրահանգներ եւ ազդարարութիւններ:

Յովհաննէս կաթողիկոսին 1839 Օգոստոս 3ին կը գրէր Կ. Պոլսց Յակոբոս պատրիարք հետեւեալ թուղթը, որուն երկրորդ մասը ուշադրութեան արժանի է:

“Բարձրաստիճան կաթողիկոսական անուամբ պատուեալ տեառն Յոհաննու սրբազն կաթողիկոսի Ամեթամարայ ինդալ միշտ ի Տէր.

Առ նախորդն մեր Ստեփաննոս սրբազն արքեպիսկոպոսն ուղղեալ գրութիւնդ ի մարտի 25' Եհաս ի ձեռս մեր ի 15 Յուլիսի, որով նախ իմացաք զքաջառողջ որպիսութենէ Արբութեանդ, եւ հետեւեաբար զանօրէն արարմանց մոկացի Գօրան անուն չարին, որ բռնութեամբ քութ պէյի իշխողի տեղւոյն առեալ է զսուրբ Գէորդ վանքն ի ձեռաց մահտեսի Յոհաննիսի՝ սպանանել տալով զհայրն նորա եւն:

Վասն այսր երկար խորհեալ ընդ քրիստոսազօր ազգապետ Ամիրայից՝ այսպէս պատշաճ եւ վայելուշ դատեցաք. զի յանուն Ալանայ առաջնորդի Փէրման մի շինեալ, եւ յիշել վէքիլ անուամբ զանուն մահտեսի Յոհաննիսի ի նմա, ըստ որում Ալանայ քաղաքի իշխող բգեշին կարէ ի կարգի դնել զհրովարտակն, եւ յայն անզգամ Գօրանի ձեռացն հանել զայն սուրբ ուխտն...

Նաեւ ինդրեմք յետ այսորիկ ոչ յաւե-

լացուցանել զմիւ եպիսկոպոսացդ վիճակիդ, որպան առ այժմ ունիս բաւական է. այսուհետեւ յամենայն գրութենէ ջանացեալ ոչ եպիսկոպոս ձեռնազրել եւ ոչ բնաւ թոյլ թողուլ եպիսկոպոսացդ ելանել արտաքսյ քան զԱխտամարայ վիճակդ եւ յամենայն տեղիս շրջեալ ըստ կամաց իւրեանց քահանայ ձեռնադրել եւն. այլ զգուշութեամբ միայն ըստ բաւականի վիճակիդ քահանայ ձեռնադրեացեն. յիւրեանց տեղիսն մնալով. քանի անպատեհ յօյժ մեծ անկարգութիւնն է արտաքսյ վիճակի իւրեանց ձեռնազրել զոք, չէ կարեւոր բովանդակել յայս գիր. բայց զայսքանս ասեմբ, թէ ձեր եւ եպիսկոպոսաց ձերոց այսպիսի անկարգ ձեռնադրութեամբն ծաղու ծանակ եղեալ եմբ առաջի այլոց ազգաց. վասն որոյ հարկիւ եւ հարկիւ պատուիրեմբ, յետ այսորիկ բոլըրովին ձեռս ի ձեզ անփոփել յայսպիսի յայնպատեհ գործոց, ոչ արտաքսյ սահմանի ձեր եղելոց կարգ տալ, եւ ոչ յեպիսկոպոսացդ զոք հանել յարտաքսինը եւ իցէ գործով, եւ ոչ ի վիճակս ձեր անգամ անարժան եւ աւելորդ եպիսկոպոս եւ քահանայ ձեռնազրել զոք եւն եւն. Ազա կատարելով ըստ գրութեանս ողջ լերուք ամենայն բարելաւութեամբ ի խնամն Տեառն:

(Ի Կ. Պոլս) 1839 Օգոստոս 3:

Թ. 703, էջ 42 Զեռ. Միսիթ. Մատենադարանի ի վիճեննա: Հմն. եւ անդ, էջ 68 երկու թուղթ առ կուրացի Պետրոս արքեպիսկոպոս Վանայ, Սեպտ. 27 թուակիր, նոյն

Ա. Գեորգ Վանքի Խնդրոյ առթիւ: Եւ էջ 142  
երկրորդ թուղթ մը առ Յովհ. կաթող. 9 Փետր.  
1840 թօւականէ՝ ի պատասխանի անոր 20 Յու-  
նիս թղթին, Պետրոս աղբեղայի՝ Յարութիւն  
եպիսկոպոսէն գողցած գլբերու մասին:

Յովհաննէս կը վախճանի 1843ին յՆՂ-  
թամար, ըստ Յովմէփ Վարդապետի՝ “գեղ մա-  
հու տուեալ նմա միաբան եպիսկոպոսք եւ վար-  
դապետք տեղւոյն<sup>1</sup>”:

Տապանաքարն կը կրէ արձանագիրս.

“Խաչս բարեխօս է առ Աստուած վասն  
փրկութեան Յոհաննէս կաթողիկոսին ՈՒՄՂԲ<sup>2</sup>:”

#### 44. Խաչատուր Մոկացի:

Յովհաննէս Շատախեցւոյ մահուընէն ետքը  
երկար խնդրոյ նիւթ կը լլայ յաջորդի ընտրու-  
թիւնը: Կ. Պոլսց Պատրիարքն Աստուածատուր  
(1841—1844) ազգին երեւելեաց հետ համա-  
խորհուրդ ամէն օրինաւոր միջոց ի գործ կը դնէ,  
որ Աղթամար նոր կաթողիկոսի ընտրութիւն  
չկատարուի: Ի յաջողութիւն այս ձեռնարկին կը  
դիմէ մինչեւ անդամ Վասպուրականի կողմանց  
բանաբար իշխող Խան-Մահմուտին, որպէս զի  
չօգնէ Աղթամարցոց: Խան-Մահմուտ թէեւ  
ի վերին երեսս կը հաւանի Պատրիարքին, բայց  
երբ Աղթամարայ միաբաններէն խաչատուր

<sup>1</sup> Յովմէփ Աղթ. Տեղեկադիր, էջ 7:

<sup>2</sup> Սարգիսեան՝ Տեղագիր, էջ 278. Աղթ. Հանդ., Ի.,  
էջ 211:

Եպիսկոպոս իւր միաբանակցաց խորհրդով կը  
յանդգնի կաթողիկոսանալ, արգելք չի դներ:  
Սակայն երկար չի վայելեր խաչատուր իւր իշ-  
խանութիւնը: Հաղիւ թէ լուրն Կ. Պոլիս կը  
համան՝ Աստուածատուր պատրիարք որոշմամբ  
խորհրդական անձանց՝ արքունի հրովարտակաւ  
աքսորել կու տայ զիսաչատուր Կիկոպիլս (Ճա-  
պին-Գարա-Հիսար), ուր երեք տարի մնալէ ետքը  
կայսերական ընդհանուր ներողութեան շնորհ-  
ման մը պատճառաւ կը վերադառնայ Աղթա-  
մար. բայց չի կրնար իւր պաշտօնը ի գործ  
դնել, այնպէս որ վանայ Առաջնորդն եւ ժողո-  
վականք 1848 Նոյեմբերին սկիզբը ծանուցանե-  
լով որ Աղթամարայ վիճակայինք — 16 տարի է  
ի վեր հն միւռոն օրհնուած չըլլալուն — սուրբ  
Միւռոն չունին՝ Հոգեւոր ժողովէն կը խնդրեն,  
որ հարկ եղածը տօրինէ<sup>1</sup>: Այս նկատմամբ  
1848, Նոյեմբեր 10ին կ'որոշէ Հոգեւոր ժո-  
ղովը: “Առ սրբազնակատար կաթուղիկոս Ս. Էջ-  
միածնի գիր մի գրվի որ Վասպուրականի Մոկաց  
եւ Ռշտունեաց գաւառներու սուրբ Եկեղեցեաց  
սրբալոյս Միւռոնի կարօտութիւնը լեցվելու հա-  
մար քանի անդամ որ վանայ Առաջնորդի կող-  
մանէ ինդիր ըլլայ նէ, սրբալոյս Միւռոն պար-  
գեւէ: Վասն զի Մոկս ու Ռշտունիք որ Աղթա-  
մարայ գէմ են, առաջուց նոյն տեղի գտնուող  
կաթողիկոսական անուն կրողէն Կընդու-  
նէին Միւռոնը. բայց բաւական ժամանակէ

<sup>1</sup> Կոմիրեան, էջ 312-313:

ի վեր ապսալրված ըլլալով իրեն (կաթողիկոսին)՝ որ կամողիկոսական գործադրութենէ դադարի, ուստի եւ նոյն տեղերը նոյն շնորհաց կարօտ մնացած են»:

Յովհաննէս կաթողիկոսին 1839ին տրուած հրահանգը եպիսկոպոս եւ քահանայ ձեռնադրելու մասին՝ խաչատրոյ համար աւելի խստացուած է՝ պարտաւորելով որ ձեռնադրութեան համար ամէն անդամ Պատրիարքարանի հաւանութիւնն ընդունի<sup>1</sup>:

Քանի խան-Մահմուտ՝ Քրդաց անուանի բռնաւորը կ'իշխէր Վասպուրականի՝ խաչատուր ապահով էր Ամոռին վրայ ունենալով զանի իրեն՝ պաշտպան եւ հովանին. բայց «այն ինչ ըմբռնեցաւ Խան-Մահմուտն, Խաչատուրն եւս բարձաւ ի կենաց՝ առեալ հարուած փայտատի յոտս իւր ի ձեռաց Յովհաննէս վարդապետին, որ միաբան էր Աղթամարայ եւ զամիսս երիս բեկեալ ոտիւք ծառայեալ ի մահիճս ցաւոց, մեռաւ ի նմին կղղողն<sup>2</sup>»:

Մահն պատահած է 1851 Յունիս 12ին<sup>3</sup>, ինչպէս տապանագրոյն մէջ ալ կը նշանակուի.

«Խաչս բարեխօս առ Միածին  
Սակա փրկութեան հօտապետին  
Վհհ Խաչատրոյ սրբազնին,

<sup>1</sup> Հմատ. անդ., էջ 315: Հոգեւոր ժողովոյն արձանագրութիւնք 1850, Կայ. 16էն:

<sup>2</sup> Յովհէփ Արդ. Տեղեկագիր, էջ 7:

<sup>3</sup> Հայաստան 1851, Թ. 77:

Որ փոխեցաւ առ Տէր յերկին,  
Ի մի հաղար եռ հարիւրին  
Հայոց մեծաց թուականին.  
Յունիս ամսոյ երկտասնեկին<sup>1</sup>:

#### 45. Գաբրիէլ Շիրոյեան:

Խաչատրոյ մահուան վրայ<sup>2</sup> Վանայ առաջնորդ Գաբրիէլ եպիսկոպոս եկեղեցականաց եւ իշխանաց խորհրդակցութեամբ, Աղթամարայ կաթողիկոսութեան առ ժամանակեայ տեղակալ կը դնէ վանքի միաբաններէն նշանաւոր խաչատուր վարդապետը<sup>3</sup>: Յուլիս 16ին ալ Աղթամարցիք եպիսկոպոսներով, վարդապետներով, քահանաներով եւ ժողովրդովք թախանձանաց

<sup>1</sup> Ազգագր. Հանդ., Ի., էջ 211:

<sup>2</sup> Խաչատրուր կաթողիկոսի մահունէն ետքը տեղի ունեցած խնդրոց մասին՝ 1851էն մինչեւ 1876 երկարապատում աւանդած է Մ. եպ. Խզմիրլեան՝ Հայրապետութիւն Հայաստանաեց առաքելական Ս. Եկեղեցւոյ եւ Աղթամար ու Սիս. Կ. Պոլիս 1882, էջ 310-424 եւ 1006-1068. Վսկէ օգտուելով երկար գրած է խնդրոյս վրայ նաեւ Հ. Ս. Եփրիկեան՝ ԲԶՄ. 1898, էջ 324-326 եւ 413-418: Կարեւոր տեղեկութիւններ կան նաեւ հետեւեալ տեսրակին մէջ, որ անձանօթ մասցած է Խզմիրլեանի եւ Եփրիկեանի. «Տեղագիր աղետալի անցից եւ անկարգութեանց տանն Աղթամարայ. Գրեալ Յովհէփ վարդապետի Վանահօր Նարեկայ վանից: Կ. Պոլիս 1873: Գրուած է «1866 Ապրիլ, Վանդ եւ խաւրուած առ Գէորդ կաթողիկոս յէջմիածին» Տես եւ Յովհ. Վ. Բազունւոյ գրութիւնը, զոր պիտի յիշատակենք վարը: Հիմնուած այս գրուածներու վրայ՝ պիտի ջանանք համառոտիւ տալ Աղթամարայ վերջին երկու կաթողիկոսներու պատկերը:

<sup>3</sup> «Արաքս» 1897, էջ 53:

թուղթ մը կը գրեն բազմակնիք ստորագրու-  
թեամբ առ Պատրիարքն եւ Հոգեւոր ժողովը  
ի Կ. Պոլիս, Խնդրելով որ իրենց կաթողիկոսու-  
թիւնը չքարձուի, այլ ըստ հինաւուրց սովորու-  
թեան՝ Հոգեւոր եւ Գերագոյն ժողովոց գիտու-  
թեամբ՝ ընտրուի արժանաւոր կաթողիկոս մը:  
Այս յայտնեն միանդամայն թէ անհրաժեշտ է  
Աղթամարայ Համար կաթողիկոս մը դնելը եր-  
կրին եւ ժողովրդեան բարւոյն եւ խաղաղու-  
թեան համար. Հակառակ դէպքին կրնան մեծա-  
մեծ շփոթութիւններ (Կրօնափոխութիւն) ծա-  
գիլ, որոնց հետեւութիւնք վնասաբեր կ'ըլլան  
ազգին: Աղթամարցւոց այս նամակը մեծ ազգե-  
ցութիւն կ'ընէ Հոգեւոր ժողովոյն վրայ, որ Հա-  
կառակ իւր 1843 տարւոյ որոշման, նշն 1851ի  
Յուլիս 28ին գումարման մէջ կարեւոր կը  
տեսնէ արժանաւոր եւ ազգասէր եպիսկոպոս մը  
Աղթամարայ կաթողիկոս ընտրել: Գերագոյն  
ժողովն ալ կ'ընդունի այս որոշումը: Աղթամար-  
ցիք ըստ յանձնարարութեան Գերագոյն ժողո-  
վոյ՝ կը ներկայացնեն կաթողիկոսական ընտրե-  
լեաց ցանկ մը, ուր եօթը Հոգի նշանակուած էր,  
յորս առաջին տեղին կը բռնէր Վանայ առաջ-  
նորդն Գարբիէլ եպիսկոպոս. եւ առանձին կեր-  
պով կը Խնդրուի որ Գարբիէլ կաթողիկոսանայ:

Ազգային ժողովոյն 1851 թուի օգոս-  
տոս 7ի գումարման մէջ եղած որոշման համե-  
մատ պաշտօնական գրով կը յայտարարուի Աղ-  
թամարցւոց թէ Վանայ առաջնորդն էջմիածին  
ձեռնադրուած ըլլալով՝ Աղթամարայ կաթողի-

կոսութեան իրաւունք չըւնի. Նոյնը յատուկ  
թղթով մը կ'իմացուի նաեւ Գարբիէլ եպիսկո-  
պոսին: Բայց Աղթամարցիք այդ պաշտօնական  
յայտարարութեան հակառակ ժողով գումարե-  
լով ի վան, իրենց կաթողիկոս կ'ընտրեն զդա-  
րուիէլ եւ ապա կը Խնդրեն ժողովին, որ ըստ  
ըղձից եւ կամաց ժողովրդեան՝ տնօրինէ Խնդրիը:  
Ազգային ժողովն ալ նշյ տարւոյ Դեկտեմ-  
բեր 14ի նիստին մէջ՝ ընդդէմ իւր առաջն  
որոշման, արժան կը գատէ որ Աղթամարայ կա-  
թողիկոսութիւնն իրբեւ առաջնորդութիւն կցոր-  
դելով Վանայ առաջնորդ Գարբիէլ եպիսկո-  
պոսի անուանը՝ Խնդրագիր տրուի եւ կայսերա-  
կան հրովարտակ առնուի իրբեւ առաջնորդ  
Աղթամարայ, եւ այս մասին ծանուցուի նաեւ  
Էջմիածին:

Յակոբ պատրիարք ջանալով կատարել  
ժողովոյն որոշումն Խնդրագիր կու տայ բարձրա-  
գոյն դուռը՝ Գարբիէլ եպիսկոպոսի պաշտօնին  
քաղաքական հաստատութեան համար, եւ  
1852, Յունուար 31ին այս նկատմամբ կը գրէ  
Էջմիածին Ներսէս Ե. Աշտարակեցւոյ:

Բայց դեռ Կաթողիկոսէն պատրիարքական  
թղթոյս պատասխանն չեկած՝ Կ. Պոլսոյ Հոգեւոր  
եւ Գերագոյն ժողովները միաբան 1852, Յու-  
նիս 5ին Աղթամարայ կաթողիկոսի, միաբան  
եպիսկոպոսաց, վարդապետաց, քահանայից եւ  
ժողովրդոց համար զանազան կանոններ կ'որոշեն.  
մի եւ նշյ ժամանակ կը գրուի առ Գարբիէլ,  
որ Աղթամարայ վիճակին կաթողիկոսական

օծումն ընդունի ի միսիթարութիւն ժողովրդեան  
եւ յանդորրութիւն ազգին:

Կ. Պոլսոյ Պատրիարքը վերոյիշեալ կանոն-  
ները եւ գաբրիէլ եպիսկոպոսի կաթողիկոսական  
օծման հրամանը զրկելէն վերջ՝ ի պատասխանի  
իւր գրոյն՝ կ'ընդունի Ներսէս Ե. կաթողիկոսի  
կոնդակը, գրուած Յունիս 16ին ի Տփղիս:  
Այդ կոնդակը Խիստ յանդիմանական ազդարա-  
րութիւն էր Կ. Պոլսոյ ազդային գործիշներուն,  
որով վեր ի վար կը յեղաշրջուէին Հոգեւոր եւ  
Գերագոյն ժողովոց որոշումները:

Գաբրիէլ եպիսկոպոս Լջմիածնի հաւա-  
նութիւնն ընդունելով՝ 1853ին հրաժարա-  
կանը կը ներկայացնէ Պատրիարքարան ի ձեռն-  
կրծիկեան Յակոբ աղայի. բայց չընդունուելով  
(Քիւզանդիոն, թ. 1200) առանց կաթողիկոսա-  
կան օծման, պարզ ընտրեալ կաթողիկոս կամ-  
արքեպիսկոպոս անուամբ մինչեւ 1856 Սեպ-  
տեմբեր փոխանակարար Աղթամար (1854) եւ  
Վան (1854—1856) տարտամ գրից մէջ  
մնալէ ետքը, ճարահատեալ կը սկսի վերստին  
միայն Վանայ առաջնորդական պաշտոնը յառաջ  
տանիլ, ուր եւ քիչ վերջը յանկարծամահ կը  
վախճանի (Քիւզ. անդ):

Հոգեւոր եւ Գերագոյն ժողովները գա-  
բրիէլի փոխարէն Աղթամարայ եւ անոր վիճա-  
կաց առաջնորդ կը կարգեն Եղեսեան Յակոբ  
եպիսկոպոսը, որուն պաշտօնավարութիւնն շատ  
կարճ տեւելով՝ Աղթամար կը մնայ ոչ միայն  
առանց կաթողիկոսի, այլ եւ անառաջնորդ: Այն

ժամանակ սուլրը Խաչի միաբաններու խորհրդով  
վանքի կառավարութիւնը դարձեալ զ'անցնի  
Խաչատուր վարդապետի ձեռքը: Այնուհետեւ  
մինչեւ Ներսէս Աշտարակեցւոյ մահը ոչ Աղ-  
թամարցիք Խնդիր յարուցած են իրենց կա-  
թողիկոսութեան համար եւ ոչ ալ Կ. Պոլսոյ  
ազգային կրկնին ժողովներն որոշում մ'ըրած են  
այս նկատմամբ: Ներսիսի մահէն (26 Սեպտ.  
1857) ետքը կը սկսի միւսանգամ արծարծիլ  
Աղթամարայ կաթողիկոսական Խնդիրը: Յետ  
այլ եւ այլ բանակցութեանց եւ խորհրդոց՝  
Կ. Պոլսոյ Գերագոյն ժողովը կ'որոշէ Աղթամանու-  
պոլսեցի Սարգիս եպիսկոպոսն, որ նոյն ատեն  
Մոլտաւիս-Վալաքիս կը գտնուէր հոգեւոր  
այցելուի պաշտօնով, ընտրել Աղթամարայ կա-  
թողիկոս: Անոր որոշումն կը հաստատէ նաեւ  
Հոգեւոր ժողովը. բայց Սարգիս եպիսկոպոս  
անձնական տկարութիւնք պատճառ բերելով՝  
կը հրաժարի իրեն եղած առաջարկէն: Ասոր  
վրայ Գերագոյն ժողովը կ'առաջարկէ կաթողի-  
կոսացնել Ռուսոսթոյի առաջնորդ Թաղէսու եպիս-  
կոպոսը. զոր չընդունելով Հոգեւոր ժողովը՝  
1858 Փետր. 4ի նիստի մէջ կ'որոշեն որ Աղ-  
թամարայ կաթողիկոս Ընտրուի Պետրոս եպ.  
Պիւլալիւլ: Նոյն տարւոյ Մարտ 14ի նիստին  
մէջ այս որոշումն վերահաստատելէ ետքը՝ ա-  
ռանձին Պայմանագիր մ'ալ կը պատրաստեն,  
ուր կը ճշդուին կաթողիկոսին իրաւունքները:  
Մարտ 17ին կը ստորագրեն պայմանագրոս Աղ-  
թամարցիք:

#### 46. Պետրոս Պիւպիլ (1858—1864):

Այսպէս Աղթամարցիք կաթողիկոսի օծման  
մասին Պատրիարքարանի հաւանութիւնն ընդու-  
նելով՝ յետ ծանր շփոթութեանց 1858, Յու-  
լիս 24ին կը ձեռնադրեն զՊետրոս Պիւլպիւլ,  
թէեւ յանձնարարուած էր իրենց՝ օծումն յետ  
օծման ընդհանուր Հայոց կաթողիկոսի տալ:  
Չեռնադրիչն էր Թորոս եպիսկոպոս Մակա-  
րայեցւոց վանքէն:

Պետրոս Պիւլպիւլ ձեռնադրուելէն յառաջիւ նախանձորդին՝ Յակոբ Եղեսացւոյ հետ հարկ էր մրցութիւն մ'ի գլուխ հանել: Յաղթանակն տարաւ ինքը՝ շնորհիւ Աղթամարայիրեն կուսակից միաբանից՝ Խաչատուր, Ղաղար եւ Յակոբ Վարդապետաց, զորոնք ի վարձ իրենց այս աշխատութեան, յետ օծման կը ձեռնադրէ եաիսկոպոս:

Պետրոս Պիւլպիւլի ձեռնադրութեան եւ  
օծման միջոցին տեղի ունեցած անկարգութիւն-  
ները 1858 Օգոստոս 2 թուականաւ վանէն  
Կ. Պոլիս Հասած Նամակ մը, զոր ի մէջ բերած  
է Խզմիրլեան՝ այսպէս կը նկարագրէ.

1858 *Otagoan*. 2 /, Ψ. 26

"Երբ որ ասոնց (Աղթամարցւոց) վարդապետները (Ղազար եւ Գրիգոր) կ. Պօլսէն դարձան ու եկան հոս (ի Վան), իրենց կաթողիկոսութեան ֆէրմանն ու կոնդակը բերին (ի Վան) քաղաք, եւ կարդալ տուին ի ներկայութեան

ազգին եւ երկուց ժողովոց եւ ստիպեցին ազգին  
եւ Պօղոս... Հայր սուրբին (Լիմ անապատի  
այժմեան վանահայր) հրաման տալ Մարգար  
Եպիսկոպոսին որ գայ օծէ զՊիլափիւլն կաթողի-  
կոս, բայց ժողովը պատասխան տուաւ թէ՝ “այս  
կոնդակաւ Պատրիարքն բացարձակ հրաման չէ  
տուած օծելու զՊիլափիւլն, ապա թէութեամբ,  
եւ մենք չեմք կրնար Մարգար Եպիսկոպոսին  
հրաման տալ երթալ օծելու մինչեւ Պօղսէն  
բացարձակ հրաման չգայ”։ այս պատասխանին  
վրայ վարդապետները ելան գնացին (յԱղթա-  
մար) բայց խոժոռեալ։ Այս տեսածին պէս  
Եդեսեան (Յակոբ Եպիսկոպոս) ելաւ գնաց  
յԱղթամար, ուր եւ կը քաջալերէ լմիաբանու-  
թիւնն որ առանց կրկին հարցանելոյ Պօղսոյ ա-  
տենին (ժողովոց)՝ օծեն իրեանց կաթողիկոսը՝  
բայց Պիլափիւլն կ'ընդդիմանայ միաբանութեան  
ըսելով թէ՝ “մինչեւ վանէն հրաման չգայ ինձի,  
ես չպիտի օծուիմ”։ այն ատեն միաբանութիւնն  
հանդերձ հօն գտնուող ռամիկ ժողովը գվայ ու բռնի... կը  
բռնանան Պիլափիւլին վրայ ու բռնի... կը  
մտցնեն ներս (յԱղթամար)։ երբ կը տեսնայ  
Եդեսեան որ օծուելու զիջում չընէր Պիլափիւլ՝  
կը յորդորէ միաբանութիւնը որ ինք լինի կա-  
թողիկոս։ միաբանութիւնն ալ կստիպէ զՊիլա-  
փիւլն որ եթէ ինքը չըլլար կաթողիկոս՝ իրեն  
տեղ Եդեսեանը օծէ, նա ալ կը պատասխանէ  
թէ՝ կ'օծեմ բայց երբ որ Պատրիարքէն հրաման  
բերել տայ, ... Վերջապէս ՈՂՄԵցիք սրով կըս-  
պառնան Պիլափիւլին ու կըսեն։ “Եթէ դու չես

Եմիր կաթողիկոս՝ Եղեսեանն օծէ, կամ թէ  
դուն եղբք՝ Եղեսեանը քեզի օծէ<sup>ո</sup>: Պիւլպիւլ  
կամայ ակամայ խօսք կուտայ զԵղեսեան օծելու.  
այս բանիս վրայ Հայոց ձորեցիք, Չուլստան-  
ցիք... բողոք կը բառնան ամբոխօք թէ՝ “Այս  
մարդ Եղեսեան... է... է ի՞նչպէս մեզի կա-  
թողիկոս կընայ ըլլալու ուստի եւ Պիւլպիւլը կը  
յորդորեն որ Եղեսեանէն օծուի. երբ Պիւլպիւլ  
յակամայից բռնադատեալ խօսք կուտայ կա-  
թողիկոսական օծումն ընդունելու, յայնժամ  
Եղեսեան կը ժխտէ իր խօսքը եւ կըսէ. “Ես հիւր  
եկած եմ հօն՝ չեմ կրնար օծէրու. իսկ երբ կը  
բռնանան, կըսէ թէ՝ “Մէկ Եպիսկոպոս չկրնար  
կաթողիկոս օծէր, հրաման չկայ, այն ատեն  
Պիւլպիւլն... կսկսի նախատել զԵղեսեան եւ  
ըսել թէ՝ “Երբոր դու օծուէիր մէկ Եպիսկոպո-  
սով հրաման կար՝ ինձի չկայ, ուստի ասոր (Ե-  
ղեսեանը) կառնուն ձեռք որ մինչեւ ցմահ զար-  
նեն, բայց մահտեսի Յոհան եւ մահտեսի Ատոմ  
հազիւ հաղ ամբոխին ձեռքէն կը թափեն ու  
կը փախցնեն զԵղեսեան... որ քանի մը օրէն  
յետոյ չուեց դէպի Պօլիս... Հինգշաբթի օր մը  
որ Յուլիս 24 էր, Պիւլպիւլ մէկ Եպիսկոպոսով  
օծուեցաւ կաթողիկոս, եւ նոյն շաբաթ օրն Յու-  
լիս 26 Հիջանի Յակոբ վարդապետ, կարծահա-  
սակ Խաչատուր վարդապետ ու զրագիր Ղաղար  
վարդապետ Եպիսկոպոս ըրաւու...”

Պետրոս Պիւլպիւլ կը ներկայացուի Երկայն  
հասակ, ջղուտ, թխադէմ եւ ահարկու արտաք-  
նով. վարուք սակայն օրինակելի անձ մը չէր.

բայց գործունեայ էր: Յովսէփ վարդապետ կը  
գրէ իւր Տեղեկադրին մէջ (Էջ 8).

“Պետրոս այս տանէր լստ բաւականին  
զկառավարութիւն Աղթամարայ եւ ժողովրդեան.  
շատ բարբարոսք դողային ի նմանէ. շատ եւս  
այն էր զի հարուածս եւ դատաստանս կրէին ի  
ձեռաց նորին. առնէր խնամն աղքատաց. չէն  
պահէր զԾունն, եւ անփառասէր ոք էր եւ խո-  
շորակեաց. սակայն ի բանս եւ յիրս կարի ճար-  
տար. ունել ունէր եւ պակասութիւնս, այո՛, զոր  
ու կարեմք արդարացուցանել: Այլ լսա չկա-  
րացին ընկճել՝ ոչ ձեռք եւ սպառնալիք ահար-  
կու քրդաց մեծամեծաց, ոչ գեղ մահու՝ ար-  
բուցեալ նմա յՈստան, զոր եւ թափեաց ան-  
դրէն, ոչ այնչափ վշտակրութիւնք եւ աքսորանք  
եւ տուգանք եւ պէս պէս տանջանք, զորս յա-  
ռաջագոյն կրեալ էր. սակայն ընկճեցաւ եւ եթ  
ի հարազատէն իւրմէ խաչատուրէ, որ ինքեան  
իսկ էր ձեռնասուն, եւ զամենայն վերակացու-  
թիւն կառավարութեան նմա հաւատացեալ:

Ցիշեալ Խաչատուր եպիսկոպոս Պետրոս  
կաթողիկոսի գլխաւոր աջակիցներէն մէկն էր.  
Կաթողիկոսն զինքը իւր գանձապահն եւ գոր-  
ծակալն կարգած էր: Խաչատուր եօթը տարի  
այս պաշտօնը վարելէ ետքը, — երբ աւելի իւր  
գանձարանը ճոխցնելու մտագիր կըլլայ, —  
ի վեր կը հանէ իւր սրտին խորհուրդը՝ կաթո-  
ղիկոսն տապալել եւ ինքն գրաւել աթոռը:  
Իրեն կուսակիցներ ունէր կաթողիկոսին անհա-  
մակիր միաբաններ. որոնց թուին վրայ կը յա-

ւելու կաշառքով աշխարհականներ ալ: Ասոնց մասնակցութեամբ 1864 Սեպտ. 10ին Նարեկայ վանքին մեջ ժողով մը կը գումարուի, ուր ներկայ կ'ըլլան նաեւ Ղազար եւ Յակոր եպիսկոպոսները, եւ կը սահմանուի վար առնուլ զՊետրոս եւ օծել Պլաչատուր կաթողիկոս: Որոշումն ի գլուխ հանելու յարմարագոյն ժամանակն կը համարուի Սեպտեմբեր 24, երբ Պետրոս Պիւլպիւլ Ախվանց գիւղը կը գտնուէր, Կղղիէն դուրս դետրոս կաթողիկոս Կ'իմանայ անոնց խորհուրդը. ի գերեւ հանելու համար գաւը, կը փութայ անոնցմէ յառաջ անցնիլ Աղթամար. բայց հաղիւ թէ ոտքը նաւ կը դնէ ծերունի. կաթողիկոսն՝ յետո կը մղուի Խաչատրոյ կուսակիցներէն եւ ջուր Կ'ինայ. իսկ Խաչատուրեանք կ'աճապարեն կղղին:

Կաթողիկոսն մեծ ճգամբ ինք զինքը ցամաք հանելով՝ զուր կը սպասէ ամիողը գիշերը՝ Կղղիէն Սիամաններու օգնութեան. յուսահատած առտու Փշավանց գիւղը կ'երթայ եւ հոն “յախոռի Նէթոյեան Մանուկին երթեալ ընկողմանէր<sup>1</sup>”: Այն ինչ կը պատրաստուէր լաներթալու՝ այս անիրաւութեան դէմ բողըքելու համար, երկու օր վերջ՝ Սեպտ. 28ին “ի վերջին գիշերին երկուց աւուրցն սպանաւ յանկողնի, յախոռն՝ Նէթոյեան Մանուկին ի Փշավանց գիւղ” Խաչատուրի հաւատարիմ սպասաւորին Եռևսուփանն քիւրդ աւազակի ատրճանակի հարուածներով:

<sup>1</sup> Տեղեկագիր, էջ 17:

Հանգուցելոյն մարմնը կը տարուի կղղին եւ “առանց բանի աղօթից եւ կարգի կատարեւ լոյն եղին ի հող տապանի, զոր ինքն իսկ էր պատրաստեալ ի կենդանութեան իւրում<sup>1</sup>”:  
“վասն զի, կը գրէ Յովսէկի վարդապէտ, սովորութիւն է կաթուլիկոսացն Աղթամարայ պատրաստել վաղագոյն զգերեղմանս. գոգցես գիտելով թէ մօտ է ինքեանց մահ յետ կաթողիկոսանաւ լոյն, զի մին ի միւսմէն տեսեալ ուսանի զիւրն, կաթողիկոսին արկածալից մահն երկար քննութեան կ'ենթարկուի ի վան եւ ի կ. Պոլիս:

#### 47. Խաչատուր Շիրոյեան (1864—1895):

Մինչդեռ Պետրոս ծերունի կաթողիկոսն ծովափին վրայ օրհասի մատնուած էր, Խաչատուր եպիսկոպոս Շիրոյեան Բողոնիսցի իւր համամիտ եպիսկոպոններով կը հասնի Աղթամար, ուր Միամաններու հաւանութեամբ հետեւեալ օրը Վարագայ խաչի տօնին կ'օծուի կաթողիկոս<sup>2</sup> (1864, Սեպտ. 25):

<sup>1</sup> Տեղեկագիր, էջ 17—18:

<sup>2</sup> Խաչատուր կաթողիկոսի կենսագրութեանը սուածէ Յովհ. Ա. Բաղունի, Հրատարակուած “Արարոտ թերթի մէջ”, 1897, Բ. գիրք, էջ 51—61, “Մի երես Աղթամարց կաթողիկոսութեան պատմութիւնից եւ հանգուցեալ Տ. Խաչատուր կաթողիկոսի գահ բարձրանալը”, ուր կան նաև, Խաչատուրի լուսանկարներ՝ առանձին եւ Խաչիրացի տօնին տօնախմբութեան ժամանակ եկեղեցական հանդերձարման մէջ: Յովհէփ Ա. 1866ին իւր Տեղագրին մէջ անոր կենաց պատկերը գծած է հետեւեալ Խօսքերով. “Աս

Պետրոս Պիւլպիւլի եղերական մահն եւ խաչատրոյ անհրաման ձեռնադրութիւնը երկար խնդրոյ նիւթ կ'ըլլայ: Սպանման պարագաներն քննել տալով բարձրագոյն դուռը՝ Աշնայ կառավարութենէն առ ինքն հասած յայտագրոյն վրայ 1865 Յունիս 7 թուական պաշտօնագրով մը Ազգային Պատրիարքարանին ժանուցած է թէ սորչափ որ Տ. Պետրոս կաթուղիկոսն սպաննողները եռուսուփ եւ Շահին անուն երկու փախստական քիւրտերն են կ'ըսուի, այսու ամենայնիւ Տ. Խաչատուր սրբազնն ալ ուրիշ միա-

յառաջագոյն ի մանկութեան իւրում եկեալ յԱղթամար ծառայեր յուսու Գետրոս Պիւլպիւլին եւ ինքն իսկ էր ի Գաւաչու (որ է հին Ուշտունիք), ի գեղջէն Բողոնիս, մատյի ղթամար (որդի Ըերյ անուն Կեսարական ասուց մը, ըստ Բազունի վարդապետի, «Արագոն», էջ 52), ապա ի դիմել տարագրիւ Պետրոս Պիւլպիւլին յԱղթամարաց, խցս տայ եւ Խաչատուրն ի Կտուց անսպասն, ուստի եւ յետ աւուրց՝ երեք միաբանք աշխարհականք Կտուցայ . . . առեալ ընդ իւրեան զայս պատանին նորահաս մատաղ՝ զլաչատուրն, դիմեն ի Ա. Եջմիածին . . . Նազուիան առուանեալ վարդապետ ոմն Ա. Եջմիածնի . . . կացուցանի տեսուշ Ա. Հարիսիմեանց վանից, եւ Խաչատուրն ծառայելոյ ի պէտ երթայ ընդ Նազուիանին. յետ ժամանակաց վամճանի Նազուիանն եւ գումարք դրամոց նորին մտանեն ի ծոց Խաչատուրին: Նայնաւէս յաջողի կրկն ծառայել Խաչատուրիս Յովհաննէս եպիսկոպոսի ուժնեն. եւ ի մեռանել եպիսկոպոսին մեծ մասն հարստութեանց նորին թագուցանէ Խաչատուրն ի ծոց իւր . . . Յանցանել աւուրց անցանէ Խաչատուրն ի Ա. Եջմիածնայ եւ դայ . . . յԱղթամար. ձեռնադրի վարդապետ ի Մարգար եպիսկոպուն Հիգանու.՝ Յովհէփ Վրդ. Տեղագիր. էջ 9: Կ'ըսուի թէ Յովհէփ Ա. Յօլանեան գրած է Խաչատրոյ ընդարձակ կենագրութիւնը՝ բայց լուս քմաց կաթողիկոսին, որով վարահանի չի կրնար համարուիլ (Հմատ. Երեւելք 1896):

բանից հետ կ'երեւի թէ մեծ մասնակցութիւն ունեցած է գործոյն մէջ<sup>1</sup>: Տարի մը ետքը՝ 1866, Յուլիս 12ին Ազգ. Պատրիարքարանի Ահճակային Եկեղեցական ժողովը հետեւեալ վճիռը տուած է այս մասին. «Վիճակային Եկեղեցական ժողովս տեղեկանալով եթէ Խաչատուրը եպիսկոպոս Աղթամարայ հանգուցեալ ուստրոս Կաթուղիկոսին կենդանութեան ատեն ինքզինքը անոր տեղ Կաթուղիկոսութիւնը<sup>2</sup>: Նոյն ժողովը մի եւ նոյն ժամանակ նոր ընտրութեան համար եռանուն ցանկ մը կը պատրաստէ: Այս հիման վրայ Ազգ. ժողովը 1866 Յուլիս 22ի նիստին մէջ թափուր կը հրատարակէ զԱղթամար. եւ 1866 Հոկտեմբեր ամսոյ վերջին Պատրիարքական խառն ժողովը Աղթամարայ վանուց Կաթողիկոսական տեղապահ կը կարգէ<sup>3</sup>: Նոյն տարւոյ Կոյեմբերի 14ին ալ

1 Իզմիրլեան, էջ 1012-1013:

2 Անդ, էջ 1015:

3 Ունիմ աշցած առջեւ Յովհէփ եպիսկոպոսի մէկ ինքնագիր նամակն գրուած 1867: Անպատ. 17ին յԱղթամար, հացեկալիրն է «Քիստոսազօր եւ Մեծահավատ վեճաշուրք . . . Բէյյ մը, որ հաւանորեն կ'ապրէր Կ. Գոլիս: Հոս ակնարկելով Խաչատրոյ անուղղայ գործերը՝ կը յաւելու. «Եւ ոմն ի նորին շարանենի Խորհրդակցէն առաքեալ է սյոր զմաքուր լւելիք ձեր նենկաժոտ թիւնոր նովկացուցանէ. ոչ թէ նենկաժոտ զարդարն եւ զիրան զսուան քարոզէ. զի՞ կար գորա ընդ սուսթեան. պատճառն արդարութեամբ ասեմ, հանապազ խորհրդակցէ դ որ է Յակոբ եպիսկոպոս. չփայելը գորա եւ նոր յանդինի յայնպիսի եղենագործութիւն. յավերական գարձուցին լուսուրը՝ Աղթամարուութիւնը . . . Արդ արտասվախառն ձայնիւ աստուստ ասեմ. . .

Կորոշէ որ Խաչատուր գայ կ. Պոլիս ի դատ<sup>1</sup>: Բայց Խաչատուր կ. Պոլիս կը համնի հազիւ 1868 Հոկտ. 12ին: Քննութիւնք որ աւուր կը կնճռոտին. միւս կողմանէ Աղթամարցիք անդադար դիմումներով եւ սպառնալիքներով կը պահանջեն Խաչատրոյ հաստատութիւնը: 1875 Դեկտ. 4ին Եկեղեցական վիճակային ժողովը խնդրոյն վերջ տալու համար բաւական կը համարի Խաչատրոյ երդմամբ խոստովանութիւնն լսել իւր սպանման մասնակցութեան նկատմամբ. որուն արդիւնքի վրայ կը կայացնէ որոշումն: «Համագումար ժողովս կը վճռէ թէ՝ Խաչատուր կաթողիկոս իւր նախորդին՝ այս ինքն Պետրոս կաթողիկոսի սպանման ոճրոյն մէջ Բ. Դրան ժամանակաւ յարուցած կասկածէն ազատ եւ անպարսու է Ազգային Եկեղեցւոյ եւ խղճի առջեւ: Ուստի Ամենապատիւ Խաչատուր Սրբազնան... օրինաւոր կաթուղիկոս է Տան Լողթամարայ<sup>2</sup>»: Այս վճռէն ետքն ալ կ'ըլլան ինչ ինչ խնդիրներ Ազգային ժողովոյն կողմանէ, բայց ամենէն վերջը կը հաստատուի վերսիշեալ վճիռը. եւ Խաչատուր կաթողիկոս կը մեկնի կ. Պոլիսէն դէպ ի պաշտօնավայրն 1876 Հոկտ. 20ին, զարդարուած կուրծքը Մէծիտիյէ առաջին կարգի

ողորմել մեծի եւ ողորմելի տանս, կրկին սիրով հայեսչիք եւ բացեւ առ Էլուսիոս Շաբաթի Առքիւ որ իս է յեռանորինաց: . . . «Փշավեցի Յակոբ Հարդասպես ի դիմաց աշքատիկ Աթոռոյս առաքեցար առ Ազգայինամութիւնդ:»<sup>3</sup>

<sup>1</sup> Անդ, էջ 1016—1017:

<sup>2</sup> Անդ, էջ 1040:

պատու անշանով: Ըստ տեղեկագրին Երեմիա Եպիսկոպոս Տէր-Սարգսեանի, ուղղուած առ գէորգ կաթողիկոս Էջմիածնի, «մինչեւ որ Խաչատուր կաթողիկոս իրեն վերագրուած յանցանքը կը քաւէ՝ 1500 սակիի կը նստի<sup>4</sup>:

Խաչատրոյ կաթողիկոսութեան այս տիտուր սկզբնաւորութիւնը պատկերն է միեւնոյն ժամանակ անոր յետագայ գործունելութեան: Առանց մասնաւոր ուսումնական ընթացք մը կատարած ըլլալու՝ յեցած էր միայն բնատուր Ճարտարամտութեան վրայ. խորամանգ, լաւ տեղեակ ժամանակակից քաղաքական պարագաներուն՝ գործեց աւելի անձին շահէրուն համար, քան իւր զգեցած բարձր պաշտօնէն պահանջուած պարտուց համապատասխանելով՝ ժողովրդեան բարօրութեան նայեցաւ, թէեւ «եթէ կամք ունենար՝ իւր բնածին ընդունակութիւններով իւր ազգին հարող էր մեծամեծ ծառայութիւններ մատուցանել<sup>2</sup>»: Իւր սիսալը իմացաւ նա շատ ուշ՝ երբ 95 թուականի սարսափելի դիպաց ենթարկուեցաւ նաեւ Վասպուրական<sup>3</sup>:

Եւսոնեան<sup>4</sup> անոր գործերուն վրայ խօսելով կը գրէ թէ իւր թեմին մէջ շատ Եկեղեցիներու շինութեան պատճառ եղած է՝ ի հի-

<sup>1</sup> Բիւզանդիոն, թ. 1203:

<sup>2</sup> Արաքս, էջ 54:

<sup>3</sup> Հման, առ այս Խաչատրոյ 1895, Դեկտ. 19 թուակիր աեղեկագիրն առ Մատթ. Կամբեան պատրիարք. Հրու. ԱՐԻՏ. 1896, Մայիս, էջ 245—249:

<sup>4</sup> Բիւզանդիոն, թ. 1203:

մանց շինելով կամ նորոգելով քայքայած ե-  
կեղեցիներ. Աղթամարայ կղզւոյն մէջ եւ անկէ  
դուրս շատ մը շէնքեր ալ շինած է, որոնց մէջ  
նշանաւոր է Անվանց՝ ծովեղերեայ երկյարկանի  
ու զուարձալի վեհարանը եւ առընթեր դպրոց  
մը: Վեհարանի դուան ճակատին կայ անթուա-  
կան արձանագրութիւնս.

“Վեհարանս եւ դպրոցս նոր հիմանց կանգնեալ  
ձօնեմ բազմակարօտ իմ ազգին,  
Ի կայսրութեան ինքնակալին օսմանեան Համբա-  
երկրորդ վեհապետին յաղթական.  
Թէպէտ եռանդ սիրոյս վաղուց ստիպէր,  
Բայց զբաղմունք իմ հոծ գործով ոչ ներէր.  
Քան զամեն ինչ նուիրական էր հոգւոյս,  
Ընդ շինութեանց զբարցական առեալ լցու,  
Ուսումնասէր մանկամբ Հայոց ջանալ միշտ,  
Զիմ սգակիր ժողովրդեան ջնջել վիշտ.  
Տէր խաչատուր կաթուղիկոս Ռշտունցի,  
Չեր աղօթից կարօտ ծառայ Յիսուսի:<sup>1</sup>

Ասոր ամէնէն աւելի գնահատելի գործն  
եղած է Աղթամարայ վանուց մէջ շինել տուած  
Թանգարանը, որուն մէջ հաւաքած է վանքին  
ի հնուց անտի մնացած շատ մը թանկագին ձե-  
ռագիրները, նշնպէս այլ եւ այլ եկեղեցիներու  
մէջ կամ անհատականաց քով պահուած ձե-  
ռագիրները:

1895ին անբուժելի հիւանդութեան մը

<sup>1</sup> Ազգագր. Հանդ., Ի, էջ 208-209:

բռնուած՝ Վան կը տարուի, ուր բաւական ատեն  
բժիշկներէ խնամուելով, բայց չապաքինելով՝  
նոյն տարին դեկտեմբեր 22ին կը վախճանի:  
Մահանացուն Աղթամար փոխադրուելով կը  
թաղուի իր կենդանութեան պատրաստել տուած  
փառաւոր շիրմին մէջ, որ հետեւեալ տապանա-  
գերը կը կրէ<sup>1</sup> մերձաւոր ընթերցուածովս.

Խաւար շիրմիս իմ, սիրուն այցելու,  
Ասել քեզ հօգերս, ոչ չունիմ լեզու...  
Չուառ ի գահ տունս բեկեալ նիղակաց  
Ազգիս դառն ցաւոց հեծութեան ի բոց  
Տուրեալ հայրապետն եմ Ռշտունի,  
Որ խաչատուր անձս խաչն զոհեցի.  
Իիւսեալ շինութեանց փունջս զանազան  
Ռամեալ խաչս եւ աջս հինս ի թանգարան,  
Կաթուայ սուրբ Խւղոյն՝ և աղաւնին օծման,  
Աւետարանս, թանգ շուրջառ, գաւազան,  
Թողեալ յիշատակ նուէր տաճարիս.  
Ունէի գեռ նոր գործոց տենչն ի յիս,  
Ի արդարեւ Բ. Համբիդ վեհ Սուլթան  
Լողեաց զիս ի փառս յառաջինս նշան,  
Ի մեծ պարծանըս գահիս Արծրունեան,  
Կեանքս, խիղճս եւ հօգիս այլ սոքօք չցան  
Ու հողմովք ժանդից հառաչքս ոչ շինան.  
Մէրս, յոյս՝ ի Յիսուս, բաժինս՝ այս տապան:  
Օծեալ 1864 Սեպտ. 12.  
Վախճանեալ 1895 դեկտ. 22 ի Վան:

<sup>1</sup> Բիւզանդիոն, թ. 1204 (պակաս տողերով) եւ Ազգ-  
Հանդ., Ի, էջ 212 (սխալ ընթերցուածներով):

Խաչատրոյ մահուընէն ի վեր թափուը կը  
մնայ կաթողիկոսական Աթոռը: Ի սկզբան յանձ-  
նուեցաւ կառավարութիւնն Վանայ երբեմնի  
առաջնորդական տեղապահ Մարգարեան Արսէն  
Ալարդապետի՝ կաթողիկոսական փոխանորդի  
տիտղոսով: Այնուհետեւ անցաւ կ. Պոլսոյ Պա-  
տրիարքարանի վերին հսկողութեան ներքեւ  
կազմուած Տնօրէն խորհուրդի մը, որ տեղա-  
պահի մը նախագահութեամբ կը վարէ գործերը  
(Հմմտ. վերը, էջ 31—32):

Այսպէս չարաչար եղաւ կործանումն շի-  
նուածքի մը, որուն հիմերն դրուած էին աւազի  
վրայ: Թէեւ կրցաւ Աղթամարայ կաթողիկոսա-  
րանը 782 տարուան կեանք մը վայելել, բայց  
մեծ ոգորմամբ, միշտ ահի եւ երկիւզի մէջ:  
Բնականարար այսպիսի շինուածքի մը մէջ չէր  
կրնար կեանքն երջանկարեր ըլլալ, տեսնելցան-  
կալի օրեր, պայծառանալ յառաջադիմութեամբ:

Կաթողիկոսութիւնն անդստին ի ծննդոց  
ծանրաբեռնուած նղովքի տակ՝ չվայելեց ընդ-  
հանուր հայասեռ ժողովութեան համակրութիւնն  
եւ սէրը, եւ միշտ խորթ նկատուեցաւ: Կենու-  
նակութիւն կը պակսէր իրեն, նման անդամի մը,  
որ զրկուած ամբողջական մարմոյ հետ երակ-  
ներու միջնորդութեամբ թարմ արեան անար-  
դել խաղացքէն՝ տակաւ տակաւ կը հիւծի, կը  
տկարանայ, եւ ի վերջը կը տարրալուծուի կամ  
կը դոսանայ՝ ի վես իրեն եւ ամբողջ կազմուած-  
քին: Ոչինչ փոփոխութիւն յառաջ բերաւ այս

Հիւանդագին դրութեան վրայ Զաքարիայի  
բախտախնդիր օդափոխութիւնն էջմիածին եւ  
կաթողիկոսական աթոռին կարձատեւ վայե-  
լումը:

Արտաքին աննպաստ հանգամանքներն  
աւելի վատթարացուցին դրութիւնը: Մեկուսա-  
ցած Վասպուրականի լեռնապատ մութ անկիւն  
մը, ըրջապատուած քիւրտ վաչկատուն, անհամ-  
բոյր եւ այլադեն ցեղերէ՝ ենթարկուած մաց  
անդադար հարկապահանջութեանց, զրկմանց եւ  
հալածանաց: Փոխանակ ըրջակայ վայրագ ցե-  
ղերու վրայ ազդելու բարոյապէս՝ ինքն անաշ-  
նուացաւ անոնց ազդեցութեան տակ: Բարե-  
կարգական օրէնքներն տակաւ տակաւ քայ-  
քայեցան. տգիտութիւնն սկսաւ շահագետել  
իւր սարսափելի իրականութեամբ: Ոճիրներ կը  
ներկայանան պատմութեան ատեանին առջեւ,  
մանաւանդ վերջին հարիւրամէին, որոնք իրենց  
չքմեղանքը միայն բարբարոս ըրջակայքէն կրնան  
ընդունիլ:

Չենք ուզեր այսու սակայն ժխտել, թէ  
Աղթամար իւր իրը 800 ամեայ կենաց մէջ  
չվայելեց պայծառ գարուններ ալ: Զաքարեանց  
եւ Գրիգորիսեանց ըրջանն (1300—1600) ա-  
մենափայլուն ժամանակն եղաւ այս կողմանց, երբ  
գրչութեան արուեստն մեծ խանդով մշակուե-  
ցաւ վանքերու մէջ, ինչպէս մեծ թուով ձեռա-  
գիլներ օրինակուած Աղթամարայ թեմին մէջ  
կը վկայեն. Դանիէլ Աղթամարցի, Թովմա Մի-  
նասենց, Հայրապետ արեղայ... համբաւաւոր

գրիչներ հանդիսացան այս շրջանին. բայց Աղթամարայ անունն հռչակեց մանաւանդ Գրիգորիս Աղթամարցի իւր անմահ բանաստեղծութիւններով, որոնք շուտով հասարակաց ստացուածք եղան. եւ Զաքարիա գնունեցի, իրմէ յառաջ Յովհաննէս Արձիշեցի, Մխիթար Մեծոփեցի, նյոն իսկ Գրիգոր Խաթեցի եւ ուրիշներ Աղթամարայ շրջանակին կը վերաբերին: Բայց ԺԶ գարու խոնարհելուն հետ մար կը մտնեն այս անուններն ալ եւ այնուհետեւ արեւելեան խաւար գիշերներն կը յաջորդեն անվերջ՝ միթութեան թանձր քողին տակ անհետացնելով ամէն նշմար անցեալ արեգակնալից օրերուն:

Այսպիսի կացութեան մէջ Էջմիածնի եւ Կ. Պոլսոյ օրինաւոր իշխանութիւնք կատարեալ իրաւանց մէջ էին միջամտելու Աղթամարայ գործերուն մէջ եւ չափ եւ սահման գծելու: Անարդար չէր նյոն իսկ կաթողիկոսական աթոռոցն ի սպառ բարձման սպառնալիքն եւ գործադրութիւնը, քանի որ իշխանութեամբ կը վեղչանէին միայն կաթողիկոսները՝ դադրած օգտակար գործունէութենէ: Ի՞նչ տարակոյս թէ տեղապահ մը կամ պարզ առաջնորդ մը՝ Ընտրուած օրինաւոր իշխանութենէ եւ հմուտ ժողովրդեան պէտքերուն՝ աւելի շահուէտ պիտի գործէր ի նպաստ ժողովրդեան հոգեւոր զարդացման. ինչպէս ի վերջոյ ստիպեցին պարագայք զայս արդեամբք ի գլուխ հանել:

Աղթամարայ կաթողիկոսութիւնն — ինչպէս պատմութեանս ընթացքն ցուցուց — աւելորդ էր անդէն ի սկզբնաւորութեան, աւելորդ նկատուեցաւ յընթացս դարուց, աւելորդ երեւցաւ նաեւ ներկայիս. ուստի եւ արդար էր անոր դադարումը:

Կարեւոր կը համարիմ հոս զետեղել Հաւաքարանի, տուած կաթողիկոսական յաջորդութեանց անուանացանկին վերջն՝ ԺԵ—ԺԹ գարերու վերաբերեալ մասը<sup>1</sup>, սկսել Զաքարիա կաթողիկոսէն († 1464) մինչեւ 1823: Առաջին ԺԵ եւ ԺԹ գարերու կաթողիկոսաց անունները պատմական չեն. բայց կ'երեւայ թէ ԺԷ գարէն ասդին՝ Գրիգորէն սկսեալ, Հարազատութեան նկարագիր ունին եւ կրնան ինչինչ մուծուիլ մեր ցանկին մէջ՝ յատկապէս Մարտիրոս Գուրջին՝ կաթողիկոսին յաջորդող անունները, բայց միշտ հարազատութիւնն կանխաւ պատմական փորձաքարի վրայ քննելէ ետքը: Մենք դիմամի չափնիք զասոնք մեր ցանկին մէջ, որովհետեւ պատմական կոռուան չկրցանք գտնել:

67. Զաքարիա եղբօրորդի տէր Դաւթի († 1464 = § 11):

68. Թադէոս:

<sup>1</sup> Բ. Ձ. 1897, էջ 416<sup>2</sup>

69. Միքայել:
70. Սարգիս.
71. Կարապետ Խիզանցի:
72. Ստեփանոս, այր առաքինի (= ? § 12):
73. Ներսէս:
74. Գրիգոր (= ? § 16—18):
75. Եղիազար:
76. Բաղդասար:
77. Ղազար:
78. Աւետիս մականուանեալ Կարմիր:
79. Գրիգոր ջատագով իմաստութեան  
(= ? § 16—18):
80. Աբրահամ:
81. Յովհաննէս:
82. Ներսէս:
83. Ստեփանոս:
84. Բաղդասար:
85. Կարապետ, մականուանեալ ... (դաստարկ):
86. Մարտիրոս մականուանեալ Գուրջի,  
յերկուն Մոկաց, ի գեղջէն Կանէնից:
- Սա ըլլալու է Մ. Փշոռէն, որ 1660/62ին կը  
յիշուէր (§ 19), ինչպէս մենք աւ նոյնացուցած ենք:
87. Բաղդասար ի տանէն Ազատաց:
- Ուրիշ կողմանէ անծանօթ: Հաւաքարանը չի  
յիշեր հոս զՊետրոս (§ 20), որուն 1670ին կը պատա-  
հինք տապանաքարի մը վրայ:
88. Ստեփանոս:
- Ըլլալ/թերեւս այն Ստեփանոսն (§ 21) որ 1671ին  
կը յիշուէր եցմ. Գէորգ. Յուց. թ. 375: Մատագիր

կ'ընեմ որ յիշատակարանիս թուականը “ՌՃԻ” ձեռ-  
քիս տակ եղած ձեռագիր ցուցակին մէջ նաեւ ԹՃԻ  
կրնայ կարդացուիլ (Հմմ. էջ 117): Հաւաքարանին  
ալ անծանօթ է Փիլիպպոս:

89. Մարկոս յաշխարհէն Քաջբերունեաց  
ի գեղջէն Բլուրմակայ:

Հաւաքարանը չի յիշեր հոս կարապետն (§ 22)  
որ 1677ին անգամ մը կը յիշատակուէր: “Սոյնպէս  
անծանօթ կը մնայ իրեն Յովհ. Թիւթիւնջի (§ 23), որ  
կարապետէն յառաջ կամ վերջն երեւցած է: Բայց  
կրնայ Մարկոս պատմական անձ եղած ըլլալ, ուստի եւ  
իր անունը մնւծուիլ յաջորդութեանց շարքին մէջ:

90. Թումա ի մօրէն յԱզատ տանէ եւ ի  
հօրէ Ուշտունի, ի գեղջէն Երեզայ:

Լեւոնեանի հետեւելով Թօվլմայի (§ 24) ծննդա-  
վայրն նշանակեցինք Յերձ. ԲԶՄ. “ի գեղջէն Երեզայ  
կը կարդայ: Պէտք է քննել այս կէտն համեմատու-  
թեամբ ձեռագրաց: Հաւաքարանն չի գիտեր Ա-Երէն  
անունը:

91. Սահակ Արծկեցի:

Հմմ. § 25 (1698):

92. Յովհաննէս մականուանեալ Կեծուկ:

Հմմ. § 26 (1699—1704):

93. Հայրապետ Փաքինեցի:

Հմմ. § 27: Լեւոնեան ծննդավայրն “Փային”,

գիտէ:

94. Յովհաննէս ի Հայոց ձորոյ:

95. Գրիգոր Գաւաշեցի:

Մեր ցուցակին մէջ Յովհաննէս Հայոց ձորեցի  
Գրիգոր Գաւաշեցւոյ յաջորդ նշանակուած է (§ 28—29),  
Գրիգոր 1707—1711 տարիներուն կը յիշա-  
քանի որ Գրիգոր 1707—1711 տարիներուն կը յիշա-  
քանի որ Գրիգոր 1707—1711 տարիներուն կը յիշա-

Կետն լուսադոյն աղքիւրներու հիման վրայ քննութեան  
կարօտ կը մնայ:

96. Թումա յերկրէն Համկու:

97. Լազար Մոկացի, առաքինի:

Թէ թումա եւ թէ Պազար այլուստ անծանօթ  
կը մնան. բայց պատճառ չկայ անպատմական համարելու,  
յամենայն դէպս կարձատեւ եղած է իրենց կաթողիկո-  
սութիւնը:

98. Գրիգոր Խիզանցի, ի տանէն Մեծաց:  
Հմտ. § 30 (1725):

99. Բաղդասար Բաղիշեցի:  
Հմտ. § 31 (1735—1743):

100. Աահակ Աղբակցի:

101. Յակոբ Ամեթեցի:

Էնդ մէջ Բաղդասարի եւ Նիկողայոսի կարելի է  
ենթադրել զարոնք: Մեղի անծանօթ են յանուանէ  
Բաղդասարի յաջորդն եւ Նիկողայոսի նախորդը:

102. Նիկողայոս Սպարկերացի, ի գեղջէն  
Լուարայ ի տանէն մեծի Սեւոնց Գրիգորի....:  
Հմտ. § 32 (1736—1751):

103. Գրիգոր:

Հմտ. § 33 (1751—1761):

104. Թումա Աղթամարցի, ի ցեղէ Գագիկ  
Թագաւորին:

Հմտ. § 34 (1761—1783):

105. Կարապետ Ղուըմքէսմենց:

Հմտ. § 35 (1783—1787):

106. Յովհաննէս Սպարկերացի:

Սա այլուստ անծանօթ կը մնայ. Թերեւս յետ կա-  
րապետի՝ հակառակ Առաքուստ (§ 36) եւ Թէուրուստ (§ 37)  
զորոնք Հաւաքարանը չի ճանչնար, գիրք բռնած ըլլայ:

107. Միքայէլ Վանեցի. յոյժ երաժիշտ:  
Հմտ. § 38 (1796—1810):

108. Կարապետ Շատախցի, յոյժ ողորմած:  
Հմտ. § 39 (1818):

109. Խաչատուր Վանեցի, առաքինի եւ  
սուրբ:

Հմտ. § 40 (1803—1814):

110. Յարութիւն Արտօնեցի....:

Հմտ. § 42 († 1823). Խաչատուրի եւ Յարու-  
թիւնի մէջ տեղ կը յիշուի կարապետ մը (§ 41) 1616ին,  
որ Հաւաքարանի անծանօթ է:

111. Յովհաննէս Շատախցի, ի գեղջէն  
Ծոլայ:

Հմտ. § 43 (1823—1843):

Այս եղանակաւ կը ստանակը Հաւաքա-  
րանի թ. 86—111 յաջորդութեանց շաբթին  
մէջ ցանկ մը, որ յինքեան գոհացուցիչ է եւ  
դիւրաւ կրնայ լրացուիլ այլուստ ծանօթ անուն-  
ներով: Բայց ոչ այսպէս անկէ յառաջ նշանա-  
կուած անուանացանկը: Թէ ինչո՞ւ հաւաքիչն  
Պազար ինչ ինչ անուններ գուրս ձգած է,  
գժուարին է լուծել. հաւանօրէն անոնք չեն  
հասած իւր ծանօթութեան (Հմտ. վերը, էջ 3):

Ի մէջ կը բերեմ կարեւոր յիշատակարան  
մը յաւելլի էջ 115, ուր Ստեփանոս Դ. Էլ-  
միածնի կաթողիկոս կը յիշուի եւ կաթողիկոսու-  
թեան առաջին տարին օժէն կը նշանակուի.

“Եւ արդ գրեցաւ սուրբ Աւետարանս ի Խլաթ քաղաքի, Ընդ հովանեաւ Մատնէվանից Ս. Աստուածածնին, Ս. Սարգսին եւ Ս. Գևորգուն, Ճեռամբ յոդնամեղ եւ անիմաստ գրչի Մկրտչին, սուտանուն քահանայիս. յամի Զժի թշրւականի ի Հայրապետութեանն տեառն Ստեփանոսին Էջմանի կաթուղիկոսի, որ այս ամ Հաստատեցաւ շնորհաւըն Աստուծոյ<sup>1</sup>:”

ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ИНСТИТУТА  
ВІДОНОВЕДЕНИЯ  
Академии Наук  
СССР



<sup>1</sup> Հ. Յ. Քոսեան՝ Յուցակ հայերէն ձեռագրաց կարտոս թագաւոր եկեղեցւոյն:

- ԿՊ. Սամուռեկեամ Խ., Միսիթար Քօշի Դատաստանագիրը ու հին Հայոց քաղաքացիական իրաւունքը: 1911: Էջ ԺԹ+344: Փր. 5.—
- ԿՊ. Առաքելակեամ Հ., Պարսկաստանի Հայերը, Նրանց անցեալը, Ներկան եւ ապագան: Ա. 1911: Էջ Հ+97: Փր. 1.50
- ԿՊ. Յովանակեամ Հ. Ղ. Ա., Միջնադարեան ազգային տաղաշափութիւն ուսմկախառն. Էջ 1-48:
- ԿՊ. Ակիմեամ Հ. Խ., Յովսաթան Նաղաշ եւ Նաղաշ Յովսաթանեանը եւ իրենց քանատուղծական եւ Նկարչական աշխատութիւնը: 1911: Էջ 49-117: Փր. 1.50
- ԿՊ. Մեհեմ իշեամ Հ. Գ. Ժ., Գրիգոր Մագիստրոսի “Գամագուականի”, ամբողջական լուծունք: 1912: Էջ ԺԱ+162: Փր. 150
- ԿՊ. Գ. Ա. Բ. Ի. Հ. Ե. Ա. Գ. Կ. Մ. Մ. Ս., Ազնայ Դաւաբարբարոց եւ Արդի Հայերէն լեզուն: 1912: Էջ Է+416: Փր. 6.—
- ԿՊ. Մարկոսարտ Պրոֆ. Դկտ. Յ., Պատմութիւն հայերէն նշանագրեալ եւ վարուց Ս. Մաշթոցի: Թրգմ. Հ. Ա. Վարդանեան: 1913: Էջ Է+59: Փր. 1.50
- ԿՊ. Ամառեկամ Հ., Հայոց գրեռը, ընդ մասմով:
- Հ. Մատիկեամ Հ. Ա., Անանունը կամ Կեղծ-Ռեբէս, ըննական ուսումնափութիւն: 1913: Էջ Է+91: Փր. 1.50
- ՀԱ. Թորգումիամ Ց. Ա., Երեմիա Զելլափի Թէօմիրծեան Ստամպօլի Պատմութիւն: 1913: Էջ Է+412: Փր. 5.—
- ՀԲ. Վարդակեամ Հ. Ա., Դասական մանր բնագիրներ եւ ծեռագրական համեմատութիւններ, Ա.: 1913: Էջ Հ+155: Փր. 1.75
- ՀԳ. Մարկոսարտ Պրոֆ. Դկտ. Յ., Հայ Բագրատունեաց ճրիղազրութիւնը ծանօթութիւններով: Թրգմ. Հ. Մ. Հապողեան: 1913: Էջ 68:
- ՀՀ. Մարկոսարտ Պրոֆ. Դկտ. Յ., Արական Բագրատունեաց ծագումը: Թրգմ. Հ. Մ. Հապողեան: 1913: Էջ 69-150: Փր. 1.75

- Հ9. Պարովանեամ Հ. Ա., Բառաքննական դիտողութիւններ, Ա. 1913: Էջ 120: Փր. 2.—
- Հ10. Գիւտերը ոք Կ., Հովմէական Հայաստան և հովմէական սատրապութիւնները Ի.-Զ. գարերոն, Թրզմ. Հ. Մկրտիչ Վ. Խորշուան: 1914: Էջ Է+94: Փր. 1.20
- Հ11. Վարդանեամ Հ. Ա.: Բառաքննական դիտողութիւններ, Բ. 1914: Էջ 110: Փր. 3.—
- Հ12. Սրապեամ Հ. Ի. Ա. Յակոբ ազգային հրանդաց: 1915: Էջ ԻԴ+477: Փր. 6.—
- Հ13. Գալէմբեարեամ Հ. Գր. ծ. Վ., Ենսազրութիւններ երկու հայ պատրիարքներու և տասն եպիսկոպոսներու և ժամանակին հայ կաթոլիկոսց: 1915: Էջ Ը+384: Փր. 4.—
- Հ14. Դաւիթ-Բէկ Մ. Մ., Արաքիլիք գաւառաքարանը: 1919: Էջ ԺԱ+292: Փր. 5.—
- Հ15. Տաշնամ Հ. Յ. Վ., Արշակունի դրամներ. Ա: 1919: Էջ Է+192: Փր. 3.—
- Հ16. Տաշնամ Հ. Յ. Վ., Թոնտական ուսումնափրութիւնը: Մասն Ա: Հետազօտական ուղեւորութիւնն ի Պոնտու. Յ. Գ. Անդեքսընի: Մասն Բ: Ուղեւորութիւն Տնախոսական հետազօտութեան ի Պոնտու և ի Փոքր-Հայու. Փր. եւ Եւգ. Կիւմն Եղացաց: 1919: Էջ Ը+420: Փր. 6.—
- Հ17. Գերման Հ. Վ. Վ., Ցուցակ Եւրոպական-Հայկական հրատարակութեանց 1896-1910: 1919: Էջ Ը+273: Փր. 6.—
- Հ18. Գալէմբեարեամ Հ. Գր. ծ. Վ., Նորաւոյն աղքերը Եղնայ Կողմացոյ: 1919: Փր. 3.—
- Հ19. Խաչաթ Առաջ Բ., Արաքացի մատենագրեր Հայաստանի մասն: 1919: Էջ Ը+147: Փր. 3.—
- Հ20. Տէրհան Գողոսեամ Գր., Նկատողութիւններ Փաւստով պատմութեան վերաբերեալ: 1919: Էջ 126: Փր. 3.—
- Հ21. Ակիմեամ Հ. Ն. Վ., Գաւազանազիքը Կաթողիկոսաց Աղթամարաց: Գաւազական ուսումնափրութիւն: 1920: Էջ ԺԱ+200: Փր. 4.—

ՀՀ Ազգային գրադարան



NL0165718

